

3583

82  
95-26



82

26975 10

## ՏՕՔԹ. ՄՈՒԶԻԿԱ ԿՂԶԻՆ

26.08.2013

82  
ԹԻ-24

26 JUN 2005



# ՏՕՔ. ՄՈՌՈՅԻ ԿՂԶԻՆ

Հ. Ճ. ՈՒԷԼՈ

Թարգմ. ՓԱ.Ց.Ա.Ա.  
(Յ. ՍԱՐԱՊՈՎԵԱՆ)



Տպագր. «ԱԶԱՏԱՄԱՐՏԻ»  
1913



26775-60

U.

## ԳԱՐԱԳԵՂ ՄԸ ՆԱԻՒ ՄԷԶ

Զեմ գիտեր թէ ո՞րքան ատեն ընկճուած մնա-  
ցի՝ պղտիկ նաւակին թիավարելու յատուկ նրա-  
աւարաններէն մէկուն վրայ, խորհելով որ սփ-  
րայօժար ծովի ջուրէն պիտի խմէի. խենթե-  
նալու և վայրկեան մը առաջ մեռնելու համար,  
եթէ սակայն ատիկա ընելու ուժը չպակսէր ինձի:  
Երբ այսպէս ընկողմանած կը մնայի, հորիզոնը  
կազմու զիծին եղերքէն դէպի ինձի եկող ա-  
ռագաստանաւ մը նշմարեցի, թէև այդ բանը որ  
և է երեւ կամկան պատկերէ մը աւելի հե-  
տա. քքրութիւն շարժող հանգամանք չունէր ինձի  
հասար: Միոքս ցնորական գործունէութեան  
մը մէջ էր նտարակոյս, բայց և այնպէս շատ  
որոշ կ'երսով կը յիշեմ պատահածը: Կը յիշեմ  
դժոխույթի տատանումը կոհակներուն. որոնք  
դիմու ւսոյացին ինձի, ինչպէս անդուլ  
խօլու ար հորիզոնին վրայի առագաստին: Կը  
յիշե արդէն իսկ մեռած ըլլալու համոզումը որ  
բացարձակօ. կը տիրէր իմ մէջս, ու դառն հեզ-  
նանքով: Խորհէի թէ որքան անօգուտքան  
է: Այդ չնչին օգնութիւնը, որ զիս կեն-  
գանուալու համար շատ ուշ էր մնացած:



Այդ նստարանին վրայ . գլուխս նաւակի եղերքին կոթնցուցած , տատանող ու ցնցուող երկկայմին մօտենալը դիտեցի՝ ինձի անվերջանալի թուելու շափ երկար ատեն : Եռանկիւն առագաստներով օժտուած պղտիկ նաւ մըն էր , որ լայն շրջաններ կ'ընէր ծովին վրայ , որովհետե հովին ճիշտ հակառակ ուղղութիւնն էր քռնած : Եւ ո՛չ իսկ վայրկեան մը մոքէս անցուցի որ անոր ուշադրութիւնը գրաւելու փորձ մը ընեմ , ու յիշողութիւնս շատ տարտամ բաններ միայն պահած է այն ժամանակամիջոցէն որ անցաւ այդ նաւուն կոզը որոշ կերպով նշմարելէս սկըսելով մինչև այն պահը , երբ անոր յետսակողմի խուցերէն մէկուն մէջ գտայ ինքզինքս : Դեռ այն տարտամ տպաւորութիւնը ունիմ թէ կամրջակին վրայ ֆաշեցին զիս , ու տեսայ՝ շէկ բիծերով ծածկուած և կարմիր մազերով ու մօրուքով լորջանակուած լայն ու խոշոր դէմք մը որ ինձի կը նայէր նաւակամուրջին բարձունքէն , — նաև ուրիշ շատ թուխ դէմք մը , խիստ տարօրինակ աչքերով որոնք իմ աչքերուս վրայ յառած էին խիստ մօտէն . սակայն , մինչև այդ աչքերը յետոյ կրկին աեսնելս , ինձի այնպէս թուցաւ թէ մղձաւանջի արդիւնք էին պարզապէս : Կարծեմ թէ քիչ ետք հարկադրուեցան սեղմուած ակուներուս մէջէն հեղուկ բան մը խմցնել ինձի . այդշա'փ է յիշածս :

Շատ երկար ատեն ուշակորոյս մնա՞ւ .

Ճապէս , շատ նեղ և մանաւանդ աղտոտ խցիկի մը մէջ արթնցայ : Բաւական երիտասարդ . խարտեաչ մազերով , դեղին ոլորուած պեխերով , ստորին շրթունքը կախ մարդ մը քովս նստած ու գաստակս բռնած էր : Վայրկեան մը իրարու նայեցանք առանց խօսելու : Գորշ , խոնաւ և արտայայտութենէ զուրկ աչքեր ունէր :

Այն ատեն , երկաթէ մահճակալի մը քաշկրուտուելուն նմանող աղմուկ մը և մեծ կենդանիի մը զայրացկոտ ու խուլ մռնչիւնը լսեցի ճիշտ գլխուս վրայէն : Միեւնոյն ատեն մարդը խօսեցաւ : Իր հարցումը կրկնեց .

— Ի՞նչպէս կը զգաք հիմա ինքզինքնիդ :

Կարծեմ թէ պատասխանս նպաստաւոր եղաւ : Զէի կրնար հասկնալ թէ ի՞նչպէս եկած էի հոս , և կ'երեւայ թէ մարդը աչքերուս մէջ կարդաց այն հարցումը զոր լեզուս չէր կրնար արտարերել :

— Նաւակի մը մէջ , անօթութենէ մեռնելու մօտ գտան ձեզ : Նաւակին անունը Տամ Ալքիկն էր և յատակին վրայ տարօրինակ բիծեր կային :

Այդ վայրկեանին նայուածքս ձեռքերուս վրայ յառեցաւ . ատոնք այնքան նիհարցած էին որ սկրով լեցուած կաշիի աղտոտ պորկերու . Երեւոյթը ունէին . անոնց տեսքը յիշովութիւնս արթընցուց բոլորովին :

— Քիչ մը խմեցէք ասկէ , ըսաւ մարդը և կարմիր ու պաղ տեսակ մը դեղ տուաւ ինձի : — Բազդաւոր էք որ ձեզ աղտոտ նաւուն մէջ բժիշկ գտնուեցաւ :

Արտասանութեան թերութիւն մը ունէր, և  
աեսակ մը ծամծմելով կը խօսէր:

— Ի՞նչ նաւ է ասիկա, մրմնջեցի յամրօրէն,  
երկար լոռութեանս հետեւանքով խոպտած ձայ-  
նով մը:

— Արիքափի և Գալլաօի ափերուն վրայ եր-  
թեւեկող պղտիկ առագաստանաւ մըն է: Կարմիր  
բաղդ կը կոչուի: Զհարցուցի թէ ո՛ւրկէ կուզայ.  
բայց խենթերու երկիրէն ըլլալու է անկասկած:  
Ես ալ Արկքաէն նաւ նստած ճամբօրդ մըն եմ:

Մարդկային ելեւէջող ձայներու և մոլեզին  
մռնչիւններու աղմուկը վերսկաւ գլխուս վերեւը:  
Յետոյ ձայն մը լոելու ազդարարութիւն ուղղեց  
ռերիցս տիմար»ի մը:

— Դրեթէ մեռած էիք, յարեց խօսակիցս.  
մազ էր մնացեր: Հիմա սակայն, քիչ մը արիւն բերք  
ձեր երակներուն մէջ: Զեր թեւին վրայ ցաւ մը կը  
զգա՞ք: Ներարկումներուն հետեւանքն է: Մօտ  
երեսուն ժամ զգայազիրկ մնացիք:

Յամրաբար կը խորհէի: Յանկարծ, շուներու  
ամբողջ վոհմակի մը հաշիւնը զիս սթափեցուց  
երագանքէս:

— Քիչ մը բան կրնա՞մ ուտել, հարցուցի:  
— Այո՛, պատասխանեց, իմ չնորհիւս: Ոչխա-  
րի միս պիտի եփեն ձեզի:

— Աս կը բաւէ, շեշտեցի վստահօրէն, սիրով  
կուտեմ քիչ մը ոչխարի միս:

— Սակայն, վրայ բերաւ կարծ վարանումէ մը  
յետոյ, աներեւակայելի կերպով բուռն բաղձանք

մը ունիմ գիտնալու թէ ի՞նչ կերպով այդ նա-  
ւակին մէջ մնացած էք միս մինակ:

Ինծի թուեցաւ թէ աեսակ մը կառկածու  
արտայայտութիւն կար աչքերուն մէջ:

— Կրո՞ղը տանի այս ոռնացումները:

Եւ հապճեպով խցիկէն դուրս խոյացաւ:

Իմացայ որ բուռն կերպով կը վիճէր մէկու  
մը հետ որ անհասկնալիօրէն աղձատ բարբառով  
մը պատասխանել կը թուէր: Այնտպաւորութիւնը  
ունեցայ թէ բանավէճը հարուածներու յանգեցաւ  
վերջապէս, բայց կարծեցի թէ ականջներուս մէկ  
պատրանքը եղած ըլլայ ատիկա: Յետոյ բժիշկը  
սկսաւ պոռալ շուներուն ետեւէն ու գէպի խուցը  
վերադարձաւ:

— Հա՛, ըստ հաղիւ թէ ոտքը սեմէն ներս  
դրած, ձեր արկածը կը սկսէիք պատմել ինծի:

Նախ ըստի թէ էտվրրա Բրէնտիք կը կոչուէի  
և առաւելապէս բնական պատմութեան վերաբեր-  
եալ բաներով կը զբաղէի՝ մեղմելու համար տա-  
տուկը այն պարապոյ ժամերուն զոր իմ անկախ  
դիրքս ու բաւականաչափ հարստութիւնս կ'ապա-  
հովէին ինծի: Ասիկա իր հետաքրքրութիւնը շար-  
ժեց կ'երեւայ:

— Ես ալ գիտութիւններու հետամուտ եղած  
եմ, յայտարարեց: Լոնտոնի Եռնիվէսիթի Գոլէ-  
ճին մէջ կենսաբանութեան վերաբերեալ ու-  
սումնասիրութիւններ ըրած եմ՝ ազրուկներու  
ձուարանները և խխունջներու անդամները հանե-

լով։ Ո՞հ, այս՝, տասը տարուան խօսք է ըստա։  
Բայց շարունակեցէ՛ք ։ ։ ։ ։ շարունակեցէ՛ք ։ ։ ։ րոէ՛ք  
թէ ի՞նչ պատճառու այդ նաւակին մէջ կը գտնու-  
էիք։

Իրեն պատմեցի Տամ Ալբիոնի նաւարեկու-  
թեան պարագաները, թէ ի՞նչպէս կրցած էի  
Քօնսթանոփ և Հէլմարի հետ այդ մակոյիկին մէջ  
ապաստանիլ, պատմեցի պարէնի բաժանումին  
հետեւանքով առաջ եկած վէճը, և իմ ընկերնե-  
րուու իրարու հետ կորիւի բռնուելով՝ երկուքին  
մէկէն ծով իշնալը։

Կ'երեւայ թէ իրեն գոհացուցիչ թուեցաւ  
այն անկեղծութիւնը որով արկածներս պատմեցի։  
Անուելիօրէն տկար կը զգայի ինքզինքս, և կարծ  
ու սեղմ նախադասութիւններով խօսած էի։ Երբ  
վերջացուցի, անիկա սկսաւ բնական պատմու-  
թեան և իր կենսաբանական ուսումնասիրու-  
թիւններուն վրայ ձառել։ Խիստ հաւանորէն, շատ  
հասարակ բժշկական ուսանող մը եղած ըլլալու  
էր, և, քիչ յետոյ, խօսքերը յանդեցան Լոնտոնի  
և անոր ընձեռած հաճոյքներուն վրայ։ Նոյն իսկ  
մի քանի մանրավէպեր պատմեց ինձի։

— Տասը տարիէ ի վեր ձգած եմ այդ բոլո-  
րը։ Այն ատեն երիտասարդ էինք ու կը զուար-  
ճանայի՞նք։ Բայց շատ տիմարութիւններ ըրի ։ ։  
Բաան տարեկանիս, բոլոր ունեցածս մօխած ։ ։ ։  
ցուցած էի։ Կրնամ բաել որ հիմա բոլորովին  
տարբեր է գործը ։ ։ ։ Բայց երթամ նայիմ անդամ

մը թէ անպիտան խոհարարը ի՞նչ է ըրած ձեր  
ոչխարի միսը։

Գլխուս վերեւի մոնչիւնը անանկ յանկար-  
ծական կերպով ու անանկ վայրագ զայրոյթով  
մը վերսկսաւ որ, սարսուացի։

— Բայց ի՞նչ է աս, պոռացի։

Սակայն դուռը գոցուած էր։

Քիչ յետոյ ոչխարի խաչած միսը առած վե-  
րադարձաւ, և կերակուրին ախորժարեր բոյրը  
մոռցնել տուաւ ինձի՝ կենդանիներու ձայներուն  
մասին ընելիք հարցուած։

Ամբողջ օր մը փոխն ի փոխ քունով և ու-  
տելիքով սնունդ առնելէ ետքը, անօթութեան և  
տենդի ութը օրերուն մէջ կորսուած ոյժերս վե-  
րաստացայ քիչ մը, և անկողինէս մինչև իցիկին  
պզտիկ պատուհանը կրցայ երթալ, ու տեսնել  
կանաչ ալիքները որոնք արագութեան մասին  
մցումի կ'ելլէին մեզի հետ, ես այն գաղափարը  
կազմեցի՝ թէ երկկայմր հովին հակառակ ուզզու-  
թիւն մը բռնած էր։ Այդպէս, ոտքի վրայ կեցած  
էի, երբ Մօնկօմըրի (խարտեաշ բժիշկին անունը  
առ էր) ներս մտաւ, և հագուստներս ուզեցի  
իրմէ։ Ինձի ըստ որ ազատուած ատենս կրած  
զգեստներս ծովը նետեր էին։ Իր կտաւէ մէկ  
հագուստը տուաւ ինձի, բայց, որովհետեւ անոր  
անդամները շատ երկար ու գիրուկ էին, հա-  
գուստը քիչ մը մեծ էր ինձի համար։

Ասդիէն անդիէն սկսաւ խօսիլ և ինձի լուր

առւաւ թէ նաւապեար, իր խցիկին մէջ. շէնք շնորհք գինովալու ճամբան բոնած էր: Հագուած պահուս, նաւուն երթալիք տեղին մասին քանի մը հարցումներ ուղղեցի իրեն: Պատասխան տուաւ թէ նաւը Հավայի կ'երթար, սակայն ինք, այդ նաւանգիստէն առաջ, ուրիշ տեղ մը պիտի իջնէր:

— Ուրիշ, ո՞ւր հարցուցի:

— Կղզի մը... ուր կը բնակիմ ես, եւ այդ կղզին անուն չունի, իմ զիտցածիս համաձայն դէթ:

Ինծի նայեցաւ, վերի շրթունքը կախ, և յանկարծուն այնքան ապուշցած դէմքով մը որ, խօրհնեցայ թէ հարցումս կը նեղէր զինքը:

— Պատրաստ եմ, ըսի, և նախ ինքը գուրս ելաւ խուցէն:

Սանդուղին սառորտը մարդ մը մեր ճամբան կը փակէր: Վերջին աստիճաններուն վրայ կայնած և գլուխը կամրջակին վրայ սանդուղին մուտքը կազմող բացուածքէն դուրս էր հանած: Տձեւ, կարծ, հաստ ու անշնորհ, կոնակը կամարցած, վիզը մազոտ և գլուխը ուսերուն մէջ տեղը խրած արարած մըն էր: Մութ կապոյտ սերծէ զգեստ մը կը կրէր: Շուներուն կատաղորէն մոնշելը իմացայ և անմիջապէս մարդը ետ ետ ընկրկելով վար իջաւ. անոր հրմշառուքէն զերծ մնալու համար ետ մղեցի զինքը, և բոլորովին անասնական աշխոյժով մը ետին դարձաւ:

Այսպէս յանկարծօրէն նշմսրուած իր սեւ դէմքը զիս սարսուցուց: Այդ դէմքը դէպի դուրս կը ցցուէր այնպիսի ձեւով մը որ կենդանիի մը կղակը միաքդ կը բերէր. և իր կիսարաց ահազին բերանը կը ցուցադրէր կրկին շարցը ճերմակ ակռաներուն, ճերմակ ու այնքան ալ խռոշը, որոնց հաւասարը չէի տեսած երրեք որ և է մարդկային բերնի մէջ: Արիւնազեղ աչքերը, ծայրայեղօրէն նեղ ճերմակ երիզ մը ունէին շէկ բիբերուն շուրջը: Այդ ամրող դէմքին վրայ վրգովանքի և զերագրգոութեան տարօրինակ արաւայտութիւն մը կար:

— Կրողին երթայ: Միշտ դիմացդ կը ցցուի ըսաւ Մօնկօմըրի:

Մարզը ետ քաշուեցաւ առանց բառ մը արասանելու: Մինչև անցքը ելայ, մինչդեռ նայուածքս, հակառակ կամքիս, այդ դէմքին կը հետեւէր գեռ: Մօնկօմըրի վայրկեան մը կեցաւ վարը:

— Դուն գործ չունիս հոս: Քու աեղդ նաւին յառաջամասին վրայ է, ըսաւ հրամայական շեշտով մը:

— Էօն... էօն... չեն... չեն ուզեր որ հոն կենամ, կակազեց սեւաղէմ մարդը դողդղալով:

Յամրաբար կը խօսէր և խռպոտ բան մը կար ձայնին մէջ:

— Զե՞ն ուզեր որ յառաջամասին վրայ կենաս: Բայց ես քեզի կը հրամայեմ որ հոն եր-

թաս, պոռաց Մօնկօմրրի սպառնալից շեշտով մը :

Աւրիշ բան մըն ալ բսէ՛ու էր պատրաստուեր, երբ, զիս նշմարելով, սանդուղին զեր ելաւ իմ ետեւէս։ Մարմինս բացուածքն կէս մը դուրս հանած կեցեր էի, ամենս խոր զարմանքով մը դիտելով ու քննելով այդ արարածին արտասոց տգեղութիւնը։ Այդքան տարօրինակապէս գարշէի դէմք տեսած չէի երբեք, և սակայն, — եթէ այս հակաղրութիւնը կարելի է, — միեւնոյն ատեն, այս զարմանալի տպաւորութիւնը ունեցայթէ. Հիմա զիս ապշեցնող այս դիմազերը և այս շարժումները նշմարած րլլալու էի արդէն, չեմ դիտեր ո՛ւր։ Ետքէն միտքս եկաւ որ նաւուն վրայ հանուած ատենս տեսած րլլալու էի զայն հաւանօրէն, և սակայն այս պարագան չկրթակմ մէջէս ջնջել այն կասկածը թէ ատկէ ա՛լ առաջ հանդիպում մը ունեցած րլլամ այդ մարդուն հետ։ Բայց այսքան այլանդակօրէն եզական դէմք մը սնդամ մը տեսնողը կրնա՞ր մոռնալ՝ զայն ի՞նչ պ. բագաներու մէջ տեսած րլլալը։

Ինձի հետեւելու համար Մօնկօմրրի ըրած շարժումը ուշադրութիւնս անդին դարձուց, և նայուածքս ուղղուեցաւ պզտիկ երկկայմին կամրջակին։ Լսած աղմուկներս զիս կէս մը պատրաստած էին արդէն՝ աշխերուս առջև պարզուող տեսարանին։ Այդքան աղտոտ կամրջակ բնաւ տեսած չէի անտարակոյս. աննկարագրելի աղտեղութիւններով ու կենդանիներու արտա-

գրոյթներով ծածկուած էր ամբողջովին։ Արագավազ որսի շուներու ոռնացող վոհմակ մը շղթաներով կապուած էր մեծ կայմին, և ատոնք մէնքը սկսան հաշել ու դէպ ինձի խոյանալ Յառաջակայմին մօտ, մեծ կատուասիւծ (Punt) մը ընկողմանած էր երկաթէ վանդակի մը խորը այնքան պզտիկ վանդակ մը որուն մէջ անկարելի էր որ ուղածին պէս դառնար այդ կենդանին Անդին, Կտուապատնէշին Կոթնցուած վանդակուշն անգին սնտուկներու մէջ ճագարներ լեց ուած էին, և աւելի դէպի առաջ, նեղ վանդակի մը փայտորմներուն մէջտեղ սեղմուած էր մենակեաց այծուղտ (lama) մը։ Կամրջակին վրայի միակ մարդկային էակը՝ ղեկին ձօղը բռնած նիհար ու անխօս նաւաստի մըն էր։

Աղտոտ ու կարկտուած առագաստները կ'ունէին հօգին ծնչումին տակ, և էր թուէր թէ պզտիկ նաւը իր բոլոր արագութիւնով կ'երթար։ Օդը պայծառ էր. արեւը դէպի արեւմուտք կ'իջնէր. նաւին արագութեան հետ էր մրցէին երկար ալիքներ, որոնց գագաթները կը փրփրացարդուէին հօգէն։ Ղեկը բռնող մարդուն քովէն անցելով յետաակողմը գացինք, և, կողապատնէշի փայտէ գօտիին կոթնած, քով քովի, վայրկեան մը դիտեցինք երկկայմին պատեանին դէմ փրփրացող ջուրը և ահագին պղպջակներու շուրջպարն ու անհետացումը ակօսին մէջ։ Կննդանիներով ու աղտեղութիւններով ինողուած կամրջակին դարձայ։

- Ովկէանի գառագեղ մըն է աս, ըստ:
- Կարծես թէ, պատասխանեց Մօնկօմլրի:
- Ի՞նչ պիտի ընեն այս կենդանիները: Իրք պրա՞նք բեղոցւած են: Արդեօք նաւապետը ազագականի բնիկներուն ծախե՞լ կը յուայ անոնք:
- Ատանկ կ'երեւայ, չէ. ըստ նորէն նկօմլրի և դէպի ետեւը դարձաւ:

Վարի յարկը տանող բացուածքէն կաղկանին մը և անոր հետեւող հայհոյանք մը լոեցինք յանկարծ, և այլանդակ սեւամորթը հապնեպազի կամրջակին վրայ ելաւ: Շուները, որոնք իմ ետեւես հաշելէ ձանձրացած ու ձայներնին կարած էին, զայն տեսնելնուն պէս կատղեցան կարծէս, սկսան ոռնալ ու իրենց շղթաները ուժգնապէս ցնցելով մոնչել: Սեւամորթը վայրկան մը վարանեցաւ անցոց առջեւ, և ատիկա միջոց տուաւ զինքը հալածող շիկաներ մարդուն որ բունցքի սոսկալի հարուած մը իշեցնէ իր ուսերուն մէջտեղը: Զարնուած եղի մը պէս ինկա ինեղնը և կատղած շուներուն մէջտեղը, աղաղութիւններուն վրայ գնաց տապւակիլ: Եթէ բարերազդութիւն մը կար իրեն համար, ան ալ աս էր որ շուները բերանակապ ունիին: Ազտուաներէ զգեստներ հագած շիկաներ մարդը ուրախութեան ճի: մը արձակեց այն ատեն ու հոն մեաց գեղեւուն, աւանկ որ ինծի թուեցաւ թէ, դէպի ետ շտեմարանին մէջ, կամ դէպի առաջ

իր զոհին վրայ իյնալու լուրջ վտանգի մը մէջ էր ան:

Մօնկօմլրի բուռն սարսուռ մը ունեցած էր ճիշտ այս երկրորդ մարդուն երեւան ելած պահան:

— ԷՇԵ, հոս նայեցէք, պոռաց ան չոր շեշտով մր:

Երկու նաւաստիներ երեւցան առաջակողմի բարձրաւանդակին վրայ:

Արտառոց վայնասուններ արձակող սեւամորթը շուներուն ոտքերուն ներքեւ կը պրկուէր ու ոչ ոք անոր օգնութեան կը փութար: Կատազի կենդանիները ամէն ճիգ կը թափէին, իրենց բերանակապերուն հիւսուածքին մէջէն զայն խածնելու համար: Ամէն ուղղութիւնով տապլակող սեւամորթին վրայ, խառնաշփոթ պայքարի մը մէջ իրար կը խառնուէին անոնց ճկուն ու գորշ մարմինները: Երկու նաւաստիները հանդիսատես կ'ըլլային տեսարանին, իրը թէ աննման զրօսանք մը եղած ըլլար ատիկա իրենց համար: Մօնկօմլրի զայրոյթի բացագանչութիւն մը արձակեց և դէպի վոհմակը առաջացաւ:

Ճիշտ այդ պահուն սեւամորթը ոտքի ելած էր և դեղեւկոտ քալուածքով մը դէպի նաւուն յառաջամասը կ'երթար: Յառաջակայմի կողմանակի պարանին քով, կտաւապատնէշին կառչեցաւ ան, ուսին վրայէն շուներուն նայելով: Շիկաներ մարդը գոհունակ ու քրքջալիր կերպով կը ինդար:

— Ինծի նայէ, նաւապետ, ասանկ բաները գործիս չեն գար, ըստ Մօնկօմըրի շիկահկը մարդուն թեւը ցնցելով։

Բժիշկին ետեւն էի։ Նաւապետը ետին դարձաւ և իր խօսակիցին նայեցաւ գինովի մը աըխրունակ ու հանդիսաւոր նայուածքով։

— Ի՞նչ կայ . . . Ի՞նչը չի գար գործիդ . . . հարցուց։ — Գարշելի՛ բեկարոյժ, գարշելի՛ ոսկրահատ, յարեց յետոյ կէս քունի մէջ կարծես, վայրկեան մը Մօնկօմըրիի վրայ սեւեռելէ ետքը աչքերը։

Փորձեց իր թեւը ազատել բժիշկին ձեռքէն, սակայն, երկու ապարդիւն փորձերէ վերջը, իր շէկ ու խոշոր ձեռքերը լայն թիկնոցակին գըրպաններուն մէջ միրճեց։

— Այդ մարդը ճամբորդ մըն է, շարունակեց Մօնկօմըրի, և խորհուրդ կուտամ որ ձեռք չվերցնէք իր վրայ։

— Խէրն եմ անիծեր, ոռնաց նաւապետը։ Իմ նաւիս վրայ ուզածս կ'ընեմ։

Ետին դարձաւ և ուզեց գէպի կտաւապատնէյը երթալ։

Կը կարծէի որ Մօնկօմըրի պիտի թող տայ զայն, տեսնելով որ գինով է, սակայն անիկաքիչ մը աւելի տժգունեցաւ միայն և նաւապետին ետեւէն գնաց։

— Կ'իմանա՞ս, նաւապետ, պնդեց. չեմ ուզեր որ չարչըկուի այս մարդը։ Նաւ մանելէն

ի վեր կոպիտ վարմունքի ենթարկուեցաւ անիկա։

Նաւապետը, ալքոլին գլուխը խուժող շոգիներուն պատճառաւ, վայրկեան մը չկրցաւ պատասխանել։ «— Դարշելի՛ բեկարոյժ»ը՝ իրր պատասխան բաւական գտաւ վերջապէս։

Տեսայ որ շատ գէշ նկարագրի տէր էր Մօնկօմըրի, և այս կոփւը երկար ատենէ ի վեր եփած ըլլալու էր։

— Այս մարդը գինով է, կարելի չէ խօսք հասկընել, ըսի քիչ մը փութկոտորէն։

Մօնկօմըրի ահոելի ծամածութիւն մը առւաւ իր կախ չըթունքին։

— Մի՛շտ գինով է։ Կը կարծէ՞ք որ ատիկա արգարացուցիչ պատճառ մը ըլլայ՝ իր ճամբորդները թոպամահ ընելու։

— Իմ նաւս, — վերսկսաւ նաւապետը, վանդակները ցոյց ատլու համար անվատահ շարժումներ ընելով, — իմ նաւս մաքուր էր . . . : Տեսէք ի՞նչ վիճակի մէջ է հիմա (տարակոյս չկայ որ մաքրութեան հետ ամենախոտոր կը համեմատէր)։ Իմ նաւաստիներս մաքուր ու պատուաւոր էին . . .

— Յօժարեցաք այս կենդանիները ընդունիլ։

— Երանի թէ երբեք տեսած չըլլայի ձեր դժոխային կղզին։ Ատանկ կղզիի մը մէջ կենդանիները ի՞նչ ապուր ուտելու կը ծառայեն . . . Եւ յետոյ . . . ձեր ծառան մարդ մը կարծեր էի։

բայց խենթ է... ի՞նչ գործ ունի նաւուն յետօսակողմը։ Կը կարծէք թէ մէկ ծայրէն միւսը ձեր սեփականութիւնն է այս անիծեալ նաւը։

— Առաջին օրէն սկսեալ, ձեր նաւաստիները անընդհատ խոշտանգեցին այս խեղճ աքարտածը։

— Այո՛, իրաւ արարած մըն է... և գարշելի՝ արարած... իմ մարդիկս չեն կրնար անոր դարշահոտութեան հանդուրժել։ Ես ալ՝ իր տեսքին։ Ոչ ոքի համար տանելի է ան։ Եւ ո՛չ իսկ ձեզի համար։

Մօնկօմրի ընդհատեց անոր խօսքը։

— Առ ինդիր չէ, դո՛ւն, դուն պէտք է հանդիստ ձգես այս մարդը։

Գիխու կորովի ցնցումներով կը շեշտէր իր խօսքերը։ Սակայն հիմակ ալ կ'երեւայ թէ նաւապետն էր որ վէճը երկարել կ'ուզէր։ Զայնը բարձրացուց։

— Եթէ անգամ մըն ալ հոս գայ։ Փորը կը ձեղքեմ։ Այո՛. իր անիծեալ փորը կը ձեղքեմ։ Դո՛ւն, դուն ո՞վ ես եղեր որ ինծի հրամաններ պիտի արձակես, ինծի։ Նաւապետը ես եմ և շոգենաւը ինծի կը պատկանի։ Օրէնքը ես եմ հոս, կը հասկնա՞ս. — օրէնքն ալ, մարգարէն ալ։ Պայտմանաւորուած էի իր ծառային հետ միասին մարդ մը տանիլ Արիքա, և անոնց հետ նաև մի քանի կինդանի։ Բայց իմ սակարկութեանս մէջ ո՛չ գարշելի ապուշի մը ինդիր կար. ո՛չ ոսկրահա-

տի մը, ո՛չ զզուելի բեկարոյժի մը, և ո՛չ ալ...»

Սակայն ինդիրը Մօնկօմրիի հասցէին ուղղաւած հայհոյանքներուն վրայ չէ։ Տեսայ որ այս վերջինը քայլ մը առաւ դէպի առաջ, և հետեւ արար միջամտեցի։

— Դինով է. ըսի։

Նաւապետը հետզհետէ աւելի կոպիտ լուանքներ գուրս կուտար։

— Է՛, ինծի նա՛յէ. բաւակա՞նէ. ըսի ուժգնօրէն անոր կողմը դառնալով, որովհետեւ Մօնկօմրիի աչքերուն մէջ ու տժգոյն դէմքին վըրայ վտանգը նշմարած էի. բայց արդիւնքը այն եղաւ որ անարգանքներուն տարափը իմ վրաս դարձաւ։

Սակայն և այնպէս, ուրախ էի որ, նոյն իսկ գինովին թշնամանքին ենթարկուելու գնով, կոփւի մը վտանգին առաջքը առած էի։ Հեռաւոր ճամբորդութիւններու մէջ բաւական այլանդակ ընկերութիւններու յաճախած եմ թէև, սակայն չեմ կարծէր որ այդքան գոեհիկ ու այդքան կոշտ բառերու անընդհատ արտահոսումը իմացած ըլլամ երրեք որ և է մարդկային շրթունքէ։ Առեն ատեն այնքան վիրաւորիչ հանգամանք մը առաւ որ, շատ դժուար էր հանդարտութիւնս պահել. — հակառակ որ շատ խազազաէր նկարագիր մը ունիմ։ Սակայն, ապահովաբար. նաւապետին լոելու ազդարարութիւն տուած պահուս, մոոցեր էի որ աւելի մարդու

իւեակ մըն էի ես՝ քան թէ մարդ, — Եւեակ մը  
զուրկ ամէն նիւթական միջոցէ, և, ո՛չ իսկ ան-  
ցագինս վճարած ըլլալով, պարզապէս անոր վե-  
հանձնութենէն կախուած էի հոն, կամ իր շա-  
հագործելու հնարամտութենէն։ Մարդը, նը-  
շանակելի ուժգնութիւնով մը այդ պարագան ին-  
ծի յիշեցնելու չափ խելք ունեցաւ։

Բայց, ինչ որ ալ ըլլար, կոիւին առաջքը  
առած էի։

---

Այդ իրիկունը, մայրամուտքին, ցամաքը  
աեսնուեցաւ, և երկայմը հոն մօտենալու պատ-  
րաստութիւնները լրացուց։ Մօնկօմըրի ըստ ին-  
ծի թէ այդ կղզին, այդ անանուն կղզին պիտի  
ելլէր ինք։ Դեռ շատ հեռուն կը գտնուէինք՝  
կարենալ որոշելու համար կղզին եզերքները,  
մութ կապոյա ցած երիզ մը միայն կը նշմարէի  
ծովին արտամ գորչ կապոյտին մէջէն։ Դրեթէ  
ուղղաձիգ ծուխի սիւն մը կը բարձրանար դէպ  
երկինք։

Նաւապետը կամրջակին վրայ չէր գտնուեր  
երբ հերթապահ նաւաստին «երկիր» ազդարա-  
րութիւնը տուաւ։ Անիկա, իր զայրոյթը լիովին  
պութկալէ ետքը, տատամսոտ քալուածքով իր  
ինուցը քաշուած ու հոն տախտակամածին վրայ  
քնացած էր։ Երկրորդ նաւապետը ստանձնեց  
հրաժանատարութիւնը։ Ասիկա այն նիհար ու

անխօս մարդն էր զոր զեկին գլուխը տեսած է-  
ինք, ու կ'երեւայ թէ ինքն ալ շատ հակառակ  
էր Մօնկօմըրիին։ Ամենայետին բարեացակամու-  
թիւն մը անգամ ցոյց չէր տար մեզի։ Իրեն հետ  
միասին ըրինք իրիկուան ճաշը խոր լութեան  
մը մէջ, որու միջոցին խօսակցութիւն հիւսնլու  
փորձերս ապարդիւն անցան։ Դիտեցի նաև որ  
նաւուն միւս մարդիկն ալ տարօրինակօրէն թըշ-  
նամական վերաբերում մը ունէին իմ ընկերիս և  
անոր կենդանիներուն հանդէպ։ Երբ Մօնկօմը-  
ին հարցումներ կ'ուղղէի իր երթալիք տե-  
ղին այդ կենդանիները ի՞նչ դիտումով տանե-  
լուն մասին, անիկա խիստ վերապահ լուսութիւն  
մը կը պահէր հետեւսրար չպնդեցի, հակառակ  
որ այդ վերապահնութիւնը աւելի կը մեծցնէր հետա-  
քրքրութիւնս։

Բարձրաւանդակի լաթէ ծածկոյթին ներքե  
նստած խօսակցեցանք մինչեւ որ երկինքը աստե-  
ղազարդուեցաւ։ Դիշերը շատ հանդարտ էր, և  
յառաջամասին կողմէն եկող անցողակի աղմուկ  
մը կամ կենդանիներուն պատահական շարժում-  
ները միայն կը խանգարէին երբեմն լուսութիւնը։  
Իր վանդակին խորը կծկուած կատուասիւմը մեզ  
կը դիտէր իր փայլուն աշքերով ու շուները քը-  
նացած էին։ Մէկ մէկ սիկառ վասեցինք։

Մօնկօմըրի Լոնտոնի վրայ սկսաւ խօսիլ ին-  
ծի, կէս մը կարօտի շեշտ տալով իր բառերուն,  
և ամէն տեսակ հարցումներ ընելով նոր փոփո-

խութիւններու մասին։ Իր ապրած կեանքին յա-  
ռած և յանկարծ ու անդառնալիօրէն զայն լրե-  
լու հարկադրուած մէկու մը պէս կը խօսէր։ Զա-  
նացի կրցածիս չափ գոհացնել զինքը իմ պա-  
տասխաններովս, զանազան նիւթերու վրայ շա-  
զակրատեցի, և այդ խօսակցութեան պահուն էր  
որ սկսայ որոշապէս նշմարել ինչ որ կար այդ  
մարդուն վրայ զարմանալի։ Խօսած ատենս անոր  
տժգոյն ու այլանդակ գէմքը կը զննէի՝ Կողմ-  
նացոցը լուսաւորող կամրջակի լապտերին վախ-  
ցոլքերուն ներքեւ։ Յետոյ, աղջամուղջի մէջ  
կորսուած անոր պզակիկ կղզին կը վնառէին աչ-  
քծրս մութ ծովին վրայ։

Ինծի այնպէս կը թուէր թէ, այդ մարդը  
պարզապէս իմ կեանքս վրկելու համար միայն  
դուրս եկած էր անհունին ծոցէն։ Վաղը նաւէն  
պիտի հեռանար, և ալ ինծի համար պիտի դադ-  
բէր գոյութիւն ունենալէ։ Այս պարագան մտա-  
խուս պիտի ընէր վիս, նոյն իսկ աւելի հասարակ  
պայմաններու մէջ, մինչեւ հոս, նախ այն տա-  
րօրինակութիւնը կար որ կրթութիւն առած մարդ  
մը անծանօթ կղզիի մը մէջ կ'երթար ապրիլ, և  
յետոյ ատոր վրայ կ'աւելնար՝ անսովոր հանդա-  
մանքը իրեն հետ գտնուող կենդանիներուն։ Նա-  
ւապետին հարցումը կը կրկնէի ես ինծի, —Ի՞նչ  
պիտի ընէր զանոնք։ Եւ, նաւուն այդ բեռնե-  
րուն վրայ առաջին անգամ ակնարկութիւն ըրած  
ատենս, ինչո՞ւ ըսած էր թէ իրեն չէին պատկա-

ներ անոնք։ Յետոյ, գեռ աւելին։ իր ծառային  
երեսըթը անանկ արտառոց բան մը ունէր որ  
շատ խոր տպաւորութիւն մը կ'ընէր իմ վրաս։  
Բոլոր այս մանրամասնութիւնները խորհրդաւոր  
ժուշով մը կը պատէին այս մարդը, երեւակա-  
յութեանս վրայ կը բռնատիրէին, այնպէս որ կը  
նեղուէի զինքը հարցաքննելու։

Կէս զիշերին մօա, Լոնտոնի շուրջ դարձաց  
խօսքերը հատան, և, կտաւապատնէշին վրայ հա-  
կած, մեր արմուկները իրարու հպած, լուռ մնա-  
ցինք, աչքերնիս աստղազարդ ու լոփի ծովուն  
վրայ թափառայած, իւրաքանչիւրին միաքը իր  
մտածումին սեւեռուն։ Առիթը հիանալի էր զգայ-  
նիկ տրամադրութիւններու համար և սկսայ ե-  
րախտագիտութեանս վրայ խօսիլ։

— Թոյլ առւէք որ ըսկմ թէ կեանքս ձեզի  
կը պարտիմ։

— Դիպուածի՛ն, պատասխանեց, դիպուա-  
ծի՛ն միայն կը պարտիք։

— Բայց և այնպէս, կը նախընտրեմ շնորհա-  
կալութիւններս արտայայտել անոր որ այդ դիպ-  
ուածին իրը գործիք ծառայեց։

— Շնորհակալութիւն յայտնել աւելորդ է։  
Դուք օգնութեան կարօտ էիք. ես թէ՝ միջոցը և  
թէ՝ ձեռնհասութիւնը ունէի այդ պէտքը գոհա-  
ցընելու։ Զեզ խնամեցի ու ձեզի օգնութեան  
հասայ ճիշտ այնպէս՝ ինչպէս պիտի պահէի իր  
աեօակին մէջ հազուագիւտ կենդանի մը։ Շատ

կը ձանձրանայի ձեր եկած պահուն և զբաղումի  
մը պէտքը չատ զգալի էր ինծի համար։ Եթէ իմ  
ծուլութեան օրերէս մէկուն պատահէիք կամ  
եթէ ձեր դէմքը անհաճոյ թուէր ինծի, է՛...  
չեմ գիտեր թէ ուր կ'ըլլայիք հիմա։

Այս խօսքերը իմ զգայնիկ տրամադրութիւն-  
ներս հանդարտեցուցին քիչ մը։

— Ամէն պարագայի մէջ... վրայ բերի։

— Ամէն պարագայի մէջ կը կրկնեմ թէ  
պարզ բաղդի խնդիր է, ընդմիջեց. ինչպէս այն  
բոլորը որ կը պատահին մարդու մը կեանքին  
մէջ։ Ապօւչները միայն այդ բանը չեն ըմբռներ։  
Իսկու հոռ եմ հիմա, — քաղաքակրթութեան ծո-  
ցէն վտարուած, — փոխանակ երշանիկ մարդ մը  
ըլլալու և Լոնտոնի բոլոր հաճոյքները ըմբուշ-  
նելու, ինչո՞ւ։ Պարզապէս անոր համար որ,  
տառնըմէկ տարի առաջ, մառախլապատ գիշեր  
մը, տասր վայրկեանի համար ինքզինքէս ելայ։  
կեցաւ։

— Իրա՞ւ, ըսի։

— Այո՛. եղածը ատ է։

Դարձեալ լուռ մնացինք։ Յանկարծ, խնդա-  
սկաւ։

— Այս աստեղազարդ երկինքը լեզուին կա-  
պերը քակող չես զիտեր ինչ մը ունի։ Գիտեմ  
թէ ախմար բան պիտի ըլլայ ընելիքս, և ասկայն  
ինձ կը թուի թէ պիտի ուզէի ձեզի պատմեւ...  
— Ինչ որ ալ ըլլայ ձեր ըսելիքը, կրնաք

Վասահ ըլլալ թէ գաղտնի պիտի պահեմ զայն...  
Եթէ այս կէտն է որ...

Սկսելու վրայ էր, բայց կառկածելի երեւոյ-  
թով մը գլուխը ցնցեց.

— Մի ըսէք, յարեցի, փոյթ չէ՛, Վերջապէս  
հաւագոյն է որ ձեզի պահէք ձեր գաղտնիքը:  
Ձեր դաշտնիքին ծանօթանալս աննշան միթթա-  
րութիւն մը միայն պիտի ըլլար ձեզի համար:  
Եթէ ոչ... կը հաւատա՞ք...

Քանի մը տարտամ բառեր քրթմնջեց: Կը  
զգայի որ իրեն համար աննպաստ գետնի մը վր-  
բայ, զինքը մաերմութեան մղող տրամադրու-  
թեան մը մէջ բռնած էի օճիքը. և, յիտակը,  
հետաքրքիր ալ չէի գիտնալու թէ ի՞նչ էր այն  
բանը որ Լոնտոնէն այնքան հեռու քշած էր բը-  
ժշկական ուսանող մը: Երեւակայութիւնս կըր-  
նար զիս գոհացնե: Ուսերս թօթուեցի և հեռա-  
ցայ: Աեւ ու անխօս ստուեր մը, յետսակողմի հ-  
զերակալին վրան ծոած, ալիքները կը դիտէր  
ուշադիր: Մօնկօմըրիին տարօրինակ ծառան էր:  
Ուսին վրայէն արագ ակնարկ մը ուզգեց ինձի  
երբ մօտեցայ, յետոյ դարձեալ սկսաւ ծովը դի-  
տել:

Ասիկա ձեզի աննշան բան մը պիտի թուի  
անշուշտ, և սակայն իմ վրաս շատ խորունկ  
տպաւորութիւն մը ըրաւ: Մեզի մօտ զանեւող  
ամէնէն մօտ լոյսը կողմնացոյցին վրայի կան-  
թեղն էր: Այդ արարածին դէմքը, կամրջակին

մթութենէն դէպի կանթեղին լոյսը դարձաւ երկ-  
վայրկեան մը միայն, և այն ատեն նշմարեցի որ  
կանանչ ամոյն ցոլքով մը կը շողային ինձի նա-  
յող այդ աշքերը:

Այն ատեն չէյի զիտեր որ մարդկաին աչքե-  
րու մէջ հազուագէպ չէ պատահիլ կարմրորակ  
փայլփանքի մը, և այդ կանանչ ցոլքը բացար-  
ձակապէս հակամարդկային թուեցաւ ինձի: Այդ  
սեւ դէմքը, իր խենթի աչքերով, ամբողջ չա-  
փահաս մարդու գաղափարներս ու զգացումներս  
տակնուգրայ ըրաւ. և մանկութեան մոոցուած  
սոսկումները միտքս դրաւեցին վայրկեան մը:  
Յետոյ այդ տպաւորութիւնը ինքնիրեն ջնջուե-  
ցաւ այնպէս՝ ինչպէս գոյացած էր: Յետսակողմի  
եզերակալին կոթնած այլանդակ կերպարանք մը  
միայն կը տեսնէի ա'լ, ու այդ պահուն Մօնկօ-  
մըրիին ձայնը լսեցի որ կ'ըսէր ինձի.

— Կարծեմ թէ ներս երթալու ատենն է,  
եթէ ձանձրացաք:

Տարտամ պատասխան մը տուի և վար ի-  
ջանք: Խցիկիս գուան առջև զիշեր բարի ըսաւ  
ինձի:

Շատ անհանոյ երազներ տեսայ քունիս մէջ:  
Պզտիկցած լուսինը ուշ ատեն ելաւ: Անոր ցոլքը,  
խցիկէս ներս տժգոյն և ուրուային ճառագայթ  
մը արձակելով՝ չարաշուք ստուերներ կը գծէր:  
Յետոյ չուները արթնցան և սկսան հաշել ու ոռ-  
նալ, այնպէս որ մղձաւանջներ վրդովեցին քունս  
և առտուան դէմ միայն կրցի քնանալ իրապէս:

Կ Ղ Զ Ի Ի Ն Մ Ե Զ

Առառուն կանուխ արթնցայ, — սիմափելու և երկրորդ և երկկայմին մէջ առնուելուս չօրրորդ օրն էր, — աղմկալից երազներով, թնդանօթի և ոռնացող ամբոխի երազներով, և գլխուս վրայէն կերկերուն և խոպոտ ճիշեր լսեցի: Աչքերս չփեցի, ուշադիր այդ ձայներուն, և հարցնելով դեռ ինքզինքիս թէ ո՛ւր կը գտնուէի: Յետոյ, բռպիկ ոտքերու թփրտուք մը, տեղէն վերցուող ծանր առարկաներու բաղիսում մը, ուժգին ճարճատում մը և շղթաներու շնկոց մը լսուեցաւ: Երկկայմին դասնալուն հետեւանքով անոր մէկ կողմին բախող ալիքներու շառաչը հասաւ ականջիս, և դեղնորակ կանանչ ֆրփուրներու ապարափ մը եկաւ զարնուիլ կլոր պղտիկ ապակիին, ու անոր վրայ փլառւելով հոսեցաւ: Հապճեպով հագուսաներս վրաս անցուցի և կամրջակին վրայ ելայ: Սանդուղին բերանը հասնելուս, վարդագոյն երկնքին դէմ, — որովհետեւ արեւը նոր կը ծագէր, — առջեւս տնկուած գտայ նա-

ւապետին լայն կռնակն ու շէկ գլուխր, և անոր ուսին վերեւը կը տատանէր կատուառիւծի վանդակը՝ որ առաջակայմի շարժական ձողին ճախարակէն կախուած էր: Խեղճ կենդանին ահուելիօրէն վախցած կ'երեւար և իր փոքրիկ վանդակին խորը կը կծկուէր:

— Դո՛ւրս, դո՛ւրս այս բոլոր գարշելի կենդանիները, կը պոռշտար նաւապետը: Տէ՛ր Առաւածած, նաւը մաքրուի պիտի հիմա, քիչ յետոյ մաքրուր պիտի ըլլայ նաւը:

Անիկա ձամբաս կը փակէր, անանկ որ, կամրջակին վրայ ելլելու համար, հարկադրուեցայ ձեռքս իր ուսին վրայ զնել: Ցնցուելով ետին դարձաւ, և զիս աւելի աղէկ տեսնելու համար քանի մը քայլ ետ ետ գնաց տատանելով: Շատ փորձառու ըլլալու պէտք չկար՝ հաստատելու համար որ դեռ գինով էր մարդը:

— Հէ՞, հէ՞ ըրաւ ապուշ ձեռով մը:

Յետոյ շող մը անցաւ աչքերուն մէջէն:

— Բայց ասիկա... պարո՞ն... թնչ էր անունը... պարո՞ն...

— Բրէնափք, բոի:

— Կրողը տանի ձեր Բրէնտիքը, բացագանչեց: «Փ», «ի», «Փէ», իփէ, աս է ձեր անունը: Պարո՞ն իփէ:

Անշուշտ չէր արժեր այդ կոպիտին պատասխանել, սակայն չչի երեւակայեր բնաւ այն խաղը զոր պատրաստեր էր ինծի դէմ: Մօնկօմըրի: Նաւէն ելլելու ծառայող կամրջակին քով, բարձ-

բահասակ, ճերմակ մազերով, աղառա կապոյտ  
ֆանէլա հազած մարդու մը հետ կը խօսէր,  
որ անառարակոյս նորեկ մըն էր նաւուն մէջ:  
Նաւապեար, ձեռքը Մօնկօմրիին կողմը երկա-  
րելով.

— Դուն ալ հոն, Խփէի կտոր, դուն ալ,  
կը մոնչէր ինձի:

Այս աղաղակները լսելով, Մօնկօմըրի և ըն-  
կերը իրենց ետին դարձան:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք, հարցուցի:

— Դուն ալ այդ կողմը, Խփէի կտոր, առ  
ըսել կ'ուզեմ: Նաւէն գուրս, Պարոն Խփէ, և  
շուտ: Կարգի դնելու և մաքրելու վրայ են ա-  
մէն բան: Իմ պատուական նաւս աղաղութենէ  
պիտի ազատի, և դուն ալ դուրս պիտի կոր-  
ուիսի:

Ապշած երեսը կը նայէի: Յետոյ խորհեցայ  
որ ինձի համար ալ լաւազոյնը ատէր: Այսցաօ-  
կոտ անոպային քով իրը միակ ճամրորդ ուղե-  
լորութեան մը հեռանկարը շատ տանելի բան մը  
չէր: Մօնկօմրիին դարձայ:

— Զեղ չենք կրնար առնել, պատասխանեց  
չոր կերպով անոր ընկերը:

— Զէք կրնար առնել զիս, կրկնեցի զար-  
հօւրած:

Այդ մարդը անանկ կամքոտ ու անանկ վրե-  
սական զէմք մը ունէր որուն նմանը տեսած չէի  
երբեք:

— Է, ի՞նչ ընենք, դարձայ բսի նաւապե-  
տին.

— Նաւէն գուրս, կրկնեց գինովը: Իմ նաւս  
ո՛չ կենդանիներու համար է, և ո՛չ ալ անոնցմէ  
աւելի ստորին արարածներու համար: Նաւէն  
գուրս պիտի կորսուիք երթաք. Պարոն Խփէ:  
Եթէ անոնք ալ չեն ուզեր, ծովի յորձանքին  
թո՛յ յանձնեն ձեզ: Բայց այսպէս թէ այնպէս  
նաւէն գուրս պիտի ել էք, — ձեր բարեկամնե-  
րուն հետ միասին: Այս անիմեալ կղզիին մէջ  
զիս անգամ մըն ալ տեսնելիք յունին: Այսքանը  
բաւական է, յաւիտեանս յաւիտենից ամէն:

— Բայց, Մօնկօմըրի. . խնդրեցի:

Մօնկօմըրի իր ստորին յօթունքը խածաւ,  
բարձրահասակ ծերուկը ցոյց տառով գլուխը ցըն-  
ցեց. Հասկցնելու համար ինձի թէ իր ձեռքը չեր  
զիս փրկելը:

— Կեցի՛ր, հիմա կը կարգադրեմ քու դարձո  
բառու նաւապետը:

Այն ատեն հետաքրքրական փոխասացու-  
թիւն մը սկսայ ընել երեքին հետ: Փոխն ի փոխ  
խօսք կ'ուզզէի անոնցմէ ամէն մէկուն, նախ  
ճերմակ մազներով անձնաւորութեան խնդրելով  
որ ցամաք ելլելս թոյլատրէ, յետոյ գինով նա-  
ւապետին՝ որպէս զի պահէ զիս նաւին մէջ. և  
մինչեւ իսկ նաւաստիներուն: Մօնկօմըրի սեղ-  
մուած ակոսները չեր բանար և զլուխը ցնցելով  
կը գտնանար:

— Նաւէն գուրս պիտի ելլես կ'ըսեմ քեզի : ԽԵՐՆ եմ անիծեր օրէնքին : Այս տեղ , հրամա- քողը ես եմ , կը կրկնէր անդադար նաւապեար :

Վերջապէս , ծայր տաւած բուռն սպառնա- լիքներուն առջև կարճ կապեցի , և նաւուն յե- տակողմը ապաստանեցայ . առանց գիտալու թէ թիշպէս պիտի ելլէի այս գործին տակէն :

Այդ միջոցին . նաւաստիները . կենդանինե- րու վանդակներն ու սնատուկները նաւէն իջեցը- նելու վրայ էին արագօրէն : Ծովագնացութեան համար հարկ եղած բոլոր կազմածներով օժտուած պղտիկ նաւակ մը մօտեցած էր երկիայժին և զարմանալի գառագիզը անոր մէջ կը լեցնէին : Մնտուկները հոն տեղաւորող մարդիկը չեի կրնար տեսնել այդ պահուն , որովհետեւ նաւուն կողը միւս նաւակը կէս մը կը ծածկէր իմ աշքերէս :

Ո՞չ Մօնկօմըրիի և ո՞չ ալ իր ընկերոջը կող- մէն որ է ուշագրութեան առարկայ կ'րլլայի . անսոփ իրենց բեռները հանող նաւաստիներուն օգնելու և հրահանգ տալու միայն գրազած էին : Նաւապեան ալ կը խառնուէր այդ գործին . բայց շատ ձախաւէր կերպով :

Փոխէն ի փոխ ամենէն յանդուգն ու ամենէն յաւսահատական որոշումներ կուգային միտքը : Սպասելով որ բազզս վճռուէր . քանի մը ան- գամ ես ինքս ա , ստիպուեցայ ինդալ իմ ոզոր- մելի վարանումներուս վրայ : Դեռ բան մը կե- րած չէի , և չար բաղդիս վրայ բարդուած ձա-

խորդութիւն մըն ալ աս էր ինծի համար : Անօ- թութիւնը և արեան գնաթիկներու քանսակութեան պակասը , մարդուս բոլոր արիութիւնը ջլատելու կը բաւեն : Նկատեցի որ . ո՞չ զիս արտաքսել ուղղով նաւապեատին դիմաղրելու համար պէտք եղած ոյժը ունէի և ո՞չ Մօնկօմըրիին ու իր ըն- կերոջ ինքզինքս պարտադրելու : Հետեւարար , կրաւարական դիրքով մը դէպքերու . ընթացքին սպասնցի , և Մօնկօմըրիի բեռներուն նաւակ փո- խադրութիւնը կը շարունակուէր . իբր թէ ես դոյութիւն ունեցած շրլայի :

Քիչ յետոյ այդ գործողութիւնը վերջացաւ : Այն ատեն , մինչև նաւէն ելլելու ծառայով կա- մրջակը քաշքանցին զիս նաւաստիները՝ օրոնց շատ տկար ընդէմութիւն մը միայն ըրի , և այդ պահուն էր որ կրցայ դիտել՝ Մօնկօմըրիի հետ նաւապեին մէջ գանուող անձերուն տարօրինակ հանգամանքը : Բայց միեւնոյն ատեն , նաւակը ; որ առնելիք բան մը չունէր ալ , արագօրէն բա- ցուեցաւ : Կանանչ ջուրերու անդունդ մը տա- րածուեցաւ առջեւս , և գլխիկայր հոն չինալու համար . բոլոր ոյժովս դէպի ետ ընկրկեցայ :

Նաւակին մէջի մարդիկը հեղնական ազա- դակներ արձակեցին և իմացայ որ Մօնկօմըրի կը առասէր զանոնք : Յետոյ , նաւապեար . երկրո- դը և նաւաստիներէն մէկը զիս նորէն նաւուն ժետսակողմը բերին : Տամ Ալրիեռի մակոյէր երկ- կտշմին ետին կապուած բերուած էր : Կէս մը

ջուրով լեցուն էր ան, ո՞չ ուտելիք բան կար մէջը և ո՞չ ալ թիակ։ Մերժեցի անոր մէջ նրա տիլ և երկայմին կամրջակին վրայ ինկայ մարմինիս ամբողջ երկայնքով։ Վերջապէս, —ետեւի կողմը սանդուղ շրւալուն համար, —յուանով մը յաջողեցան զիս իջեցնել մակոյկին մէջ և զայն երկկայմին կապող չուանը կտրեցին։

Յամրօրէն հոռանքին անձնատուր, կը հեռանայի։ Տեսակ մը սարսափով տեսայ նաւատիներուն՝ մեկնումի պատրաստութիւնները, և երկկայմը հանդարտորէն դարձաւ գէպի հոգին կողմը։ Առագաստները ծփծփացին և ուուցոն զեփիւոին չունչին տակ։ Մեւեռուն նայուածքով դիտեցի՝ անոր կոհակներէն մաշած կոզը որ դիմացս ցցուեցաւ այդ շարժումին մէջ, յետոյ արբարէն հեռացաւ։

Հազիւ կը հաւատայի եղածին, և զլուխ շդարձուցի իսկ, նայուածքով հետեւելու համար անոր։ Մակոյկին խորը կծկուեցայ սրտաբեկ, մոլար նայուածքով մը դիտելով հանդարտ ու ամայի ծովը։

Յետոյ անդրադարձայ որ, ընկղմելու պատրաստ այդ մանրիկ դժոխքին մէջն էի նորէն։ Մակոյկին եզերքէն դուրս ակնարկ մը պարտցնելով, նշմարեցի հեռուէն խոյս տուող երկկայմը և, յետսակազմի եզերակալին վերեւը, նաւապետին գլուխը որ հեգնական աղաղակներ կ'ուղղեր դեռ իմ հասցէիս։ Կղզին կողմը դարձայ և նա-

ւակը տեսայ որ նոյնպէս հետզհետէ կը պղտիկնար, քանի մօտենար եզերքին։

Յանկարծ, այս լքումին վայրագութիւնը յատակօրէն գծագրուեցաւ աչքիս առջեւ։ Ո՞չ մէկ միջոց ունէի ծովեղերքին մօտենալու, —եթէ երբէք հոսանքը զիս հօն չքէէր։ Դեռ վերջերս օրերով տեսնդի ու ծոմի ենթարկուիլու տկարացուցած էր զիս, և անօթութենէ կը մարէի, եթէ ոչ աւելի արիասիրտ պիտի ըլլայի անշուշա։ Սկսայ լալ ու հեծկուտալ այնքան ուժգնորէն որքան չէր պատահած ինձի բնաւ մանկութենէ՛ ի վեր։

Արցունքները պյտերէս վար կը սահէին։ Յուսահատութեան նոպայի մը անձնատուր, բը-ռունցքի ուժգին հարուածներ իջեցուցի այն ջուրին մէջ որ մակոյկին խորը լեցուած էր, և կատաղի կիսեր տուի անոր եզերքին։ Բարձրածայն աղաշեցի սատուածային զօրութեան որ մեոցնէ լմնցնէ զիս։

Իիստ յամրօրէն գէպի արեւմուտք կը քըշ-աւէի, մօտենալով կղզիին, և քիչ յետոյ նշմարեցի որ նաւակը դարձաւ ինք իր վրայ և իմ կողմա սկսաւ գալ, ծանրապէս բեռցած էր ան, և, երբ ինձի մօտ եկաւ, կրցի նշմարել Մօնկօմքը ընկերոջ լայն ուսերն ու ճերմակ գլուխիր, աեղաւորուած չուներուն և զանազան մնտուկներուն քով, ետեւի պարաններուն մէջտեղը։ Անխօս ու անշարժ ինձի կը նայէր սեւեռուն։

Աջակողմը, կատուառիւծին վանդակին մօա կրծ-  
կուած սիւադէմ հաշմանդամն ալ իմ վրաս սե-  
ւեռած էր գաման աչքերը: Ասոնցմէ զատ, ու-  
թիշ երեք հոգի եւս կային, —անասունի նժանող  
տարօրինակ էակներ, որոնց ետեւէն վայրագօրէն  
կը հաշէին շուները: Մօնկօմքրիի, որ զեկը քը-  
նած էր, իր նաւակը իմինիս մօտեցուց, և, ծը-  
ռեյով, մակոյէին քիթը չուանով կապեց նաւա-  
կին ետին, այդպէս քաշելով տանելու համար, —  
որովհետև նաւակին մէջ զիս առնելու տեղ չկար  
արդէն:

Յուսաբեկութեան տագնապը անցուցած էի  
հիմա և բաւական քաջարար պատասխանեցի, երբ  
անիկա, մօտեցած ատինը, զիս կաչից: Ըսի ի-  
րեն որ մակոյէր կէս մը լեցուած էր ջուրով և  
դոյլ մը երկարեց ինծի: Երկու նաւակները իրա-  
րու կապող չուանին պրկուած պահուն. դէպի ետ  
գլածրեցուց, սակայն փութով նաւակին ջուրը  
պարզելու գործը ձեռք առի, ինչ որ բաւական  
աեւեց:

Ճերմակ մազերով մարդը ուշադրութեամբ  
զիս կը դիտէր տակաւին, սակայն ինծի այնպէս  
թուեցաւ որ իր արտայայտութիւնը քիչ մը վա-  
րանուած էր հիմա: Երբ նայուած քո, իրենին պա-  
տանեցաւ, գլուխը ծուեց և իր ծունկերուն մէջ  
պատկող չունին նայեցաւ: Հումկու կազմուածք,  
խիստ գեղեցիկ ճակատ մը և շեշտուած դիմա-  
գծեր ունիր մարդը. աշքերուն ստորոտը, մորթը

կըած էր այն տարօրինակ ծալլուածքով որ ընդ-  
հանրապէս տարիքի արդիւնք է, և իր խոշոր  
բերնին վայրահակ անկիւնները՝ պայքարող կամ-  
քի մը արտայայտութիւնը երեւան կը բերէին:  
Մօնկօմքրիին հետ կը խոսէր, բայց այնքան ցած  
ձայնով որ չէի իմանար:

Աչքերս անոր վրայէն հեռացան, զննիլու  
համար նաւակին միւս երեք մարդիկը. շատ ու-  
րօրինակ նաւասատիներ էին անոնք: Դէմքերնին  
միայն կը տեսնէի, և այդ դէմքերուն վրայ ան-  
բացատրելի չես գիտեր ի՞նչ մը կար որ արտա-  
սովոր նողկանք մը կը պատճառէր ինծի: Ա. ելլի  
ուշադիր կերպով քննեցի զանոնք, բայց ո՛չ այդ  
ապաւորութիւնը ջնջուեցաւ և ո՛չ ալ կրցի ըմ-  
բռնել թէ ի՞նչ էր անոր պատճառը: Թխամորթ  
կ'երեւային, սակայն իրենց անդամները, —մինչեւ  
ձեռքի ու օտքի մատներուն ծայրերը, — աղոտ-  
ած ճերմակ գոյնով տեսակ մը նուրբ կերպարի  
մէջ փաթթուած էին: Արեւելքի յատուկ կ'արգ  
մը կիներ բացառութիւն ըլլալով, այդչափ կա-  
տարելապէս քօղարկուած մարդկային էակներ  
չէի տեսած երբեք: Գլուխնուն փաթթոցներ ալ  
կապած էին, որոնց ներքեւէն գաղտագողի զիս  
կը դիտէին: Իրենց ստորին կզակը գուրս հըց-  
ուած էր. սև, երկար ու տափակ մազեր ունէին,  
և, նստած զիճակի մէջ, իմ տեսած մարդկային  
զանազան ցեղերէս աւելի խոշոր կ'երեւային  
կազմուածքով: Գլուխնին աւելի բարձր էր քան

սպիտակահեր մարդը, որուն հասակը վեց ոտքէն պակաս չէր ապահովաբար: Քիչ յետոյ զիտեցի որ, իրականին մէջ ինձմէ աւելի բարձր ըլլալու չէին, հասակին ամբողջութիւնը առնելով, սակայն անոնց իրանը անբնական երկայնութիւն մը ունէր. իսկ իրենց ստորին անդամներուն այն մասը՝ որ երանքին կը համապատասխանէ՝ շատ կարճ էր ընդհակառնկը և զարդարութիւն գաւարուն: Արտառոց կերպով տգեղ նաւազարներու խմբակ մը կը կազմէին ամէն պարագայի մէջ, և անոնցմէ վարը. առջևի առագաստին ներքեւ, կը տեսնէի ու դէմքը այն մարդուկին որուն աշխերուն շողալը տեսեր էի խաւարի մէջ:

Զիրենք քննած ատենս, երբ իրենց աչքերը իմիններուս պատահեցան. մի առ մի գլուխնին՝ ասդին գարձուցին՝ ուղղակի նայուածքէս խոյտ առալու համար, —թէև կը շարունակէին գաղտագողի դիտել զիս: Առհեցայ որ զիրենք կը նեղէի անշուշտ, և բոլոր ուշադրութիւնս գարձուցի դէպի կողին ուր կը մօտենայինք:

Ծովափր ցած էր և խւա բուսականութիւնով մը ծածկուած, որուն մէջ գլխաւոր տեղը կը բռնէր տեսակ մը արմաւենի: Տեղէ մը, ձերմակ շոգիի նուրբ թել մը կ'ելլիէր շեղակի՝ մինչեւ վեր, շատ վեր, ու հոն ծուլն ծուէն կը տարտրդնուէր: Երկու կողմը ցած հրուանդաններով պատսպարուած լայն ծովախորչի մը մէջ էինք հիմա: Փայլատ գորշ աւազէ ծովափը գահավէժ

զառիթափ մը կը կազմէր՝ ծովուն և անկէ զաթ-սուն կամ եօթանասուն ոտք բարձր հողամասի մը մէջտեղ, որ ծառերով ու թուփերով պճնրուած էր տեղ տեղ: Զառիթափին մէջտեղը, պատերով շրջափակուած քառակուօփ տարածութիւն մը կար, —կէս մը բուստով և կէս մին ալ հրարընային նիւթերով ու չեչաքարով կառուցուած պատեր, ինչպէս ետքէն ստուգեցի: Այդ պատերուն վրայէն երկու խրճիթի տանիքներ կ'երեւացին:

Ծովեզրին վրայ կայնած մարդ մը կը սպառէր մեղի: Հեռուէն ինծի ամնպէս թուեցաւ թէ, ուրիշ այլանդակ արարածներ փախան դէպի զառիթափին թաւուտները, բայց մօտենալնուա, բան մըն ալ չտեսայ: Մեղի սպասող մարդը միշտականակ էր, —խափչիկի նմանող դէմք մը, զբեթէ առանց շրթունքի լայն բերան մը, ծայրայեղօքէն երկար ու վարտ թեւեր, խոշոր նեղ նուքեր և կոր սրունքներ: Իր անասնային դէմքը դէպի առաջ ցցուած, մեր մօտենալը կը զիտէր: Մօնկօմըրիի և ընկերոջը նման, կապոյտ սերծէ պլուզ և տափատ հագած էր ան ալ:

Երբ երկու նաւակները մօտեցան, այդ մարդունքը սկսաւ ամենածիծաղելի գալարումներով մէջ մը հոս, մէջ մը հոնվազվզել ծովափին վրայ: Մօնկօմըրիի մէկ հրամանին վրայ. հաւակին մէջ շորս մարդիկը ուշազրաւ կերպով ձախաւեր շարժումներով ոտքի ելան և տափաստները ի-

ջեցուցին։ Մօնկօմըրի ձարտարօրէն նաւակը մըացաց տեսակ մը պզտիկ ու նեղ աւազանէ ներս, որ ծովեզրի աւազին մէջ փորուած էր և ճիշտ ու ճիշտ նաւակը պատապարելու չսփ երկայնութիւն ունէր մակընթացութեան այդ ժամուն։

Նաւակին ողնափայտին աւազանի յառակը քերելու ձայնը լսեցի. իմ մակոյկիս և նաւակին մէջտեղ գրի գոյլը, որպէս զի անոր զեկը չճըգմուի. և չուանը քակելով գուրս ելայ մակոյկէն։ Լաթերու մէջ փաթթուած երեք մարդիկը նաւակին գուրս ելան և անմիջապէս պարպել սկսան զայն՝ ամենաձախաւեր շարժումներով, անոնց օգնելու փութացած էր նաև ցամաքի մարդը։ Այդ փաթթաթուած ու կապկալուած երեք նաւասատիներու ծունկերուն զարմանալի շարժումները ուշադրութիւնս գրաւեցին մասնաւորաբար, — ոչ բիրտ և ոչ աչ սեթեւեթուած շարժումներ, բայց այնքան աւարօրինակ կերպավ տձեւ որ, կարծես թէ այդ ծունկերուն յօդերը հակառակ կողմէն ագուցուած էին։

Ծունկերը կը շարունակէին իրենց շղթաները ցնցել և այդ մարդոց գէմ ոռնալ, մինչ սպիտականեր մարդը նաւակին կ'ելլէր՝ զանոնք զսպելու համար ամուր մը բռնելով շղթաները։

Երկայն իրանով երեք արարածները զարժանալիօրէն կոկորդային հնչումներ կը փոխանակէին իրարու հետ, և, այն պահուն երբ նաւակին ետեւը իրարու վրայ դրուած անտու կները

ձեռք պիտի առնէին, ծովագին վրայ մեզի սպասող մարդը սկսաւ վրդովանքով բաներ մը ըսել անոնց, ինծի անծանօթ բարբառով մը։ Նմանօրինակ հնչումներ լսած էի աեզ մը, բայց չէի կրնագ յիշել թէ ո՛ւր։

Սպիտականեր մարդը, զրգուած շուները շատ գֆուարաւ զսպելով, անոնց հաջելու աղմուկին մէջէն բարձրագոչ հրամաններ կ'արձակէր։ Մօնկօմըրի. զեկը հանելէ ետքը, ցամաք ցատկեց իր կարգին և սկսաւ նաւակին պարպուելու գործը կառավարել։ Երկար անօթութենէ մը ետքը և մերկ զլուխս այրող այդ արեւին ներքեւ, իմ կողմէս որ և է օգնութիւն ընծայելու ոյժը չէի զգար մէջս։

Յանկարծ, սպիտականեր մարդը իմ ներկայութիւնս յիշեց կ'երեւայ և իմ կողմօ եկաւ։

— Նախաճաշ ըրած ըլլալու չէք, ձեր երեւոյթէն գատելով, ըսաւ։

Իր պզտիկ աչքերը սեւ սեւ կը փայլէին, լայն յօնքերուն ներքեւ։

— Այդ բանը աւելի առաջ խորհած չըլլալուս համար ներողութիւն կը խնդրեմ... Հիմա մեր հիւրն էք, և ձեր հանգստութեան հոգ պիտի տանինք, թէս մեր հրաւէրովը եկած չըլլալք, ինչպէս գիտէք։

Վասվուուն աչքերը շեշտակի կը նայէին ինծի։

— Մօնկօմըրի կ'ըսէ թէ բանգէտ մարդ մըն

էք, Պ. Բրէնտիք... և գիտութեան հետամասւած:  
Ներելի՞ է աւելի ընդարձակ մանրամասնութիւններ հարցնել:

Պատմեցի իրեն թէ Արքունի Դիտական Գուէժին հետեւած էի քանի մը տարի. և կենաւրանութեան վերաբերեալ զանազան ուսումնամիրութիւններ կատարած՝ Հքուլէյի հակողութեան ներքեւ։ Սօրիկա լսելուն, յօնքերը թեթեօրէն վեր առաւ։

Դործը քիչ մը կր փոխուի ուրիմն, Պ. Բրէնտիք, ըստ, յարգանքի թեթև շեշտմը տաշով իր բառերուն։ Իրողութիւնն այն է որ մենք ալ կենսաբաններ ենք։ Այս տեղը կենսաբանական հաստատութիւն մըն է... տեսակէտով մը։

Նայուածքը կր հետեւէր ճերմակներ հագած արարածներուն, որոնք կատուառիւթին վանդակը դեպի շրջափակուած տեղը կր քաշէին։ ահւուակներու վրայէն։

Կենսաբաններ ենք... Մօնկօմրրին ու ես դուէ, վրայ բերաւ։

Վայրկեան մը ետքը շարունակեց։

Չեմ կրնար ըսել ձեզի թէ ե՛րբ պիտի կրնաք մեկնիլ հոսկէ։ Բոլոր բանուկ ճամբաններէ զուրս է մեր տեղը։ Հազիւ տասներկու կամ տասնրէինդ ամիսը անզամ մը նաւի երես կը տեսնենք։

Յանկարծ հետացաւ քովէս, զառիթափէն վեր մագլտեցաւ, կատուառիւթը տանողներուն

ետեւէն հասաւ, և կարծեմ թէ շրջափակէն ներս մտաւ։ Միւս երկուոքը, Մօնկօմրրիի քով մնացած, աւելի փոքրիկ ծաւալով ուրիշ բեռներ կը դիզէին՝ ցած անիւներով պզտիկ կառքի մը վրայ։ Եյծուղար նաւակին մէջն էր տակաւին, ինչպէս նաև ճագարներու մնտուկները և նստարանի մը կապուած շուներու երկրորդ վահմակ մը։ Կառքին բեռնաւորումը լրացած ըլլալով, երեք մարդիկը սկսան կատուառիւթին ետեւէն զայն ալ գէպի շրջափակը քաշել։ Մօնկօմրրի անմիջապէս վերագարձաւ և ձեռքը ինձի երկարեց։

— Իմ մասիս չատ գոն եմ եղածէն, ըստ Վարչելի անպիտանին մէկն էր այդ նաւապեար։ Ծառ պիտի շարշրէկը ձեզի։

— Նորէն դուք էք զիս փրկոզր։

— Խնդրական է ատիկա։ Կ'ապահովզնեմ ձեզի որ այս կղզին զժոխային վայր մըն է։ Ինչպէս պիտի տեսնէք քիչ յետոյ։ Ուրիսուրդ կուտամ որ մեծապէս հոգ տանիք ձեր ամէն մէկ արարքին ու շարժումին։ Այդ մարդը...

Վարանեցաւ և կ'երեւայ թէ գաղափարը փախեց իր բօելիքին մասին։

— Սա վանդակները հանելու համար կ'օգնէք քիչ մը ինձի, հարցուց։

Տարօրինակ ընթացք մը ունեցաւ ճագարներուն համար, վանդակներէն մէկը գետին իջենելու համար օգնեցի իրեն և հազիւ թէ զայն վար զրած էինք. երբ կափորիչը բացաւ, և,

վանդակը ծուելով անոր վժվժուն պարունակութիւնը թափեց հողին վրայ։ Ճագարները իրաբու վրայ զլտորեցան խառն ի խուռն։ Զեռքերը իրարու զարկաւ և այդ քսանի չափ ճագարները զարիթափէն վեր սկսան մագլցիլ արագօրէն, իրենց ցատկուուն գնացքով։

— Աձեցէ՛ք և բազմացարուք, բարեկամներս։  
և լցէք զկղզին։ Վերջին ատեններս միսի նեղութիւն քաշեցինք քիչ մը, ըսաւ Մօնկօմրիի։

Երբ այդ կենդանիներուն փախուսաք կը դիմէի, սպիտակահեր մարդը չի, մը օդի և քանի մը պիւսիթի առած վերադարձաւ։

— Բրէնտիք, —ըսաւ ան, առաջուրնէ յատ աւելի մտերմական ոճով մը, — ահա՛ քեզի ժամանցի նիւթեր։

Առանց այլեայլի սկսայ ուտել, մինչ սպիտակահեր մարդը՝ քսանի չափ նոր ճագարներ արձակելու համար Մօնկօմրիին կ'օգնէր։ Մինչ բերանը ճագարով լեցուն երեք մեծ անտուկներ առանց բացուելու դէպի շրջափակը տարուեցան սակայն։

Օդիին ճեռք չդպցուցի, որովհետեւ ալքոլէն խուսափող մը եղած եմ միշտ։



### ՄՐԱԾԱՅԻ ԱԿԱՆՁԼ

Զիս շրջափառող ամէն բան իիստ տարօրինակ կը թուէր ինձի, և զանուած կացութիւնս անանկ անակնկալ արկածներու հետեւանքն եր որ, ամէն մէկ բանի մասնաւոր անբնականութիւնը չէի կրնար որոշապէս զանագանել։ Դէպի շրջափակը տարուող այծուզտի վանդակին հետեւեցայ, բայց Մօնկօմրիի ետեւէս հասաւ և խնդրեց որ քարաշէն պատերէն ։ Երս չմտնեմ։ Այս ատեն դիմեցի որ կատուառիւծին վանդակը և միւս բեռներուն դէզն ալ շրջափակին գոնէն դուրս զետեղուած էին։

Ետիս դառնալով նշմարեցի որ նաւակը ամրողապէս պարպած ու աւագին վրայ քաշած էին։ Սպիտակահեր մարդը դէպի մեզի եկաւ ու ըսաւ Մօնկօմրիին։

— Այս անկոչ հիւրով պէտք է զրազինք հիմա։ Խնչ պիտի ընենք զայն։

— Գրտական լուրջ ծանօթութիւններ ունի, պատասխանեց Մօնկօմրիի։

— Անհամբեր եմ այս նոր նիւթերով գործ սկսելու, ըսաւ մարդը զլուխը շարժելով դէպի։

Մըջափակին կողմը, մինչ աչքերը յանկարծական փայլ մը կը ստանային:

— Կ'երեւակայեմ, պատասխանեց Մօնկօմը-րի յայտնապէս սիրալիր շեշտով մը:

— Հոն շենք կրնար դրկել զինքը, և իբժն նոր խրճիթ մը շինելու ժամանակ ալ չունինք. Ո'չ ալ կրնանք անշուշտ հիմակուց մեր գաղանքին հաղորդակից ընել զայն:

— Զեր կամքէն կախուած եմ, ըսի:

Դաղափար չունէի թէ ինչ ակնարկել կ'ուղէր հսն ըսելով:

— Ա, որ բուօրին մասին խորհեցայ, պատասխանեց Մօնկօմըրի: Իմ սենեակս կայ՝ արտաքին դուռավ:

— Սքանելի՛, ընդմիջեց ծերուկը աշխոյժով:

Երեքո միասին դէպի շրջափակը ուզգուեցանք:

— Կը ցաւիմ բոլոր այս խորհրդաւոր բաներուն համար, Պ. Բրէնտիք, — սակայն պատճառն այն է որ ձեր գալուստը չէինք կրնար կանխատեսել: Մեր փոքրիկ հաստատութիւնը մէկ կամ երկու գաղանիք ունի. առասպելային Դեւին սենեակն է, առ'նկ ըսենք, բայց իրականին մէջ սուսկացնող բան մըն ալ չկայ... խելքը գլուխը մէկու մը համար: Միայն թէ, առայժմ... քանի որ զեռ շենք ճանչնար ձեզ...

— Անշուշտ, անշուշտ, պատասխանեցի, շատ անտեղի պիտի ըլլար իմ կողմէս ձեր զգութիւնները վիրաւորիչ նկատելը:

Թեթև ժպիտով մը գալարուեցաւ իր մեծ բերանը, և իմ ազնուութիւնս գնահատելու համար գլուխը ցնցեց: Այս սակաւախօս մարդերէն էր որոնք իրենց բերնին անկիւնները զար ծըռաելով կը ժպտին: Երջափակին գլխաւոր զրան առջեւէն անցանք: Երկաթէ շրջանակներով, փայտէ ծանր ու ամրափակ դուռ մըն էր՝ որուն քով դիզած էրն նաւէն հանուած բեռները, անկիւնը, ուրիշ փոքրիկ դուռ մը եւս կար զօր նշմարած չէի մինչև այս ատեն: Սպիտականեր մարդը, իւ կապոյտ կրկնոցին իւղոտ զրպանէն բանալիններու տրցակ մը հանեց, դուռը բացաւ և ներս մըրաւ: Այդ բանալինները և կնծոռոտ կղպանքը մասնաւոր ուշադրութիւնս ու զարմանքս գրացեցին:

Իրեն հետեւեցայ, և պզտիկ սենեակէ մը ներս մտայ: Պարզ, բայց բաւական հանգստաւէտ կերպով կահաւորուած այդ սենեակին ներքին մէկ դուռը՝ որ թեթեւօրէն կիսաբաց էր, սալայտակուած բակի մը կ'առաջնորդէր: Մօնկօմըրի գնաց անմիջապէս փակց զայն: Ամէնէն մութ անկիւնը մահօքրան մը (համաց) կախուած էր, և խիստ անբաւական լոյս մը կ'առնէր սենեակը՝ ծովին կողմը բացուած, երկաթ ձօղով ու առանց սպակրի պզտիկ պատուհանէ մը:

Սպիտականեր մարդը ըսաւ ինձի թէ այդ սենեակը պիտի ըլլար իմ բնակարանս, և ներքին զայտուած, — զոր որ և է արկածի տեղի չձգելու հա-

ժար միւս կողմէն պիտի գամէր, ինչպէս յարեց ինք, —այն սահմանն էր զոր պարտաւոր էի յարդել:

Իմ ուշադրութիւնս հրաւիրեց՝ պատուհանին ծօտ հանգստաէտ դիրքով զետեզուած ծալլուող թիկնաթոոի մը, ինչպէս նաև մահճօրրանին քով գարակի մը վրայ դրուած շարք մը հին գրքերու վրայ, որոնց մէջ գլխաւոր տեղը կը գրաւէին վիշարուժական ծանօթութիւններու վերաբերեալ հատորներ և յոյն ու լատին դասական հրատարակութիւններ, —ինչ որ ես շատ զժուարաւ կը կարդամ:

Արտաքին դուռնէն դուրս ելաւ յետոյ, ներքին դուռը անգամ մը եւս բանալէն խուսափելու համար կ'երեւի:

— Առվորաբար հոս կ'ընենք մեր հուր, ո առ Մօնկօմրիի:

Յետոյ, իրը թէ յանկարծական կասկած ու ունեցած ըլլար, միւսին ետեւէն հասնելու համար դուրս խոյացաւ: Իմացայ որ,

— Մօոօ, կը պոռար. թէւ այդ վայրկեանին մասնաւոր ուշադրութիւն մը չըրի անոր արտասանած այդ վանկերուն:

Վայրկեան մը ետքու. գիրքերը քննած առենս միայն, միտքս անդրադարձաւ անոնց վըքայ: Ուր կրնայի լուած ըլլալ ես այդ անունը:

Պատուհանին առջեւը նոսայ և միացած քունի մը պիսիլիները սկսայ ուտել ախորժակով:

— Մօոօ...

Պատուհանէն նշմարեցի ճերմակ հագուած այլանդակ արարածներէն մէկը որ սնտուկ մը կը քաշէր աւազին վրայէն: Քիչ ետքը պատուհանին շրջանակին ետեւը անցնելով անտեսանելի եղաւ ան: Յետոյ լոեցի որ բանալի մը մտաւ ներքին դրան կղպանքին մէջ և երկու անգամ գառնալով կղպեց զայն: Քիչ մըն ալ ետքը աշկանջիս եկաւ՝ նաւակէն զուրս հանուած չուներուն յարտցած աղմուկը: Զէին հաշեր, բայց տարօրինակ կերպով մը կը մօնչէին և ոնզային ձայններ կը հանէին: Ահանց անվերջ ոտնահարումը և զանոնք հանդարսնելու համար խօսող Մօնկօմրիին ձայնը կը լսէի:

Իրենց շրջանակին գաղանիքը պահելու համար երկու մարդոց ձեռք առած բազմատեսակ զգուշութիւնները խօրունկ տպաւորութիւն մը ըրած էին վրաս: Երկար ատեն մտածեցի այս բանին, և Մօոօի անունին անրացատրելիօրէն ընտանի հանգամանքին վրայ: Բայց մարդկային յիշողութիւնը այնքան զարմանալի է որ՝ այդ խիստ ծանօթ անունին չետ առնչութիւն ունեցող բաները չկրցի յիշել այդ պահուն: Վերջապէս գաղափարներ դարձան անրացատրելի տարօրինակութեանը վրայ՝ ճերմակներու մէջ փաթթուած այն տեեւ արարածին, զոր քիչ առաջ ծովափին վրայ տեսած էի:

Մինչեւ այն ատեն երբեք աեսած չէի այդ

տեսակ քալուածք, և սնտուկը քաշելու համար անոր ըրածներուն չափ այլանդակ չարժումներ Յիշեցի թէ այդ մարդերէն ո՞չ մէկը խօսած էր դեռ ինծի, թէև քանի մը անգամներ զննած էին զիս՝ սովորական վայրենիներու անկեղծ նայուածքէն բոլորովին տարրեր, զարմանալիօրէն խուսափուկ ձեւով մը։ Կը խորհէի ինքնիրեն թէ Բնձ լեզու կը խօսէին անոնք։ Ամէնքն ալ յատկանշական կերպով յուսէր թուած էին ինծի, իսկ խօսած ատեննին ալ ծայրայեղօրէն անբական ձայն մը ունէին։ Ի՞նչ էր պատճառը։ Յետոյ աչքիս առջեւը եկան։ Մօնկօմըրիի անշորհ ծառային աչքերը։

Ճիշտ իրեն վրայ խորհած ատենս ներս մտաւ անիկա։ Հիմա ճերմակ զգեստ մը հագած և պըդտիկ ափսէ մը բռնած էր, որուն վրայ խաշած բանջարեղէններ և սուրճ կային։ Երբ, յարգտկան խոնարհութիւնով մը, ափսէն իմ առջեւս գտնուող սեղանին վրայ դրաւ, հազիւ թէ կարող եղայ նողկանքի սարսուռ մը զսպելու։

Տափակ մազերուն փունջին տակէն անոր ականջը նշմարելով, զարմանքէս քարացայ։ Յանկարծ, խօստ մօտէն տեսեր էի զայն։ Մարդուն ականջները սրածայր էին և խիստ նուրբ ու թուի մազերով ծածկուած։

— Զեր նախաճաշը, Պարո՛ն, ըստ։

Առանց պատասխանել մաքէս անցրնելու, սեւեռուն ուշադրութիւնով զինքը կը դիմէի։

Կրունկներուն վրայ ետ դարձաւ, և, ուսերուն վրայէն տարօրինակ կերպով զիս դիմելով՝ դէպի գուազը ուղղուեցաւ։

Նայուածքով իրեն հետեւած ատենս, ուղեղի անգիտակից գործողութիւնով մը միտքս եկող նախադասութիւն մը՝ տասը տարի դէպի ետատրաւ յիշողութիւն։ Անիկա վայրկեան մը տարամօրէն ծփծփաց ուղեղիս մէջ, յետոյ կարմիր գորերով խորագիր մը գծագրուեցաւ աչքերուս առջե։ Տօքր. Մօռօ, — խորագիրը բայց դեղնօրակ կողքով գրքոյկի մը, որուն մէջ պարզուած փորձարկութիւնները կարդացած ատենդ մարմինդ փուշ կ'ըլլար սոսկումէն։ Յետոյ յիշատակներս ճշտուեցան, և շատոնց ի վեր մոռցաւած այդ գրքոյկը զարմանալիօրէն յօտակ կերպով մը յիշեցի։ Դեռ չատ երիտասարդ էի այդ թուականին, և Մօռօ առնուազն յիսուն մը ըլլալու էր։ Նշանաւոր և առաջնակարգ բնախօս մըն էր, զիտական շրջանակներու մէջ՝ իր արտակարգ երեւակայութիւնով և գաղափարները արտայաշելու մէջ իր ցոյց առւած վայրի անկեղծութիւնով հանրածանօթ։ Այդ միեւնոյն Մօռօն էր հիմա տեսածո։ Արեան փօխանցումին մասին կարգ մը ամենազարմանալի իրողութիւններ երեւան հանած, և, ատկէ զատ, հիւանդութիւններուն խմորումի (fermentation) վերաբերեալ աշխատութիւններով մեծ հոչակ հանած էր։ Այդ զեղեցիկ ասպարէզը կասեցաւ յանկարծ։

բակութեան հետ կարենար հաշտուիլ դարձեալ,  
սակայն բնաւ տարակոյ չկայ որ անիկա նա-  
խընտրեց իր աշխատութիւններուն հետեւիլ,  
ինչպէս պիտի ընէին գիտական զիւտերու արբ-  
շունքէն անգամ մը յափշտակուած մարդոցմէ  
շատերը՝ եթէ իր տեղը թլլային։ Ամուրի էր և  
սոսկ իր տնձէն ուրիշ նկատում չունէր։

Վերջ ի վերջոյ համոզուեցայ որ այդ միեւ-  
նոյն Մոռօն էր պատահած։ Ա.Ան ինչ այս եզ-  
րակացութեան կը յանգեցնէր զիս։ Այն ատեն  
հասկցայ թէ ի՞նչ նպատակի յատկացուած էին  
կատուափիւծր և միւս բոլոր կենդանիները զոր  
հիմա իմ բնակարանիս ետեւի բակը փոխադրած  
էին, միւս բեռներուն հետ միասին։ Յիշատակ-  
ներս զնցուեցան նուրբ ու տարօրինակ հոտէ մը  
որ ինձի ծանօթ արտաշչութիւններ կը յիշեցը-  
նէր տարտամօրէն, և որուն ուշադրութիւն չէր  
ըրած տակաւին։ Վիրաբուժական սենեակներու  
հականեխական հոտն էր։ Պատին ետեւէն ա-  
տուափիւծին մոնչելր լսեցի, և շուներէն մէկը  
այնպէս մը ոռնաց որ կործես թէ վիրաւորուած  
ըլլար։

Եւ սակայն, ողջ կենդանիներու վրայ փոր-  
ձեր կատարելու մէջ՝ բոլոր այդ խորհրդաւոր  
զգուշութիւնները արդարացնելու չափ սոսկալի  
ոչինչ կար, — գիտութեան մարդու մը համար  
մանաւանդ։ Մտածումս անակնկալ սսառում մը  
ըրաւ յանկարծ, և, կատարեալ յատակութիւնով

Անգղիայէն հեռանալ ստիպուեցաւ մարդը։ Որմ-  
բազիր մը անոր աշխատանոցին մէջ ընդունուե-  
լու յաջողած էր. զգայացունց գաղանիքներու  
տեղեկանալու և զանոնք հրապարակելու հաս-  
տատ մտադրութիւնով. յետոյ, անհաճոյ արկա-  
ծի մը հետեւանքով, — եթէ երբեք արկած էր ի-  
րօք, — իր ցնցող զրգոյկը վիթխարի համրաւ մը  
հանեց։ Անոր հրապարակ ելած օրն իսկ, ողջ  
ողջ մորթազերծ եղած ու զանազան տեղերէ  
կտրատուած իսեղճ շուն մը խոյս տուած էր Մո-  
ոյին աշխատանոցին։

Այս բանը նոր լուրերու կատարեալ սովի  
մը շրջանին պատահած էր, այնպէս որ լրագրի  
մը տնօրէնը, — աշխատանոցը ընդունուած կեղծ  
օգնականին եղրօբորդին, — բոլոր աղջին խզին  
կոչաւմ ըրաւ։ Առաջին անգամը չէր որ փորձա-  
ռական գրութեան հիմ կը դառնար հանրային  
խիզճը. անանկ գոռում գոչում մը յարութին որ  
բժիշկը ստիպուեցաւ պարզապէս հեռանալ երկ-  
րէն։ Կրնայ թլլալ որ մարդը արժանի էր այդ  
ցասումին. բայց ես մինչև ետքը ճշմարիա ամօթ մը  
նկատեցի՝ իր պաշտօնակիցներուն կողմէ այդ  
դժբաղդ զիտունին ցոյց տրուած թոյլ ու վարա-  
նոտ պաշտպանութիւնը և զիտութեան մարդոց  
անարդօրէն զայն լքելը։ Խմբագրին յայտարա-  
բութեան համաձայն, անոր փորձերէն ոմանք  
անօգուտ անգթութիւն մը ունէին։ եթէ իր հե-  
տազօտութիւններէն հրաժարէր, թերեւս հասա-

մը, Մօնկօմրրիի ծառային սրածայր ականջներուն ու շողարձակ աչքերուն անդրադարձաւ: Յետոյ նայուածքս գնաց թափառի՝ զովացուցիչ զեփիւին ներքեւ փրփրող ծովուն վրայ և միտքս ամբողջ ովին զրաւուեցաւ այդ վերջին օրերուն զարմանալի յիշատակներով:

Ի՞նչ կը նշանակէին այդ բոլորը, — ամայի կղզիի մը վրայ այդ ամրափակ լէնքը, կննդանի անասուններու վրայ փորձեր կատարող այդ հրաշկաւոր գիտունը և հաշմանդամ ու տձեւ այդ արարածները:

Ժամը մէկին մօտ, Մօնկօմրրի ներս մտաւ, և անոր գալուստը ընդհատեց այն խառնաշփոթ կնձիռները ու այն կասկածները որոնց մէջ կը խարիսխէի: Անոր կը հետեւէր իր այլանդակ ծառան, ձեռքը բռնած ափսէ մը որուն վրայ զանազան եփած բանջարեղէններ, ուիսիի շիշ մը, բարջ մը ջուր, երեք գաւաթ ու երեք դանակներ կային: Աչքիս ծայրովը զննեցի այդ տարօրինակ արարածը, մինչ ան գաղատողի զիս կը դիտէր իր զարմանալի ու խուսափուկ աչքերովը: Մօնկօմրրի յայտարարեց թէ ցերեկուան ճաշը ինծի հետ ընելու եկած էր, սակայն Մօռօ չպիտի գար նոր աշխատութիւններով չափազանց զբաղած րլլալուն պատճառաւ:

— Մօռօ, ըսի, այդ անունը ծանօթ է ինծի:

— Ինչպէս... Ո՞հ, չա՛ր սատանայ: Ի՞նչ ախմարութիւն որ այդ անունը արտաօանեցի:

Խորհելու էի ասիկա: Ինչ որ է, այս կերպով մեր գաղտնիքին քանի մը հետքերը ձեռք անցուցած պիտի ըլլաք: Քիչ մը ուիսիի: — Ո՞չ, չնորհակալ եմ. բնաւ ալքու չեմ գործածեր:

— Երանի թէ ես ալ քեզի հետեւած ըլլայի այդ մասին կանուխէն: Սակայն հիմա... Գողին խոյս աալէն եաքը դուռը զոցելէն ի՞նչ օգուտ: Այս գժոխային ըմպելին է եղած զիս հոս բերողը... այս' մառախլապատ զիւեր մը և այս ըմպելին: Երբ Մօռօ առաջարկեց զիս հետը բերել, կարծեցի որ բաղդաւորութիւն մըն էր ատիկա ինչի համար: Զարմանալի չէ...

— Մօնկօմրրի, — ըսի յանկարծ, ճիշտ այն պահուն երբ սենեակին արտաքին դուռը կը զոցուէր դուրս ելլող ծառային ետեւէն, — ի՞նչո՞ւ սրածայր են ձեր մարդուն ականջները:

Աղմկալից հայնոյսնք մը արձակեց, վայրկեան մը ինծի նայեցաւ սեւեռուն ու կրկնեց.

— Սրածայր ականջներ...

— Այս', — յարեցի կարելի եղածին չափ պազարիւն կերպով, հակառակ անոր որ կօկորզա կը սեղմուէր, — այս', ականջները սրածայր վերջաւորութիւն մը ունին և նուրբ սեւ աղուամազով մը ծածկուած են:

Ուիսի և ջուր խմեց կեղծուած անխռովութիւնով մը ու պնդեց.

— Կարծեմ թէ... մազերուն տակ ծածկուած են ականջները:

— Այս', անշուշտ, սակայն երբ այս առառ ձեր զրկած սուրճը սեղանին վրայ դնելու համար ծուցաւ՝ տեսայ զանոնք։ Ատկէ զատ, աչքերն ալ բոցավառ են մութի մէջ։

Հարցումիս անոր պատճառած անակնկալ յուղումը անցած էր հիմա։

— Ես ալ սկիզբէն ի վեր տեսած էի թէ տարօրինակութիւն մը ունէին անոր ականջները . . . յայտարարեց համարձակօրէն և խօսելու իր ծամծմոտ եղանակը աւելի շեշտելով։ Ինչպէս նաև ատոնք ծածկելու ձեւը . . . ինչի՞ կը նմանէին ականջները։

Իր պատասխանելու եղանակէն համոզուեցայ որ այս անզիտակցութիւնը կեղծ էր։ Եւ սակայն, դժուար էր իրեն ըսել թէ կը ստէր։

— Սրածայր էին, կրկնեցի, սրածայր . . . սովորականէն պատիկ . . . և մազոտ . . . այս', խիստ որոշ կերպով մազոտ . . . բայց այդ մարդը, ամբողջութիւնը առնելով, ամէնէն զարմանալի էակներէն մէկն է զոր ես տեսած ըլլամ երբեք։

Մեզ շրջափակէն անջատող պատին ետեւէն առաջուող կենդանիի մը ուժգին և խոպոտ ոռնացումը հասաւ մեր ականջին։ Զայնը այնքան թաւ ու խորունկ էր որ կատուառիւծին վերագրեցի զայն։ Մօնկօմքրի վրդովանքի ցնցում մը ունեցաւ։

— Ո՞հ, ըստ։

— Ուր պատահեցաք այդ այլանդակ անձին։ — Էօն, Էօն . . . Աան-մրանչիսքօյի մէջ . . . կ'ընդունիմ որ անշնորհ վայրենիի մը երեւոյթը ունի . . . Կէս մը ապուշ, գիտէ՛ք։ Չեմ յիշեր հիմա թէ ուրկէ՛ կուգար։ Սակայն, կը հասկընա՛ք, վարժուած եմ իրեն . . . ի՞նքն ալ ինձի հ'նչ ապաւորութիւն ըրաւ ձեր վրայ։

— Բնական էակի մը տպաւորութիւնը չըներ։ Բան մը կայ վրան . . . չկարծէք որ կատակ կ'ընեմ . . . Պզտիկ անհաճոյ զգայնութիւն մը, գնդերներու կծկում մը կը պատճառէ երբ ինձի մօտենայ։ Ի՞նչպէս բացարել . . . սատանայի հպանք մը կարծես, մէկ խօսքով . . .

— Խօսած ատենս, Մօնկօմքրի դադրած էր ուտելէ։

— Զարմանալի բան, դիտել տուաւ, ես այդ տեսակ որ և է բան չեմ զգար։

Սկսաւ բանջարեղէնը ուտել դարձեալ։

— Ձեր այդ բսածներուն մասին ոչ մէկ գաղափար ունէի, յարեց լեցաւն բերնով։ Երկկայմին մարդիկն ալ . . . նոյն բանը զգացին կ'երեւի . . . Ամէնքն ալ թեւերնին սոթտած այդ խեղձին վրայ ինկան . . . Դուք անձամբ տեսաք նաւապետը, չէ . . .

Յանկարծ կատուառիւծը սկսաւ ոռնալ . . . և այս անդամ աւելի թաւագին կերպով։ Մօնկօմքրի շարք մը հայնոյութիւններ արձակեց թած ձայնով։ Գաղափարը ունեցայ նաւակին մէջի

արարածներուն մասին խօսելու անոր, սակայն, շրջափակին ներսի կողմէն, սուր ու կարճ ճիշերու շարք մը արձակեց խեղճ կենդանին:

— Նաւակը պարզող մարդիկը ի՞նչ տեղի կը պատկանէին, հարցուցի:

— Հուժկու կազմուածքներ, չէ, պատասխանեց մտացիրօրէն, յօնքերը պռոտելով, մինչ կենդանին կը շարունակէր ոռնալ:

Ա. Ի բան մը ըստի: Իր գորշ ախուր աշքերով ինձի նայեցաւ և գաւաթին մէջ ուխսէի լեցուց:

Փորձեց աւքոլի վրայ վիճարանութեան մըտնել ինձի հետ, առարկելով թէ միայն անոր միջոցով փրկած էր իմ կեանքս. այնպէս կը թուէր թէ մեծ կարեւորութիւն մը տալ կ'ուզէր այն իրողութեան՝ թէ կեանքս իրեն կը պարտէի: Լեռէն ձորէն պատասխաններ տուի և քիչ յետոյ ճաշը վերջացաւ: Սրածայր ականջներով անշնորհ հրէշը եկաւ սեղանը ժողվեց և Մօնկօմըրի նորէն մինակ ձգեց զիս սենենակին մէջ: Ճաշին վերջերը գրգռուած վիճակ մը ունէր, զոր ծածկելու ծիգերը յաջողած չէին, և որուն պատճառը կենդանահարութեան ենթարկուած կատուառիւծին ոռնացումները ըլլալու էին ապահովարար. իր տարօրինակ վեհերոտութիւնը ցուցադրած էր, թոյլ տալով որ ատիկա ինձի ալ փոխանցուի շատ դիւրութեամբ:

ինձի ալ եղականօրէն գրդոիչ կը թուէին

աչդ ճիշերը. և, քանի օրը յառաջանար, անոնք աւելի ուժգին ու խորունկ կը գառնային: Եաւ դժնդակ էին լոկ, բայց շարունակ կրկնուելով կրկնուելով վերջապէս ամբողջովին տակնուվրայ ըրին զիս: Մէկդի նետեցի Հօրասի մէկ թարգմանութիւնը զոր կարդալ սկսած էի, և, բըռունցքներս սեղմած, շրթունքներս խածնելով, սկսայ սենեակին մէջ վեր վար պտղալ:

Քիչ յետոյ մատներովս ականջներս խցեցի:

Այդ ոռնացումներուն յուզող ու պաղատական հշար հետզհետէ գրաւեց զիս. և վերջապէս անոնք տանջանքի այնպիսի դաժան արաւայրառութեան մը հանգամանքը առին որ ա՛լ չկրցայ այդ սենեակին մէջ փակուած մնալ: Դունէն դուրս ելայ, և այդ իրիկնաղէմի ճնշող տապին ներքեւ մեկնեցայ. զլիաւոր դռան առջեւէն անցած պահուս դիմացի որ անիկա գոցուէր էր նորէն:

Բաց օդին մէջ աւելի ուժգին կը հնչէին ճիշերը. Կարծես թէ աշխարհի բոլոր ցաւերը այդ մէկ ձայնը գտած էին ինքինքնին արտայայտելու համար: Սակայն, ինձի այնպէս կը թուի թէ, — և նոյն բանը խորհած եմ ետքէն ալ, — այդ տանջանքին ինձի մօտ տեղի ունենալուն գիտակցութիւնը աւելի տանելի պիտի ըլլար եթէ լուս ըլլար ան: Արգահատանքի զգացումը եթէ լուս ըլլար ան:

կը ներկայանայ։ Հակառակ սակայն արեւի պըս-  
պղանքին ու հակառակ ծովային անուշ հօգէ մը-  
տառանող ծառերու կանանչ ծածկոյթին, ամէն  
բան շփոթ էր շուրջս, և, մինչև այդ ճիշերուն  
հասողութեան աահմանէն հետանալս, սեւ ու  
կարմիր ուրուատեսիլներ պարեցին աչքերուս  
առջե։

Ե.

### ԱՆՏԱՌԻՆ ՄԷՋ

Ցունին ետեւէն դէպի վեր, զառիթափը  
ծածկող թուփերուն մէջ յառաջացայ, առանց  
շատ փոյթ ընելու թէ ո'ւր կ'երթայի. ուղղա-  
ձիգ արմատներով ծառերու խիտ ու ստուերոտ  
թաւուաթի մը ետեւէն շարունակեցի ձամբաս,  
և քիչ յետոյ, զառիթափին գագաթը անցած,  
նեղ ձորակի մը մէջէն վազող գետակի մը յան-  
զող վայրէջքին վրայ կը գտնուէի։ Մտիկ ընե-  
լու համար կեցայ։ Կտրած անցած միջոցս և մա-  
նաւանդ անոր վրայ գտնուող թաւուաներու  
պատնէշները, շրջափակէն եկող ամէն տեսակ  
ձայնի ինձի հասնելուն արգելք էին այլ եւս։  
Ողբ հանդարտ էր։ Այդ պահուն, ձագար մը ե-  
րեւթաւ, թեթև խշրառք մը հանելով, և զա-  
պիթափին ետեւը խոյս տուաւ։ Վարանեցայ և  
շուքի մը եղերքը նստայ։

Շատ գրաւիչ վայր մըն էր։

Առուակը իր եղերքներուն յորդ բուսակա-  
նութեան մէջ ծածկուած էր, բացի մէկ կէտէն  
ուրկէ կրնայի սմարել իր պապղուն ջուրերուն  
փայլը։ Դիմացի կօզմը, կապարակ մշուշի մը

ծուեցայ, և ձեռքիս ամկէն փրթող քարի կտոր  
մը զառիթափէն վար գլուրեցաւ աղմուկով։ Այդ  
արարածը գլուխը վեր առաւ երկշու կերպով և  
իր նայուածքը պատահեցաւ իմինիս։ Ասմիջա-  
պէս երկու ոտքի վրայ կանգնեցաւ, և, առանց  
աչքերը իմ վրայէս բաժնելու. սկսաւ բերանը  
որբել ձախաւեր կերպով։ Ծունկերը հազիւ մարմ-  
նոյն կէս երկարութիւնը ունէին։ Թերեւս վայր-  
կեան մը մնացինք այսպէս, իրար դիտելով, եր-  
կուքս ալ իրարմէ աւելի շփոթած։ յետոյ դէպի  
աջ կողմի մացաները քաշուեցաւ, քանի մը  
անգամ ետին նայելու համար կենալէ ետքը և  
ոստերուն խշտուքը հետզետէ նուազեցաւ հե-  
ռաւորութեան մէջ։ Անոր անհետանալէն ետքը  
դեռ երկար ատեն ոտքի վրայ կեցայ հոն, աչ-  
քերս անոր փախած կողմը սեւեռած։ Ա'լ չկրցայ  
վերստանալ հանդարտ մրսփս։

Ետեւի կողմէն եկող ձայն մը սարսուացուց  
զիս, և, յանկարծ դառնալով, զարիթափին գա-  
գաթին վրայէն անհետացող սպիտակ ճագարի մը  
պոչը նշմարեցի։ Ցատկեցի ելայ տեղէս։

Այս այլանդակ ու կէօ-անսանական արա-  
րածին տեսչը տիւանդորրի պահը խանգարած  
էր յանկարծ իմ երեւակայութեանս մէջ։ Վրդո-  
գած շուրջս կր նայէի, ցաւելով որ զէնք չու-  
նէի վրաս։ Յետոյ խորհեցայ որ այդ մարդր կա-  
պոյտ կտաւէ զգեստ մը ունէր, մինչդեռ վայրե-  
նի մը մերկ պէտք էր ուլար, և այս իրողու-  
նի

մէջէն կը նշմարէի, ծառերու և կծենիներու  
գիրկընդիմառնում մը, որոնց վրայ կ'երթար հա-  
կիլ երկինքին լուսաշող կապոյտը։ Հոս ու հոն,  
կանանչը բծաւորող ճերմակ ու կարմրորակ ծու-  
էններ՝ բաղեղի փունջերուն գոյութիւնը կը յայտ-  
նէին։ Վայրկեան մը աչքերս այս դաշտանկարին  
վրայ թափառեցան, յետոյ միտքս Մօնկօմըրիի  
մարդուն զարմանալի տարօրինակութիւններուն  
վրայ դարձաւ կրկին։ Բայց այնքան տաք էր որ  
կարեցի չէր երկարօրէն խորհիլ, և քիչ ետքը  
տեսակ մը թմրութեան մէջ ինկայ. — քունի և  
արթնութեան մէջտեղ բան մը,

Չեմ գիտեր թէ որչափ ետքը. գետակին դի-  
մացի կողմի կանանչներուն մէջէն եկող խշր-  
տուքէ մը արթնցայ յանկարծ։ Վայրկեան մը,  
պատերներու և եղէգներու տատանող ծայրերէն  
ուրիշ բան մը չտեսայ։ Յետոյ, յանկարծ, գե-  
տակին եզերքը բան մը երեւցաւ. նախ չկրցայ  
որոշել ինչ ըլլալը։ Գլուխ մը ծուեցաւ ջուրին  
վրայ և սկսաւ խմել։ Այն ատեն տեսայ որ մարդ  
մըն էր, մարդ մը սակայն՝ որ կենդանիի պէս  
չորս ոտքի վրայ կը քալէր։

Կանանչորակ զգեստներ էր հագած։ Պղնձա-  
գոյն մօրթ ու սե մազեր ունէր։ Կ'երեւայ թէ  
այս կղզիի բնակիչներուն անփոփոխ յատկանին  
էր այլանդակ տգեղութիւնը։ Զուրբ բերնէն ներս  
քաշած ատեն հանած ձայնը կը լսէի։

Աւելի աղէկ տեսնելու համար դէպի առաջ

թիւնը նկատի առնելով փորձեցի ինքզինքս համոզել թէ, հաւանօրէն խաղաղասէր բնոյթ մը ունենալու էր անիկա և իր երեւոյթին վայրագութիւնն էր որ գէշ գաղափար կազմել կուտար իր մասին։

Ա. կայն և այնպէս այդ երեւումը միտքս կը չորբէլը։

Ծաներուն ուղղածիդ բուներուն մէջէն շրջակաները զննելով, երկար զառիթափին դէպի ձախ կողմր կր յառաջանայի ուշաղիր։ Մարդ մը ինչու չորքոտանիի պէս քայէր ու ատանկ ջուր խմէր։ Քէչ յետոյ նոր մոնշիւններ հասան ական ջիս, և արամ գծորն հակառակ ուղղութիւնը քոնեցի՝ խորհերով որ նորէն կատուասիւլին ձայնն էր։ Այդ ուղղութիւնը զիս բերաւ առեւակին առջն, ուրկէ անցայ, և շարունակեցի ձամքայ բանալ ես ինձի՝ դիմացի եզերքին թաւուներուն մէջէն։ Հողին վրայ Խոչոր կարմիր բիծ մը ուշադրութիւնս գրաւեց, և մօտենալով տեսայ որ խորդուրորդ ոստերով սունկանման բոյս մէն էր — տեսակ մը տերեւոտ քարաքոս (lichen). — որ, դպչելու պէս կաշուն նիւթի մը կր փոխուէր։ Քի, մը անդ ն, հակայ պտերներու շուքին տակ, անախորժ առարկայի մը վրայ ինկայ — ճագարի մը դեռ տաք մարմինը, որուն փրցուած կլուխը փայլուն ճանճերավ ծածկուած էր։ Հոսած արիւնին առջեւ ապահով միացի։ Ասանկով, կզզին իր այցելուներուն զոնէ մէկ

հատէն ազատած էր։ Ճագարին շուրջը բոնաթեան ուրիշ որ և է հետք չկար։ Կ'երե ի թէ կենդանին յանկարծ բոնուած ու գլուխը փրցուած էր, և պզտիկ դիսկր դիտած ատենս, կր խորհէի թէ ինչպէս կրնար տեղի ունեցած բլշաւ, ուստի ու առաջ բանը։

Դէմքով այնքան քիչ մարդկային այդ արարտիր տեսնելու ի վեր՝ ակամայ զիս համակող տարտած երկիւզը կամաց կամաց չետուեցաւ։ Սկսայ խորհի թէ շատ միծ յանդնութիւն մրն էր այդ անծանոթ էւկներուն մէջէն այսաէս արշաւելու։ Երկւսկայութիւնս այսափոխեց զիս շրջապատող թաւուաները։ Ամէն մէկ ստուեր, ստուերէ աւելի բանի մը, թակարդի մը և ամէն մէկ խշրտուք սպառնալիյէի մը հանգամանքը առաւ։ Կր կարծէի թէ անտեսանելի բաներ զիս կր լրտեսեն։

Որոշեցի շրջափակր վերտառնալ։ Կէս շրջան մը բբի յանկործ, և սկսայ խզել, բաց գետին մը համեսելու մտանոգութիւնով խոլարար արշաւելով մազառներուն մէջէն։

Գնացքս հետքնետէ մողմացուցի, և ճիշտ բացառաանի մը մէջ ոտք կոխելու պահուած կանգատոի։ Ամէծ ծառի մը անկումով, անտառին մէջ գոյացած տեսակ մը բացուածք էր ան, ոստերը սկսուծ էին արդէն ամէն կողմէ պոռթկալ այդ պարապ տեղը դրաւելու համար, և դիմացի կողմը, նորէն խիտ բուներ, նորէն զիրկընդիմառ-

նուած ամերիկեան պտերներ և մագլցող բոյսերու ու ծաղիկներու խուրձեր։ Առջեւս, ինկած ծառին խորտուրորա մնացորդներուն վրայ, արառող կերպով մարդկային երեք արարածներ կծկած կեցած էին, դեռ իմներկայութեանս անտեղեակ, կրցայ զիտել որ երկուցը արու էին և մէկը էդ, ապտհո՛վաբար։ Բացի ազդրերուն շուրջը գանուող կարմիր քուրջի կտօրներէ, բալորովին մերկ էին, և իրենց մորթը այն տեսակ մութ վարդագոյն ու աղօտ երանգ մը ունէր որուն նմանը ո՛չ մէկ վայրենիի վրայ տեսած էի երբեք։ Իրենց գիրուկ ու թանձր դէմքերը կզակ չունէին, այլ ներս քաշուած ճակատ մը, և զըլշուն վրայ՝ ցանցառ ու տնկուած մազեր։ Այս քան անասնական երեւոյթով էակներ տեսած չէի երբեք։

Իրարու հետ կը խօսէին, կամ գոնէ արուներէն մէկը կը խօսէր միւս երկու քին, և երեքն ալ, իմ մօտենալուս աղմուկը լլսելու չսփ զըրաւուած էին այդ խօսքերէն։ Աջ ու ձախ կը տատանէին իրենց զլուխները և ուսերը։ Բառերը շփոթ ու անորոշ կերպով կը հասնէին ինձի, կրնայի անսնց հնչումը լսել, բայց իմաստը չէի հասկնար։ Ինձի կը թուէր թէ խօսողը, անհառ կնախօրէն աղճատ բարձառով, բան մը կը կնախօրէր։ Քիչ ետքը աւելի սուր շեշտերով բան պատմէր։ Թիչ ետքը աւելի սուր շեշտերով բան մը արտասանեց, և թեւերը արածելով ստքի ելաւ։

Միւսներն ալ սկսան միաձայն աղաղակել, իրենք ալ ստքի ելլելով, թեւերնին ատրածելով և իրենց մարմինները աատանելով. այդ երգեցութեան չափին համեմատ։ Դիտեցի որ սրունքները անոնական կիրպով պատիկ էին, իսկ ստքերը երկար ու տձեւ։ Երեքն ալ սկսան նոյն շրջանակին մէջ դառնալ, ստքերնին գետին զարնելով ու թեւերնին շարժելով։ Իրենց չափական երգասարութեան կը խառնուէր տեսակ մը մեզեղի, ինչպէս նաև յանկերգ մը որուն հնչումը մօտաւորապէս սա էր։ Ալլուլա, կամ Պայուլա։ Յեաոյ սչքերնին սկսաւ փափիկի և իրենց դէմքերը տարօրինակ հաճոյքի մը արտայայտութիւնով ոգեւորուեցան։ Իրենց անշրթունք բերաններուն անկիւնէն թեւքը սկսաւ վար վազել։

Յանկարծ, իրենց անհեթեթ ու անրացատրելի դիմացարժութիւնը դիտած պահուս, առաջին անգամ ըլլալով որոշապէս նշմարեցի։ թէ ի՞նչ բանի միջ կը կայանար իրենց կերպարանին այն յատկանիշը որ զիս իրաշեցնէր, այն յատկանիշը որ երկու հակասական ու անհաշտ տպաւորութիւններ կը ձգէր իմ վրաս, —կատարեալ արտասոցութիւն և զարմանալի բնտանութիւն։ Այս խորհրդաւոր արարողութիւնը կատարող երեք արարածները մարդկային էակներ էին, և սակայն բնտանի կենդանիի մը կատարեալ նմանութիւնը կը յիշեցնէր այդ էակներուն ամբողջութիւնը։ Այդ հրեշներէն ամէն մէկը.

հակառակ իր մարդկային երեւոյթին, հակառակ իր զգեստի խլեակներուն ու իր անդամներու անհեթեթ մարդկայնութեան՝ իր շարժումներուն մէջ, իր դիմագծերուն արտայայտութեան մէջ, իր բոլոր ձեւերուն մէջ վերջապէս. անդիմագծելի տպաւորութիւն մը ունէր որ խոզը կը յիշեցնէր, անաւնութեան որոշ յատկանիշ մը:

Այս յատկանշական յաքտնութենէն շլմորած մնացի հոն, ու ամենէն սոսկալի հարցումները խումբին մտքիս մէջ։ Այդ պահուն, արտառոց արարածները սկսան իրարու ետեւէ ցատկուաել, ճիշեր ու քրթմնջրւներ արձակել։ Անոնցմէ մէկը օայթաքեցաւ. և վայրկեան մը չորս ոտքի վրայ մնաց, թէն անմիջապէս կանգնեցաւ դարձեալ։ Բայց այդ հրէշներուն ճշմարիտ անասնութիւնը երեւան քերող վայրկենական ու անցողակի յայտնութիւնը կը բաւէր ինձի։ Կարելի եղածին շափ քիչ ձայն հանելով դէպի ետ փախաց, ամէն վայրկեան կենալով ու վախնալով որ ճիւզի մը ճարճատումը կամ տերեւի մը իշրառութը ներկայութիւնս կը յայտնէ. երկայն ատեն, սովորականին պէս ազատօրէն շարժելէ զգուշանալով քայլեցի այսպէս։

Այդ պահուն մրակ մտածումսէր այդ զգուելի արարածներէն հեռանալ, և, առանց ուշադրութիւն ընկլու, ծառերուն մէջէն հազիւ թէ զգալի արանետի մը կը հետեւէի։ Նեղ բացատանէ մը անցած պահուն, անհաճոյ սուրբութիւն:

ունեցայ, թաւուտի մը մէջէն երկու այլանդակ սրունքներ նշմարելով. իւ ձմէ հազիւ երեսուն մէթր անդին, իւ ծի զուգահեռական ուղղութիւնով մը կ'երթային անոնք ալ, անչշուկ քայլերով։ Այդ սրունքներուն վրաքի իրանն ու գլուխը, բաղեցներու խուրձի մը ետեւ մնալով, անտեսանելի էին իւծի։ Անմիջապէս յետոյ. յուսալով որ այդ արարածը զիս չէր տեսած կանգապահի։ Անոր սրունքներն ալ կանգ առին։ Զիղերացնքան զրգուած էին որ, խուճապով փախչելու յանկարծական տրամադրութիւնս շատ մեծ դժուարութիւնով կրցայ զպիւ։

Վայրկեան մը կեցայ հոն, ուշադիր ու աչքերս սեւեսուուն, և ճիշգերու բացուածքին մէջ կարող եղայ նշմարել զլուխն ու մարմինը այն վայրենիին, որուն առուակէն ջուր խմելը տեսած էի։ Գլուխը շարժեցաւ. Երբ իր նայուած քը իմինիս պատահեցաւ, աշքերուն մէջ կանանչորակ կիսափայլ շող մը երեւաց, ու յետոյ անհետացաւ երբ աշքերը շարժեց։ Վայրկեան մը անշարժ կեցաւ, կիսաստուերին մէջէն զիս լրտեսելով, ու յետոյ. թաւուտին կանանչութեան մէջէն սկսաւ վազել, ա ձայն ու խոշոր քայլերով։ Յաջորդ վայրկեանին մացարին ետև անհետացած էր։ Ալ չէի տեսներ զինքը, բայց կը զգայի որ կանգ առած էր հոն ու դեռ զիս կը լրտեսէր։

Ո՞վ էր, ինչ էր։ Մարդ՝ թէ անասուն։

մար ծանր անպատեհութիւններ ունենալ։ Քանի  
մը վայրկեանէ ի վեր արեւը անհետացած էր հո-  
րիզոնին ետեւը. արեւադարձային երկիրներու-  
յառուկ կարճ վերջալոյսը կը հատնէր արդէն. ա-  
րեւելեան կողմը։

Խաւարի աւետարեր ցայգաթիթեռ մը գըլ-  
խուս վրայ կը թոշտէր անշշուկ։ Եթէ չէի ու-  
զեր խորհրդաւոր անտառին անծանօթ վասնդ-  
ներուն մէջտեղը գիշերել, աճապարելու էի շըր-  
ջափակը դառնալ։

Իրաւ թէ ինձի համար շատ անհաճոյ բան  
էր՝ առանջանքի ու ցաւի այդ տունը դառնալ.  
Բայց անշուշտ աւելի անհաճոյ էր՝ խաւարին ու-  
անոր վերապահած բաներուն ցանցին մէջ ըըռ-  
նուի։ Այլանդակ արարածը ծածկող կապոյա-  
սառուերներուն վրայ վերջին ակնարկ մըն ալ նե-  
տեցի, և սկսայ զառիթափէն վար, դէպի գետա-  
կը իջնալ. կարծելով թէ ճիշտ եկած ճամբաս  
բանած էի նորէն։

Ճեսած բաներէս վրդոված, հապճեպով ոկը-  
սայ քալել, և քիչ ետքը՝ կոտրուած ծառերու-  
բուներով լեցուն տափսստանը հասայ։ Մայրա-  
մուտքէն ետքը երկարածգուող անգոյն պայծա-  
ռութիւնը մարելու վրայ էր։ Երկինքին կապոյ-  
ալը վայրկեանէ վայրկեան աւելի մութ գոյն մը  
ստացաւ, և պղտիկ ստողերը մէկիկ մէկիկ ծակու-  
կեցին հատնող լոյսը։ Մասներուն մէջտեղի մի-  
ջացները և բուօպականութեան սիրապեաող կա-

Ի՞նչ կ'օւզեր ինձմէ։ Զէնք չտւնէի. և ս'չ իսկ  
գաւազան մը. փախչելը խենթութիւն էր. ամէն  
պարագայի մէջ, ինչ որ ալ բլար. իմ վրաս  
յարձակելու քաջութիւնը չունէր։ Ակուներս  
սեղմած, ուղղակի իր վրայ գացի։ Ամէն գնով  
չէի ուզեր որ զիս սառեցնող երկիւղը նշմարէ  
ան։ Ճերմակ ծաղիկներով մեծ մացառներու հոծ  
հիւսկէններուն մէջէն ճամբայ բացի, և քսան  
քայլ անդին տեսայ հրէշը, որ ուսին վրայէն  
զիս կը դիտէր վարանոտ։ Շեշտակի իր աչքե-  
րուն մէջ նայելով քանի մը քայլ եւս առի։

— Ո՞վ ես զուն, պոռացի։

Զանաց դիմադրել իմ նայուածքիս։

— Ո՛չ, բաւ յանկարծ և կրունկներուն  
վրայ ետ դարձաւ ու ցատկութելով փախաւ ան-  
տառակին մէջէն։

Քիչ յետոյ, նորէն ետ դառնալով սկսաւ  
գարձեալ զիս լրտեսել. աշքերը կը փայլէին  
թանձր ոստերու ստուերին մէջէն։

ԱՅՆԵՐԻ օրեն կը զայրանայի, զգալով որ ին-  
ձի համար փրկութեան միակ սիջոցն էր վտան-  
գին դէմ երթալ. վճռական կերպով դէպի անոր  
գանուած տեղը ուղղուեցայ։ Կէս շրջան մը ը-  
րաւ և ծառերու ստուերին մէջ կորսուեցաւ։  
Կարծեմ թէ անգամ մը եւս պատահեցայ իր աչ-  
քերուն շողին, և ա՛լ բան մը չտեսայ։

Այն ատեն միայն մտածեցի որ ժամանակը  
շատ առաջացած էր ու ատիկա կրնար ինձի հա-

Նանին վրայի բացուածները, որոնք մշուշոտ կապոյտ գոյն մը ունէին ցերեկին, ու ու խորհրդաւոր կը դառնային հիմա

Յառաջ գացի: Բոլոր գոյները կը ջնջուէին. ծառերը իրենց մութ սոուերազիծերը կը ցցէին գէպի վճիտ երկինքը, և անոնց իրաններուն սառըին մասերը կը հաւէին աղջամուղջին անորտ զանգուածին մէջ: Քիչ ետքը, ծառերը անօրտացն ճամբուս գրայ. և թաւուտները աւելի սառւարացան: Յետոյ, սպիտակ աւազով ծածկուած տարածութիւն մը եկաւ առջեւս, և անկէ ետքը, գիսախոխիւ թաւուտներով լեցուն ուրիշ զարիթափ մը:

Այ կողմէս եկող թեթեւ խշրտուք մը կը վրդովէր զիս: Նախ կարծեցի որ երեւակայութեանս մէկ քմահաճոյքն էր ատիկա, որովհետեւ, ամէն անգամ որ կենայի, ծառերուն դադաթները երերջնող իրիկուան զեփիւոէն ուրիշ: Ճայն մը չէր հասնէր ականջիս. իսկ երբ կը վերսկսէի քալել, արձագանգ մը կը յամառէր. հետեւի քայլերուս:

Թաւուտներէն կը հեռանայի, պարզապէս ու միայն անոնց բացուածքներուն ուղղութեան հետեւելով. ու երբեմն ալ յանկարծ ետիս դառնալով որպէս զի խշրտուքին պատճառը երեւան հանէի, — եթէ երբեք իրապէս պատճառ մը գութիւն ունէր: Կարելի չեղաւ բան մը աեսնել հակառակ որ ուրիշ մը ներկայութեան տպաւու-

բութիւնը հետզհետէ կը շետուէր մէջս: Քայլերաւելի փութացուցի. և, քիչ ետքը, պզտիկ ասրի մը առջև հասայ. Սարը անցայ. և, եսիսդառնալով. շատ ուշադիր նայուածք մը ուզգեցի անցած ճամբուս: Սեւ, բայց յոտակ կերպով կը տեսնէի այդ ճամբան, մութ երկինքին տակ:

Յանկարծ տարտամ ստուեր սր երեւցաւ, վայրկեանի մը համար, հոյզոնը կազմող զիծին վրայ, ու անմիջապէս անհետացաւ: Հիմա վստահէի որ շիկագոյն հակառակորդս կը հետապնդէր զիս, և այս գիտակցութեան վրայ եկաւ բարդուի ուրիշ անհաճոյ պարագայ մը եւս, — ճամբան կորսնցուցած ըլլալու:

Յուսահատորէն շփոթած, այդ գաղտագողի հետապնդումէն հալսածական, բոլոր արագութիւնովս սկսոյ փախիլ: Ինչ որ ալ րլլար. այդ արարածը քաջո թիւն չունէր իմ վրաս յարձակելու, և կամ ինձի աննպաստ առիթի մը կը սպասէր զէթ: Փոխելով հանդերձ, ամէն հոգ կը տանէի որ կարելի եղածին շափ բաց տեղերէ անցնիմ, որպէս զի հակառակորդս զիս յանկարծակիի բերելու մրջոց չգտնէ. երբեմն կը կենայի, մտիկ ընելու համար, և վերջապէս կրկին այն համոզման եկայ որ. կամ թէնամիս ետ կեցած էր զիս հետապնդեւէ և կամ վրդոված երեւակայութեանս մէկ բանդագուշանքն էր պարզապէս անիկա: Ա իբժերուն ձայնը լսեցի: Աւելի փութացուցի քայլերս, և յանկարծ նշմարեցի ոք մէկը սայթաքեցաւ ետեւի կողմա:

Ուժգնորէն դարձայ, անորոշ ծառերուն մէ-  
զէն բան մը նշարելու ճիգ ընելով։ Խնձի այն-  
պէս թուեցաւ թէ սեւ ստուեր մը խոյացաւ,  
տարբեր ուղղութիւնով մը, Անչարժ, մտիկ ըրի-  
տկան ջներուա մէջ խժացող արիւնիս ձայնը մի-  
այն կար։ Կարծեցի որ ջիղերս տակնուկրայ ե-  
զած էին և երեւակայութիւնս խաղեր կը խաղար  
ինձի։ Դէպէ ծովին ձայնը վերսկսայ քալել վըն-  
ուական կերպով։

Մատերը աւելի անօսրացան, և քանի մը  
վայրկեան ետքը, ծովին մութ ջուրերուն մէջէն  
երկարող ցած ու մերկ հրուանդանի մը առջեւն  
էի: Հանդարա ու պայծառ զիշեր մէն էր, և յա-  
րաճուն աստղերուն յոյլ յոյլ ցուգերը կը սարս-  
ուային ծովին հանդարա ծփանքներուն մէջ:  
Քիչ մը անդին, ժայռերու անկանոն գօտիի մը  
կը զարնուէիս ալիքները և տմոյն ցութով մը կը  
պսպզար անոնց փրփուրը: Արեւմուտքի կողմը,  
նշմարեցի երկինքին լոյսոր որ կը խառնուէր Աստ-  
ղիկին դեղին պայծառութեան: Արեւելեան կազ-  
մը, ծովնզերքը կ'անհետանար յանկարծ, իսկ ա-  
րեւմտեան կողմէն՝ հրուանդանին մէկ ցցուածքը  
կուգար ծածկել զայն: Այն ատեն յիշեցի որ Մօ-  
ռոյի շրջափակը արեւմուտքի կողմն էր:

Ետեւի կողմա չոր ճիղ մը կոտրեցաւ և  
խշտուք մը լսուեցաւ։ Դէպի սեւ ծառերը դար-  
ձայ, առանց բան մը կարենալ տեսնելու, — կամ  
պէտք եղածէն աւելին տեսնելով։ Ամէն բան



սպառնական երեւոյթ մը Կ'առներ, դարանակութիւնամութիւն մը Կ'արտայայտէր, Թութիւն մէջ՝  
Այդպէս մնարի, վայրկեան մը Թերեւս, յետոյ,  
առանց ծառերը աշքէ հեռացնելու, դէպի արեւ-  
մուտք դարձայ հրուանդանէն անցնելու մտադ-  
րութիւնով։ Ճիշտ իմ դարձած պահուս, բերա-  
նաբաց խաւարին մէջէն ստուեր մը շարժեցաւ,  
ինձի հետեւելու համար։

Սիրաս ուժգնորէն կը բարախէք : Քիչ յետայ գէպի արեւմուռաք դորձող ծովափօրչի մը լայն աղեղը տարածուեցաւ առջեւս ու կանգ առի : Անշշուկ ստուերն ալ կեցաւ, ինձմէ տասնըհինգ քայլ անդին : Պղտիկ լուսաւոր կէտ մը կը փալ- ֆլէր ծովախորչէն կազմուած աղեղին միւս ծայ- րը, և աւազուտ ծովափին գորչ տարածութիւնը աստղերու ցոլքերուն տակ կ'երկարէր մեղմօրէն : Թերեւս երկու մղսնի միջոց մը կար իմ և լուսա- ւոր կէտին մէջ սեղ : Միւշե ծովափը հսանելու համար, կարանակալ ինձի սպասող ստուերներով լեցուն անտառին մէջէն անցնիլ և իիտ թա- ւուաներով ծածկուած զառլթափէ մը վար լինել հարկ էր :

Հիմա քիչ մը աւելի որոշ կերպով կը տես-  
նէի սսոխս. Կենդանի մը չէր ան, քանի որ եր-  
կու ոտքի վրայ կը քալէր: Բերանս բացի որ  
խօսիմ. սակայն կոկորդս խուժող թուքերս ձայնո-  
ւահանեանին: Նոր փորձ մըն ալ ըրի:

— Ի՞վ է ան, պոռացի:

Պատասխան չեկաւ։ Քայլ մր առի։ Ատուերը տեղէն չերերաց։ Միայն այնպէս թուեցաւ թէ քնք իր վրայ կը կծկուի։ Ոտքս ժայոի մը զարդուեցաւ։

Ատիկա զաղափար մր յղացուց ինծի։ Առանց աշխերս սեւ ստուերին վրայէն անջատելու, ծրաբայ որ քարի կտոր մր ձեռք անցլնեմ։ Սակայն, այդ շարժումս տեսնելուն պէս, ստուերը յանկարծ ետ դարձաւ։ Տիշտ այնպէս՝ ինչպէս շուն մը պիտի դառնար, ու շեղակի կերպով գնաց կորսուիլ մութին խորր։

Այն ատեն, դպրոցականներու կողմէ շուներուն դէմ գործածուած հանձարեղ միջոց մը մտարերեցի. քսրի կտորը թաշկինակիս մէկ ծայրը կապեցի, ու միւս ծայրը ամուր մը փաթթեցի դաստակիս։

Նահանջող թշնամիին հանած աղմուկը հասաւ ինծի, հեռաւոր ստուերներու մէջէն, և զայրացկոտ գերազգոութիւնն թույցաւ յանկարծ։ Դոզդզալ սկսայ ու պաղ քրտինք մը ողողեց ճակատս. մինչ թշնամին խոյս կուտար ու ես կեցած էի հոն, ա'լ անօգուտ դարձած զէնքը ձեռքս բոնած։

Առնուազն վայրկեան մո անցաւ, մինչև որ վճուեցի՝ անտառին ու թաւուտին մէջէն անցնելով. հրուանդանին կողն ի վար իջնել, մինչև ծովափր։ Վերջապէս, մէկ շունչով խոյս ցայ անսոնց մէջէն, և երբ թաւուտէն դուրս ելլելով ծովա-

փին վրայ ոտք կը կոխէի՝ զիս հետապնդող քայլափոխերուն աղմուկը լսեցի դարձեալ։

Այն ատեն երկիւղը բուօրովին շուարեցուց զիս և սկսայ աւազին վրայէն վազել։ Անմիջապէս ինծի հետեւեցաւ այդ թեթև ու արագ քայլերուն աղմուկը։ Վայրի աղազակ մր արձակեցի և արագութիւնո կրկնապատկեցի։ Ճամբոււ վըրաց, ճագարի մր երեք կամ չորս միծութիւնով սեւ ու տարտամ բաներ սկսան զառիթափէն վեր ժադիգիլ, ցատկելով ու վազելով։

Կեանքիս ամբողջ տեւողութեանը մէջ պիտի յիշեմ այդ հալածանքին սարսափը։ Զորին եզրաքէն կը վազէի և ետեւէս հետզհետէ մօտեցող քայլերուն շնկոցը կը լսէի ատեն ատեն։ Դեզին լոյսը կը փայլէր հեռուէն, յուսահատական հեռաւորութեան մը մէջւն։ Լուռ ու մութ զիշերը պատէր լը զիս ամէն կողմէ, թշնամիին ստպերուն բաֆ բաֆը կը հասնէր ականջիս անգուլ։ Շունչս ցպառեցաւ. որովհետեւ վարժութիւն չունէի վազելու. շնչառութիւնս սոււելու պէս ձայն մը կը հանէր ամէն անզամուն և կարծես դանակի հարուածի մը սուր ցաւը կը զգայի կողիս վրայ։

Հանգարատօրէն մեզ դիտող աստղերուն ներքեւ կը վազէինք այսպէս. դէպի դեղին լոյսը, դէպի՝ լիատեցնող հեռաւորութեան մէջէն պըլապող տունը։ Թիչ յետոյ, կատուառիւծին արգահատելի ոռնացումը լսեցի. և ճշմարիտ սփականատելի ոռնացումը լսեցի։

փանք մը եղաւ ինծի համար այդ ցաւոս ճիշը .  
որմէ ազատելու համար փախած ու խորհրդաւոր  
կղղիին մէջ արշաւանք մը ընելու ձեռնարկած  
էի : Այն ատեն, հակառակ տկարութեանս, հա-  
կառակ ուժապառութեանս, ոյժերուս մնացորդը  
հաւաքեցի վերջին ճիգով մը և դէպի լոյսը խո-  
յացայ: Ինծի այնպէս թուեցաւ որ ձայն մը զիս  
կը կանչէր: Յետոյ յանկարծ, ետեւէս եկող քայ-  
լափոխերը գանդաղեցան, իրենց ուղղութիւնը  
փոխեցին, և անոնցնահանջը լուցի մօւթին մէջէն:

## 6.

## ԵՐԿՐՈՐԴ ՓԱԽՈՒՍՏ ՄԸ

Երբ բաւական մօտեցայ, տեսայ որ իմ սեն-  
եակիս բաց դուէն կուգար այդ լոյսը . և Մօն-  
կօմրիին ձայնը լուցի՝ որ այդ լոյսի ցոյթքը  
պատող խաւարին մէջէն կը հնչէր ու բոլոր ոյ-  
ժովր զիս կը կանչէր:

Շարունակեցի վազել: Քիչ ետքը, ձայնը  
դարձեաւ լուցի: Խեղճուկ ձայնով մը պատաս-  
խանեցի իրեն, և, վայրկեան մը ետքը անոր  
քով հասայ հեւասպառ ու դեղեւուն:

— Ո՞ր սատանային ծակն էիր մտած, հար-  
ցուց թեւս մտնելով ու զիս անանկ դիրքի մը  
մէջ բռնելով որ լոյսը հազիւ հազ կ'իյնար դէմ-  
քիս վրայ: — Երկու քս ալ այնքան զբազած էինք  
որ, ձեզ բոլորովին մոռցանք. ու միայն վայր-  
կեան մը առոջ խորհեցանք ձեր մասին:

Սեւեակէն ներս տարաւ զիս և թիկնաթա-  
ռին վրայ նստեցուց: Քանի մը վայրկեան լոյսը  
կատարելապէս խտեցուց սչգերս:

— Զէինք կարծեր որ, առանց մեզի իմաց  
առալու, կղղին հետազօտելու պիտի ելլէք, ըստ:

Վախցայ որ... բայց... ատ ի՞նչ է... ի՞նչ կայ:  
Կորովիս յետին մնացորդն ալ խոյս տուաւ  
և թոյլ տուի որ գլուխս իշնայ կուրծքիս վրայ,  
կարծեմ թէ, ինձի զօնեաք իմթնելու այս առիթը  
գոհունակութիւն պատճառեց իրեն:

— Աստուծոյ սիրոյն, սա դուռը գոթեցէ՞ք.

ինդրացի:  
— Քանի մը տարօրինակ... տարօրինակ ա-  
րարածներու պատահեցաք. հէ, հարցուց:

Գնաց դուռը փակեց ու վերագարձաւ, Ա-  
ռանց ուրիշ հարցումի, քիչ մը եւս ջրախառն  
գոհեաք տուաւ և սահպեց որ կերակուր ուտեմ,  
կատարեւապէս յոգնարեկ էի: «Մոռնալու» և  
«ազդարարութեան» տարտամ խօսքեր մրմնիցեց.  
յետոյ կտրուկ կերպով հարցուց թէ երբ էի մեկ-  
նած և ի՞նչ տեսած էի: Ես ալ նոյնքան կտրուկ  
ու ակոնական նախազասութիւններով պատաս-  
խանեցի:

— Հօէ՛ք, ի՞նչ կը նշանակեն այս բոլորը.  
գոչեցի անրացատրելի ջղայնոտութիւնով մը:

— Այնքան սոսկաի քան մըն ալ չէ: Բայց  
կարծեմ թէ ասկէ աւելին տեսնելու բաղձանք  
չունիք. գլութ այս օրուան համար:

Կատուառիւծը աղեկտուր ոռնացում մը ար-  
ձակեց յանկարծ, և Մօնկօմրրի հայհոյեց կիսա-  
ձայն:

— Թող կրողը տանի զիս եթէ այս ծակը  
աւելի անտառնելի չէ քան... Լոնտոնի ախա-  
տանոցը... մէջի կատուներով...

— Մօնկօմրրի, ընդմիջեցի, ի՞նչ էր զիս հա-  
լածողը: Մա՞րդ՝ թէ կենդանի:

— Եթէ սնմիջապէս չքնանաս. վազր զա-  
ռանցանք պիտի ունենաս. խորհուրդ տուաւ:

— Ի՞նչ էր զիս հայածողը, կրկնեցի ոտքի  
ելլելով ու իր առջեւը տնկուելով:

Անկեղծօրէն աչքերուս մէջ նայեցաւ և բե-  
րանք կցկումով մը պրկուեցաւ: Վայրկեան մը  
առաջուան իր վառվուն նայուածքը աղօտեցաւ:

— Ըստածէդ զատելով, յարեց, ուրուական  
մը բլլալու է:

Բուռն զբուռթեան նոպայ մը եկաւ հա-  
ժակեւ զիս ու անմիջապէս ալ անհետացաւ: Գա-  
ցի թիկնաթոսին մէջ ինկայ նորէն և ճակատա-  
ձեռքերուս մէջ սեղմենի: Կատուառիւծը նորէն  
սկսաւ ոռնալ: Մօնկօմրրի եկաւ ետեւու կերաւ,  
և, ձեռքը ուսիս վրայ դնելով, սկսաւ խօսիլ.

— Մաիկ ըրէ՛. Բրէնտիք, թող տալու չէի  
որ թափառէիր այս անպիտան կղզիին մէջ...  
Սակայն, սիրելի՛ս. կարծածիդ չափ ալ սոսկաի  
ոչինչ կայ: Զիդերդ խանգարուած են: Կ'ուզե՞ս  
որ քնարեր գուղ մը տամ քեզի: Ասիկա... (Կա-  
տուառիւծին ձայնը կ'ակնարկէր) դեռ քանի մը  
ժամ պիտի տեւէ: Ապայման պէտք է քնանաս,  
եթէ ոչ պատասխանատու չեմ վիճակիդ:

Պատասխան շտուի, և, արմուկներս ծուն-  
կերուս կոթնցուցած, դէմքս ձեռքերուս մէջ  
պահեցի: Քիչ ետքը, վերագարձաւ սեւորակ հե-

զուկով լեցուն շիշով մը, որուն պարունակութիւնը խմցուց ինծի: Առանց ընդդիմութեան կուլ տուի գեղը և Մօնկօմքրի, մահօրանին մէջ տեղաւորուելու համար ծգնեց ինծի:

Երբ արթնցայ, աղէկ մը լուսցած էր: Ձեզունը դ տելով անշարժ մնացի բաւական երկար ատեն: Դիտեցի որ, առանիքի հեծանները նաւի մը մնացորդներէն շինուած էին: Գլուխս գարձնելով նշամարեսի որ, պատրաստ կերակուր մը դրուած էր սեղանին վրայ: Անօթի էի, հետեւարար մտադրեցի մահօրը նէն վար իջնալ: Օրրանը, մտադրութիւնս իիսու քաղաքավարօրէն կանխելով կարծես, ծուցաւ և չորս ոտքի վրայ զետեղեց զիս տս խտակամածին վրայ:

Ելայ ու սեղան նստայ. գլուխս ծանր էր. և ի սկզբան տարտամ յի՛ատակներ միայն ունեցայ նախընթաց իրիկուան անցուգարձերէն: Առանց ապակիի պատուհաննէն ներս մեղմօրէն փըշող առատուան զեփիւոր և առած անունդս օժանդակեցին անաւնական հանգօտի այն տպաւորութեան զոր այն առառու զգացի: Յանկարծ, շրջափակը առուջնորդող ներքին դուռը բացուեցաւ ետեփ կողմա: Դարձայ ու Մօնկօմքրին նշամարեցի: — Աղէկ ես, ըստա: Սասկալիօրէն զբագած եմ:

Դուռը քաշեց իր ետեւէն, ու յետոյ նշամարեցի որ կտպե, ու մոցած էր:

Անօր զէմքին նախօրդ զիշերուան արտա-

յայտութիւնը միտքս եկաւ, և արկածներուու բոլոր յիշատակները վերակենդանացան փոխնիփոխ յիշողութեանս մէջ: Դարձեալ տեսակ մը երկիւղ համակեց զիս, և, ճիշտ նոյն վայրկեսնին, ցաւի չիչ մը լսուեցաւ: Բայց կատուառիւծին ձայնը չէր սյս անգամ:

Ձեռքս գտնուող պատառը պնսկին զրայ զրի և մտիկ ըրի: Բացի առառուան զեփի որին փոփը սուքէն: ամէն կողմ լուսիթիւն կը տիրէր: Սկըսայ ենթադրել թէ ականջներս խարած էին զիս:

Երկար զադարէ մը ետքը, ականջներս որպած, սկսայ ուտել: Քիչ ետքը. խիստ թեթեւու ու ցած ուրիշ ձայն մը լսեցի: Քարացած էլ կարծես: Այս ձայնը, հակառակ տկար ու խուլ ըլլալուն, այդ պատին ետեւէն մինչև հիմա իմ լսած բոլոր սոսկալի ճիշիրէ աւելի յուզեց զիս: Այս անգամուն, այդ բնդկատուող ու խղդուկ շեշտերու բնոյթին վրայ ա'լ կարելի չէր սիսալի: ո'չ մէկ կասկած այլ եւս անոնց ծագումին մասին: Տագնապի նոպաներով ու հեծկլառուքներով բնդմիջուած ողքեր էին: Այլ եւս վորանում չէի կրնար ունենալ անոնց նշանակութեան մասին: — մարդկային էակ մըն էր տանջուոզը:

Ատոր վրայ, ոտքի եւայ: Երեք քայլափախով, սենեակին անդիի կողմը հասայ, և, ուսնակը բռնելով, ներքին դուռը կոնսկի վրայ բացի:

— էէկ', Բրէնտիք, Կեցի՛ր հստ, պոռաց Մօնկօմքրէ միջամտելով:

Խոշոր շուն մը, զարմացած, սկսաւ հաշել  
ու ոռնալ: Վտականոս, թանձրացած, սեւնալու  
մօտ կամ դեռ կորմիր արիւններ տեսայ հօս ու  
հոն, և ասիս Ֆելիքի յատուկ հոտ մը առի: Դու-  
ռին կէս բացուածքին մէջէն, գործողութեան  
յատուկ անկողինի մը կապուած բան մը նշա-  
րեցի, հազիւ հազ թափանցիկ ստուերին խորը.  
կտրատուած, արիւնահոս ու տեղ տեղ փաթաթ-  
ուած էակ մը: Յետոյ, Մոոյի սուկալի և տըժ-  
գոյն երեւոյթը եկաւ այդ տեսարանը ծածկել:

Մէկ ակնթարթի մէջ, արիւնաթափ ձեռքովը  
բոնեց իմ մէկ ուսէս և պղտիկ տղու մը պէս  
զիս զետնէն վեր առնելով, գլխիվար սննեակէն  
ներս նետեց: Մարդինիս ամբողջ երկայնքով ին-  
կայ տախտակամածին վրայ. գուռը մածաշոնդ  
փակուեցաւ, սկսանելով զիս անոր բարկացայտ  
դէմքին բաւոն արաւյայտութեան: Յետոյ բա-  
նալին ուժգորէն դարձաւ կզպանքին մէջ, և  
լուցի որ Մօնկօմրի կը փորձէր ինքզինքը ար-  
դարացնել:

— ... իմ ամբողջ կեանքիս արդիւնքը կոր-  
ծանել, կ'ըսէր Մոոյ:

— Ան չկրնար հաւկնալ, կը կրկնէր Մօնկօ-  
մրի իրր բացատրութիւն, յատ մը անորոշ նա-  
խադասութիւններու մէջ:

— Դեռ ժամանակ չունիմ... պատասխանեց  
Մոոյ:

Մնացած չկրցայ լսել: Դոզզալով ոտքէ

ելայ. միտքս ամենասոսկալի ենթադրութիւն-  
ներու քասու մըն էր դարձած: Մարդկային ա-  
րիւն փոխանցել: Ինչպէս բնդունի, ասանկ բանք  
մը կարե, իութիւնը. կը խորհէի: Որոտալիր եր-  
կինքին վրայ փայլակի մը ըրած տպաւորութիւ-  
նը կ'ընէր այս գաղափարը ինձի: Յանկարծ,  
մտքիս տարտամ սարսափը, ինձի սպառնացող  
վտանգի բուօն իրականութեան մը փոխուեցաւ:

Իրը փրկութեան պատահական միջոց, խոր-  
հեցայ ոս սենեակին արտաքին դուռը դեռ բաց  
էր: Հիմա բացարձակ կերպով համոզուած էի որ  
Մոոյ մարդկային լսեկի մը տրիւնը փոխանցելու  
գրադած էր: Այս կողին ոտք դնելէս յետոյ, ա-  
զբաղած իր անունը լսելս ի վեր, անդա-  
ռաջին անգամ իր անունը լսելս ի վեր, անդա-  
ռաջին անգամ իր անունը լսելս այլանդակ  
դար կը ճգնէի. կղզիաբնակներուն այլանդակ  
անանութիւնը բացատրի՝ այդ սոսկալի գոր-  
անանութիւններով: ու հիմա ամսն բան հասկր-  
ծողութիւններով: կը կարծէի: Արիւնի փոխանցման վե-  
ցած ուրաւ կը կարծէի: Արիւնի փոխանցման վե-  
ցած անոր ըրած ուսումնագրութիւնները յիշե-  
րայ անոր ըրած տւումնագրութիւնները յիշե-  
րայ: Այս տեսած արարածներս իր զար'ուրելի  
փորձարկութիւններուն զոհերն էին անշուշտա:

Մոոյ և Մօնկօմրի կոչուած այս գարշելի  
անգամներուն մտադրութիւնն էր, պարզապէս  
զիս պահել, իրենց վատահութեան խոստումնե-  
ղիս պահել, քիչ յետոյ մահէն աւելի ահաւոր  
րով օրորել, քիչ յետոյ մահէն աւելի ահաւոր  
կացութեան մը ենթարկելու համար, — նախ  
չարչարանք, և անկէ յետոյ, ամէնէն զզուելի  
անարգութիւնը զոր կարելի ըլլար երեւակայել,

այսինքն, հոգիս կորուստի մատնելէ ետքը, Արենց միւս հրէշներուն քով զոկել զիս ալ: Նայուածքս զէնք մը փնտութ. չկար: Գաղղափար մը յզացայ յանկործ: Ծոլուող թիկնաթոռին վազեցի, և, մէկ ծայրը ստքիս տակ դնելով, անոր ամէնէն ամուր ձողը փրցութի: Պատահաբար, փայտը փրցուցած պահուս գամ մըն ալ միասին ելաւ. գամին սուր ծայրը դուրս ցցուած րլլալքն, վտանգաւոր զէնքի մը հանգամանքը կուտար այդ ձողին. որ այլապէս անվաս բան մը պիտի րլլար: Դուրսէն ոտնաձայն մը լսեցի և անմիջապէս դուռը բարի. Մօնկօմըրի, որ արաքին դուռն ալ վրայէս կղպելու մտադրութիւնով կուգար, հազիւ քանի մը քայլ հեռուէր անկէ:

Զէնքս վերասի, գլխուննշան առնելով ուղղակի, բայց ասիկա դէպի ետ ոստում մը ըրաւ: Վայրկեան մը վարանեցայ, յետոյ, պատին անկիւնը դարձայ և բոլոր ոյժովս սկսայ փախչի: Իմացայ որ,

— Բրէնափք... հէյ... Բրէնափք... կը պոռար ապշահար: Բրէնտիք... տիմարութիւնը մէկդի...

Կը խորհէի որ, եթէ վայրկեան մըն ալ կորաբնցուցած ըլլայի, պիտի բռնուէի և աշխատանոցի մը փորձ բկութեան համար պահուած հնդկախոզի մը ճաւատագրին պիտի ենթարկուէի անկասկած: Մօնկօմըրի երեւցաւ լըջափակին ան-

կիւնը, ուրկէ վերջին անգամ մը եւս զիս կանչելը լոեցի: Յետոյ սկսաւ զիս հալածել, բաներ մը պոռալով զոր չէի հասկնար:

Այս անգամ սրարշաւ կ'երթայի. չեմ գիւտեր դէպի ո՛ւր, հիւսիւսային-արեւմտեան ուղղութիւնով, որ ուղիղ անկիւն կը կազմէր նախորդ արշաւանքին մէջ բռնած ճամբուս հետ: Անգամ մը, ծովափին զառիթափէն վեր մազըլցած պահուս, ուսիս վրայէն ակնարկ մը նեացի դէպի ետ, ու տեսայ որ հիմա Մօնկօմըրին ետեւէն ծառան ալ կուգար: Մինչև զարափին գագաթը խոյացայ կատաղօքէն և անթափանց պուրակներով եզերուած քարուտ ձորի մը մէջ միսրճուեցայ: Ամբողջ մղոն մը վազեցի այսպէս, հեւասպառ ու սրտիս բարախումը ականջներուս մէջէն զգալով. յետոյ. որովհետեւ ո՛չ Մօնկօմըրին և ո՛չ ալ ծառային ոտքերուն ձայնը կը լսուէր ա՛լ, և որովհետեւ գրեթէ ուժանպառ էի, դէպի ծովափիր դարձայ ուղղակի: — որքան որ կարելի էր ենթագրել անոր զբանուած կօզմը, — և եղէզի կոյտի մը ետեւը կըծկուեցայ:

Երկար ատեն մնացի հոն. այնքան զարհուրած էի որ չէի կրնար տեղէս չարժիլ, և այնքան ալ խելայեղ՝ որ կարելի չէր ծրագրի մը վրայ խորհի: Զիս լրջապատող վայրի դաշտանկարը անշշոկ կը աարածուէր արեւին տակ, և միակ աղմուկը՝ իմ ներկայութենէս վրդովուած

քանի մը միջատներու բզզիւնն էր։ Քիչ յետոյ։  
ատրօրինակ ու օրօրող հնչիւն մը հասաւ ական-  
ջիս։ — հառաջը ծովին որ աւագին վրայ կուգար  
մեռնիլ։

Մօտաւորապէս ժամ մը ետքը լսեցի որ Մօն-  
կօմըրի, հեռուէն, հիւսիսային կողմէն իմ ա-  
նունն կը կանչէր։ Ատոր վրայ վճուղի ծրագիր  
մը յիշէլ։ Մինչև այն պահուն տեսածներուս հա-  
մաձայն, կղզիին բոլոր բնակչութիւնը կը բազ-  
կանար այդ երկու փորձարկուներէն և անոնց  
զոհերէն միայն։ Եթէ հարկ ըլլաք, այդ մարդի-  
կը պիտի կրնային իրնոց հրեշներէն մի քանին  
գործածել ինծի դէմ։ Գրաէի որ Մօն-  
կօմըրի երկուքն ալ բէզօլվրներ ունէին, իսկ  
և զուրկ էի որ և է պաշտպանութեան միջոցէ։  
բացի մէկ հատիկ զամով այն խեղճաւկ փայտի  
կտորէն, որ աւելի լախտի ծաղրանկար մըն էր  
քան թէ զէնք։

Ուրեմն եղած աեղս գամուած մնացի մինչև  
որ մատքերեցի թէ ո՛չ ուտելիք ունէի և ո՛չ ալ  
խմելիք, և այն ատեն ըմբռնեցի որ կացութիւնն  
բացարձակօրէն յուսահատական էր։ Սնունդ հայ-  
թայթելու ո՛չ մէկ միջոց ունէի ձեռքս։ Բուսա-  
բանութեան մասին ունեցած ծանօթութիւնն  
այնքան սահմանափակ էր որ, չէի կրնար զիս  
շրջապատող բոյսերուն մէջէն ուտուելիք որ և է  
արժատ կամ պտուղ զանազանել։ Կղզիին մէջ  
ձգուած ճագարները բոնելու համար ոչ մէկ թա-

կարդ կար ձեռքս։ Որքան մտածէի, այնքան ա-  
ւելի կը յուսահատէի։ Վերջապէս, այս անել  
կացութեան առջև, միտքս անդրադարձաւ այն  
անասնացած մարդերուն, որոնց պատահեր էի։  
Անոնց մասին յիշած բաներուո մէջ յայսի նշոյլ-  
ներ գտնելու աշխատեցայ։ Տեսածներէս ամէն  
մէկը աչքիս առջեւէն կ'անցընէի փոխնի փոխ։  
և անոնցմէ գալիք օգնութեան որ և է բարեղէպ  
նշան կը ջանայի գտնել յիշ՝ զութեսնս իորը։

Յանկարծ, շան մը հաշիւնը լսեցի և նոր վը-  
աանգի մը գաղափարը ունեցայ։ Առանց խորհե-  
ամար ժամանակ վատնելու, — որ ատեն շու-  
նը անպատճառ պիտի հասներ ինձի, — զաւազան-  
ձեռք առի և զէպի ծայրին հակառակ կողմէ  
խոյացոյ, կարելի եղած բոլոր արագութիւնով։  
կը յիշեմ թէ դանակի պէս հատու փուշերով լե-  
ցուն մացառ մը եկաւ առջեւս։ Արիւնոտ ու հա-  
գուստներս պատառ պատառ դուրս ելայ անկէ և  
ինքզէնքս գաայ զէպի հիւսիս բացուած պղտիկ  
ու երկար հովհանքի մը ապին, որուն խորը ջուր  
հաւաքուած էր։ Առանց վայրէկւան մը վարանե-  
լու, ուղղակի ջուրին մէջ խօսացայ։ Քիչ յետոյ  
մինչև ծունկերս ելած էր ան։ Դիմաց անցաց  
վերջապէս, և, սիրտս ահետիօրէն բարախուն,  
պտերներու և կծենիներու հոծ հիւսկէնի մը խո-  
րը սպրզեցայ, սպասելով հետապնդումին ստա-  
նալիք զոյնին։ Շունը, սրովհետեւ մէկ հառ-  
անալիք զոյնին։ Շունը, սրովհետեւ մէկ հառ-

քան յանկարծապէս, որքան անիկա դռւրս ցըց-  
ուեցաւ կարծես զինքը պատող դալար շրջա-  
նակէն :

Ծովափին վրայ, նաւակը դիմաւորելու ե-  
կող կապկաձև արարածն էր. արմաւենիի մը շեզ  
ոստէն կախուած էր այդ հրէշը: Գաւազանս ու-  
ժով մը բռնեցի և ոտքի ելայ, ուզզակի իրեն  
դէմ: Բաներ մը սկսաւ քրթմնջել աղճատ կեր-  
պով. նախ,

— Դու... դու... դու... վանկերը միայն  
կրցայ որոշել իր ըսածներուն մէջէն:

Վար ցատկեց յանկարծ, և, ճիշերը մէկուի  
ընելով, հետաքրքրութեամբ զննեց զիս:

Անասնացած միւս մարդերուն պատահած ա-  
ռեն զգացած գարշանքս չէի զգար այս էակին  
հանդէպ:

— Դուն... րսաւ... նաւակին մէջ...:

Կը խօսէր, մարդ մն էր ուրեմն.—գոնէ այն-  
չափով որչափ մարդ էր Մօնկօմբրիին ծառան:

— Այո՛, պատասխանեցի, նաւակով եկայ հօս

... առագաստանաւէն իջայ...:

— Ահ, րրաւ:

Իր շարժուն ու փափլող աչքերուն նայուած-  
քը իմ վրաս կը թափառէր, ոտքերէս մինչեւ գլու-  
խը, հետզետէ յառելով ձեռքերուս, բռնած  
գաւազանիս, ոտքերուս, և մարմինիս այն մա-  
սերուն ուր փուշերէն գոյացած պատրուածքները  
կ'երեւային: Այնպէս կը թուէր թէ բան մը կը

անցած ատեն հաչեց: Յետայ ամէն աղմուկ դադ-  
բեցաւ և սկսայ խորհիլ թէ ազատած էի:

Վայրկեանները կ'անցնէին, լութիւնը կը  
շարունակուէր, և վերջապէս, ժամ մը անցնելէ  
ետքը, սիրտ առի:

Ո՛չ չափազանց սարսափահար վիճակ մը ու-  
նէի այլ եւս, և ո՛չ ալ չափազանց վհատած, ո-  
րովինեաւ, — ճի՛շա տեղն է ըսելու, — սոսկումի և  
յուսահատութեան ամէն սահման գլած անցած  
էի այլ եւս: Կ'ըմբռնէի որ կետնքս իրապէս կոր-  
սուած էր ալ. և այս համոզումը ամէն բան փոր-  
ձելու ոյժ մը կուտար ինծի: Նոյն իսկ Մօնկօ-  
մբրիին պատահելու, անոր հետ դէմ առ դէմ  
դմբրին մէջ խեղդուելուս արգելք չէին կրնար  
ջուրին մէջ խեղդուելուս արգելք չէին կրնար  
ջուրին: Մինչեւ իսկ. անմիջապէս ջրամոյն րլա-  
րլլաւ: Մինչեւ իսկ. անմիջապէս ջրամոյն րլա-  
րլլաւ ու գաղափարը ունեցայ, սակայն այս արկածին  
վերջաւորութիւնը տեսնելու արատառոց հետաքր-  
քրութիւն մը, ինքինքիս դերակատարութեան  
մինչեւ վերջը հանդիսանես ըլլալու հետաքրքրու-  
թիւն մը, անրացարելի ու ատրամամ պէտք մը  
կեցուց զիս: Թմբած և փուշերուն խայթումէն  
կոկծացող անդամներս ձգտեցի յօրանջելով,  
շուրջս գտնուող ծառերը դիտեցի, և աչքերս  
լրտեսող սեւ դէմքի մը վրայ ինկան այն-

շփոթեցնէր զինքը։ Աչքերը նորէն ձեռքերուս  
վրայ յառեւան։ Իր ձեռքերէն մէկը երկարեց և  
սկսաւ դանդաղօրէն համրել։

— Մէկ, երկու, երեք, չորս, հինգ, է՞։

Այն պահուն չհասկցայ թէ ինչ բաել կուզեր։  
Ետքէն հասկցայ որ այդ երկոտանիներէն ոմանց  
անշնորհ ձեռքերուն մատներ, երբեմն մինչեւ  
երեք հատ պակաս կ'ըլլային։ Սակայն կարծելով  
որ ատիկա բարիգալուստ մաղթելու նշան մըն  
էր, ես ալ միենոյն ձեւ ով պատասխանեցի։ Ամե-  
նակատարեա, գոհունս կութեան ձեւով մը ծա-  
մածոնց դէմքո։ Իր արագ ու խուսափուկ նայ-  
ուածքը դարձեալ հետախուզեց զիս այն ատեն։  
Նահանջի բուռն շարժում մը ըրաւ և անհետա-  
ցաւ։ պտերներուն ճիւղերը, զոր իրարմէ հեռա-  
ցուցած էր, աղատ ձգուելով նորէն միացան։  
Թաւուտին մէջէն քանի մը քայլ առի հետեւե-  
լու համար անոր, և զ' բանքով դիտեցի  
որ՝ աւելի վերի ճիւղերուն վրայէն իջնող կճենի-  
ներու փունջէ մը կախուած էր։ Իր վախտ ու  
երկար թեւով, և ուրսխօրէն կ'օրօրուէր։ Կոնա-  
կը դարձուցած էր ինծիր։

— Է՞, ետքը, բոի։

Ինքն իր վրայ դառնալով զետին ցատկեց և  
դիմացս կեթաւ։

— Ինծի նայէ, բոի, ուտելիք բան մը ո՞ւր  
կընամ զանել։

— Ուտել բռաւ։ Մարդու սնունդ ուտե՞լ...  
Հիմա... Հիւղակներուն մէջ։

Աչքերս կախուող կճենիներուն կողմը դար-  
ձան։

— Բայց, հիւղակը ո՞ւր է։

— Ա՛հ։

— Ես նորեկ եմ, կը հասկնա՞ս։

Ատոր վրայ, կէս շրջան մը րրաւ և աշխոյժ  
գնացքով մը սկսաւ քալեւ։ Իր բոլոր շտրժում-  
ները զարմանալիօրէն արագ էին։

— Ետեւէս եկո՞ւր, կրամայեց։

Քայլ առ քայլ հետեւեցայ իրեն։ որոշած  
էի այս արկածին մինչեւ վերջին փուլը երթալ։ Կը  
գուշակէի որ հիւղակները քանի մը կոչա ու կո-  
պիտ ապատանարաններ ըլլալու էին, ուր կը  
քնակէր անշուշտ առաջնորդս։ Իրեն պէս ուրիշ  
երկոտանիներու հետ։ Ո՞վ զիտէ։ Թերեւս ալ ին-  
ծի հանդէպ լաւ արամադրուած պիտի զանէի  
զանոնք։ Թերեւս անոնց մտքին վրայ ազգելու  
միջոցը պիտի գտնէի։ Դիես այն ատեն չէի զի-  
տեր թէ անոնք ո՞րքան հեռու էին մարդկային  
օժիտի այն բաժինէն՝ զոր ես մտովի կը վերա-  
գրէի իրենց։

Կապկանման ընկերս քովս ի վեր կ'երթար,  
ցատկուուն քալուածքով մը, թեւերը ճօճելով և  
ստորին կզակր դուրս ցցուած։ Հետաքրքրուե-  
ցայ զիտնալու թէ յիւելու կարողութիւնը ո՞ր-  
քան էր իր մէջ։

— Մրչափ ստեն է այս կղզիին մէջն էք.  
հարցուցի։

— Որչափ առեն... ըստ:

Հարցումս երբ կրկնեցի, ձեռքին երեք մատուցր բացաւ: Բոլորովին ապուշ չէր ուրեմն, անկէ քանի մը աստիճան վեր էր գոնէ: Ուղեղի որ ծշտէ թէ ի՞նչ բաել կ'ուզէր այդ շարժումով, առկայն կ'երեւայ թէ նեղուեցաւ ատկէ: Երկու երեք հարցումէ յետոյ, յանկարծ զատուեցաւ քովէս և ծառէ մը կախուած քանի մը պտուղնէր ջրցնելու համար վեր ցատկեց: Ափ մը փշու պճեզ փրցուց և սկսաւ պարունակութիւնը ուտել: Գոհունակութիւնով դիտեցի ատիկա, որովհետեւ, անօթի չմեռնելու չափ ուտելիք մը գտնելու կարելիութիւնը կը աեանէի գոնէ: Ուրիշ հարցումներ փորձեցի ուղղել իրեն, բայց իր արագ ու շաղիափ պատասխանները անժամանակ ու անկապակից էին շատ անգամ. հաղուագէպօրէն պարագային յարհարոզ բան մը կար անոնց մէջ, և մեացածը թութակի բառեր էին պարպապէս:

Բոլոր այս բաները այնքան գրաւած էին զիս, որ հազիւ թէ ուշադրութիւն կ'ընէի մեր հետեւած արահետին:

Քիչ յետոյ, սեւորակ ու փորուած ծառի կոնզերու քովէն անցանք ու հաօսնք բացառան մը որ դեղնօրակ ճերմակ կեղեւներով խընդուած էր ու անոնց մէջէն, քիթն ու կոկորդը այրող կծու մուխ մը կը տարածուէր: Այ կողմէ, ծովին կապոյտ տարածութիւնը նշմարեցի՝ մերկ

ծառի կտորի մը վրայէն: Սեւորակ ու խորա ու բորդ հրաբխային նիւթերու երկու վլխած զանգուածներուն մէջէն փորուած նեղ կիրճի մը կը յանգէր յանկարծ արահետը: Հօն իջանք:

Ծծմբային հողին վրայ հայելիացող շլացուցիչ պայծառութենէն ետքը, այս անցքը չափազանց մութ էր: Պատերը երկու կողմէն վեր կը ցցուէին ուղղաձիղ կերպով և վերը իրարու կը մօտենային: Կանանչ ու շէկ թութեր կը պարէին աչքերուս առջև: Առաջնորդս կեցաւ յանկարծ:

— Իմ տունս, ըստ:

Փայտին վրայ գոյացած ճեղքուածքի մը մէջ գտայ ինքզինքս, որ նախ բացարձակօրէն մութ թուեցաւ ինծի: Նախ տարօրինակ ձայներ լսեցի և ուժով մը աչքերս շիցի՛ ճախ ճեռքիս յօդերովը: Աղաուա ձգուած կապիկի վանդակի մը հատին նմանող հօտ մը առի: Քիչ մը յանդին, արեւուա կանանչներու կանոնաւոր զարիթափի մը կը յանգէր ժայոր, և, նեղ միջոցի մը մէջէն, լոյսը կուգար ամէն կողմէ բախել ներսի մթութեան:

րով և ամէն տեսակ աւելցուքներով, ինչ որ կը բացառէր տիրող գարշահօտութիւնը:

Վարդագոյն պզաիկ էակը կը շարօւնակէր զննել զիս, երբ Կապկամարդուկս երեւցաւ ամենէն մօտակայ որջին բերանը, ու նշան ըրաւ ինձի որ ներս մտնեմ: Ճիշտ նոյն վայրկեանին, այս աարօրինակ փողոցին միւս ծայրը գտնուած անձաւներուն մէկէն՝ ձանրացարժ ու կտպիտ հրուէ: մը գուրս եկաւ, անդամները ձգտելով. այս տձեւ սառւերը ցցուեցաւ աերեւներու փողփողուն կանանչին առջեւ, և աչքերը իմ վրաւ սեւեց: Վարանեցայ, մոռքէս անցաւ եկած ճամբով փախչիլ դէպի ետ. յետոյ, վճռեցի այս արկածին մինչև ծայրը երթալ, զաւազանս ուժով մը սեղմեցի ափիս մէջ և քարանձաւէն ներս սպրդեցայ, առաջնօրդիս ետևէն:

Էէս մեղուափեթակի ձեւով կիսաբօլօրակ մըն էր, և, ներքին մասը կազմող ապառաժէ պատին առջեւ, զանազան պառզներու պաշար մը դիզուած էր:

Քարացած լավայէ ու փայտէ զանազան կոշա անօթներ տողին անդին ձգուած էին գեանին վրայ, և անօնցմէ մէկն ալ, տեսակ մը անշահ պատուանդանի վրայ էր դրուած, կրակ չկար: Որջին ամէնէն մութ մէկ անկիւնը տձեւ զանցուած մը կծկուած էր որ, զիս տեսնելուն, քրթմնջիւն մը արձակեց: Կապկամարդուկս, մուաքի թեթեւ լոյսին դէմ ոտքի վրայ կեցաւ

Է.

### ԹՐԵՆՔԻՆ ՏՐԱՄԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Այս ատեն պաղ բան մը դպաւ ձեռքիս: Աւժգնօրէն սարսուացի. և դիմացս նշմարեցի վարդագոյն տարտամ մարմին մը, որ ամէն բանէ աւելի մորթագերծ եղած տղու մը կը նմանէր: Այդ արարածը ճիշտ ու ճիշտ հեղգերէի (այ) մեղկ ու զզուելի դիմագծերը ունէր. ցած ճակատով ու դանդաղ շարժումներով: Յորդ ոյսէն մութին անցնելու հետեւանք եղող տեսողութեան անցարսւմ երբ անցաւ, սկսոյ որոշապէս տեսնանդած, զիս կը զն էր: Առաջնորդու անհետացած էր:

Գտնուած տեղս. լավայէ գոյացած բարձր պատերուն մէջ փորուած անցք մըն էր,— խորունկ ճեղքուած մը որուն երկու կողմէն, ժայռուն յեցած ծովային բոյսեր, արմաւենիներ ու եղէգներ կը ցցուէին գիրկընդիսառն, և, անթափանցելիօրէն մութ ու տձեւ. թագսառցներ կը ձեւացնէին, չեղեղատին երկու կողերուն մէջտեղի՝ հազիւ թէ երեք մէթր լայնքավ օձապըտոյտ միջոցը, լցուած էր պտուղի փշրանքնե-

Երացուած նարգիլակ (ոօիշ de coco) մը երկարեց ինծի, մինչ ես ալ դիմացի անկիւնը կը քաշուէի հոն կծկուելու համար։ Պրուզը՝ առի և սկսայ կրծոտել, այնքան հանդարտ երեւոյթ մը տալով ինքզինքիս որքան կարելի էր՝ հակառակ սաստիկ վախիս ու հակառակ այս որջին մէջ տիրող անտանելի օդի պակասութեան։ Վարդագոյն պղակի էակը երեւցաւ մուտք'ն առջեւ, և թուխ դէմքով ու հրավառ աչքերով ուրիշ երկոտանի մըն ալ եկաւ զիս դիտել, անոր ուսին վրայէն։

— Հէ՛, մոնչեց անորոշ զանգուածը դիմացի անկիւնէն։

— Մարդ մըն է, Մարդ մըն է, փութաց բռել առաջնորդս. Մարդ մը, Մարդ մը, կենդանի Մարդ մը, ինծի պէս։

— Հասկցանք, բնդմիջեց խաւարին մէջէն եկող ձայնը քրթմիջիւնով մը։

Նարգիլակը կը կրծոտէի, տպաւորիչ յուսութեան մը մէջ. ի գուր աշխատելով որոշեց թէ ի՞նչ աեղի կ'ունենար այդ խաւարին խօրը։

— Մարդ մը, կրկնեց ձայնը, Մեր քո՞վը պիտի մնայ։

Ուժեղ, բայց քիչ մը վարանոտ այդ ձայնը տարօրինակ բան մը ունէր իր մէջ, տեսակ մը ուուրազ հնչականութիւն որ մասնաւոր ուշագրութիւնս գրաւեց. և սակայն զարմանալի ճշտութիւնով մը կ'արտասանէր բառերը։

Կապկամարզը երեսս նայեցաւ, իր թէ բան մը ակնկալէր։ Այն տպաւորութիւնը ունեցայ որ հարցական լրութիւն մըն էր աս։

— Զեր քովը պիտի մնամ, ըսի։

— Մարդ մըն է. Օրէնքը պէտք է սորզի ուրեմն։

Հիմա կը սկսէի սեւ բան մը զանազանել խաւարին մէջէն, — զլուխը ուսերուն մէջտեղը խրած էակի մը տարտամ շրջագիծերը։ Այն ատեն դիտեցի որ որջին մուտքը խափանուած էր երկու նոր զլուխներով։ Զեռքս աւելի ամբապէս փակաւ զէնքիս։ Խաւարին մէջի էակը աւելի բարձր շեշտով մը ըսաւ։

— Բանաձեւը արտասանէ։

Ատէկ առաջ կմկմացածը չէի լսած, հետեւաւ բար տեսուկ մը հանդիսաւոր ընթերցումի շեշտով կրկնեց։

— Զորս ուաքի վրայ չքալել։ Օրէնքը աս է։

Ապշած էի։

— Բանաձեւը արտասանէ, մրմոաց կապկամարդը։

Ինքն ալ կրկնեց զայն, և մուտքին աօջեւ գտնուզները ձայնակցեցան իրեն, սպառնական շեշտ մը տալով իրենց ձայնին։ Կաահեցի որ ես ալ պարտաւոր էի այս տխմար բանաձեւը կրկնելու, և այն ատեն, անհեթեթ արարողութիւն մը ծայր տուաւ։ Խաւարին մէջէն եկող ձայնէ խենթ ու խելառ երգասացութիւններու շարք մը.

ոկասւ, և միւս բոլորին հետ միասին ես աշ  
կրկնեցի զանոնք բառ առ բառ։ Արտասանած ա-  
տեննին, այս ու այն կողմ տատանելով, ձեռ-  
քերօվ իրենց երանքները կը ծեծէին, ու ես աշ  
կը հետեւէի անոնց օրինակին։ Կրնայի երեւա-  
կայել թէ մառած և արդէն իսկ ուրիշ աշխարհ  
մը փոխադրաւած եմ, այս մութ օրջին խորը,  
այս ապրամ ու այլանդակ արարածներու մէջ-  
ակը, որոնք համաչափօրէն կը առանէին ու  
կ'երգէին, իրենց սեւ էութիւնը տեղ լոյսի  
ցոլքով մը բժաւորուած։

— Չորս ոտքի վրայ չքալել։ Օրէնքը առէ։  
Զէ՞ որ մարդ ենք։  
— Խմելու համար լեզուն դուրս չհանել։  
Օրէնքը առ է։ Զէ՞ որ մարդ ենք։  
— Միս ու ձուկ չուտել։ Օրէնքը առ է։  
Զէ՞ որ մարդ ենք։  
— Ծառերու կեղեւը չճանկուան։ Օրէնքը առ  
է։ Զէ՞ որ մարդ ենք։  
— Ուրիշ մարդիկը չհալածել։ Օրէնքը առ է։  
Զէ՞ որ մարդ ենք։

Դիւրին է մնացածը երեւակայել. — պատ-  
ուէրները կը սկսէին այս ինքնի արարքներէն ու  
կը պարունակէին մինչեւ իսկ այն տեսակ առ-  
գելքներ՝ որոնք պարզապէս անկարելի. անհե-  
թեթ ու անպատկառ բաներու համար դրաւած  
ըլլալ կը թուէին ինծի այն ատեն։ Տեսակ մը  
համաչափ եռանդ համակեց մեղ ամէնքս. հետզհե-  
համաչափ եռանդ համակեց մեղ ամէնքս.

աէ արագացող ասաւանումով ու փոխասացու-  
թիւնով մը կրկնեցինք այս տարօրինակ օրէնքին  
յօդուածները։ Երեւոյթապէս, իրը թէ այս վայ-  
րենիներուն ընթացքէն վարակուած կ'երեւայի,  
սակայն ներքնապէս, ինդութն ու զզուանքը  
իրարու հետ մրցումի ելած էին մէջո։ Պատուի-  
րանքներու անվերջանալի շարքի մը քաղուածքը  
ըրինք մէկ ծայրէն միւսը, յետոյ փոխասացու-  
թիւնը նոր ձեւ մը առաւ։

- Անորն է՝ տանջանքի տունը։
- Անորն է՝ ստեղծող ձեռքը։
- Անորն է՝ վիրաւորող ձեռքը։
- Անորն է՝ բուժող ձեռքը։

Եւ այսպէս յաջորդաբար, շատ անգամ բա-  
ցարձակապէս անհասկնալի բարրառով մը, անոր  
վրայ հիւսուած երկարապատում նոր շաբք մը  
ծայր տոււաւ, թէև չէի գիտել թէ ո՛վ էր ան։  
Պիտի ենթադրէի որ կ'երազեմ, սակայն երբեք  
երազի մէջ երգելու ձայն չէի իմացած։

- Անորն է՝ սպաննող փայլակը։
- Անորն է՝ խօրունկ ծովը, կ'երգէինք։

Սոսկալի գաղափար մը ունեցայ. Մօսօ. այ-  
մարդիկը անաօնացնելէ յետոյ, կրնար իր մասին  
տեսակ մը ասաւուածացում ներարկել անոնց ձըզ-  
ղած ուղեղներուն։ Սակայն, նոյն իսկ այս բա-  
ցարութիւնը մասքերելէ յետոյ, անկարելի էր  
ինծի համար երգելէ դադրիլ, որովհետև լաւ կը  
տեսնէի թէ ի՞նչ տեսակ ճերմակ ակուաներէ և  
հուժկու ճիրաններէ շրջապատուած էի հոն։

— Անորն են՝ երկնքի աստղերը :

Փօխասացութիւնը լմնցաւ վերջապէս : Տեսայ որ Կապկամարդուն դէմքը քրտինքով ոզողուած էր, և աչքերս վերջապէս մութին վարժուած ըլլալով, ձայնին եկած անկիւնը նստող անձնաւորութիւնը քիչ մը աւելի աղէկ կրցայ նշմարել հիմա : Մարդու մը հասակը ունէր, սակայն մարմինը գորշ ու զու մազով մը ծածկուած ըլլալ կը թուէր, կարճ ոտքերով չունի մը պէս (terrier) : Ի՞նչ տեսակ բան էր : Ամէնքը Բ'նչ էին : Երեւակայելի ամէն ահաւոր տիմարներով ու հաշմանդամներով շրջապատուած են թագրեցէք պահ մը ինքզինքնիդ, և այն ատեն պիտի կրնաք ըմբռնել դէթ մի քանին այն զզացումներէն՝ որոնցմով տոգործուած էի՝ մարդկային այդ այլանդակ ծաղրանկարներուն մէջտեղը :

— Այս մարդը հինգ մատ ունի, հինգ մատ, հինգ մատ . . . ինծի պէս, կ'ըսէր Կապկամարդը : Զեռքերս երկնցուցի : Անկիւնի գորշունակ արարածը դէպի տոաջ ծոեցաւ :

— Զօրս ոտքի վրայ չքալե՛լ, Օրէնքը ա՞է Զէ որ մարդ ենք :

Արտառոց կերպով տձեւ բան մը երկարեց իբր ձեռք՝ և մատներս բռնեց : Կարծես թէ այծեամի կծեղ մըն էր զոր Կարատեր ու ճանկերու վերածեր էին : Զարմանքէս ու ցաւէս չպոռալու համար ինքզինքս զապեցի : Մէջքը քիչ մըն ալ կորացաւ, եղունգներս զննելու համար . հրէշը,

դէպի բացուածքէն եկող լոյսը յառաջացաւ, և զզուանքի սարսուաով մը նշմարեցի որ, դէմքը ո՛չ մարդու դէմքի կը նմանէր և ո՛չ ալ կենդանիի, — գորշ մազերու կոյտ մըն էր ան պարզապէս, որուն վրայ բերնին ու աչքերուն տեղերը ցոյց տուող երեք յրջանակներ կային :

— Եղունգները կարճ են, դիտել տուաւ, ահուոր անձնաւորութիւնը, դէմքին երկար մազերուն մէջէն : Աւելի աղէկ . շատերը կը նեղուին երկար եղունգ ունենալէ :

Զեռքս ձգեց ու բնազդօրէն գաւազանս բըռնեցի :

— Արժատներ ու ծառեր ուտել, — ասէ իր կամքը, յարեց Կապկամարդը :

— Օրէնքը ոորվեցնոզը ես եմ, ըստ գորշ հրէշը : Բոլոր նորեկները հոս կուզան, Օրէնքը սորփելու համար, իհաւարի մէշ կը նստիմ ու Օրէնքը կը կրկնեմ :

— Իրաւ է, հաստատեց մուտքին առջև կեռող երկատանիներէն մին :

— Օրէնքին անսատողներուն պատիժը սոսկալի է : Խուսափում չկայ :

— Խուսափում չկայ, կրկնեցին ամէնքը մէկ, երկշուանդքներ արձակելով իրարու :

— Բնա՛ւ, բնա՛ւ, բնա՛ւ խուսափում չկայ, չեշտեց Կապկամարդը : Նայէ՛, անզամ մը, պրտիկ բան մը, գէշ բան մը ըրի, Կարկաչեցի՛, Կարկաչեցի՛, փօխանակ խօսելու : Ո՛չ ոք կը հաս-

կընար: Զեռքս այրուեցաւ, նշանը մնաց: Մեծ է ան. բարի է:

— Խուռափում չկա'յ, կրկնեցին միւսները քովերնին նայելով:

— Ամէն մարդ գէ՛: բանի մը հակամէտ կ'ըւլայ, վրայ բերաւ Օրէնքի պահապան հրէշը: Զեր հակամիտութիւնը չենք գիտեր: Պիտի հասկրնանք: Ոմանք հակամէտ են շարժող բաները հետապնդելու, լրաեսելու, գաղտագոզի սպրդելու, առիթ զանելու և ցատկելու, սպաննելու և խածնելու, ամրապիտ խածնելու... Գէ՛շ բան: — Ուրիշ մարդիկը չհալածել, Օրէնքը առ է: Զէ որ մարդ ենք: — Միս և ձուկ շուտել: Օրէնքը առ է: Զէ որ մարդ ենք:

— Խուռափում չկա'յ, ընդմիջեց մուտքին առջև կայսած վայրինին:

— Ամէն մարդ գէ՛: բանի մը համամիտ կ'ըւլայ, վրայ բերաւ Օրէնքի պահապան հրէշը: Ոմանք հակամէտ են ակռաներով ու ձեռքերով արմատներուն մէջաեղը փորելու և հողը շնչելու քիթէն ներս... Գէ՛շ բան:

— Խուռափում չկա'յ, կրկնեցին մուտքին առջեւի երկոտանիները:

— Ոմանք ծառերուն կեղեւները կը հանեն, ոմանք մեռածներու գերեզմանները կը փօրեն, ոմանք ճակատով, ոտքերով կամ եղունդներով կը կռուին մէկմէկու հետ, առանց որ և է պահառի, ոմանք աղտեղութիւնը կը սիրեն:

— Խուռափում չկա'յ, արտասանեց Կտպիտմարդը բռմբը քերելով:

— Փախուսա չկա'յ, ըստ նաև վարդագոյն պղափիը:

— Պատիմը ապահով ու ծանր է: Ուրեմն սորվէ Օրէնքը: Կրկնէ՛ բանաձեւը:

Անմիջապէս օրէնսգէտը վերսկաւ այս տարօրինակ օրէնքին փախասացութիւնները, և ամէնքս մէկ սկսանք դարձեալ երգել ու տառանիլ: Այս միօրինակ սաղմոսերգութիւնը և տիրող գարշահոտութիւնը գլխու պտոյտ կը պատհաէին ինծի, և սակայն անյողդոզդ մնացի: յօւսալով որ քիչ յետոյ խնդրոյն խօրը թափանցելու առիթ պիտի ունենամ:

— Զորս սաքի վրայ չքալել: Օրէնքը առ է: Զէ որ մարդ ենք:

Անանկ սղմուկ մը կը հանէինք որ ուշագրութիւն չէի ըրած թէ դուրսէն ձայն մը կար, ըրութիւն չէի ըրած թէ դուրսէն ձայն մը կար, մինչև որ մէկը, — նշառած Խոզամարդերէս մին, — գլուխը վարդագոյն պղափիկ էակին վրայէն դէպի առաջ երկարեց ու զարնուրած շեշտով բան մը պոռաց, զոր սակայն չհասկցայ:

Մուտքին առջև ոտքի վրայ կեցողները անհետացան իսկոյն. Կապկամարդուկո դուրս խոռյացաւ, ու առանձին մնացի, որովհետեւ անոր հետաւեցաւ նաև խաւարին մէջ նստող էակը, — հետաւեցաւ նաև խաւարին մէջ նստող էակը, — որուն ինչքան գեր, անճոռնի ու ալեթիան մասուն ինչքան գեր, անճոռնի ու ալեթիան մասունդ ծածկուած ըլլալը այն առեն, միայն նզւմարեցի:

Յետայ, դեռ մուտքին առջեւ չհասած, շունի  
մը հայրենը լսեցի:

Նոյն վայրկեանին որջէն դուրս ելած էի,  
աթոսէն փրցուած գաւազանս ձեռքս ու ամբողջ  
մարմինով դողահար: Իրենց անշնորհ գլուխները  
կէս մը թիկնոսկրին մէջ խրած այդ տձեւ էակ-  
ներէն քսանի չափ կար առաջքս: Վրդոված շար-  
ժումներ կ'ընէին անոնք: Կիշակենդանիի ուրիշ  
դէմքեր դուրս կուգային միւս որջերէն. խոսվ-  
ուած երեւոյթով: Աչքերս անօնց դարձած կողմը  
ուզդելով աեսայ որ, Մոոյին սեւ ստուերը և  
ահաւոր ճերմակ գլուխը կ'երեւային ծառերուն  
աակ, որջերը առաջնորդող անցքին ծայրը, և  
դէպի մեզի կուգար մուշին մէջէն: Անիկա կը  
զսպէր ցատկուառդ շաւնը, ու շատ մօտէն իրեն կը  
հետեւէր Մօնկօմըրի, բէգոլվըրը վեր բանած:

Սոսկումէս քարացած մնացի վայրկեան մը:

Ետիս դարձայ, և աեսայ որ լայն ու գորշ դէմ-  
քսկ և պղտիկ աշուկները քթքթուն հսկայ վայ-  
րենի մը կը խափանէր ճամբաս այդ կողմէն: Ա-  
նիկա դէպի ինծի կուգար: Ամէն կողմս հետա-  
զանեցի, և աջ կողմս, հինգ կամ վեց մէթր ան-  
դին, ապառաժէ պատին վրայ նեղ ճեղք մը նըշ-  
մարեցի, որուն մէջէն մազուող լոյսի ճառագայ-  
թը խաւարը կը կարէր շեղակի:

— Բանեցէ՞ք, պառաց Մօօօ, աեսնելով որ  
դէպի այդ ճեղքուածքը կ'երթամ? — Բանեցէ՞ք  
զայն, հրամայեց կրկին:

Ա.սօր վրայ, վայրենիներուն դէմքերը մի-  
առ մի կողմս դարձան: Բարեբաղդաբար ա-  
նոնց անառնական ուղեղին հասկացողութիւնը  
շատ դանդաղ էր:

Զախաւէր ու անճարակ հրէշ մը ետին դար-  
ձաւ, հասկնալու համար թէ ինչ բանէլ կ'ուզէր  
Մօօօ. ճիշտ դարձած բոլիին, ուսովս գեաին  
գլտորեցի զայն և այդ անկումին ոյժովը գնաց  
ինքն ալ ուրիշ մը տապալեց: Փորձեց ելեւ ու  
հասնիլ ինծի, բայց չյաջողեցաւ: Վարդագոյն  
պղտիկ արարածը խոյացաւ զիս բանելու համար,  
սակայն գաւազանի հարուածավ մըն ալ զայն  
տապալեցի, և գաւազանին վրայի գամը վէրք մը  
բացաւ իր անշնորհ դէմքին վրայ: Յաջորդ բո-  
լիին, գահավէժ արահետէ մը վեր կը մագլցէր,  
— ճամբար աւելի կիսահակ մինելոյդ մը կարծես  
որ հեղեղատին մէջէն դէպի վեր կը բարձրանար:

Մոնշիւն մը և պոռչուաքներ հասանականջիս:

— Ետեւէն վազեցէ՞ք, ետեւէն վազեցէ՞ք:

Դորշ հրէշը երեւցաւ ետեւի կողմս և իր մե-  
ծազանգուած մարմինը տից բաւիդէն վեր սկսաւ  
շարժիլ: Միւսներն ալ անոր կը հետեւէին ու-  
նալով:

Նեղ գահաւանդին գագաթը ելայ, և մարդ-  
անասուններու գիւղին արեւմեան կողմը, ծը-  
ծըմբուած գետին մը հառայ: Վաղելով կարեցի ան-  
ցայ այդ միջոցը, հոս ու հօն բուսած քանի մը  
ծառեր միայն ունեցող ցից դարվար մը իջայ, և

Առ եղէգներով լեցուն ծանծազուտ մը հասայ:  
Հոն մտայ և միրճուեցայ մինչև անոնց խիտ ու  
ստուերոտ մէկ տեղը, ուր հօզը տեղի կտատար  
ստքերուտ ներքեւ:

Ժայթին նեղքը անակնկալ պատճառ մըն էր  
եղած փրկութեանս ի նպաստ, որովհետեւ, շեղա-  
կի վեր ելլող նեղ բաւիղը մեծապէս նեզած ու  
յաղաղեցուցած ըլլալու էր հետապնսողները,  
եզր ես եղէգներուն մէջ կը միրճուէի, անոնցմէ  
ամէնէն առաջընթացը դեռ նոր դուրս կ'ելլէր  
խրամատէն:

Քանի մը վայրկեան վազքո չարունակեցի  
եղէգնուաթին մէջէն: Քիչ յետոյ, ոդը սպասնա-  
կան աղաղակներով թնդաց շուրջս: Հետապըն-  
դումին թոհուրոնը, եղէգներուն փշրուիլը և,  
պահէ պահ, ոստերուն ճարճատումը լսեցի: Հը-  
րէշներէն սմանք վայրի կենդանիներու պէս կը  
մոնչէին: Զախ կողմէս շունը կը հաչէր. լսեցի  
որ նոյն ուղղութիւնով աղաղակներ կ'արճակէին  
Մոու և Մօնկօմըրի: Յեղակարծօրէն դէպի աջ  
դարձայ: Ինծի այնպէս թուեցաւ թէ նոյն պա-  
հան Մօնկօմըրի կը պոռար ինծի որ փախչիմ,  
եթէ մեռնիլ չեմ ուղեր:

Շատ շանցած, ոտքերս սկսան կպչուն ու  
մօրուտ հողին մէջ մխութիլ. սակայն, յօւօհատ  
ճիգով մը առաջ խոյացայ. գլուխս ծռած, մին-  
չև ծռւնկերս մխուեցայ ծանծազուաթին մէջ և  
վերջապէս բարձր եղէգներուն մէջէն անցնող քա-

րուտ ու դերբուկ արահետ մը հասայ: Հետապըն-  
դումին թոհուրոնը դէպի ձախ կը հ եռանար:  
Տեղ մը, կատուի մեծութիւնով, վարդագոյն ու  
տարօրինակ երեք կենդանիներ փախան առջեւէս,  
ցատկուակով: Այս արահետը, սպիտակ կեղեւնե-  
րով ծածկուած ուրիշ բացատանի մը մէջէն անց-  
նելէ յետոյ, նոր եղէգնուաթի մը կը յանդէր: Յե-  
տոյ, յանկարծ կը դառնար, գահավէժ սահաւան-  
դի մը եղերքը կը քերէր. — գահավէժ մը որ անգ-  
լիական որսագնունի մը եղերափոսին պէս յան-  
կարծական ու անակնկալ կերպով կը ցուէր  
դէմդ: Արագութեանս բոլոր թափովը հասայ հոն  
և պարապութեան մէջ գլտորելու զգայնութիւնը  
կրելէ յետոյ միայն հասկցայ, գահավէժինդոյսւ-  
թիւնը:

Վարի փուշերուն մէջ ինկայ գլխիվայր. երբ  
ոտքի ելայ, մէկ ականջս սկրդուած ու երեսս  
արիւնլուայ էր: Ժայռերով ու փուշերով լեցուն  
ցից հեղեղատի մը մէջ գլտորած էի: Երկար ո-  
լորաներով մասախուղ մը կը տարածուէր շուրջս,  
և այս մշտւշը կը զոյանար նեղ առուակի մը վրայ.  
որ ձօրակին մինչև յատակը կ'իջնէր գալարուն:  
Ցերեկուան ջերմ տապին ատենը մառախուղի մը  
գոյութիւնը զարմանք պատճառեց ինծի, սակայն  
խորհրդածութիւններով տնտնալու ատենը չէր:  
Հոռանքին ուղղութիւնը բռնեցի, յուսալով որ  
մինչև ծովը պիտի հատնիմ այդ կերպով և անոր  
մէջ լսեղդուելու միջոցը պիտի ունենամ զօնէ.

քիշ մը ետքը միայն նշմարեցի որ ինկած առենա-  
դաւազանս կտրանցուցած էի:

Եատ չանցած, ձորակը նեղցաւ, անանկ որ  
ջուրին եղերքէն քալելու տեղ չմնաց ինծի, և  
անփութօրէն առօւտակին մէջ մտայ: Անմիջապէս  
տախառւեցայ դուրս ելլել սակայն, որովհետեւ  
ջուրը գրեթէ եռացած էր: Նշմարեցի նաև որ  
ծծմբային նուրբ փրփուր մը կը ծփար մակերե-  
սին զգայ: Հօն, ձորակը անկիւն մը կը ձեւացը-  
նէր, զրեթէ ուղիղ անկիւն մը, զոր դառնալու  
պէս, կազոյա հօրիզոնին տարտամութիւնը տա-  
րածուեցաւ առջեւս: Արեւը բիւրաւոր երասանգ-  
ներով կը ցոլանար մօտակայ ծովին մէջ: Մահը  
առջեւս էր:

Քրանաթոր ու չնշասպառ էի սակայն: Աս-  
կէ զատ, տեսակ մը հպարտութիւն կը զգայի զիս  
հետապնդողները գլած անցած ըլլալուս համար.  
այդ ուրախութիւնն ու գերազրգասութիւնը ան-  
միջական կերպով ծով նետուելուս արգելք  
եղան:

Դէպի եկած կողմու դարձայ, ականջներո-  
սրած: Ճանճերու բզզիւնէն և մացառներու մէ-  
ջէն ցաւկուոզ քանի մը միջատներու ճաճու-  
քէն ուրիշ պշինչ կը խանգարէր օդին հանդար-  
տութիւնը:

Այն ատեն, հազիւ թէ լսելի կերպով ական-  
ջիս հասաւ՝ նախ շունի մը հաշիւնը, յետոյ ճայ-  
նի տարտամ հնչիւն մը և խարազանի մը հա-  
շիւնը:

Այս ձայները աւելցան, յետոյ պակսնցան,  
հոսանքն ի վեր ելան ու վերջապէս մարեցան:  
Հետապնդումը վերջ դասծ կը թուէր ժամանակի  
մը համար:

Բայց հիմա գիտէի թէ այդ երկոտանիներու  
կողմէ օգնութեան յոյս չկար ալ ինծի համար:

Դէպի ծովը սկսայ երթալ: Տաք ջուրի առ-  
ուակը կը լայննար, աւազով ու խոտերով խա-  
փանուած գետարերան մը կը ձեւացնէր, որուն  
վրայ գանուոզ կարգ մը խեչեփառներն ու եր-  
կայն մարմինով բազմուանի կենդանիները կը ո-  
կրացին երբ ես մօտեցայ: Մինչեւ ալիքներուն  
եղերքը հասայ, ու հոն ապահով զգացի ինք-  
զինքս վերջապէս: Դէպի ետ դարձայ, և, ձեռ-  
քերս ազդրերուս վրայ դրած, դիտեցի թաւ կա-  
նանչութիւնը, որուն վրայ մշուշու խրամտա մը  
կը ձեւացնէր շոգեպատ հովիտը: Սակայն գե-  
րազրգութիւնս ու յուսահատութիւնս անանկ  
համեմատութիւնն մը առած էին որ չէին թոյ-  
լարէր ինծի մեռնիլ, — թէև այս իրողութիւնը  
կասկածելի պիտի թուի ամէն անոնց, որոնք  
ճշմարիտ վասնով չեն տեսած երբեք:

Այն ատեն խորհեցայ որ դեռ միջոց մը կար  
ինծի համար: Զէի՞ կրնար աւազուա ծովափին  
շրջանը ընել և ատեն հասնիլ՝ քանի որ Մօսօ,  
Մօնկօմըրի և իրենց անասնական ջոկատը դեռ  
զիս փնտուելու զբաղած էին կղզին մէջ: Զէի՞  
կրնար ըլլալ որ կողէն յարձակում մը փորձէի  
8

—իսչպէս կ'ըսեն աազմագէտները, —և, պատի մը  
որ և է խախուա մէկ մասէն քար մը խլելով,  
պղոփիկ դրան կղպանքը կոտրէի, ներս մանէի,  
և փորձէի դանակ մը, ատրճանակ մը, որ և է  
զէնք մը ձեռք անցընել վերջապէս, ատով դէմ  
գնելու համար իրենց, երբ վերադառնային։ Ա-  
մէն պարագայի մէջ կեանքս սուզ ծախելու հա-  
ւանականութիւն մըն էր ասիկա։

Ծովին եղերքը քերելով, դէպի արեւմուտք  
գարձայ։ Խոնարհող արեւին խաղտուն ջերմու-  
թիւնը աչքերուս առջե կը պազզար, ու  
Խաղաղականին թեթեւ մակընթացութիւնը դէպի  
առաջ կուգար երկար ծփանցներով։

Քիչ յետայ, ծովափը հարաւային կողմա ձգե-  
ցի, իսկ արեւը՝ աջիս։ Յետայ, յանկարծ, հե-  
ռուէն, ճիշտ դիմացս նշմարեցի շառ մը դէմ-  
քեր, որոնք մացառներէն դուրս խոյացան, —նախ  
Մօսօ, իր գորշ խոշոր շունին հետ, յետոյ Մօն-  
կոմըրի ու միւս երկուքը։

Ատոր վրայ, կանգ առի։

Անոնք ալ զիս տեսան և սկսան շարժում-  
ներ ընելով առաջ խաղալ։ Անոնց մօտենալը դի-  
տելով անշարժ կեցայ։

Երկու մարդ-անասունները առաջ խոյացան՝  
իմ նահանջի գիծո կտրելու և թոյլ չտալու հա-  
մար որ դէպի կղզիին ներսը գտնուող մացա-  
ները խոյս տամ։ Իսկ Մօնկօմըրի ուղղակի իմ  
կողմա սկսաւ վազել։ Մօսօ աւելի դանդաղօրէն  
կը յառաջանար, շունին հետ։

Վերջապէս, անշարժութեանո վերջ առւի, և,  
դէպի ծովը դառնալով, արիաբար ջուրին մէջ  
մասյ։ Երեսուն քայլ առնելէ յետոյ ջուրը մէջ-  
քիս բարձրութեանը հասաւ։ Տարտամօրէն կը  
նշմարէի ձուկերուն փախուստը քայլերուս ա-  
կէն։

— Ի՞նչ կ'ընես, պառաց Մօնկօմըրի։  
Մարմնոյս կէսը ջուրին մէջ, ետիս դարձայ  
և անոնց նայեցայ։

Մօնկօմըրի հեւասպառ կեցած էր եղերքին  
վրայ։ Դէմքը սասափիկ կարմրած էր այս արշաւին  
հեաեւանքով, իր երկար ու տափակ մազերը  
խառնակուած էին, և զար կախուած իր սասրին  
վրթունքը, անկանոն ակռաներուն շարքը թոյլ  
կտւար տեսնել։ Մօսօ դեռ կը մօտենար, որժ-  
գոյն ու վճռական դէմքով, և անոր բռնած շու-  
նը իմ ետեւէս հաչեց։ Երկուքն ալ ամուր խա-  
րտզաններ առած էին ձեռքերնին։ Անոնց ետեւ,  
աւելի վերօք, մացառուտքին եղերքը, խոյանա-  
լու պատրաստ կը սպասէին մարդ-անասունները։

— Ի՞նչ պիտի ընեմ։ Պիտի խեղդուիմ։  
Մօնկօմըրի և Մօսօ ակնարկ մը փոխանա-  
կեցին։

— Ինչո՞ւ, հարցուց Մօսօ։  
— Որովհեաւ աւելի աղէկ է ծովին մէջ  
խեղդուիլ քան թէ ձեր ձեռքը չարչրկուիլ։  
— Ես չըսի՞ քեզի, ըսաւ Մօնկօմըրի Մօ-  
սօյին։

Այս վերջինը ցած ձայնով պատասխան մը  
առւաւ :

— Ինչէն կը հետեւցնես որ քեզ պիտի չար-  
չարեմ, հարցուց Մոռօ :

— Տեսածէ՞ս, պատասխանեցի : Նաև ասո՞նց-  
մէ որ հօս կեցեր են ահա՛ւասիկ :

— Ե՛թ, ըրաւ Մոռօ ձեռքը վեր առնելով :

— Չպիտի լսեմ, ըսի : Ասո՞նք մարդ էին,  
ինչ են եղած հիմա : Գոնէ ես չեմ ուզեր անոնց  
բազդակից ըլլալ :

Նայուածքս խօսակիցներէս աւելի անդին  
ուզգուեցաւ : Անոնց ետեւը, ծովափէն քիչ մը  
վեր կայնած էին Մօնկօմըրիին ծառան — Մ' լէնկ—  
և նաւակին մէջ ծառայող սպիտակազգեստ վայ-  
րենիներէն մէկը : Աւելի անդին, ծառերու շու-  
քին տակ, կազկամարդ մը տեսայ, ու անոր ե-  
տեւն ալ քանի մը տարտամ դիմագծեր :

— Ինչ են այս արարածները, գոյեցի մատօվս  
զանօնք ցոյց տալով և ձայնս հետզետէ բարձ-  
րացնելով, որպէսզի անօնք լսեն : — Ասո՞նք մարդ  
էին, ձեղի պէս մարդեր, զոր անարդ էակներու  
վերածեցիք, անասնական որ և է ներարկումով.  
— մարդեր զոր գերի ըրած էք ձեզի և որոնցմէ  
դեռ կը վախնաք :

— Դուք որ զիս կը լսէք, — գոչեցի Մոռօն  
ցոյց տալով և կոկորդս պատելու աստիճան  
պոռալով, որպէս զի այդ հրէշները իմանան, —  
դուք որ զիս կը լսէք, չէք աեսներ որ այս

ժարդիկը կը վախնան, կը վախնան ձեզմէ : Ին-  
չու կը վարանիք : Բազմաթիւ էք ...

— Բրէնաթիք, լոէ՛, Աստուծու սիրոյն լոէ՛,  
պռաց Մօնկօմըրի :

— Բրէնաթիք, գոչեց նաև Մոռօ :

Երկուքը միասին կը պոռային, կարծես թէ  
իմ ձայնս խափանելու համար : Իրենց ետեւի  
կողմէն, հրէշներուն հետաքրքիր դէմքերը, անոնց  
հարցական նայուածքները, տձեւ կախ ձեռքերը և  
պյլանդակ ուսերը երեւան կուզային : Ինծի այն-  
պէս կը թուէք թէ՛ ըսածներս համկնալու, իրենց  
մարդկային անցեալէն բան մը յիշելու կը ճգնէին  
անոնք :

Շարունակեցի հազար ու մէկ տեսակ բաներ  
պոռաթիկալ որսոնց մանրամասնութիւնը չեմ յիշեր  
հիմա, — բայց, իբր եզրակացութիւն, Մոռօն ու  
Մօնկօմըրին սպաննելու կարելիութիւնը, անոնց-  
մէ չվախնալու պէտքը կը շեշտէի անշուշտ : Իմ  
վերջին ժամաւու այս յայտնութիւնները ըրի ահա  
այդ հրէշներուն : Տեսայ որ, կզզին հասած օ-  
րենիս մեզ դիմաւորող կանանչ աչքերով ու ու-  
րիծերով էակը դուրս եկաւ ծառերուն մէջէն և  
ուրիշներ ալ հետեւեցան անոր՝ աւելի աղէկ լսե-  
լու համար խօսքերս :

Վերջապէս շունչս սպառեցաւ ու լսեցի :

— Վայրկեան մը զիս մտի՛կ ըրէ, ըսաւ Մօ-  
ռօ իր վճռական ու կարուկ շեշտովը, ետքը  
ինչ որ կ'ուզես ըսէ :

— Ի՞նչ կայ, բարի:

Հազար, քանի մը բոպէ խորհեցաւ ու գոչեց.

— Բրէնտի'ք, Լատիներէն պիտի խօսիմ. գէշ Լատիներէն, խոհանոցի Լատիներէն, բայց ջանա՛ որ հասկնաս: Ո՛չ են սոքա յազգի մարդոյ, այլ կենդանւո մարդացելոցց ի մենց... Արիւնափոխութիւն: Կը բացատրեմ քեզի: Բայց նախ ելի՛ր հօտկէ:

— Սքանչելի, գոչեցի խնդալով: Եինուած մարդիկ որ կը խօսին, խրճիթներ կը շինեն, կերակուր կ'երին: Մարդ էին աօննք, մարդ: Դուն զգուշացի՛ր որ ես չելեմ հօտկէ:

— Ճիշտ կեցած տեղէդ անդին ջուրը շառ խորունկ է... և մեծաքանակ շանաձուկ կը պարունակէ:

— Իմ ուզածո ալ առէ արդէն, կարճ ու կը արուկ վերջաւարութիւն մը: Քիչ յետոյ կը տեսնենք ատիկա: Նախ աղուոր խաղ մը պիտի խաղամ ձեզի:

— Կացի՛ր:

Գրպանէն առարկայ մը հանեց որ փողփողաց արեւին տակ, և ոսքերուն առջեւը ձգեց զայն:

— Լեցուած բէզօլլըր մըն է, ըստ: Միեւնոյն բանը պիտի ընէ նաև Մօնկօմըրի: Յետոյ երկուքս ալ ծովափէն վեր պիտի քաշուինք, մինչեւ որ այս զէնքերէն մեր աւնեցած հետաւորութիւնը բաւական թուի քեզի: Այն առեն ջուրէն դաւրս կուզաս և երկու բէզօլլըր ները կ'առնես:

— Եղաւ լմնցաւ. իսկ երրորդ առբճանա՞կը որ անդատճառ ձեզմէ մէկուն գրպանն է:

— Բրէնտի'ք, մատածէ քիչ մը, խնդրե՛մ: Նախ, ես չեմ աղաչած քեզի որ այս կզզին գաս: Երկրորդ, նախորդ գիշերը քնարեր դեղ տուինք քեզի և ատիկա օքանչելի առիթ մըն էր եթէ գէշ նպատակ մը ունենայինք: Յետոյ, հիմա որ առաջին սոսկումը անցած է և իրերը կրնաս կըշուել, կը կարծե՛մ որ Մօնկօմըրի քու ըստ խմբէդ մարդ մը եղած ըլլայ: Քեզ փնտաեցինք ու հալածեցինք քու օգախդ համար լոկ, որովհետեւ այս կզզին... վատանգաւոր աարօրինակութիւններով լեցուն է: Եւ վերջապէս, ի՞նչ հարկ կայ որ զէնք պարպենք քու վրադ, քանի որ դուն պատրաստ ես արդէն ծով նետաւելու:

— Ինչո՞ւ ձեր... ձեր մարդիկը վրաս արձակեցիք, որջին մէջ գանուած առենս:

— Անոր համար որ վսահն էինք թէ պիտի հասնինք ու վատանգէ պիտի ազատենք քեզ: Իսկ անկէ ետքը, կամաւոր կերպնվ կորսնցուցինք հետքդ, դարձեալ քեզ փրկելու համար:

Խորհեցայ: Կարելի էր որ այդպէս եղած ըլլար: Յետոյ բան մը յիշեցի:

— Սակայն... չրջափակին մէջ աեւածո... ըսի:

— Կատաւափւծն էր:

— Մտիկ ըրէ՛, Բրէնտիք, ըստ Մօնկօմըրի: Կատարսալ ապուշ մըն ես դուն: Նախ ջուրէն

գուրս ելի՛ր, ատրճանակները ա՛ռ, յետոյ կը  
խօսինք: Ասկէ աւելի բան մը չենք կրնար ընել:

Պէտք է խոստովանիմ որ դեռ կը կասկա-  
ծէի ու կը վեխնայի Մօոյէն, և, շիտա՛կը,  
մինչև վերջն ալ կասկածեցայ: Բայց իմ դատու-  
մովս, Մօնկօմըրի այն տեսակ մարդ մըն էր ո-  
րուն հետ կարելի էր հասկացողութեան մը յանդիլ:

— Քաշուեցէ՛ք ծովափէն և ձեռքերնիդ վեր  
բանեցէ՛ք, յարեցի քիչ մը խորհրդածելէ ետքը:

— Աս յըլլար, բաւ Մօոօ. գիտու նշանա-  
կալից շարժում մը ընելով ուսին վրայէն: Ար-  
ժանապատութիւն կոչուած բան մը կայ:

— Լա՛ւ, հաճեցէ՛ք մինչև ծառերը երթալ:

— Ի՞նչ ախմար ձեւակերպութիւններ, բաւ  
Մօնկօմըրի:

Երկօւքն ալ դարձան, ու դէմ առ դէմ եկան  
վեց կամ եօթը այլանդակ երկօտանիներու հետ,  
որոնք արեւին մէջ կայնած էին, կարչնեղ, շար-  
ժուն, ամէն մէկը ստուեր մը ձգած էր ետին,  
և սակայն որքան անհաւատալիօրէն խարութիկ:  
Մօնկօմըրի խարազանը շարժեց և ամէնքը մէկ  
իրենց կոնակը դարձուցին և ծառերուն ներքն  
փախան խօւճապով: Նըր Մօնկօմըրի և Մօոօ ա-  
նանկ հեռաւօրութեան մը հասան որ գտնացու-  
ցիչ կը թուէր ինծի, ցամաք ելայ, բէզօլվըները  
առի ու քննեցի: Որ և է խարեբայութեան դէմ  
ապահովուելու համար, կլոր լավայի կտորի մը  
վրայ գնասակ մը արձակեցի և հաճոյքով աեսայ

որ քարը փոշիի վերածուեցաւ և անօր փշրանք-  
ներն ու կապարը աւազին վրայ ինկան:

Սակայն և այնպէս, վայրկեան մը վարանե-  
ցայ դեռ:

— Ի՞նչ կ'ուզէ րլլայ, ըսի վերջապէս, և,  
ատրճանակներէն ամէն մէկը մէկ ձեռքո բռնած,  
ծովափէն վեր ելայ անօնց քով հասնելու հա-  
մար:

— Վերջապէ՛ս, բաւ Մօոօ առանց սեթե-  
ւեթի: Օրուան լաւագոյն մասը ի զուր տեղ վատ-  
նել տուիր ինծի այս եղածներով:

Մօնկօմըրի և ինք սկսան ուզեւէս քալել,  
անանկ արհամարհոա ձեւով մը որ զիս ամցուց:

Հրէշներու ջոկատը, դեռ զարմանքի մէջ,  
ծառերուն ներքն քաշուած էր: Անոնց առջեւէն  
անցայ կարելի եղածին չափ հանդարաօրէն: Ա  
նօնցմէ մէկը ինծի հետեւելու արամադրութիւն  
մը արտայայեց, բայց քաշուեցաւ զնաց երը  
Մօնկօմըրի խարազանը շաչեցուց: Միւսները մեր  
ետեւէն նայեցան անշառկ: Տարակոյս չկայ որ  
ասոնք կրնային կենդանիներ եղած ըլլալ: Բայց  
եռ բնաւ չէի տեսած որ կենդանի մը մտածել  
փարձէր:



Է.

## ՄՈՌՈՅԻ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

— Եւ հիմա, Բրէնտիք, եղածը բացատրեմ քեզի, ըստ Մօռո երբ կերանք ու խմեցինք: — Նախ պէտք է խոստավանիմ թէ քեզի չափ պահանջկոտ հիւր չեմ ունեցած երբեք, և պէտք է ազդարարեմ թէ ասիկա վերջին քոյլն է որ կ'առնեմ քեզի հաճելի ըլլալու համար: Այսուհետեւ կրնաս անձնասպանութեան սպասնալիք ընել ուզածիդ չափ: տեղէս չեմ շարժիր, նոյն իսկ եթէ զիանամ թէ այդ պատճառաւ կրնամ գլխացաւեր ունենալ:

Ծալլող թիկնաթոռին մէջ նստաւ, ի՞ր տժգոյն ու ձկուն մատներուն մէջ սիկառ մը բռնած: Կախուած լամպայի մը լոյսը կ'իյնար անոր ճերմակ մազերուն վրայ: Նայուածքը անտպակի պղտիկ պատճեանին դուրս ուղղուելով, ասալերուն մէջ կ'երթար թափառիլ: Կորելի եղածին չափ հեռու նոտած էի իրմէ, ուղանը ունենալով մեր երկուքին մէջաեղը ու անոր վրայ՝ ձեռքիս մօտ՝ ատրճանակները: Մօնկօմըրի հոն չէր: Դեռ մտահոգ էի, անոնց հետ պղտիկ սենեակի մը մէջ գտնուելուս համար:

— Կ'ընդունի՛ վերջապէս որ, քու մարդկային էսկ կարծածդ պարզապէս կատուառիւծը եղած ըլլայ, ըստ Մօռո:

Նախապէս զիս յրջափակէն ներս տարած էր բրպէս զի համոզում գոյացնեմ այդ մասին:

— Կատուառիւծն է, պատասխանեցի, կատուառիւծը որ թէկ առաջաւին կենդանի է, սակայն անանկ սոսկալի կերպով կարառուած ու խօշառնդուած որ, կը մաղթեմ թէ այդ տեսակ կենդանի մարմին տեսնել վերապահուած չըլլայ ու ինծի: Բալոր այդ անարդ...

— Աս ինդիր չէ, ընդմիջեց Մօռո: Այդ գեհանձն զգացումները գոնէ խնայէ՝ ինծի: Մօնկօմըրի ալ նոյն բաները կ'ըսէր առաջ: Ընդունեցիր որ կատուառիւծն էր տեսածդ: Հիմա, հանդարտորէն մտիկ ըրէ այն բնախօսական դասախոսութիւնը զօր պիտի ընեմ քեզի:

Խօկոյն սկսաւ իր աշխատութիւնները բացարել ինծի՝ նախ խորունկ տաղառւկի շեշտով մը, բայց հետաքիետէ գրաւուելով իր նիւթէն: Ատեն ատեն, հեղնական շեշտ մը կը նշմարէի իր խօսուածքին մէջ, և քիչ ետքը, մեր փախադարդիրքերուն վրայ խորհելով, ամօթէս կարմրեցայ:

Տեսած արարածներս մարգ չէին, երբեք մարգ չէին եղած: Կենդանիներ էին, մարդացած կենդանիներ, — արիւնի փոխանցման յաղթանակը:

— Զես մտարերեր թէ կենդանի էտիկներով ինչեր կրնայ ընել ճարպիկ փախանցող մը, կ'ըսէր Մօռո: Իմ մտափս, դեռ կը զարմանամ թէ հասիմ փորձածներս ինչու արդէն կատարուած չըլլան: Քանի մը փորձեր տեղի ունեցան անշռուշտ,

նուած մօրթի կաօր մը կած նոր սպաննուած զօհի մը սսկրին մէկ կտորը կը զետեղէ վէրքի մը մէջտեղը: Թերեւո լուած ըլլաս որ, Հընթէր, ոքաղաղի բիտ (ergot) մը պատուաստած էր ցուլի մը զիզին: Պէտք չէ նաև մոռնալ Ալժէրիոյ Զուավներուն պատիճաւոր մօւկերը, — ոսվորական մուկի մը պոչը կորելով ու զայն իր դունչին վայ բացուած ճեղքի մը մէջ ու կելով կը գոյանան այդ հրէները, և այդ ուրբով կը շարունակեն ապրիլ:

— Արհեստական հրէներ: Ուրեմն, ըսել կ'ուզէք թէ...

— Այս: Ըսել կ'ուզեմ թէ այդ տեսած կենդանիներդ կարառուած և նոր ձեւերու վերածուած են: Իմ կեանքս այս բանին նուիրուած է, — կենդանի մարմիններու ձեւսկերպութեսն: Տարիներով ուսումնախրութիւն բրի, հետզեւէ նոր ծանօթութիւններ հաւաքելով: Կը աեսնեմ որ սարսափահար դէմք մը առիր, և սակայն ըսածո նոր բան մը չէ: Այս բոլորը շատոնց իվեր գործնական անդամաննութեան մաս կը կազմեն, և նոյն իսկ մակերեսային մաս — շատ խորունկը երթալու հարկ չկայ — բայց ո՛չ ոք զանոնք ձնոք առնելու յանդզնութիւնը ունեցաւ: կենդանիի մը միայն արտաքին ձեւը չէ որ կարող իմ փոխել: Անոր բնախօսութիւնը և քիմիական հաւասարակշռութիւնն ալ կարելի է տեւական, շրջափախութեան մը ենթարկել: Ասօր իբր օրինակ կը ներկայանան, պատուաստը և կենդանի կամ մեռած մարմիններու փոխանցման ուրիշ ձեւերը որոնց ծանօթ էք անսարակոյս: Նմանօրինակ գործողութիւն մըն ալ արեան փո-

— ինչպէս անդամակատութիւն, յապաւում, ծայրահատութիւն, բարձում: Անշուշտ գիտէք թէ շիլ աչքերը կրնան բուժուիլ վիրաբուժական գործողութիւնով: Անդամի մը յապաւման պարագան, ասրորոշ փոփոխութիւններու, կազմուածքի խանգարման, զգացումներու այլափոխութեան և հիւսուածային զգայնութիւններու փոփոխութեան պատճառ կ'ըլլայ: Այս ամէնը իմացած ըլլալու էք ապահովաբար: Զէ:

— Անշուշտ, պատասխանեցի: Բայց այդ զգուելի երկոտանիները որ...

— Ամէն բան իր կարդին, ըսաւ ապահովիչ շարժումով մը: Դեռ ծայրն ենք ծրարոց: Ասօնք կերպարանափոխութեան հասարակ դէպքերն են: Վիրաբուժութիւնը ատկէտ աւելին, կրնայ ընել: Կարելի է նաև շինել, այնքան դիւրութեամբ որչոփ կը կործանեն կամ ձեւափոխեն: Թերեւո լուած ես վիրաբուժութեան մէջ յաճախաղէպ գործողութիւն մը, որուն կը դիմեն երբ քիթ մը իւնայ: Ճակատին վրայէն մօրթի կաօր մը կը հանեն, քիթին տեղը կը տանին և հոն կը պատաստեն: կենդանիի մը մէկ մասին՝ նոյն կենդանիին մէկ ուրիշ մասին վրայ պատուաստումն է առ: Ուրիշ կենդանիէ մը նոր հանուած մաս մըն ալ կարելի է պատուաստել: Օրինակ՝ ակաները փոխանցելու պարագան: Մօրթի և ուրիշ պատաստութիւնը դիւրացնելու կը ծառայէ: Վիրաբոյքը, ուրիշ կենդանիէ մը առ-

խանցումն է, և ճիշտը բռելու համար, ես ա-  
ռավ օկտած եմ: Ասոնք յաճախաղէպ պարագաներ  
են: Նուազ ոսվորական, բայց հաւանաբար աւե-  
լի յանդուզն ձեռնարկներ էին, միջին դարու  
փորձառական թիշկներու այն գործողութիւննե-  
րը, որոնցմով՝ առնավաճառի մէջ ցուցադրուելիք  
թղուկներ, օրունքազուրկներ ու հաշմանդամներ  
կր պատրաստէին: Այս արուեստին հետքերը դեռ  
կը տեսնուին այն նախնական ձեւչրջութեան  
մէջ, որուն կ'ենթարկուին յարախաղարներն ու  
աճպարանները: Վիքթօր Հիւկո իր խնդացով  
մարդը հատորին մէջ երկարուն խօսած է անսնց  
վրայ... Բայց թերեւո դուն աւելի աղէկ կր հատ-  
կրնաս թէ ի՞նչ ըսել կ'ուզեմ: Կր օկտիս ըմբռ-  
նել՝ թէ կարելի է կենդանիի մը մէկ մասին կը-  
տորը փոխադրել ու պատռաստել նոյն կենդա-  
նին ուրիշ մէկ մասին. կամ աարաեր կենդանիի  
մը վրայ, թէ կարելի է անոր քիմիական հակազ-  
դեցութիւններն ու աճումի եղանակը շրջափո-  
խել, անոր անդամներուն յօդակապերը աարա-  
ձեւել, և վերջապէս անոր կերասուածքին ամէ-  
նէն նեռքին մասերը փփախութեան ենթարկել: <sup>(1)</sup>

(1) Ինչպէս Ժիւլ Վէռնի երեւակայած բանե-  
րէն շատերը իրականացած են այօօր (ընդօվկեայ,  
ուաւոնակ և լն.), նոյնպէս իրականութեան ճամ-  
բուն մէջ մտած է Ուէլսի՝ այլապէս հնարամիս  
ու գիտական հիմերու կոթնող այս ենթարու-  
թիւնու: Դեռ վերջերս, նիւ Եորք բնակող մրան-  
սացի թիշկ մը — Տօրթ. Քարրէլ — Նոպէւեան  
մրցանակի արժանացաւ՝ անդամներու պատռաս-  
տումը իրականացնող իր ուսումնասիրութիւննե-  
րուն համար:

(Ման. Թարգ.)

Եւ սակայն, գիտութեան այս արտակարգ  
ճիւղը, հետեւողական եղանակով և նպաաակի  
մը յանդելու մտադրութիւնով չմշակուեցաւ եր-  
բեք, ժամանակակից հետազօտիչներու կողմէ,  
մինչև որ ես ձեռք ասի զայն: Այս շարքին  
պատկանող քանի մը կէտեր միայն մատնանիշ  
եղան վիրաբուժական փորձերու առթիւ. կարելի  
է ըսել թէ, այս աեսակ օրինակներէն շատերը՝  
զօր պիտի մտաքերես հաւանօրէն՝ պատահաբար  
երեւան բերուած բաներ են, — բանակալներու,  
ոճրագործներու, ծիավարժներու, շուն կրթող-  
ներու, վերջապէս լոկ անմիջական ու անձնա-  
սիրական որդիւնքներու համար աշխատող ամէն  
տեսակ ագէտ ու անճարակ անձերու կողմէ: Հա-  
կանեխական վիրաբուժութիւնով և բնութեան  
օրէնքներու իրապէս գիտական ծանօթութիւնով  
առաջին անգամ այս խնդիրը յարուցանողը ես էի:

Դիւրին է գուշակել որ ասիկա նախ գազանի  
կերպով կիրարկուեցաւ: Սիամցի կրօնաւորներու  
պէս էակներ... Հաւատաքննական նկուղներու  
մէջ... Տարակայ չկայ որ անսնց նպաաակն էր  
արտեսագիտական տակ ջանքը, սակայն հաւա-  
տաքննիչներէն քանի մը հատը գոնէ, գիտական  
աարամիս հետաքրքրութիւն մը ունեցած ըլլա-  
լու են...

— Բայց, ընդմիջեցի, ասոնք, այս կենդա-  
նիները, կը խօսին:

Պատասխանեց որ կը խօսէին արդարեւ, և

շարունակեց բացատրել թէ, արիւնափախութեան ներկայացուցած կարելիութիւնները, լոկ ֆիզիքական պարզ կերպարանափոխութեան առջև չէին կանգ առեր:

— Կարելի է կարգ մը բաներ սօրվեցնել խոզի մը: Մասւոր յօրինուածքին սահմանը այնչափ որոշ կերպով չէ ճշտուած դեռ, որքան մարմնականին: Մագնիսուական դիտութիւնը, — որ հետզհետէ մեծնալու և զարգանալու վրայ է, — մեզ կը խոստանայ թէ կարելի պիտի ըլլայ օր մը, առհաւական հին բնազգներուն տեղ նոր թելադրութիւններ դնել, — թելադրութիւններ, որոնք՝ կամ ժառանգական մնայուն գուղագարներուն վրայ պիտի երթան պատուատուիլ, կամ պարզապէս անօնց տեղը գրաւել: Բարոյական կրթութիւն կոչուածը, մեծ մասով ուրիշ բան չէ իրապէս, եթէ ոչ այն արհետական շրջափոխումին մէկ առաջակը, կռուատէր բնազդին մէկ այլափոխումը: Մարդասիրութիւնը արիասիրա անձնազութեան կ'առաջնորդէ, իսկ սեռային զգայնութեան ջնջումը՝ կրօնական յայգերու:

Կապիկին և մարդուն տարրերութիւնը, իւրաշափողին մէջն է: Խնդիրը կը կայանայ՝ փափկորէն ձեւացնելու մէջ այն այլազան հնչական խորհրդանշանները որոնցմով, կարելի է արտայայտել մասածմը:

Այս մասին համակարծիք չէի իրեն, սակայն, բաւական անքաղաքավարութիւնն, մերժեց առար-

կութիւնո նկատի առնել: Կրկնեց թէ այդ իրութիւնը ժիանելի չէր և շարաւնակեց պարզել իր ուսումնասիրութիւնները:

Հարցուցի թէ ինչո՞ւ համար մարդկային ձեռալ առած էր իրը տիպար: Այն ատենինծիթի թուեցաւ, — ու դեռ այնպէս կը կարծեմ, — թէ, վատասենումի զարմանալի յատկանի մը կար այդ ընարութեան մէջ:

Խոսափանեցու թէ պատահարար ըրած էր այդ ընարութիւնը:

— Պիտի կրնայի նաև ոչխարները այծուղափ և այծուղտերը ոչխարի փոխարկել: Կ'ենթազրեմ որ մարդկային ձեւին մէջ բան մը կայ, որ ուրիշ ու է կենդանական ձեւէ աւելի ուժգնորէն կը յիշեցնէ՝ մտքին գեղարսւեստական դարձուածքը: Մակայս, ես միայն մարդ չինելով չգոհացայ: Մէկ կամ երկու անգամ...

Վայրկեան մը լուս կեցաւ:

— Ո՞չ, սա ապրինե՞րը: Խնչ արագութիւնով թաւալեցան: Եւ ահա օր մը կորսնցուցի քու կեանքդ փրկելու համար, ու կմակ ալ ժամ մը կը կորսնցնեմ՝ բացատրութիւններ տալու համար քեզի:

— Եւ սակայն, ըստ, դեռ չեմ հասկնար: Զեր ի գործ դրած այս բոլոր չարշարանքներուն համար ի՞նչ արդարացում ունիք: Արիւնի փոխանցումը արդարացնող միակ բանը, ինծի համար, անօր օր և է մէկ օգտակարութիւնը լոկ կրնար ըլլալ...

— Իրաւ է, բաւ: Սակայն կը տեսնես թէ  
իմ շինուածքս տարբեր է: Տարբեր տարբեր տե-  
սակէտներու վրայ կանգնած ենք: Դուն՝ իրա-  
պաշտ ես:

— Ես իրապաշտ չեմ, ընդմիջեցի աւժդնօրէն:

— Իմ տեսակէտովս, իմ տեսակէտովս: Ո-  
րովհետև ճիշտ այս չարչարանքի ինդրոյն մէջն  
է մեր անհամաձայնութիւնը: Քանի չարչարան-  
քը, տեսնուող ու լսուող չարչարանքը, քեզ հի-  
ւանդացնելու կարող է, քանի քու սեփական  
ցաւերէդ պիտի առաջնորդեւիս, քանի չարչիքն  
ու մեղքին վրայ ունեցած զաղափարներուդ իրը  
հիմ ծառայող բանը ցաւն է, պարզօրէն ըսեմ.  
անառուն ես ու անառուն պիտի մնաս. միտյն  
քիչ մը նուազ մութ կերպով մատծելով այն ինչ  
որ անասունը կը զգայ: Ցաւ ըսուածը...

Այս սովիետութիւններուն հանդէպ համբե-  
րութիւնս սպասեցաւ և ուսերս թօթուեցի:

— Աննշան բան է, շարունակեց: Գիտու-  
թեան յայտնութիւններուն իրապէս թափանցող  
միտք մը պէտք է կոահէ որ աննշան բան է ա-  
պիկա, կրնայ ըլլալ որ, այս պզսիկ մոլորակէն  
գուրս, նոյն իսկ ամենամօտ առաջէն անտեսա-  
նելի եղող տիեզերքի այս փոշեհամարիկէն դուրս,  
այս՝ կրնայ ըլլալ որ ցաւ ըեռւած բանը գոյու-  
թիւն չունենայ: Այս օրէնքները որոնց ընդառաջ  
կ'երթանք խարխափելով... Թող որ, նոյն իսկ  
այս երկրին վրայ, նոյն իսկ տպրողներու հա-  
մար, ցաւը ի՞նչ է...

Խօսած ատեն զմելի մը հանեց գրպանէն,  
մէկ շեղըը բացաւ, թիկնաթոռը առաջ քաշեց  
որպէս զի կարենամ իր երանքը տեսնել, յետոյ  
զմելիին շեղըը համարձակօրէն իր միսին մէջ  
միսեց ու հանեց.

— Ասիկա անշուշտ ուրիշ անգամ ալ տե-  
սած ես: Գնդասեղի մը խայթոցէն աւելի բան  
մը չզգար մարդ: Ի՞նչ կը հետեւի ատկէ: Դըն-  
դերները կարօտ չեն ցաւ զգալու յատկութեան և  
շօնուին զայն. մորթն է միտյն ատոր պէտք ու-  
նեցողը, և հետեւարար, եանքին վրայ հազիւ  
քանի՛ մը կէտ կայ ցաւ զգալու յատօնկ: Ցաւը,  
մեր մաերիմ բժշկական-խորհրդականն է լոկ, որ  
ազդարարութիւն և ուզդութիւն կուտայ մեզի:  
Ամէն կենդանի միս ցաւ զգար. ո'չ իսկ ջիղերը,  
նոյն իսկ զգայարանական ջիղերուն մէկ մասը,  
ցաւ կը զգան: Օրինակի համար, տեսողական  
ջիղերը որոնց զգայնութեան մէջ իրական ցաւի  
հետքն իսկ չկայ: Երբ տեսողական ջիղը վիրա-  
ւորէք, ոյսի բացավառումներ կը տեսնէք մի-  
տյն, ինչպէս որ լսողական ջիղին խզումը, ա-  
կանջին բզզանքներ կը պատճառէ պարզապէս և  
ուրիշ ոչինչ: Բոյսերը ո'չ մէկ ցաւ կը զգան, և  
շատ կարևլի է որ, ծովաստղի ու ինցգետինի  
պէս ստորին կարգի կենդանիներն ալ ցաւ  
չզգան: Ուրեմն, մարդիկն ալ, որքան աւելի ի-  
մաստուն դառնան և որքան աւելի իմաստու-  
թեամբ իրենց բարօրութեան աշխատին, այնքան

քիչ պիտի զգան՝ վասանգի ազդարար առեղբն պէտքը։ Ես մինչև հիմա բնաւ չեմ տեսած անօգուտ բան մը որ, ուշ կամ կանուխ, արմատաւխիլ չրլայ ու չարտաքսուի գոյութեան մէջէն։ դուն տեսած ես։ Արդ, ցաւն ալ անօգուտ դառնալու վրայ է։ Թող որ, Բրէնտի՛ք, ես հաւաացեալ մրն եմ, ինչպէս պէտք է րլլայ ամէն ողջամիտ մարդ։ Ներելի է անշուշտ որ ինքինքոքեզէաւելի իրազեկ նկատեմ այս երերի Արարիչին մեթուներուն, —անոր համար որ ես, ամբողջ կեանքիս մէջ, այն նոր օրէնքները հետազոտեցի իմ հասկած կերպովս, երբ դուն՝ խիւտ հաւաօրէն։ Թիթեռնիկներու հաւագածոյ կը կազմէիր։ Կը վատահացնեմ քեզի որ հածոյքն ու ցաւը որ և է առնչութիւն չունին արքայութեան կամ դժոխի հետ։ Հաճոյք ու ցաւ... Պահ, աղջամուզջի մէջ զծազրուող Մուհամմէտի հուրիէ մը ինչ տարբերութիւն ունի՝ աստուածաբանին յափշտակութիւնը։ Բրէնտի՛ք, այն մեծ կարեւորութիւնը զոր այրերն ու կիները կ'ընծայեն հածոյքին ու ցաւին, պարզապէս անառունի յատկանիշը երեւան կը բերէ իրենց մէջ, այո՛ յատկանիշը անասունի՛ որմէ սերած են իրենք։ Ցաւ, հաճոյք և վիշտ... Անզամ մը որ փոշիի ստորին խաւերէն դուրս գանք ու քիչ մը քեր բարձրանք, ատանմէ ո՛չմէկը պիտի զգանք։

Տե՛ս, իմ հետազոտութիւններս շարունակեցի միշտ այն ճամբուն մէջ ուր իրենք — հետազո-

առեթիւններս — մղեցին զիս։ Ուսումնասիրութիւններ ընելու միակ ձեւը այս է ըստ իս։ Խնդիր մը կը դնեմ մէջտեղը, անոր լուծումը գանելու համար մծթոա մը կը հնարեմ և ատազ ձեռք կը բերեմ... նոր խնդիր մը։ Այօինչ կամ այնինչ բանը կարելի՛ է։ Զես կրնար երեւակայւէ թէ ասիկա ինչ մեծ կարեւորութիւն ունի հետազոտիչի մը համար և ինչ մտաւորական յոյզերով կը համակէ զայն։ Զես կրնար երեւակայել այն զարմանալի հեշտանքները որ այս մտաւորական տենչերէն կը ծնին։ Առջեւդ գրանուողը այլ եւս անասուն չէ, քեզի պէս էակ մը չէ, այլ լուծուելիք խնդիր մը։ Արգահատանքէ ծնած ցաւ։ ատանկ բան չեմ հասկնար, — այդ մաօին ունեցած միակ ծանօթութիւնս՝ շատ ասրիներ առաջ, առթիւ մը ունեցած մէկ զգացումիս յիշատակին մէջ կը կայանայ լոկ։ Կենդանի մարմինի մը ձեւաշրջութեան գերազոյն սահմանը որոշել կ'ուզէի, — սիակ բաղձանքս աս էր։

— Բայց, ըսի, զզուելի բան է...

— Մինչև ասոր, նիւթին բարոյագիտական կոզմը երբեք չէ հետաքրքրած զիս։ Բնութեան ուսումնասիրութիւնը, մարդը առնուազն Բնութեան չափ անազորոյն կը դարձնէ։ Երբե՛ք, երբե՛ք կարեւորութիւն չառի՛ ինձի համար լուծումը կարեւոր եղող խնդրէն դուրս ուրիշ որ և է բանի. անա այս կերպով շարունակեցի հետազոտութիւններս, որոնց համար զործածուած նիւ-

թերը հոն են... որչերուն մէջ... Գրեթէ ասա-  
նըմէկ տարի է որ հոս ենք: Մօնկօմբրիին ու  
վեց Գանաքներու<sup>(1)</sup> հետ եկայ: Դեռ երէկուան  
պէս կը յիշեմ կղզիին կանանչ անդորրութիւնը  
և Ովկէանին անեզրութիւնը շուրջերնիս: Այս  
տեղը ինծի կը սպասէր կարծես:

Պաշարները դուրս հանեցինք և առւնը շի-  
նեցինք: Գանաքները հովիտին մօտ շինեցին ի-  
րենց խթէթները: Հետո բերած բաներովս գոր-  
ծի սկսայ: Սկիզբները, անհաճոյ բաներ պատա-  
հեցան: Ոչխարով մը սկսայ, բայց, մէկուկէս  
օրուան աշխատութենէ ետքը. Վիրարութական  
նշդրակը սահեցաւ ձեռքէս և կենդանին մեռաւ:  
Ուրիշ ոչխար. մը ասի. մորմոքալից և անարկու-  
բանի մը վերածեցի զայն և վերքերը փաթթեցի  
որպէս զի բուժուին: Գործողութիւնը լմնալէն  
յետոյ, կատարելապէս մարդկային թուեցաւ ան-  
ինծի, բայց ետքը, նորէն տեսնելուս, գոհ չե-  
ղայ: Զիս կը յիշէր, անսպատում վախ մը Կը  
զզար ինձմէ, բայց ոչխարէ մը աւելի խելք չու-  
նէր: Որքան դիտէի, այնքան աձեւ կը գտնէի  
այդ հրէշը, և վերջապէս անոր թշուառ գոյու-  
թեան վերջ տուի: Ոչխարները, արիութենէ  
զուրկ, երկչուտ ու զգայուն այդ կենդանիները  
որ կորովի յետին կայծն իսկ չունին ցաւին առ-  
կալու համար, մարդ շինելու բնաւ չեն յարմարիր,  
Մարդակապիկ մը ունէի. ատիկա ձեռք ա-

(1) Ովկիանիոյ կղզիներու բնիկներ:

մի, և, ամենամեծ ինամքով իրարու ետեւէ ա-  
մէն մէկ դժուարութեան յաղթելով, իմ առաջին  
մարդս մէջտեղ բերի: Ամբողջ շաբսթ մը, զիշեր  
ցերեկ զայն ձեւակերտելու աշխատեցայ. մանա-  
ւանդ ուղեղը ամէնէն աւելի պէտք ունէր սրբ-  
րազրութեան. շատ մը յաւելումներ և փոփո-  
խութիւններ ընել հարկ եղաւ առօր վրայ: Երբ  
գործողութիւնը վերջ գտաւ ու զայն աեսայ հոն,  
իմ առջեւ, կապուած, փաթթուած, անշարժ,  
խափուիկ տիպարի գեղեցիկ օրինակ մը թուեցաւ  
ան ինծի:

Այս ատեն միայն հեռացայ քովէն երբ ա՛լ  
ապահով էի որ պիտի ապրի, և այս սենեակը  
եկայ: Մօնկօմբրի հոս էր, անանկ վիճակի մը  
մէջ որ բաւական կը նմանէր քու հիմակուան  
վիճակիդ: Լած էր այն աղաղակները զոր կեն-  
դանին կ'արձակէր, քանի մարդանար, — քեզ  
վրդովող աղաղակներուն պէս: Սկիզբները, գաղտ-  
նիքներուտ կատարելապէս հաղորդակից չէի ըրած  
զինքը: Հնկնուքը գրաւած էր նաև Գանաքները,  
և իմ տեսքու միայն բաւական էր զանոնք խըրա-  
չեցնելու: Մօնկօմբրիին վստահութիւնը կրցայ  
ձեռք բերել մինչև աօտիճան մը, բայց Գանաք-  
ները փախչելէ արգիլելու մասին ահագին դըժ-  
ուարութիւններու բախեցանք: Վերջապէս անոնք  
յաջողեցան կծիկը դնել և այդ կերպով մեր զրօ-  
սանաւն ալ վրայ առւինք: Օրերով աշխատեցայ  
իմ շինած վայրենիս կրթելու համար, — զրեթէ

երեք չորս ամիս։ Անզղիերէնի նախառարերը սորվեցուցի անօր, թիւերու վրայ քիչ մը դաղափար տուի, նոյն իսկ այբուրէն կարդացուցի։ Դանդաղամիտա. էր սակայն, —թէև աւելի դանդաղամիտ ախմարներ տեսած եմ անշուշտ մարդերու մէջ։ Սորվելու նօր սկսած ատեն միաքը բացարձակապէս դատարկ էր, իր նախկին վիճակն որ և ե յիշատակ չկար հոն։ Երբ գերքերը բոլորօվին սպիացան, երբ պիրկ ու ցաւազին վիճակը անցաւ ու կրցաւ քանի մը բառ արտասանել, խրճիթը տարի զինքը, և իրը նոր ընկեր մը ներկայացուցի Գանաքններուն։

Նախ սոսկալի կերպով վախցան անկէ, —ինչ որ վիրաւորիչ թօւեցաւ ինծի, օրովհետև քիչ մը հպարտ էի ձեռք բերած արդիւնքովս, —սակայն շարժուձեւը այնքան հեզիկ ու ինքն ալ այնքան նուաստ էր որ, քիչ ետքը իրենց մէջ ընդունեցին զայն և սկսան կրթել։ Շատ շատ կը սորվէր, ամէն բան ընդօրինակելով և իւրացնելով. իրեն համար հիւղակ մը շինեց, և ինծի այնպէս թուեցաւ որ միւսներուն իրծիթներէն աւելի աղէկ շինուած էր ան։ Գանաքններուն մէկ հատը կէս մը միսիօնար էր ու կարդալ սորվեցուց անօր, կամ գօնէ հեզել, ինչպէս նաև բարոյականի վերաբերեալ քանի մը նախադիտելիք, սակայն կ'երեւայ թէ այդ կենդանիին սովորութիւնները շատ հաճելի բաներ ըլլալու հանգամանքէն զուրկ էին։

Անկէ յետոյ, քանի մը օր հանդիսա ըրի, և Նորոպայի բնախօսներուն ուշադրութիւնը հրավիրելու համար, այս խնդրոյն ամբողջ երեւութները գրի առնելու դաղափարը աւնեցայ։ Սակայն, անգամ մը տեսայ որ իմ կերտած արարածո, ծասի մը վրայ թառած, կարկաչիւններու ծամածութիւններ կ'ուզզէր երկու Գանաքներուն, որովհետև այս վերջինները նեղացութիչ կատակներ ըրած էին իրեն։ Սպառնալիք ըրի. այդ հակամարդկային վարմունքին համար յանդիմանեցի զինքը, ամօթի զգացումը արթնցուցի իր մէջ և տուն դարձայ, վճռելով որ շիամառութիւններուս արդիւնքը չծանուցանեմ, լաւագոյն յաջողութիւններ ձեռք չբերած։ Լաւագոյնը ձեռք բերի. բայց, ինչ որ ալ ըլլալ, մինչև հիմա այդ վայրենիներուն յետազարձ շարժումը չէ կասած և յամաս անառնառութիւնը օրէ օր աւելի գերակիո ըլլալէ չէ դադրած անոնց մէջ։ Նպասակօ է աւելին ընել։ Պիտի յաջողիմ։ Այս կատուառիւծը . . .

Բայց մեր պատմութեան դառնանք։ Գանաքններուն ամէնքն ալ մեռած են հիմա։ Մէկը նուակէն ծովը ինկաւ. մէկուն կրօւկին վրայի մէկ վերքը, չեմ գիտեր ինչպէս, բոյրի մը հիւթէն թունաւորուեցաւ ու անկէ մեռաւ. երեք հառը մեր զրոսանաւով փախան, ինչպէս ըսի, և կ'ենթադրեմ թէ ծովամոյն եղան, —գէթ կը յուսամ որ այնպէս եղած ըլլայ։ Վերջինը . . . սպան-

նօւեցաւ: Բայց, անոնց աեղ ուրիշ արարածներ հասցուցի: Մօնկօմըրի ալ նախ ճիշտ այն ընթացքը ունեցաւ որուն հետեւիլ կ'ուղէիր դռն, և ակայն յետոյ...

— Վերջին Գանաքը ի՞նչ պատճառաւ ոպաննուեցաւ, հարցուցի բուռն հետաքրքրութիւնով մը:

« Եթէ շիտակը կ'ուզե՞ր, բաւական թիւով մարդկային էակներ շինելէ յետոյ, հատ մըն ալ... Վարանեցաւ:

— Հատ մըն ալ ի՞նչ, ըսի:

— Սպաննուեցաւ Գանաքը:

— Զեմ հասկնար: Ի՞նչ ըսել կ'ուզէք...

— Գանաքը սպաննեց... այս': Ուրիշ շատ մը բոնածներն ալ սպաննեց: Երկու օր հալածեցինք: Արկածով փախած էր, որովհետև նպատակ չունէի զայն ազատ ձգելու: Դեռ վերջացած չէր: Պարզ փորձ մըն էր ըրածո: Առանց անդամի բան մը որ օծի պէս կը գալարուէր գետնին վրայ: Այդ հրէշը ահաւար ոյժ մը ունէր և ցաւէն կատղած էր. լողացող ծովախոզի մը և ցաւէն կատղած էր. լողացող ծովախոզի մը գնացքով կ'երթար, մեծ արագութեամբ: Քանի գնացքով կ'երթար, մեծ արագութեամբ: Քանի մը օր անտառներուն մէջ պահուըտեցաւ, ամէն պատահած բանին վրայ յարձակելով. վերջապէս ետեւէն ինկանք: Այն ատեն կղզիին հիւսիսային մասին մէջ քաշուեցաւ, և մենք ալ երկու մասի բաժնուեցանք պաշարելու համար դինքը: Մօնկօմըրի ուղած էր անպատճառ ինձի հետ գալ:

Դանաքը գարապին հրացան մը ուղանէր, և երբ անօր մարմինը գտանք, հրացանին փողը գլխադիր Տիր ձեւով գալարուած ու Խակրպներէն գրեթէ ծակծկուած էր... Մօնկօմըրի հրացանի գընակով մը տապալեց հրէշը... Անկէ ի վեր մարդկային էակը միայն ունեցած եմ իբր իտէալ... պղտիկ բաները բացառութիւն ըլլալով:

Լուց: Իր գէմքը զննելով, անխօս մնացի:

— Այսպէս, վերսկսաւ, ամբողջ քամն տարի մինը Անգղիու մէջ— աշխատեցայ, և սակայն ըրածներուս մէջ դեռ կայ բան մը որ ծրագիրներս կը խանգարէ, զիս դժգոհ կը ձգէ, նոր ճիգեր ընելու կը հարկադրէ: Երբեմն, պէտք եղած ահմանէն անդին կ'անցնիմ, երբեմն ասդին կ'իշնամ, վերջապէս, այս ու այն կերպով, երազած բաններէս հեռու կը մնամ: Մարդկային ձեւը կը համ ձեռք բերել հիմա, գրեթէ զիւրութեամբ, ձկուն ու շնորհալի ըլլայ, կամ ծանր ու հուժկու, կրնամ ձեռք բերել, բայց ընդհանրապէս ձեռքերն ու մասները դժուարութեան կը մատնեն զիս,— չեմ համարձակիր պէտք եղած ազատութիւնով ձեւակերտել այդ ցաւադին աւելուածը: Սակայն ամէնէն գլխաւոր դժուարութիւններս կը կայանան այն նուրբ պատուառաներուն ու յեղաշրջաւմներուն մէջ որոնց հարկ կ'ըլլայ ենթարկել ուղեղը: Իմացականութիւնը զարմանալիօրէն նախնական վիճակի մը մէջ կը մնայ յաճախ, անբացառելի թերութիւններավ



ու անակնկալ դատարկներով։ Եւ ամենէն անգոհացուցիչ պարագան այն է որ, յուզումներու կեղրանին մէջ, աեղ մը, — չեմ կրնար որոշ կերպով բօել թէ ուր, — բան մը կը պակօխ զոր չեմ կրնար ձեռք բերել։ Մարդկային կազմութեան վասող հակումներ, բնազդներ, տենչեր, գաղանի ընդունարան մը կարծես որ յանկարծ կը պայթի և էակին ամրողջ անհատականութիւնը կ'ոզողէ, — զայրզյթով, ատելութիւնով կամ վախով։ Իմ ձեւակերտած էակներս ատրօրինակ ու վտանգաւոր թուեցան քեզի երբ սկօար զանոնք քըննել, բայց, այն պահուն որ աւարտած եմ զիրենք, անվիճելիօրէն մարդկային բլլալ կը թուին անոնք ինծի։ Այս համոզումս կը ջնջըւի, բայց ետքը զանոնք ատեն մը դիտելէ և զննելէ ետքը միայն։ Անաօնական յատկանի մը երեւան կտագայ նախ, անուրանալի հանգամանքով մը կը ցցուի դէմս, յետոյ ուրիշ մը, յետոյ ուրիշ մընալ։ Բայց պիտի յաջողիմ դեռ։ Ամէն անգամ որ կենդանի արարած մը կը միրճեմ ցաւի խանծող այս աւաղանին մէջ, ինքնիրենս կ'ըսեմ։ «Այս անգամ անօր ամրողջ անասնութիւնը պիտի այրի, այս անգամ բանաւոր էակ մը պիտի ստեղծեն ձեռքերս»։

Վերջապէս տաօը տարին ի՞նչ է սակայն։ Հարիւր հազարաւոր տարիներ պէտք եղան մարդը երեւան բերելու համար։

Խօրունկ մտածումներու մէջ թաղուած թշտեցաւ։

— Բայց նպատակին մօտենալու վրայ եմ, գաղանիքը երեւան պիտի հանեմ։ Այս կառաւափւծը որ...

Նորէն լոեց։

— Եետաղարձ շարժում կ'ընեն անդադար, վրայ բերաւ։ Ձեռքս վրայէն վերնալուն պէս, անասունը կը սկսի երեւան գալ, իր իրաւունքները պահանջել։

Դարձեալ երկար լուսթիւն մը աիրեց։

— Ուրեմն, բայց, հովիտին որջերուն մէջ կը զրկես շինած հրէշներդ։

— Հոն կ'երթան։ Երբ կը զգամ թէ անասունը երեւան կուգայ անոնց մէջ՝ թող կուտամ, և անմիջապէս հոն կը քաշուին։ Ամէնքնալ այս տօւնէն ու ինձմէ կը սոսկան։

Մարդկութեան տեսակ մը կենդանի ծաղրանկարը կազմուած է այդ որջերուն մէջ։ Մօնկօմըրի սեղեակ է անոնց վիճակին, որովհետեւ անոնց գործերուն կը միջամտէ։ Ասանցմէ մէկ երկու հատը կրթած է մոր ծառայութեան մէջ գործածուելու համար, և կարծեմ թէ տեսակ մը սէր ունի քանի մը հատին հանդէպ թէկ կ'ամշնայ այդ բանը խոստովանելու։ Իր զիտալիք բանն է, ինձի հետ առնչութիւն չունի ատիկա։ Այդ էակները վիթածի ապաւորութիւն մը կ'ընեն իմ վրաւ ու կը զգաւիմ։ Չեմ հետաքրքրուիր իր իւնցմով։ Կարծեմ թէ Գանաք միւխօնարին կողմէ նշանակուած օրէնքներու կը հետեւին և բանաւոր կեանքի տեսակ մը հեղնական կեղծարարութիւն է

մէջ, ու զրեթէ գեղեցիկ այն երեւոյթով՝ զոր երեւան կը բերէր իր դիմագիծերուն հանդարա կանօնաւորութիւնը և իր հոյակապ կերտուածքը, այս մարդը պիտի կրնար ուշադրութիւնը կը տեսնեմ այդ բոլորին մէջ, նոյն իսկ անօնց հոգիներուն մէջ, անասունի, կորուելու դատապարտուած անասունի հօգին է միայն, — զայրոյթ, ապրելու և գոհացումի իշձեր... Եւ սակայն զարմանալի ու տարօրինակ կերպ-վ կնճառտ են անօնք, ինչպէս ապրող ամէն ինչ: Դէպի գերազոյն բան մը ձգառդ չեմ գիտեր ի՞նչ մը կայ անօնց մէջ, որ մասամբ անափառութենէ կը բաղկանայ, մասամբ անօգաւա ու անգութ յոյզերէ, մասամբ ալ ի զուր կերպով վատնուած հետաքրքրութենէ: Կապկութիւն, հետնութիւն...: Այս կատուառիւծին վրայ քիչ մը յոյս դրած եմ: Խնամքով ձեւակերտեցի գլուխը եւ ուղեղը...

Եւ հիմա, — շարտւնակեց, ոտքի ելլելով լուսութեան երկար պահէ մը ետքը, որու միջոցին մեզմէ ամէն մէկը իր մասծումներուն հետեւած էր, — և հիմա, ի՞նչ կը խօրհիս այս բոլորին մասին: Դեռ կը վախնա՞ս ինձմէ:

Երեսը նայեցայ, աժգոյն, ճերմակ մազերով, հանդարա աչքերով մարդ մը միայն կը անօնէի հիմա: Իր աչքառու անվրդովութեան

— Թող քովդ մնայ, ընաւ յօրանջում մը կեղծելով:

Ոտքի ելաւ պահ մը զիս դիտեց ու ժըպաւաւ:

— Երկու բեղուն օրեր անցուցիր: Վայրկեան մը մտախոհ մնալէ յետոյ, ներքին դթւոնէն դուրս ելաւ: Անմիջապէս արտաքին դուռը կզպեցի:

Դարձեալ նոտայ, ճացած վիճակի մը, անսկ մը թմրութեան մատնուած, մտաւոր, ֆիզիքական ու յաւզումնալից անանկ խռնջէնքի մը ենթարկուած, որ գաղափարներս կառչած կը մնային այն կէտին՝ ուր այդ մարդը արած գրած էր զիրենք, ու ես չէի կրնար առաջ մղել զանոնք: Պատուհանը զիս դիտող սեւ խոշոր աչք մըն էր կարծես: Վերջապէս ճրագը մարեցի ճիշգավ մը, և մահճօրրանին մէջ ընկողմանեցայ: Անմիջապէս խոր քունի մը մէջ ինկայ:

Թ.

## ՀՐԵՇՆԵՐԸ

Առաւուն շատ կանուխ արթնցայ՝ Մօռօյին բացատութիւնները մտքիս մէջ դեռ յատակ ու որոշ։ Մահճօրանէն ելլելով՝ մինչև դուռը գաղի, վատաւ ըլլալու համար որ չէր բացուած կղպանքը։ Յետոյ պատուհանին երկաթ ձողը քաշեցի և աետայ որ ամուր էր։ Դիտնալով որ մարդկային կերպարանքով այդ կենդանիները իրականին մէջ անասունն հրէշներ, մարդկային ծիծալելի նմանութիւններ էին, առատամ անհանգստութիւն մը կուտար ինձի այն գաղափուրը։ թէ ասոնք ինչե՞ր կարող էին ընել, և այս տպաւորութիւնը որոշ երկիրդէ մո շատ աւելի գէշ էր։ Դուռը զարնուեցաւ և Մ'լէնկին կրպչաւն ձայնը լսեցի։ Ասրճանակներէն մին գրպանողի և միւսը ձեռքս բռնած գացի դուռը բացի։

— Բարի լոյս, պարոն, ըօաւ, խաշած բանջարեղէնի սովորական նախաճաշը և անոր հետ միասին գէշ եփուած ճագար մը բերելով։

Մօնկօմրի անոր կը հետեւէր։ Իր թափո-

առւն նայուածքը նշմարեց թեւիս պահած ուղղութիւնը և քիթին սակէն խնդաց։

Կատաւասիւծը հանդարա ձգուած էր այն օր, իր բուժումը փութացնելու համար. սակայն Մօռօյ զարմանալիօրէն առանձնակեաց սովորութիւններ ունէր ու մեր քով չեկաւ։ Մօնկօմրի հետ խօսակցութեան մասյ, նաւուն մէջի երկուանիներուն վարած կենցաղին մասին քիչ մը ծանօթութիւն քաղելու համար։ Մասնաւորաբար շատ հետաքրքիր էի զիանալու թէ, բնչպէ կ'ըլլար օր այդ հրէշները Մօռօյին ու Մօնկօմրի իր վրայ չէին յարձակեր կամ զիրար չէին յօշուեր։

Բացատրեց ինձի թէ իր ու Մօռօյին յարաբերական ապահովութիւնը, այդ հրէշներուն սահմանափակ ուղեղուն արդիւնքն էր։ Հակասակ իրենց կենդանական իմացականութեան աւելցած ըլլալուն, և հակասակ դէպի անասնական բնազդները ի ենց ունցած յետաղսրձ ձգաւումին, Մօռօյի կողմէ իրենց մտքին ներկարկուած որոշ մտասեւեաու մներ ունէին, ինչ որ բացարձակ կերպով կը սահմանափակէր անոնց երեւակայութիւնը։ Կարելի է ըսել թէ մագնիսացած էին անսոնք. իրենց բռուած էր թէ այօինչ բանը անկարելի է, այնինչ բանը պէտք չէ լնել. և այս պատուէրները այնպիսի կերպով մը իրենց մըտքերուն յօրինուածքին հետ հիւսուած էին օր, անհնազանդութեան կամ զինելիութեան ամէն

կարելիութիւն կը ջնջէին։ Սակայն կային բաներ ալ որ նուազ հաստատուն հրմեր ունէին, որովհետեւ անոնց հանդէպ Մօռօյին ներշնչուծները շատ խոտար կը համեմատէին հին բնսզդին հետ։ Օրենք կոչուած բանին, — իմ լուսած երգասցութիւններս, — արամադրութիւններէն մէկ մասը, անոնց ուղեղին մէջ պայքար կը մէէր՝ ի բենց անասնական բնոյթին խորարմատ ու միշտ ափսամբ հակոմերուն հետ։ Անդուլ այդ օրէնքը կը կրկնէին, ու անդադար կ'անսառ-էին անոր։

Զանոնք արիւնի ճաշակին անգիտակ պահելու համար մասնաւոր հօկտութիւն ի գործ կը դրուէր Մօնկօմըրիին և Մօռօյին կողմէ։ Այս վերջինները կը վախնային այն բայոր թելադրանքներէն, զոր արիւնարբութեան որ և է հակամիտութիւն անխօսափելիօրէն պիտի ներշնչէր այդ արարածներուն։

Մօնկօմըրի պատմեց ինձի որ, մանաւանդ զիշերները, օրէնքին ոյժը կը ջաւառէր մասնաւորաբ կատուա ին ցեղէ հրէշներուն վրայ. այդ պահուն անասունը գերակշիռ կը դառնար անոնց մէջ. վերջաւոյսին, արկածախնդրական արամադրութիւն մը կը վրտագէր զանոնք, և այն առեն կը յանդգնէին այնպիսի արարքներու որոնց գաղափարն իսէ չպիտի ունենային օր ցերեկով։ Հսուած օրուանս երեկոյին Ընձարիւծ-Մարդուն կողմէ ենթարկուած հալածանքս առօր հետեւանքն էր։

Կղզիին մէջ բնակութեանսառաջին օրերուն, այդ որութածները արեւին մարը մանելէն ետքը միայն կը համարձակէին գաղտնաբար օրէն քին տնօսասեղ. ցերեկին, բուօր պատուէրնեներուն հանդէպ ընդհանուր կրաւօրական յարգանք մը կը սիրեր։

Կարծեմ ժամանակս է օր կղզիին և իր բնակիչներուն վրայ քանի ճը իրազութիւններ ու մանրամասնութիւններ պատմում։

Մովին մակերեսէն շատ քիչ բարձր այդ կըզ-պին. իր անկանոն ծիրերով. հազիւ ութ կամ առաջ քառակուսի քիչօմէթր ամբողջական առածութիւն մը ունէր. Մագում վ հրաբիսային, իր երեք կողմը բուստէ խութեր ցցուած էին։ Իրեն ծնունդ տուղ ոյժերուն միակ հետքերը կը կազմէին այսօր. հիւ իսային կողմի գետնածերպերէն ելլող գոլորշիներ և առ զորի ակ մը։ Ատեն առեն երկրաշարժի թեթեւ ցնցում մը զգալի կ'ըլլար. և երբեմն ալ, հանդարտօրէն դէպի երկինք սուտանող մուխի ուորքը աղմկալիթ հանգամանք մը կ'առնէր, շոգիի բուռն ժայթքերու ճշշումին տակ։ Այդքան։ Մօնկօմըրի ինձի աեղեկութիւն տուաւ որ կղզիին բնակչութիւնը կը կազմէին հիմա։ Մօռօյի շինած վաթուաւնէ աւելի արարինակ որարածները. — առանց կաշուի դնելու անշուշտ նուազ յիսատակելի ուրիշ ոյտանդակ կենդանիները որոնք անտառակին պատրակներուն մէջ պահուած կ'ապրէին ու մարդ-

կային ձեւ չունէին։ Մօռօյի կերտածներուն ընդհանուր թիւը հարիւր քսան էր, սակայն մէկ մասը մեռած էր, և օմսնքալ ողբերգական վերջաւորութիւն մը ունեցած էին, ինչպէս այն զայցող էրէշը որու մասին խօսած էր ինք։ Մէկ հարցումիս ի պատասխան, Մօռօյի ըստ ինձի թէ այդ արարածները կ'արգասաւորուեին արդարեւ, բայց իրենցմէ ծնածները ընդհանրուպէս չեին ապրեր, կամ, եթէ ապրէին ալ, իրենց ծնողներուն պարուադրուած մարդկային յատկանիշներուն ժառանգութիւնը արդարացնող ո'չ մէկ ն.ան կը կրէին։ Անոնց ապրած պարագային, Մօռօյ մարդկային ձեւ կուտար իրենց Արուներէն նուազ սակաւաթիւ էգերը՝ հաղարումէկ ու սեղուկ հալածանքներու ենթակայ կ'ըլլային, հակասակ ան-ը որ Օրէնքը միակնութիւն կը պարուադրէր։

Կ'սրելի չէ ինձի համար մանրամասնօրէն նըկարագրել այդ մարդակենդանիները, — աչքերու այդ վարժութիւնը չունին և դժբաղդարար նկարել ալ չեմ զիտեր։ Անոնց ընդհանուր երեւոյթին ալինէն յատկանշական բանը, իրենց երկար իրանին ու օրունքներնւն մէջ զանուող ահագին անհամեմատութիւնն էր թերեւս. և սակայն, շնորհալիութեան մասին մ.որ ունեցած ըմբանումը այնքան յարաբերական է որ, աչքերը վարժուեցան անոնց ձեւին, և վերջ ի վերջոյ ես ոլ գրեթէ համամիտ գտնուեցայ՝ իմ որունքներս

թափթփած ըլլալու աօտիճան երկար գտնելու մասին անոնց ունեցած համազւմին։ Ո. րիշ գըլթաւոր յատկանիշ մը կը կազմէին զլիուն դէպի տուաջ գտնուիլը և ողնածուծին անաօնական ոչքառու ծուռառթիւնը։ Նոյն ի-կ կապկամարդուն կը պակօէր՝ կանակէն դէպի մէջքը կորացած այն խօրունկ գիծը որ այնքան շնորհ կուտայ մարդկային ձեւին։ Այդ երկուանիներէն մէկ մասին ուսները տձեւորէն կլոր էին և անոնց կալճ գառակները հազիւ իրենց կողերուն կը հառ էին։ Միայն քանի մը հատը նշմարելի կերպով մազաւ էին սակայն, — գէթ այնչափ սաեն որ երնակեցայ այդ կղղիին մէջ։

Թւրիշ ցայտաւն տձեւութիւն մըն ալ կը ներկայացնէին անոնց զէմքերը, զրեթէ ամէնքն աւ երկարածնօս, կզակի յօդերը անշնորհ՝ ականջներուն մօս. լայն ու գուրս ցցուած քիթերով. շատ խիս և տնկուած մազերով, և առհասարակ այն սեսակ աչքերով. որոնց զիրքն ալ զարմանալի էր գոյնն ալ։ Այս երկուանիներէն ոչ մէկը խնդալ գիտուր, թէն կապկամարդը սեսակ մը կարկաչուն քմծիծազ կրնար արտաբերել։ Այս ընդհանուր յատկանիշներէն դուրս, անոնց գլուխները հառարակաց բան գրեթէ չունէին. ամէն մէկը իրեն յատուկ սեռային յատկութիւնները կը պահէր. մարդկային դրօշմը, առանց բոլորովին անաօնութիւնը չէզոքացնելու. կ'այլտեսէր ընձառիւծը, ցուլը, մատակ խոզը. այն

զանագան կենդանիները որոնցմէ շինուած էին նոր  
արտօածները։ Զայն ալ անհունապէս կը առք-  
բերէր։ Զեաքերը միշտ գէլ ձեւակերտուած էին.  
և, թէպէտ երբեմն կը զարդանայի անօնց մարդ-  
կային հանգամանքին, առկայն մեծ մասամբ  
մատները սովորական թիւէն պակաս կ'ըլլային,  
կամ այլանդակ հղունգներով օժտուած և կամ  
ամէն տեսակ շօշափողական զգայնութենէ զօւրկ։

Ամէնէն զորհութելի զօյգ մը երկոտանին ըն-  
էին։ Մարդ-Ը ձառի ծը և կէս-բորենի ու կէս-  
խոզ արտօած մը։ Մաւալով ամէնէն խոշորները՝  
նաւակին մէջ թիւվարող երեք Մարդացույերն  
էին։ Առօնցմէ ետքը կուզային, կարգով, արծա-  
թագոյն մազերով մարդը որ օրէնքի քարոզիչն  
էր, յետոյ Մէնկ և յետոյ այծէ ու կապիկէ  
շինուած տեսակ մը Այծեմորդ։ Առօնցմէ զատ  
կային նաև երեք Մարդախոզեր, կնախոզ մը  
կին-Ռընգեղիւր մը, ուրիշ շատ էզեր որոնց  
ծագութը չետպօտեցի, բազմաթիւ Մարդապայ-  
յեր, Արջամարդ մը, Մարդացուլ մը, Յամարդ  
մը որ Սէն-Պէնար կոչուած շունէն շնուած  
էր։ Կապիկամարդը արդէն նկարագրելի ։ կար  
նաև մասնաւորապէս զօւելի ու գորշաւու ձե-  
րուկ կին մը՝ էզ արջէ ու էզ աղուէ-է շին-  
ուած որմէ սոսկացի առաջին օրէնիսկ։ Կ'ըսէին  
թէ Օ-էնքի մօլեռանդ հետեւորդունի մըն էր ան-  
Այս ամէնէն զատ, աւելի փոքրիկ արտօածներու  
բուականաչափ թիւ մը կար։

Սկիզբները անյազթելի գորշանք մը առթե-  
ցին ինծի այս էակները, որոնց մէջ չափաղանց  
զգալի էր մատած սնաւանութիւնը, սակայն,  
անզգալարար վարժուեցաց, և մանաւանդ, Մօն-  
կօմրիին անօնց հանդէպ ունեցած վարուելա-  
կերպը ինծի ալ սզդեց։ Մօնկօմրի այնչափ եր-  
կար ատենէ ի վեր անօնց մէջ ապրած էր որ,  
զրեթէ սովորական մարդկային էակներ ոկան  
էր նկատել զանօնք, և իր է-նառոնի երիտասար-  
դութեան օրեւը անվերադ-րձ կերպով անօած  
փառաւոր անցեալ մը կը թուէին իրեն։ Տարին  
անգամ մը միայն կը հեռանար կղզիէն, Արիքա  
երթալու։ և առուտուր ընելու համար Մոոյի  
գործակալին հետ որ կենդանիներու վաճա-  
կանութիւն կ'ընէր հոն,

Սպանիական խառնածիններու այդ գիւղին  
մէջ մարդկային գեղեցիկ տիպարներու չեր կըր-  
նար պատահիլ անշուշտ, և ինծի բոււ թէ, ինչ-  
պէս որ ևս ատրօրինակ կը զանէի կղզիին մարդ-  
անասունները, ճշտ նոյնպէս ուլ, առաջին ան-  
գամ որ և է նաւի վրայ սաք կոխեւուն, իրեն  
տարօրինակ կը թուէին անոր մէջի մարդիկը, —  
որունքներնին անհամեմատ կերպով երկար, դէմ-  
քերնին տափակ, ճակատնին կարկասուն, կաս-  
կածու, վասնգաւոր ու անզգաց։ Իրապէս ան-  
չէր սիրեր արդէն մարդիկը, և կ'ենթադրեմ թէ  
ինծի համար իր ունեցած յարօւմը՝ կեանքո ինք  
փրկած ըլլալուն հետեւանքն էր։

Նոյն իսկ կամեցի որ ռեսակ մը գաղանի բարեացակամութիւն ունէր այդ այլակերպուած անօսուններէն քանի մը հատին հանդէպ, —անոնց ինչ ինչ վարմաւնքներուն հանդէպ կասկածելի համակրութիւն մը, զար սկիզբները ջանաց ինձմէ ծածկել:

Մ'լէնկ, ռեւադէմ երկօտանին, իր ծառան, —որ տեսած հրէշներուա ռառջինն էր եղած, —միւսներուն հետ միասին կղզիին անդիի ծայրը չէր բնակեր. յրջափակին յենած ռեսակ մը շան հիւղակ ունէր ան: Կապկամարդուն չափ խելառի չէր Մ'լէնկ, բայց շատ աւելի հլու, և. բոլոր հրէշներուն մէջ, ամէնէն աւելի մարդկային կերպարանք ունեցողն էր: Մօնկօմրրի անօր ռօրվեցած էր կերակուր եփելը, և. մէկ խօսքով, իրը ծառայ կատարելու կոչուած բոլոր մանր մունք պարտականութիւնները:

Մօռօի ահաւոր ճարտարութեան կնճռոտ մէկ նմոյշն էս ան, կազմութիւնը ամենամեծ գժուարութիւններ պահանջողներէն մին, —շունով ու եզով բարդուած արջ մը: Մ'լէնկ զարմանալի անձնութիւնը մը ու ոէր մը օ՞յց կուտար Մօն օմբրիին հանդէպ. այս վերջինը երբեմն կը նշմարէր այդ պարագան. կէսծաղքական ու կէսկատակ անօւններ կուտար անօր, ու խեղճ կենդանին արտաքոյ կարգի գունակութիւնով մը կը ցատկատէր այն ատեն. երբ Մօնկօմրրի քանի մը գտաւթ

ուինքի ճնկած ըլլար, ռաքի ու բռունցքի հարաւաներ կուտար, քարեր ու վառած կրթիւններ կը նետէր անօր: Սակայն, Մօնկօմրրի իրեն հետ ինչ կերպով ալ վարուէր, Մ'լէնի ամէնէն սիրած բանն էր անօր քով գտնուիլը:

Ես ոլ իմ կարգիս այնքան վարժուեցայ այս հրէշներուն որ, նախապէս ինծի անբական ու խօրշիլի թուող հազար ու մէկ արարժներ, քիչ յետոյ ռկանն առվարական ու բնական երեւալ: Կ'ենթաղըմ որ, կեանքի մէջ ամէն բան իր երանգը կը համաձայնեցնէ՝ սեզ լրջապատող իրերու և անձերու ընդհանուր տիրող գոյնին. Մօնկօմրրի և Մօսօ այնքան անհատական ու այնքան առանձնակի հանդամանք մը ունէին որ. չէի կրնար մարդկութեան մասին իւ ընդհանուր ռպաւորութիւններո որոշ կերպով պահել անօնց չնորհիւ: Երբ անտառակին թաւուտներուն մէջէն դանդաղօրէն քալոզ արջառային կենդանիններէն մի քանին տեսնէի —նաւակին մէջ թիւվագրողները —ինքնիրենս կը հարցնէի և բեմն ու կը նզնէի վերլուծել թէ, անոնք ինչո՞վ կը ռարբերէին վերջապէս այն իրապէս մարդկային կապիս էակներէն, որոնք, ամենօրեայ մեքենական աշխատանքէ մը յետոյ, դէպի իրենց հիւզակները կ'ուզզուին, ճիշտ առօնց նման տաժանելի քալուածքով մը. կամ, զէմքը դուրս ցցուած ու չարժական, և, գիտակից-խօրամանկի իր արագայտաւթեան մէջ զարմանալիօրէն մարդ-

կոյին Արջ ու Ազուէս-կնօջ երբ պատահեի, ինձք  
ոյ պէս կը թուէր թէ արդէն ուրիշ անգամ դի-  
մա, ո ելած է ան, մնձ քաղաքին որ և է մէկ  
վատահամբաւ փաղացին մէջ:

Բայց, առան ատան, անսնց մէջ կենդանին  
երեւան կուզար որ և է կասկած անկարսլի  
դարձաղ անժխակիութիւնսվ մը: Տգեղ մար-  
դուկ մը, զօր երեւոյթէն դատելով աճեռ-  
ով վայրեւի մը կը կարծէր, հիւղակի մը դուան  
առջեւ կծկած անդամները կը ձգտէր ու կը յօ-  
րանջէր, և այդ շարժումը, սոսկում առթելու  
առարնան յանկարծուէն, երեւան կը հանէր առ-  
ջեւի հատու ակաւաները և ածելիի պէս փայլուն  
ու ուուր շնատամնորը: Նեղ արահետի մը մէջ,  
երբ, անցողական յանդանս թիւնով մը, ճկուն  
էզր մը աչքերուն մէջ սեւետէի նայուածքը...  
ընվար զորդով լայսաբաց ըթեար կը նշարտէի  
յանկարծ, խորշանքի սարսուռավ մը, կամ, ակ-  
նարկո դէպի վար ուզզելով, կը աեսնէի անօր  
կծկաւած ծրանը որ զգեստի խլեակ մը կը սեղ-  
մէր մէջքին վրայ: Հետաքրքրական պարագայ  
մըն ալ այն է որ,—և ասոր պատճառը չեմ կը  
նար բացատրել, —այս տարիքինակ արարսծները  
էգերը. կզզին բնակութեանս առաջին օրերուն,  
իրենց զզունցնող երեւոյթին բնազդական դի-  
տակցութիւնը ունեցան, և այդ պատճառած՝ ար-  
ատքին պատշաճութեան ու պարկեշաւթեան  
մասին՝ աւելի քան մարդկային բծախնդրութիւն  
մը ջոյց առէին:

Սակայն կը աեսնեմ որ գրելու արուեստին  
մասին ունեցած անփորձութիւնո զիս կը մօլո-  
րեցնէ և պատմութեանո նիւթէն կը շեղիմ:

Մանկօմբրիին ևետ մ ասին նախո ճաշելէ. յե-  
այ երկուք մէկ կղզիին անդիի ծայրը գու-  
ցինք, տեսնելու համար՝ գետնածերպերէն ելլոզ  
գուռչին և ակր այն տաք առօւակին որուն մէջ  
մասն էի նախող օրը: Երկուք ալ մէյմէկ խո-  
րազան ու մէյմէկ լեցուն րէվօվիր տռած էինք:  
Խիտ մացառուտէ մը անցած ստեննիս. ճագարի  
մը ճիր լուեցինք. ականջնիս որած կանգ առինք,  
բայց ուրիշ որ և է ձայն չլւելով, մեր ճամբան  
շարունակեցինք կրկին և աղ պատահարը մոռ-  
սանք քիչ յետոյ: Մօնկօմբրի իմ ուշաորութիւնս  
հրաւիրեց վարդագուն պղուկ կենդանիներու  
վրայ, որոնք յատ երեար ետեւի ոսքերով օժ-  
առած էին և ցատկ-տելով կը վազէին թաւոււ-  
ներուն մէջէն. բաւ թէ Մօնո հնորած ու ձե-  
ւակերտած էր զանօնք՝ մեծ երկուանիներու շա-  
ռաւէդներէն. Ան յօյ գրոծ էր ո՞ր այս կենդա-  
նիները ոնսւնդի համար պէտք եղած միօր պիտի  
կրնային հայթաւթել, սակայն անսնք. —ինչպէս  
երբեմն ճագարներն ալ, —իրենց պղտիկները յօ-  
շատելու առժորութիւնը ո՞նկին և այս պարա-  
գան արգելք էր եղած Մօոյի ծրագրին իրա-  
գործումին: Այդ արարածներէն քանի մը հա-  
տին պատահած էի արդէն, Մօրդ-Ընձառինէն  
հալուծուած զիշերս, ինչաւս նաև ճախորդ օրը,  
երբ Մօոյին ձեռքէն կը փախչէի: Ա ոնցմէ մէ-

կը, մեր ազգեւէն խօյս ուստած պահուն, հովէն ապալուած ծափ մը որմատին աեղերէն գոյցած ծակի մը մէջ ինկաւ պատահաբար: Հօնկէ ինքինքը սղառելու չյաջողած՝ մենք հասանք ու կրցանք բոնել զինքը. ոկառ մեր ձեռքին մէջ ապալտկիլ. կառաւի պէս ճանկառել, իր մարմնոյն օաօրին մաօը ցնցելով. նոյն իսկ խածնելու փորձ ըրաւ բայց ակռաները ոյնքան աննշան էին որ թեթև կօմիթէ մր աւելի վասչէին տար: Այդ կենդանին օիրուն պղտիկ արարած մը թօւեցաւ ինծի, և օրօվհեակ Մօնկօմըրի ըստ թէ անոնք բնաւ հողը չէին փորեր ու կտարելապէս մաքուր սօվորու թիւններ ունէին գաղտփար յայտնեցի որ կենդանիի այս ցեղը. զարաէզներու մէջ պահուող օօվօրական ճագարներու վրայ առաւելու թիւններ ունէր և պիտի կրնար լաւագոյն կերպավ զրաւել անոնց տեղը:

Մեր ճամրօւն վրայ տեսանք նաև ծառի բռւն մը օրուն վրայ երկար ճանկառուքներ ու աեղ աեղ խօրունկ ճեղքեր գոյացած էին: Մօնկօմըրի իմ ուշադրութիւնս հրաւիրեց անօր վրայ:

— Մառերը յնանկոտել, այդ է Օրէնքը, ըստ: Կ'երեւայ թէ կարեւօրութիւն առւող չկայ օրէնքին:

Կարծեմ ատկէ եաքն է որ Այծեմարդուն ու Մարդակապիկին պատահեցանք: Մօօյին կողմէ լինուած դառական նմոյլ մըն էր Այծեմարդը, — ոչխարական արտայայտութիւնով դէմք մը, ա-

ժական աիզարին շեշտուած մէկ տեսակը, խըսդու բառաչումի համապատասխան ձայն մը եղիւային օա-ընամտօնք: Կեղեւոս պասու մը կը ծամծմէր երբ մեր դիմացը ելաւ: Երկու երկուառնինը ողջունենին Մօնկօմըրին:

— Ուզոյն Անօր որ խորազան ունի. ըսին:

— Հիմա խարազան ունեցող երրորդ մը կայ, ըստ Մօնկօմըրի: Հետեւաբար. զգոյշ կետ' ք:

— Ասիկա լինուած չէ, հարցուց Մարդակապիկը: Մեզի... մոզի ըստ որ ինքն ալ լինուած էր:

Այծեմարդը ուշադրութեամբ զիս քննեց:

— Խարազան ունեցող երրորդը, այն որ լուսզ ծօվին մէջէն կը քալէ. նուրբ ու աժգոյն դէմք մը ունի:

— Նուրբ երկար խարազան մը ունի, ըստ Մօնկօմըրի:

— Երէկ արիւնօտած ու լալկան էր, ըստ Այծեմարդը: Դուք ո'չ կ'արիւնօտիք և ո'չ ալ կուլաք: Նաև Տէրը ո'չ կ'արիւնօտիք և ո'չ կուլայ:

— Ասիկա կինդ մատ ունի, կինդ մատովէ. ինծի պէս, ըստ Կապկամարդը:

— Օ'ն, Բրէնտիք, երթանք. ըստ Մօնկօմըրի թեւս մտնելով, և ճամբայ ելանք:

Կապկամարդն ու Այծեմարդը շարօւնակեցին մոզ դիտել ու իրենց դիտադրիւնները փոխանակել:

— Մարդը ձայն կ'ունենայ, իսկ առ բան մը  
չխօսիր, բառ Այծեմարդը:

— Ե էկ ինձմէ ուտելիք ուզեց, աեղը չեր  
գիտեր, պատասխանեց կ. պկամարդը:

Յետոյ վայրկեան մը եւս խօսեր փոխանա-  
կեցին և Այծեմս բդուն հեգնական ծիծաղը լոեցի:

Վերադարձին էր որ մեռած ճագարին միա-  
շորդները գտանք: Աղճ կենդանիին կարմիր  
մարմինը կատը կատը եղած էր. կողոսկրներէն  
մեծ մասը մէջտեղ ելած էին, և ողնոսկը կըր-  
ծուած էր անկասկած:

Մօնկօմրի ատիկա տեսնելուն պէս կանգ  
առաւ:

— Տէր Աօտուած, գոշե՞.

Մաեցաւ որ կօտրած ոսկարներէն մը քանին  
տանէ ու աւելի մօտէն քննէ:

— Տէր Աօտուած, կրկնեց, ի՞նչ կը նշանա-  
կէ ասիկ::

— Զեր մօտկերներէն մէկը իր հին սովո-  
րութիւնները վերյիշած է, պատասխանեցի  
վայրկեան մը խորհեկ յետոյ: Այս կողսոկրները  
չէնք շնորհք խածսառած են:

Մօնկօմրի եղած տեղը մնաց, աչքերը ու-  
սեռուն, դէմքը տժոյն և շլթունքը կծկուած:

— Աղէկ նշան չէ ասիկա. բառ յամրաբար:

— Եկած օրս նմանուինակ բան մըն ալ ես  
առայ. բար:

— Սատանային մատը կայ ուրեմն այս զօր-  
ձին մէջ: Ի՞նչ էր առածդդ:

— Գլուխը փրցուած ճաղար մը սուսր

— Եկած օրդ:

— Նոյն իրիկունը, շրջափակին հօնչի ան-  
ապակին մէջ, իրիկնայուախոյ, Կերպ գուցը ե-  
լած էի: Գլուխը կատարելապէս պրզուած ու  
փրցուած էր:

Երկար ոռւլում մը արձակեց ակուներուն մէ-  
ջէն:

— Եւ դեռ աւելին. այն կարծիքը ունիմ  
թէ, ձեր վայրենին երուն մէջէն այդ շահատա-  
կութիւնը ընողը կրնամ որոշել. թէև այդ մա-  
սին ունեցած գաղափարը կատածի մը արդի նքն  
է միայն, ճագարին պատահելէն առաջ առա-  
ծեր հրէշներէն մէկը առուակին ջուր կը խմէր:

— Լեզուն շափշափելո՞վ:

— Այս:

— Լողուազ ջուր շիմնէ. Օրէնքը ոս է:  
Երբ Մօոօ ետեւնին չէ կայնոծ, օրէնքին կարե-  
ւորութիւն տուած չունին, հէ:

— Զիս հալածողը միեւնոյն կենդանին էր:

— Բնականաբար, հատաշաց Մօնկօմրիի:  
Ճիշտ մօտկերներուն ըրուծն է: Սպաննելէ ետքը,  
ջուր կը խմն: Արիւն ճաշակելուն հետեւանքն է  
առ, զիտե՞ս:

— Ի՞նչ ձեւ ունէր այդ կենդանին, հար-  
ցուր յետոյ: Կրնա՞ս ճանչնալ զայն եթէ կրկին  
առանես:

Մեռած ճագարին մնացորդներուն վերեւը

որունքները բացած, ակնարկ մը պատցուց մեր  
շուրջը. կանանչին սառերներուն ու քողերուն  
մէջ կը թափառէր նայուածքը, մեզ լրջադառագ  
անտառին թակարդներն ու դարսները լրտե-  
սելով:

— Սրիւնին ճշշակը, կրկնեց.

Թէ վալվըրը հանեց, փամփուշտները քննեց  
ու նորէն գրպանը դրաւ. Յետոյ սկսաւ կախ  
լրթւնքը քաշքել:

— Կարծեմ թէ կատարելապէս կրնամ ճանչ-  
նալ այդ հրէշը:

— Բայց, ըստ Մօնկօմրիի, այն ատեն ու  
հարկ պիտի ըլլուր որ ապացուցանենք թէ ճագա-  
րը սպանողը ան էր: Այս խօզն պղտիկ կենդա-  
նիները երանի թէ բնաւ բերած չրլլայի հստ:

Ու զեցի մեր ճամբան շարունակել, բայց ա-  
նիկա կեցած էր հոն ու բզիտուած ճագարին  
վրայ կը խորէր իր թէ մեծ առեղծուած մը ըլ-  
լար անօր սպանութիւնը: Քիչ մը յաւաշանալի  
ետքը, ճագարին մնացորդները անտեսանելի ե-  
ղան ինձի:

— Է... շգմո, գոռացի.

Սարսաց և քօվօ եկաւ.

— Տե՛ս ի՞չ է. ըստ զրեթէ ցած ձախով,  
մնք ասօնց ամէնուն մաքին մէջ զրօշմեցինք  
թէ հողին վրայ շարժող որ և է բան պէտք չէ  
ուտեն: Եթէ, պատահարար, այս կենդանիներէն  
մէկը արիւնին համը առած է...

Վայրկեան մը անխօս քալեցինք:

— Ինքնիրենս կը խորհիմ թէ ի՞նչ կրնայ  
ուղի ունեցած ըլլալ, յարեց: Անցեալ որ սսո-  
կալի սխմարութիւն մը ըրի, յարեց պահ մը  
լուելէ կտքը: Ինձի ծառայող իշու կտորը գի-  
տես... Ճագար մը մօրթազերծ ընելու ու եփե-  
լու եղանակը ցոյց առւի անոր: Տարօրինակ  
բան... առաջ որ ձեռքիրը կը լզվառէր անկէ  
ետքը... Ատիկա չէի խորհած... Պէտք է վերջ  
մը գնել այս բանին... Մօսոյին պիտի խօսիմ:

Մեր վերադարձի միջացին, այս ինդիրէն  
ուրիշ որ և է բանի վրայ մտածել կարելի չեղաւ  
ինձի համար:

Մօսո, Մօնկօմրիէն աւելի լրջօրէն վերա-  
բերուեցաւ այս մասին, և աւելորդ է ըսել թէ  
անօնց որոշ արամազրութիւնը ինձի ալ աղդեց  
անմիջապէս:

— Օրինակելի պատիժ մը պէտք է, ըստ  
Մօսո: Բնաւ կասկած չունիմ որ յանցաւորը  
Մարդ Ընձառիւծն է: Բայց ի՞նչպէս կրնանք ա-  
պացուցանել: Մօնկօմրիի, երանի թէ աեղի  
չտայիր միօի համար ունեցած հակումիդ և այս  
գրդակչ նորութիւնը բնաւ ներմուծած չըլլայիր  
հօս: Հիմա, այս գործը աաղակալի անել ճամ-  
բան մը կրնայ աաշնորդել մեզ:

— Տխմարութիւն էր ըրածո, ըստ Մօնկօ-  
մրի, բայց եղածը եղած է: Եւ յետոյ, գուն որ  
և է առարկութիւն չէիր ըրած այդ մտախն:

— Անյապաղ այս գործով զէտք է զբա-  
ղինք, ըստ Մոռօ: Եթէ անտկնկոլ բան մը պա-  
ռաւի կ'ենթադրեմ որ Մ' էնկ կարող է ինք ա-  
ռանձին գործին մէջէն դուրս դուր:

— Այսքան ալ վատահ չեմ Մ' էնկի վրայ  
խօսավանեցաւ Մօնկօմրրի: Վախնամ թէ ոխալ  
կարծիք ունեցած եմ անոր մասին մինչեւ Կիմա:

Փ.

### ՄԱՐԴ-ԸՆՉԱՌԻՒՄԻՆ ԵՏԵՒԷՆ

Մօռօ, Մօնկօմրրի ու ես, և մեր ետեւէն ալ  
Մ' լ'նկ, կէս օրէն յետոյ զէպի հոգիախն որջերը  
ուզզուեանք կոզիին մէջէն: Երեքո ալ զինուափն  
էինք: Մ' էնկ, երկաթ թերի կուր խուրձ մը և  
փայտ կոտրելու յատուկ պղտիկ սապար մը կը  
կրէր, իսկ Մօռօ, հոգիւի մեծ փող մը կախած էր  
ուոէն:

— Խումբին ամբողջ կան մէկ հաւաքոյթ-  
պիտի տեսնես, ըստ Մօնկօմրրի: Սիրուն տեսու-  
րան մըն է առ:

Մօռօ բառ մը իսկ շարտառանեց ճամբաւն  
ամբողջ տեսզութեան միջացին, սակայն վճառ-  
կան սրաշում մը գրօշմուած ըլլալ կը թուէր:  
Ճերմակ չրջանակով իր լուրջ դիմագծերուն  
վրայ:

Անցանք այս հոգիաը օրուն խօրը տաք ջու-  
րի հոսանքը կ'եռար, և եզէզներուն մէջէն անց-  
նող խորտ ու բորդ բաւիկին հետեւեցանք՝ մին-  
չեւ լայն տարածութիւն մը որ գեղին ու փոշոս  
թանձր հիւթով մը ծածկուած էր, — կարծեմ

ծծումք։ Մավր կը պազդար խարակներու ցցուն գիծի մը ետեւէն։ Ոչ շուս խօր անսակ մը ամփիթառոնի առջև հասանք ու հոն կանգ առինք չօրունիս ալ։ Այն առեն Մոռո հնչեցուց փողը, որուն թնդաղող ձայնը խանգարեց հասարակածային յետմիջորէին հանդարա մրափր։ Շատ մուր ըլլալու էին այդ մարդուն թօքերր։ Յարդ հնչումք, արձագանգէ արձագանգ կրկնուելով, թլացուցի ուժգնութեան մը հասաւ։

— Ահ, ահ, ըստ Մոռո, փողը ձգելով ուսնի գոր։

Անմիջապէս, ձայներ, աղմուկներ ու եարձառաւմներ լաւերան դեղին եղէգներուն մէջէն, այն խիտ կանանչ թաւուտին կողմէն՝ որ նախորդ օրը իմ միսրեուած ճախճախուտո կ'եղերէր։ Մծմբառ տարածութեան եղերքը, դէպի մեր ուղղութիւնը փութացող մարդկային անասուններու այսանդակ ձեւերը երեւան եկան։ յօրս կամ կինզ կէտերու վրայ, Զէի կրնար յարանեւն ոսսկումի զգացումս զօպել, քանի կը աեսնէի այդ հրէշները, որոնք ծառերու և եղէգներու մէջէն զուրս կուգային իրարու ետեւէ, և թաթերնին քուշելով կը վազլզէին ջեռացիկ փոշիին վրայէն։ Մակայն Մոռո և Մօնկօմըրի անվրդով կեցած էին հօտ, և եռ ալ անանց քով կը մնայի սափեալ։

Առաջին հասնազը եղաւ Այծեմարդը, — կարծես անիրական, առասպելային արարած մը, հա-

կառակ անոր որ սառւեր մը կը ձգէր իր առջեւ քալած պահուն փոշի կը հանէր իր երկնղի սաքերով։ անկէ յեռայ, հրէշային հասագլոււի մը եկաւ մացաներուն մէջէն, — ձիու և որն գեղջիւրի խանուրդ մը որ յարդի կոսր մը կը ծամծմէր քալած ատեն։ յեռոյ երեւցան կին-Աղազը և երկու կին-Գայլեր։ անկէ եղքը Արջ-Աղաւէս կախարդունին, արածայր ու շէկ դէմքին վրայ կարմիր աչքերով, և զեռ ուրիշներ, — ամէնքն ալ փութկոտ, ամէնքն ալ հասնելու համար արտօրալով։ Քանի մօտենային, խոնարհութիւններ կ'ընէին Մոռոյին առջեւ։ և կը սկսէին Օրէնքի երգասացութիւններուն երկրորդ մասէն կտարներ երգել, ամէն մէկը իր հոշուայն, առանդ իրարու ըսածին որ և է ուշադրութիւն դարձնելու։

— Անորն է՝ վիրաւորող ձեռքը, անորն է՝ վիրաւորող ձեռքը, անորն է՝ բուժող ձեռքը... և որ ի կարդին։

Երբ մօտաւորապէս երեսուն մէթը հետառութեան մը հասան, կանգ առին, և, իրենց ճանկերուն ու արմուկներուն վրայ զետնամած խօնարհնելով, զլուխնուն վրայ հող ցանեցին։ Երեւակայեցէք այս աեսարանը, — եթէ կրնաք։ Մենք երեքս, կազոյա կազուած, մեր ուն ու այլանդակ ծառային հետ, կիզիչ արեւուն աակ կայծկլասղ զեղին փոշիի լայն աարածութեան մը մէջանեղ կանգնած, և շրջապատուած՝ սողա-

յոզ ու անհեթեթ կերպով շարժակող կրէչներու այդ բալորակէն, — սմանք զրեթէ մարդկային իրենց արտայայտաթիւնով ու իրենց ճկուն շարժաւմներով. սմանք ալ հաշմանդամներու նման, կամ այնքան արտառօց կերպով խեղադէմ, որ մեր ամէնէն չարտուք երազներուն մէջ վիստցող էակներ ըլլոյին կարծես.

Առոնցմէ անդին, մէկ կօզմը՝ եղէգներուն ոլեծուփ գիծը. միւս կօզմը՝ արմոււնիներու հօծ գիրկընդիմանում մը, որջերու հօյիտին ու մեր միջւ, ու դէպի հիւսիս՝ Խաղաղականին մշտւշու հօրիզոնը:

— Վաթոսւն երկու, վաթոսւն երկու. յարեց Մօսօ, չօրս հաս պակաս է:

— Մարդ-Ընձափրւծը չեմ աեսներ մէջերնին, ըսի:

Յանկարծ, Մօսօ երկրորդ անգամ մըն ալ հնեցուց իր փողը, և ասոր վրայ, բոլոր այդ ժարդկային կեսդանիները փոշիին մէջ գուտրեցան ու աազլակնցան: Այն ատեն երեւցաւ Մարդ-Ընձափրւծը, գազաագոզի դուրս սպրդելով եղէգներուն մէջէն, գրեթէ սողալով և ջանոլով միւսներուն կազմած շրջանակին միանալ Մօսօյին կոնակի կօզմէն, ուսանց անկէ աեսնուելու: Վերջին եկողը եղաւ փաքրիկ Կաչկամարդը: Միւսները, իրենց շարժումներէն զրդըսւած ու յօգնած, գէշ նայուածքներ արձակեցին անօր:

— Բաւակա՞ն է, պատց Մօսօ. իր հաստաւ ու հնչիւն ձայնովը:

Բոլոր կենդանիները իրենց կրունկներուն վրայ նոտան և պաշտամունքը ընդհատեցին:

— Ուր է Օրէնքը աւանդողը, հարցուց Մօսօ:

Դորշ մազերով կրէշը մինչև գետին ծռեցաւ:

— Բանաձեւը արտասանէ՛, հրամայեց Մօսօ:

Իսկոյն այդ ծնրադիր ամբոխը անգամ մը եւս ոկառ իր տարօրինակ երգասոցութիւնը, ամէնքն ալ կանսնաւոր կերպով աատանելով իրենց իրանները, և, փօխն ի փօխ, մէյ մը ող ու մէյ մը ձախ ձեռքով. գետնի ծծմբու փոշին ողին մէջ նետելով:

Երբ «Միս ու ձուկ շուտեն, առ է Օրէնքը» նոխագտառութեան կառան. Մօսօ իր պիտակ ձեռքը երկարեց ու,

— Սրօփ, գոչեց:

Բացարձակ լառւթիւն մը տիրեց:

Կարծեմ թէ ամէնքն ալ գիտէին տեղի ունենալիք բանը և կը սօսկային առկէ: Անոնց ասրաբինակ դէմքերուն շրջանը ըրաւ նայուածքս:

Երբ անոնց գողանար վիճակը և իրենց փալփլուն աչքերուն խուսափուկ սարսափը նշարեսի, զարմացայ թէ ի՞նչպէս կրցած էի, նոյն իսկ վայրկեան մը. մարդ կարծել զանոնք:

— Այս Օրէնքը ունակոխ եղած է, ըստ Մօսօ:

— Խօւսափում չկայ, բացագանչեց դէմքը  
աղերէկ մազերու տակ կորուած հրէշը:

— Խօւսափում չկայ, կրկնեց ձնրադիր կեն-  
դանիներուն լրջանակը:

— Ով է անսառառղը, գոչեց Մօռո և իր  
սուր նայուածքը դէմքերուն լրջանը ըրաւ, մինչ  
ձեռքն ալ խորազանը կը շաշեցնէր:

Թօրենի-Խոզը իիստ սարսափած ու ընկճուած  
թօւեցաւ ինծի. միեւնոյն տպաւորութիւնը ըրաւ  
նաև Մարդ-Ընձամիւծը: Մօռո այս վերջինին  
կօղմը դարձաւ, կենդանին կատուի պէս կծկուե-  
լով պասկեցաւ իր տոջեւ, անօահման չարչա-  
րանքներու յիշատակով ու սարսովիով:

— Ով է անսառառղը, պոռաց Մօռո բրո-  
տալիք ձայնով մը:

— Կայ անսը որ Օքնքը սոնակոխ կ'ընէ,  
ձայնեց Օքնքի ուսուցիչը:

Մօռո Մարդ լ' ձառիւծին աշքերուն մէջ քա-  
րացուց իր նայուածքը. կենդանին այնպէս մը  
կը գալարուէր որ կարծես թէ հոգին արմատա-  
խիւ կ'ընէին իր մէջէն:

— Այն որ Սրէնքին կ'անսառառէ... ըստ  
Մօռո նայուածքը վերջնելով իր զօ՞ին վրայէն  
ու դէպի մեզի գալով:

Ինծի այնպէս թուեցաւ թէ անսակ մը գրդառւ-  
թեան հրաւէր կար այս վերջին բառերու շեշ-  
տին մէջ:

— ... Տանջանքի առւնը կը վերադառնար:

բացագանչեցին ամէնքը միարերան, ... աանջան-  
քի առւնը կը վերադառնայ, ով Տէր:

— Տանջանքի առւնը... աանջանքի առւ-  
նը... կարկաչեց կապկամարդը. իրը թէ այդ  
հեռանկարը հաճելի բան մը եղած ըլլուր իրեն  
հօմար:

— Կ'իմանա՞ս, գոչեց Մօռո յանցաւօրին-  
դառնալով: Կ'իմանա՞ս... է՞:

Մարդ-Ընձառիւծը. Մօռոյին նայուածքէն  
աղառելով սոքի էր ելած, և իր դահիճին վրայ  
խօյացաւ յանկարծ, կատուի ահագին ակաները  
փողփողուն՝ դուրս դարձած լրթներուն տակէն:  
Համոզուած եմ որ ծայրայեղ սարսափի մը խե-  
լայեղութիւնն էր լոկ զինքը այդ յարձակումին  
մղողը: Վաթօռունի չափ հրէշներու ամրողջ այդ  
լրջանակը մեր դէմր կանգնեցաւ կարծես: Աար-  
ճանակո քաշեցի: Մարդն ու կենդանին իրարու-  
րագիրեցան. տեսայ որ Մօռո դեղեւեցաւ բաղիու-  
մին ուժէն, կատաղի հաշիւններով ու մանչիւն-  
ներով լրջապատուած էինք. ամէն բան չփոթ  
էր, և վայրէնան մը այն մատծումը ունեւայ որ  
ընդհանուր ապստամբութիւն մըն էր ասիկա:

Մարդ-Ընձառիւծին կատաղած դէմքը ճիշդ  
քովէս անցաւ, ու անոր անմիջապէս ետեւէն ու  
Մ'լէնկ: Բորենի-Խոզին գնզին ուշերուն գրգը-  
ռուած կայծկառումը տեսայ և կարծեցի որ այդ  
կենդանին վճառած էր իմ վրաս խոյանալ: Այծե-  
մարդն ալ զիս կը դիտէր՝ Թօրենի-Խոզին կամա-

րաձեւ ուսերուն վրայէն։ Մօռյի բէվօլֆրին շկը-  
կոցը լոեցի, և նշմարեցի անոր արձակած բոցին  
փայլակը որ թոհուրտէին մէջ պօռթկաց։ Բոլոր  
որդ խուժանը՝ դէպի գնդակի բոցին ցոյց առած  
ուղղութիւնը դարձաւ, և եօ ինքս ալ բանուե-  
ցայ այդ շարժումին մազնիսական քաշողութեան  
մէջ։

Վայրկեան մը ետքը. Մարդ-Ընձառիւծին ե-  
անէն կը վազէի, ունացող ու աղմկալիր ամ  
բոխի մը կետ։

Այսքանը միայն կրնամ բանլ որոշ կերպով։  
Տեսայ որ Մօրդ-Ընձառիւծը զարկաւ Մօռյին,  
յետոյ ամէն ինչ կարծես յօրձանքի մը վերած-  
ուեցաւ ու սկսաւ շուրջո դառնալ. երբ ինք-  
դինքս դառյ, որարշաւ վազելու վրայ էի ար-  
դէն։

Մ'լէնկ ամէնուն առջեւն էր, ու շատ մօտէն  
կը հուլածէր փախստականը։ Անոր ետեւէն, խո-  
շոր քայլափսիներով կը վազէին կին-Գայլերը,  
յեղունին դուրս ինկած։ Գրգռուած ու պօռչառող  
Այր ու կին-Խոզերը անոնց կը հետեւէին, մէջ-  
քերնին ճերմակ լաթեր կապած երկու ծլամար-  
դերու հետ։ Յետոյ կուգար Մօռո, զանազան եր-  
կոտանիներու խօմրի մը մէջտեղ։ Լոյն եղերք-  
ներով խօիր գլխարկը ինկած էր գլխէն, և,  
առբժանակը վեր բռնած կը վազէր, իր երկար ու  
սպիտակ մազերը հովէն ծփծփուն։ Բօրենք-Խոզը  
իմ քովո իզեր կը սոսկուէր. իմ ընթացքի-

համաշտփ գնացքով մը, և գաղատգոյի նոյ-  
ուածքներ սպզելով ինծի՝ իր կառաւային աչքե-  
րուն մէջէն. միւսները մեր ետեւէն կուգային  
ոռնաձայն ու թփրալից։

Մարդ-Ընձառիւծը իրեն ճամբայ կը բանար  
մէկդի ընելով երկար եղէզները որոնք իր ետե-  
ւն կը գոցուէին զարձեալ, Մ'լէնկին դէմքը  
խարազանելով։ Իսկ մենք անոնցմէ ետոյ ճա-  
կճին առջեւ հասնելով, կոմկառուած որահետ  
մը գանց մեր առջեւ։ Հոլոծումը այս կերպով  
շարունակուեցաւ քառորդ մզոնի չափ աեղ. յե-  
տոյ միրճուեցանք խիտ թաւուարի մը մէջ որ մե-  
ծապէս յապաղեցաց մեր յառաջխազացութիւնը.  
թէեւ խմբովին կը քալէինք, սակայն ճիւղերը  
մեր դէմքին կը զարնուէին, կճեւրները մեր  
դունչերուն կը կառչէին ու մեր ոտքերուն կը  
փաթթուէին, վշոս բայսերը մեր զգեստներուն  
կպչելով կը պառաէին զանոնք կամ մեր միօխն  
մէջ մթուելով կը սկրթէին։

— Բոլոր այս ճամբան չօրո սոքով կարած  
է, ըստ Մօռ որ ճիշդ իմ առջեւ կը գտնուէր  
կմա։

— Խուստփում չկայ, պոսց ինծի՝ Կու-  
ծանքի արշաւէն գրգռուած Արջ-Գայլը։

Նօրէն ժայռերու մէջ մտանք ու սեսանք  
փախստականը որ չօրո սոքով կը վազէր թեթե-  
ւորէն և ուսին վրայէն քրթմնջիւններ կ'արձա-  
կէր մեզի։ Գայլերու ամբողջ տեղը, զայն աե-

նելուն պէս հաճոյքէն ռանց : Փախչօղ կենդանին դեռ հագուած էր, և, հեռուէն, դէմքը մարդկային կը թուէր տակուին, ոսկայն իր չորանդամներուն շարժուածքը կատարելապէս կառաջին էր և իր ուսերը՝ նեզը դրուած կենդանիի մը յառաջորշ նկանութիւնով կքած էին : Դեղին ժաղիկներով գուռ յաբառուաքի յը գրոյէն ցակեց ու անյայտոցաւ : Մ' էնկ . հոլածականը մազմէ բաժնով կեռաւորութեան ծիշտ մէջտեղն էր :

Հետապնդողներէն շատերը . հալածանքին ոկտրնական . արագութիւնը կորսնցուցած էին հիմա և հետզհետէ աւելի կանոնաւոր ու աւելի դասաւորուած գնուցք մը տատեր էին . Երբ բարատանէ մը կ' անդնէինք, դիտեցի որ հետապնդալողները . համաշափ հեռաւորութիւններով . երկար գիծ մը կազմած էին : Բորենի-Խոզը միշտ իմ քովէս կը վազէր անդուղոր զիս լրտեսելով . և, ատեն ատեն, ոպանալից կաֆկափով մը ծամածուով իր դունչը :

Մարդ-Ընձառիւծը . Ժայռերուն վերջաւորութեան համանելուն, նշմարեց որ բռնած ճամբան զինքը կը տանէր ուղղակի այն ոտհաւանդին՝ որուն վրայէն զիս հետապնդած էր կղզին հասած իրիկունո, և, ետ դառնալու համար . մացառաւաքին մէջ շրջան մը ըրաւ . Սակայն Մօնկօմքը այս շարժումին նպասակը կռահեց և ոտիպեց որ իր նախորդ ուղղութեան հետեւի դարձեալ :

Այսպէս, հեւալով, ժայռերուն մէջ ոսյթա-

քելով, փուշերէն սկրթուելով, պաերներու և եղբաներու մէջ թաւուելով՝ Օրէնքին գէմ յանցաւոր Մարդ-Ընձառիւծին հետապնդումն կը մասնակցէի, և Բորենի-Խոզն ալ իմ քովէս կը վազէր իր վայրենի կաֆկափով : Կը դեգեւէի . գլուխով կը դառնար, սիրաւ ուժգնորէն կը բարախէր կօղերուա մէջ, գրեթէ ուժաւապատէի, և սակայն կը շարունակէի հետեւիլ խումբին վախնազ որ, եթէ կենամ, այս անոելի ճամբառ ընկերոջ հետ ուսանձին կը մնամ : Հակառակ ծայրայեղ խոնջէնցիս և հակառակ հասարակածային յետիջօրէի ճնշազ տագին, շարունակ կը վազէր :

Հալածումին թափը մեզմացաւ վերջապէս . թշուառական կենդանին պաշարած էինք կզզիին մէկ անկիւնը : Մօռո, խարազանը ձեռքը, տնկան զիծի մը վրայ շաբեց մեզ, և հիմա ոկտանք զգուշութիւնով յառաջանալ, ձայնավ ազդարարութիւն առաջ իրարու, և հետզհետէ մեր շերջանակը սեղմելով փախստականին շուրջը . որ . անշշուկ ու անտեսանելի . պահուըտած էր այն մացառաներուն խորը որենց մէջէն խոյացողը եռնքս եղած էի սւրիշ հալածանքի մը պահուն :

— Ուշադրութիւն, ամուր կեցէք . գոչեց Մօռո, ճիշտ այն պահուն երբ պաշարած զիծին երկու ծայրերը կը միանային ու բալօրակ մը կը ձեւացնէին մացառներու զանգսւածին շուրջը՝ կատարելապէս փակելու համար անտօրւնին փախութափի ճամբոն :

— Յարձակումին ուշագրութիւն, զայն  
Մօնկօմըրիին ձայնը պուրակի մը ետեւէն:

Զ արթափին վրայ, թաւուսներու վերեւն  
էր: Մօնկօմըրի և Մոռո մացախին վորի եղերքն  
էին: Բառերու և սազմարթներու գիրկընդխառ  
նումի մը մէջէն ուսող կ'երթայինք յամրաբար  
կենդանին ոչ մէկ շարժում կ'ընէր:

— Տանջանքի ոսւնը, Տանջանքի ոսւնը, Կը  
կարկոչէր Կապկամարդուն ձայնը, դէպի ող  
քառն մէթրի չափ անդիէն:

Այս բառերը լսելուս, խեղճ կենդանիին ին-  
ծի առթած բուօր վախերը ներեցի:

Աղ մկայի կերպով ճիւզերն ու սասերը մէկ-  
դի ընող Զ Ռոնդեղջիւրին ծանր քայլերը լսեցի  
աջ կողմա: Եետայ, կանանչ թաւուտի մը խորը,  
այդ յորդ բուօսականո թեան կէս-մաւթին միջէն  
մեր հալածած օրօը նշամբեցի յանկարծ: Կանդ  
առի: Կենդանին, իր ծուալը կարելի եղածին  
չափ պղաբկանելով, ինք իր զրայ կծառած էր և  
իր փափլուն կանանչ ոչքերը ինծի դարձուցած  
ուօին զրայէն:

Պարագայ մը կայ զօր չեմ կրնար բացառ-  
ուել, և օր սարօրինսկ հօկառութիւն մը պիտի  
թուի իմ կողմէս: Կառաւելովէս անառնական  
դիրքի մը մէջ աչքերուն խօրը ցուածած լոյսով  
և սարագիւ ծամածու ու ուռնիստարօրէն մարդ-  
կային դէմքով այդ էսկը հօն սեօնելուս՝ ան-  
գամ մը եւս այն դազսփարը ունեցայ թէ անսր

մարդկային հանգամանքը իրական էր: Վայրկեան  
մը ետքը միւս հետապնդողներն ու պիտի հաս-  
նէին և խեղճ կենդանին ընկճառած ու ձերբա-  
կալուած պիտի առառէէր, դարձեալ ենթարկուե-  
լու: համար շրջափակին ոսսկալի չարչարանքնե-  
րուն: Յանկարձական կերպով արձանաթիս հանե-  
ցի և, իր խելայեղ ոչքերուն մէջ սեղը նշան առ-  
ելով, կրակ ըրի:

Այդ բապէին, Բարենի-խօզը, ճիշով մը անօր  
մարդուոյն վրայ խօյացաւ և զգին մէջ մինց իր  
սուր ակառները: Պուրտկին կանանչ զանդուած-  
ները կը ճարճատէին ու սեղի կուտային չոր-  
բուօրո: ճամրայ առլով մարդկոյնա-  
ցած կենդանիներուն օրոնք մի ու մի երեւան  
կուգային:

— Մի՛ սպաններ, Բրէնտիք, պասաց Մօսո.  
Մի՛ սպաններ զայն:

Տեսայ օր կը ծուէր, ճամրայ բոնալով մեծ  
պաերներու ոսսերուն մէջէն:

Վայրկեան մը ետքը, անիկա հասած և իր  
խարազանին կօթօվը անդին չպրտած էր Բարե-  
նի-Խօզը, և ինքն ու Մօնկօմըրի կ'արգիլէին  
միւս մասկեր, երկոտանիներուն հօն մօսենալ,—  
մասնաւրագէս Մ լէնկին, օր յօշատումին բաժ-  
նեկից ըլլալու անհամեր կը թուէր: Աղէրէկ  
մազերով հրէ: զլուիը թեւիս սակէն երկնցուց  
և քիթովը սկսաւ չնչել: Մի՛ օններն ու զիրոր Կը  
հրմշակէին իրենց անասնական եւանդով, աւելի  
աղէկ սեսնելու համար:

— ԱԵՐԴ անիծեմ, Բրէնսիք, բացազա՞ւց  
Սոսու ես ողջ կ'ուզէի բանեւ, ասիկա.

— Կը ցաւիմ, պատասխոնեցի, — թէւ շա-  
տու էի ներքնազէս, — անխօրհուրդ մէկ շարժում  
չկրցայ դոզել.

Ինքինքո ակար կը զգայի, ուժարէնու-  
թեան ու գերազառաթեան հետեւանքով։ Սոր-  
դարձայ ու հեռացայ, ամբողջ խօւմբը հոն ձգե-  
լով։ ոարաւանդին վերի մասը առաջնորդող զա-  
սիթափէն ելայ առանձին։ Մօսո բարձրագոչ հր-  
բամաներ արձակեց և լուցի որ երեք ծլամ-  
դերը դէպի ծովը կը քաշկոտէին զոհը։

Աղէկ որ մինակ էի հրատ։ Այդ կենդանինե-  
րը բոլորովին մարդկային հետաքրքրութիւն որ-  
ցոյց կուտային դիակին հանդէպ, և խառնաշփոթ  
խօւմբով մը, Հնչելով ու մ նշելով, կը հետեւ էին  
ծովափին երկայնքն ի վար զայն քաշկառող ծլա-  
մարդերուն։ Սարօւանդին վրայէն կը նշմարէի  
երեք բեռնակիրները, որոնք սեւ սեւ կը ցցուէին  
վերջայուին գունաւորուած երկինքին դէմ ու  
կիմա ուսերնուն վրայ առած էին անկենդան  
մարմինը, ծովին մէջ նետելու համար։

Այն առեն, յանկարծական ալիքի մը պէս  
անբացառելի գաղափար մը խօւմեց մաքիս  
մէջ, — ամբողջ այդ կզզիին մէջիններուն անհե  
ռեւանք ամլութիւնը և ակնյայտ մոլորանքը։  
Խնձէ վար, ծովերքին ժայռերուն վրայ, Մօն  
կօմքրիի և Մօոյին քով կայնոծ էին՝ Կապկո-

մըրդը, Բորենի-Խոզը և շաս մը ուրիշ երկոսու-  
նիներ։ Անչնքն ալ սասակոպէս գերազառաւած  
էին աակաւին, և Որէնքին հանդէպ հաւասար-  
մութեան հաւասարիքներ կը շայլէին։ Սակայն,  
ներքնապէս բացարձակ համեզում գոյացուցած էի  
որ Բորենի Խոզը բաժին ունէր ճագարին սպան-  
նութեան գործին մէջ։ Այն աարօրինակ եղրոկա-  
ցութեան յանգնցայ որ — մեկդի ձգելով իրենց  
ձեւերուն կոչո ու այլանդակ հանգումանքը։  
Հու, ոչքերուս առջեւ պարզուողը, մարդկային  
կետնքի ամբողջ երեւոյթներուն մէկ մանրա-  
նկարն էր — բնազդին, բանականութեան, ճակա-  
ռագրին իրարու հետ սւնեցած բոլոր յարաբե-  
րու թիւնները, իրենց ամենապարզ ձեւին աակ։  
Մարդ-Ընձառիւծը պարաւած էր, ակա՛ բոլոր  
ապրերութիւնը։

ԽԵղճ կենդանիներ։ Մետուին հակասակ կող-  
մը կը սկսէի կարդու։ Դեռ խօրհած չէի այն  
բոլոր նեղութիւններուն ու առաջնապն երուն վրայ  
օրոնց է՛ենթարկուէին այդ ոգրազդ գոկերը։ Մօ-  
սոյին ձեռքէն դուրս գալէ յեսօյ։ Միայն ոնսնց  
շրջափակին մէջ կրած չարչարանքին գողափորը  
սարսուեցուցած էր զիս մինչև հիմա, Բայց էիմա  
երեւան կուգար որ ատիկա աննշան մէկ մասն էր  
իրենց կրածին։ Նախապէս, կենդանիներ էին ա-  
նօնք, արտաքին պայմաններու հետ բնականօքին  
գունաւորուած բնազդներով կենդանիներ, ու  
երջանիկ՝ որքան կրնան ըլլալ ապրող էակները։

Հիմա, մարդկային կողմանքներու մէջ կը տապարհէին . շարժունակական երկիրզի մը մէջ կ'աղբէին, ճնշուած՝ Օրէնքի մը տակ որ անըմբոնելի կը մնար իրենց . Կրգեվարքի մը մէջ սկսուած մարդկային գոյութեան կեզծ ձեւը՝ ներքին երկարակի պայքարէ մը, Մօօյի անվերջ սօսկուածն ուրիշ բան մը չէր իրենց համար,— և ինչո՞ւ . Այս քմուած անիմաստութիւնն էր որ զի՞ կը զայր-ո՞էր :

Եթէ Մօօ քմբոնելի նպաստի մը ունեցած ըլլար, պիտի երնայի գոնէ քիչ մը ևամակրանքով վերացերուէլ իրեն հանգեղ : Այնքան ալ բժառինդիր չեմ սաւի մասին . Եթէ նոյն իսկ տաելու թեւք եղած ըլլար իր շարժառիթը . դարձեալ պիտի ներէի իրեն : Բոյց ո՛չ շքմեզանք ո՞նէր ան և ո՛չ ու մաքէն կ'անցնէր փնտուել ոյդ անտի բան մը :

Իր կեսաքրքրութիւնը, իր խօլ ու աննպատակ կետազօսութիւնները կ'ասինքնէին զի՞ և ի ինքն էտիներ կը ցոնէր յու, ջը . որպէս զի սորի մը կամ երկուց ապրին ոյգ ձեւով, պարզութիւն, յարչարութիւն, ընկառուին և ցոււազին մատ մը ցանեն վերջուպէտ : Այդ էտիները իրենք իրենց միջ գերազդ էին . մէկ կողմէ՝ անսանական կին ոտեւութիւնը զիրոր ըզկուելու կը մզեր զանոնց . միւս կողմէ՝ Օրէնքը կ'որդիւր նեսուի բաւած ու կարուէ լոյսորի մը մէջ, որ իրենց բաւածիններու համար իր խօլ ուրազ, Ո առզորի՝ ողեւ ից բազեւիի համար իր սնզոււ օնկօմը-մզ, մարդկայնուած կինդանիններ՝ ող եւկունազներով ու իրենց մատուր բու՝ իրենց բը ինյպէտ նու և ինքու : Առդասումազ :

Այս դէպքին յաջարդող օրերուն . մարդկայն նոցած անտառաններէն ունեցած վախո ոլ այն ձեւը սոացաւ, որուն յանդոծ էր Մօօյի անձէն զդացած սորոսփու : Խօր ու աեւական թուլութեան մը մէջ ինկայ, — վախին ճիշտ հակառնեա, վիճակ մը որ անշնչելի կետքեր ձգեց մոքիս մէջ : Կը խօսավանիմ ոք, ոյս կզզիին մէջ սիրող սաժաննելի անկարգութիւնը սեսնելով, ոչ խօրէի բանաւոր ու իմաստուն կերպուածքին մասին ունեցած բուլը կուտացր ցնդեցաւ : Կոյր նակառագիր մը, ընդուրձակ ու սնողոց մեքենականութիւնն մըն էր կործեն՝ զօյութիւնները չափոզն ու ձեւոզը, և անօր անդադար թուալ լող անիւններուն կնևոս սնօսնամութեան մ' անցթօրէն, անխօսութիւնիօրէն կը բզիաւ : Եղ ու կը ճզմուէինց ամէնք ոլ, — Մօօ՛ և Եինք առօթիններու համար իր խօլ ուրազ, Ո առզորի՝ ողեւ ից բազեւիի համար իր սնզոււ օնկօմը-մզ, մարդկայնուած կինդանիններ՝ ող եւկունազներով ու իրենց մատուր բու՝ իրենց բը ինյպէտ նու և ինքու : Առդասումազ :

Ասալին ակնարկիս ոյս և, մարծ սոկայն . . . Առաջիք չեր նըւ նոյն իսկ կը կործեն կինդանիններութիւններու բէ եզելութիւնները և իօսնով այդ մտաին :

ԺԱ.

## Ա Ղ Ե Տ Ը Ը

Գրեթէ վեց շաբաթ անցաւ. ու Մօռօյի խայտառակ փորձարկութիւններուն արդիւնքները կը շարունակէին խօրշանք ու զզււանք միայն առթել ինծի: Միակ մասաեւեասումս էր. Արարիչի պատկերին այս ահանգի ծաղրանկարներուն մէջ էն խոյս աալ՝ մարդկացին հաճելի ու փրկարար ընկերութեան ծոցը դառնալու հոմար կրկին, Յիշատակներուս մէջէն, հովուերգական առաքենութիւն մը ու գեղեցկութիւն մը կը սատանային հիմա իմ նմաններո, որոնցմէ բաժնուած էի այս կերպով: Մօնկօմըրիին հետ նախապէս հաստատուած բարեկամութիւնս շատ մեծ յառաջադիմութիւն մը չըրաւ. մարդկութեան մնացեալ մասէն իր երկար բաժնուամը, իմելու զազոնի մոլութիւնը և մարդ-անասուններու հանդէպ իր ունեցած անժխտելի համակարանքը, զինքը կտօկածնելի կը դարձնէին իմ աշքին: Շատ անզամներ ձգեցի որ առանձին երթայ կղզիին ներուերը, ուրովին ամէն կերպով կը խուսափէի գրէշներուն հետ յարաբերութեան մանելէ. Քիչ քիչ.

Ժամանակիս մեծագոյն մասը ծովեզերքին վրայ ոկայ անցունել, նայուածքով փնտռելով ազատար առագաստ մը, որ ոտկայն չէր տեսնուեր երբեք. ու օրին մէկն ալ անոելի աղէտ մը պայթեցաւ մեր գլխուն, — աղէտ մը որ բոլորովին ապրեր երեւոյթ մը առաւ, իմ գանուած միջավարիս տարօնինակութեան պատճառաւ:

Աղէտը պատահեցաւ, կղզին կտօնելէս մասւորապէս եօթը կամ ութը շարաթ եւքը, — թերեւս ու աւելի, որովետես օրերը ևաշուելու ձանձրոյթը յանձն ոռած չէի: Աստան շատ կանուխ =եղի ունեցաւ ատիկա, ժամը վեցին առենները կարծեմ: Շրջափոկիէն ներս փայտ փոխադրող երեք երկառանիներուն աղմուկէն արթրնաւով, անկողինէս ելոծ ու կանուխ նախացածէի այն օր:

Նախաճաշէո յետոյ յառաջացայ մինչեւ ոսց վանդակադուար, որուն կօթնեցայ և սիկուէթ գանդակադուար. որուն կօթնեցայ և սիկուէթ օկոտյ ծխել. առաւուն զզվութիւնը բմբոշիք մը սկոտոյ ծխել. Մօռօ երեւցաւ յէնքին աննելով: Քիչ յետոյ, Մօռօ երեւցաւ յէնքին անկիւնը և «բարի լոյ» ըսինք իրարու: Առանց կոնգ առնելու անցաւ քովէս, և իր աշխատանոցին դուռը բանալն ու կրկին զայելը լոեցի ետեւէս, Զիս շրջապատող այս խօրշելի բաները զզացումներո այնքան բթացուցած էին այլ եւս որ, առանց ամենափոքր յուղումի լոնցի թէ. իր զոհը, էզ կոտուառիւնը, առնակնոջ մը զայրոյթին կոտարելապէս նմանող մանչիւնով մը ընդունեց իր

գոհինը, առնջանքի նոր օրուան մը ոյդ տառաւն:

Բան մը աեղի սւնեցաւ այն առեն: Սուր  
ճիչ մը, անկումի ձայն մը լսեցի ետեւի կողմէս,  
և, գառնալով, ոեսայ որ սարսափելի դէմք մը  
ուղղակի իմ վրաս կուգար,— ո՛չ մարդկային և  
ո՛չ ալ անտանական, այլ դժօխային, ուեւ դէմք  
մը, զիրար խաչաձեւոզ ու կարկառած ապինե-  
րով՝ օրսնցմէ արիւնի կաթիլներ կը ձօրէին դես,  
և աչքերը անարտեւան ու բոցավաս: Թեւս վեր-  
ցուցի, մէկդի ընելու համար անսր խոյանքին  
հարուստը, բայց ոնիկա, դաստակո կոտրելով,  
ամբողջ երկայնքով գետին գուարէց զիս, և, իր  
շուրջը ծփառող արիւնոս քթաններու և ծուատ-  
ներու մէջ փաթթաւած հրէշը, իմ վրայէս սո-  
սում մը ընելով անցաւ գնաց: Քանի մը անզամ  
ինք իր վրայ թաւալելով, մինչև աւազուա ծո-  
վեղերքը գլուրեցայ. փորձեցի ոտքի ելլել.  
բայց վիրաւոր թեւիս վրայ կթեցայ: Այն ստեն  
երեւաւ Մոռ. իր թանձր ու սժգոյն դէմքը ան-  
աւելի սոսկալի երեւոյթ մը աւած՝ ճակաէն հո-  
սոզ արիւնին հետևանքով, և առանց ինձի ու-  
շադրսւթիւն դարձնելու, բէվօլվըրը ձեռքը, կա-  
ռաւասիւնին ետեւէն խօյացաւ անմիջապէս:

Յաջողեցայ ոտքի ելլել, միւս թեւիս օդ-  
նութիւնով. Փաթաթթաւած անասունը անագին  
ստումներով կը վազէր ծովափին երկայնքն ի  
վեր և անսր ետեւէն ալ Մոռ: Կառաւասիւնը  
ետին դարձու ու նշմարեց հետապնդողը. այն

առեն, յանկործական չեղում մը ընելով, գեղի  
թաւուաքը ուղղուեցաւ: Ամէն մէկ ստումին,  
իր ու հալածողին մէջ ուղի միջոցը կ'աւելղնէր,  
և աեսայ որ անստառակին մէջ միրեւեցաւ Մո-  
ռո, որ չեղակի ուղղութիւնով մը կը վազէր՝ ա-  
նոր փախուստի համբան կարելու համար. ճիշտ  
անոր անյայացած բոպէին կրակ ըրաւ. բայց  
գնաւակը վրիպեցաւ: Յետոյ ինքն ալ աներեւոյթ  
եղաւ կանանչներու խանափնդոր հիւսկէննե-  
րուն մէջ:

Վայրկեան մը անշարժ մնացի. աչքերու սե-  
ւեաւն: Կոտրած թեւիս ցաւը սասակապէս զգա-  
լի եղաւ վերջապէս. և ցաւսա հառաչ մը արձա-  
կելով սաքի ելայ:

Մօնկօմըրի, ձեռքը բէվօլվըր մը բանած,  
դրան սեմին վրայ երեւցաւ այդ վայրկեանին:

— Տէ՛ր Ասուած, գոչեց, առանց վիրաւոր-  
ուած ըլլալս նշմարելու. վայրի անստունը փա-  
խե՛ր է, Բրէնտի՛ք: Պատին ամբացուած շղթան  
թլեր է: Դուն տեսա՞ր... ի՞նչ եղաւ. յորեց  
յանկարծ, աեսնելով որ թեւս բանած էի:

— Հո՞ն, դրան տոջեւն էի... ոկայ պատմել:  
եկաւ ու թեւս բանեց:

— Թեղանիքդ արինուաեր է, ըստ փանէ-  
ւն վեր քաշելով:

Զէնքը զրպանը զրաւ. սասակապէս ցաւոզ  
թեւս շօշափեց, քննեց և զիս սենեակէն ներս  
արաւու:

— Կոտրած է, յոյշաբարեց :

Ու յետոյ յարեց .

— Եղածը ճշիւ պատմէ՛ տեսնեմ...

Ճարի նոպաներէ ընդհատուած նախադասութիւններով պատմեցի սեռածու, մինչ ինքը թեւս կը կտղէր խիստ ճարառորէն ու խիստ ալ արագ կերպով։ Երբ լմնաց, լաթով մը վիզեկախնց թեւս, ետ քաշուեցաւ և զիս դիտեց :

— Լաւ է, 45°. Լորցուց : Եւ կիմա...

Վայրկեան մը մտածեց, յետոյ դուրս ելաւ և շշափոկին դուռը դացեց։ Ատեն մը մէջանդ չելաւ :

Իմ գէրքէս ուրիշ որ և է մտահօգութիւն չունի ի ալդ պահուն. այդ բոլոր անելի բաններուն մէջ երեւան եկող պարզ պատահար մը կը թուէր ինձի մնացածը։ Թիկնաթօսին մէջ ընկողմանեցայ, և, ի՞նչ մեղքո պահեմ, ոկտայ հայեցյել ու այդ կզզին անձել, Կոտրուածքին նախնական իրու ցաւը, կոստացող ևանգումանք մը առած էր հիմու։ Երբ Մօնկօմբրի վերադարձու, դէմքը կատարեւապէր առգօյն էր և իր կոխ շրթունքը ռովորակոնէն շատ աւելի կը ցուցադրէր ոտորին լինուեց .

— Մօօյէն ձայն ձուն չկայ, ըստու։ Մածեցի որ իմ օգնութեանո պէտք ունենար թերեւս . . . Հումկու անասուն մըն էր . . . Մէկ ընցումազ խլեր է շղթան :

Արտայայտութենէ զուրկ ոչքերովը ինձի կը

նայէր խօսած ատեն. պատուհանին քով գնաց, յետոյ դասն քով, ու ետ դարձաւ:

— Զինքը վնասելու պիտի երթամ, վճաց. ուրիշ բէզօլվը մըն ու կայ զոր քեզի կը ձգեմ։ Քիշ մը մտակոգ եմ շիտակը։

Սեղանին վրայ, ինձի մօտ դրաւ զէնքը, յետոյ դուրս ելաւ. ասրափօխիկ մտահօգութիւնն մը ձգելով կարծես օդին մէջ, իր մեկնումէն յետոյ, չկրցայ երկար ատեն նոտած մնալ ու մինչ չե դուրը գացի, ատրճանակը ձեռքս։

Մեսելութեան չափ հանգարս առաւու մընէք։ Հովի ամենաթեթեւ շունչ մը իսկ չկար. ծուկ՝ սզորկ հայելիի մը պէս կը պապզար. երկինքը սզորկ էսկիս մէկ ըին, և ծովեզերքը ամայցած քին վրայ ո՛չ մէկ ըին, և ծովեզերքը ամայցած վը թուէք։ Գերադրգառ թեանս ու անդին մէջ, իրերու այս հանդարաժաւթիւնը վրաս կը ճնշէր։

Փարձեցի օսւլել ու երգեր մալատլ, ույց եղանակները շրթունքին վրայ կը սոսէին։ Այն առաւու երկրորդ անգամ ըլլալով՝ օկտայ հայել։ Յետոյ, մինչև շրջափակին անկիւնը գացի և վայրկեան մը դիմեցի ոյն կանանչ թաւուացը սրուն մէջ խօրասուզուած էին Մօօ և Մօնկօմբրի։ Երբ պիտի վերադանային, եւ ի՞նչ վիճակի մէջ։

Այն ատեն, կեռաւն, ծովագին վրայ, գոր պղտիկ երկասանի մը երեւցաւ. վաղելով մինչեւ յուրին եզերքը իջաւ և սկսու ձեռքերովը զայն խռոնշակել. մինչեւ դուռը ետ եկայ, յետոյ

## — Տէր Ասոււա՛ծ:

Հեւոսպաս էր խեղճը. ոմէն մէկ չնշառութեան նուզգելու պարզաւու:

— Նե՛րս երթանք, բօսւ թեւու մանեւով: Անենթեցեր են: Ասդին անդին վազել օկտեր են խելոյեղ: Ի՞նչ անցաւ գարձաւ: Չե՛մ զիտեր: Կը պատմեմ քնզի... քիչ մը շունչ առնելուս պէս... զօնիակը ուր է:

Կաղալով սենեակէն ներս մասւ ու թիկնաթօսին վրայ նոսաւ: Մ'լէնկ ոլ զօւրոը, ոեմին վրայ ընկօղմանեցաւ, և սկսաւ շան մը պէտ հեւալ: Գուտաթ մը ջրախտան զօնիակ առւի Մօնկօմըրին: Մոլար աչքերով ուղղակի իր աօժեւը նայելով ու երկար երկար շունչ առնելով նրա ամծ կը մնար ան: Վայրկեան մը ետքը սկսուի իրեն պատահածները պամել:

Բաւական աեղ Մօնօյին ու կենդանիին հետքերուն հետեւած էր: Անոնց անցած ոեղերը նախ բաւական օրոշ էին. շնորհիւ կատած կամ ճրզմաւած ճիզերու. շնորհիւ հօս հօն կառչած ծուափ կասրներու և մարենիներու կամ մացառներու աերեւներուն վրայ աեռնուած պատահական որիւնի հետքերու. Սակայն գեռակէն անդին, — ուր երկառանիի մը ջուր խմելը տեսած էի, — ասրած ծուազ քարուա հօզին վրայ ամէն բան կ'անհետանար, ու ինք դէպի արեւմուագ թափառաւ էր ըստ բազդի, Մօռն կանչելով: Այն պահուն իրեն եկած միողած էր Մ'լէնկ, առպարը ձեռքը.

Դարձեալ գացի մինչև տնկիւնը և այսպէս. զահակ զինուարի մը նման երթեւեկել օկտոյւ: Անդամ մը կանգ ասի, լուելով Մօնկօմըրիի հեաւար ձայնը որ «Է՛կէ». Մօռն կը պատար: Թեւիս ցաւը քիչ մը թւթեցած էր. թէի առկաւին խիստ զգ-լի: Տենդագին վիճակի մը մատնուեցայ և սկսաւ սաստիկ ծարաւ. զգալ: Շուք կարենաւ վրայ էր. երկուանինին լրակացը հեռաւէն, մինչև որ անյայսացաւ: Ի՞նչ, ալ բնու չպիտի վերադասնային Մօնկօմըրի ու Մօռն: Երեք ծավային թոշուններ սկսան իրարու հետ կառւի: Ճովին դուրս նետուած օրօի մը համար:

Այն առեն, յրջափակին հաեւի կողմէն, հեռաւէն, առընանակի պայթիւն մը լուեցի, և, երկար առեն լոււթենէ մը եաքը, երկրօրդ մըն ալ յետայ, աւելի մօտէն, սանացում մը՝ սրուն հետեցաւ դարձեալ չարաշուք լոււթիւն մը: Անկէ եաքը, յանկարծ, աւելի մօտիկ պայթիւն մը:

Մինչև շրջափակին անկիւնը գացի ապլակար և Մօնկօմըրին նշմարեցի. դէմքը կարմրած, մազերը սակնուար, և սափաաին սրունքը ծունկին անդէն պատաստած: Խորունկ ոսքը մը կ'արտայայէր դէմքը: Զախաւէր կերպով անոր հաեւէն կը քուէր Մ'լէնկ կոչուած երկուանին, սրուն կզակին վրայ չարաշուք երեւոյթով քանի մը թուի բիծեր կ'երեւային:

— Կերպարձամւ. հարցուց Մօնկօմըրի:

— Մօռն կը հարցնէք, ոչ:

ոնիկա . գուրօը փայտ կօսրելու զբաղած ըլլա-  
լուն . բան մը չէր աեօած եղածէն , միայն աղա-  
ղակները լոռծ էր . Միասին վազվզեր էին . շ-  
րունակ կանչելով : Զոյդ մը երկօանիներ յա-  
ռաջացած էին սոզաւով և թաւուաքին մէջէն  
զիրենք լրտեսեր էին անանկ գաղտագոզի շար-  
ժումներով և ձեւ երով , որոնց արօրինակութիւ-  
նը երկիւղ ներշնչած էր Մօնկօմրրիին : Բաղա-  
րութիւն ուղելու համար պօռացած էր անօնք .  
բայց անօնք՝ յանցանքի մէջ բռնօւազիպէս խոյ-  
առած էին : Կանչելէ դադրած էր . և , աննպո-  
ակ եերպօվ ատեն մը թափառելէ ետքը . գր-  
ած էր որջերը խուզարկել :

Հօգիսը ամայի էր :

Հետզնեաէ ուելի վախցած , գացած ճամբազը  
ես էր դարձած : Այն ատենն էր որ պատահած էր  
ոյն երկու Խօզամարդերուն որոնց ցատկառելը  
աեսած էի կզզին հասած իրիկունո . անոնց բեր-  
նին շուրջը արիւն կար և խիստ գրգռուած կ'ե-  
րեւոյին : Պաերներուն մէջէն աղմսւկով յառա-  
ջացեր և զինքը աեօնենուն պէս վայրագարա-  
յայաւութիւնսկ մը կանգ առեր էին . Քիչ մը  
վախցած , խարազանը շաշեցուցեր էր . և անոնք  
անմիջապէս իր վրայ խոյացեր էին . Մինչև այն  
ատեն երբեք այս ոեօակ համարձակութիւն մը  
չէին ունեցած մարդկայնացած այդ կ'նդանինե-  
րը : Մօնկօմրրի անօնմէտ մէկուն ուղելը պայ-  
թեցաւցած էր արձանակի հարուածով մը ու

Մ'լէնկ ալ միւսին վրայ էր խոյացած . երկուքը  
մէկ գեռին ասպալած էին , բայց Մ'լէնկ վրայ  
էր ելած և տկաները միած էր հակառակօրդին  
կօկորդը . Մօնկօմրրի աարձանակի հարուածով  
մըն ալ զայն անչացուցած ու յետոյ բաւեկան  
դժուարութիւն կրած էր Մ'լէնկը իր կետ առնել  
բերելու համար :

Անկէ ետքը փութացած էին դէպի յրջափա-  
կը դասնալ :

Ճամբան , Մ'լէնկ թաւուափ մը մէջ խոյացած  
էր յանկարծ . և հօնկէ գուրս հանած էր վագ-  
րակասւի նման կենդանիներէն մէկը որ արիւ-  
նաթաթափ վիճակ մը սւնէր ու սօքին վրայի  
մէկ վերքին պատճառաւ կը կազար : Կենդանին  
զան մը փարձած էր փախուս առլ , սակայն յե-  
տոյ ետ դարձած ու դիմադրել ուղոծ էր , և  
Մօնկօմրրի գնասակ մըն ալ անօր գիխուն մէջ ան-  
դաւորած էր —ուելօրդ բան . իմ կարծիքովս ,

— Ինչ կը նշանակեն այդ բոլորը , հար-  
ցութիւն :

Գլուխը ցնցեց և գուաթ մը գօնեակ կուլ  
առաւաւ :

Մօնկօմրրիին այս երրօրդ գոււթը պարզե-  
լը աեօնելուու , պարտաւորութիւն զգոցի մէջս  
մաելու : Արդէն կէս մը գինով էր : Դիմել օրու  
իրեն որ անտարտկոյս ծանրակշիս բան մը պա-  
տահած ըլլալու էր Մօնկօմրրին . քանի որ մինչեւ  
չիմա չէր վերտարձած , և թէ պարապւոր էինք

Երթուլ սառագել անօր վիճակը։ Մօնկօմքրի շահ մը սարսած տառկութիւններ ըրտ, բայց վերջապէս համազաւնցաւ։ Թիշ մը բան կերանք ու Մ'ինին ոլ ևս տանելով մնկնեցանք։

Այդ պահուն աւնեցած մաքի բանագառաւմիւն կանունացավ թիւլու է անշաւլա որ, կառարակածային յետիջօրէի հանդարասութեան մէջ այդ մնկնումը՝ սորորինակ կերզավ հենդոնի տպաւութիւն մը ձգոն է մաքիս վրայ, նոյնիսկ մինչև երմա։ Մ'ինի ասցեւէն կը քուիր, ուսերք կօրացած։ Խայրածքավ մեր տամրուն երկու կողմէրը կեսարիւլով առեն, իր այլադակ սեւ դիւնիքը երեւան կուգար որագ սարսաւներօվ։ Զէնց չունիքը, որովհետեւ նոզամարդուն կես պայքարած պահուն կորուցացան եր իր սապարը։ Իրեն կամար լաւագայն զէնքերը եր սկսաներն էին կարւի տաեն։ Մօնկօմքրի անօր կը կեռեւէր սոյթացաւն քառաւութով։ Ճեսքերը գրրաններան մէջ ու զլուիքը ծառծ։ Ազուլուն մեն մը անուր և խեն դէմ զայրացած եր զօննակի խնդրոյն կամար։ Ձ-ի թեւս վիզեւ կ-իւռած եր, — բարեբազգաբարոր ձոփը, — և ային մէջ ըեւ վոլվրո սեզմած եի։

Նեզ արտեսի մը ևեւեւերանց կազմին բռնական զայրի մօխութեան միջին, պիւխույին արեւմանան ուզգութիւնով։ Մ'ինի յանկարն կեցաւ, անշարժ ու զգույթաւոր։ Մօնկօմքրի անօր դարձնուեցաւ ու իւղի ու կանգնած, Յետու

երեքս ու ուշագիր մարկ բնելով, մանկուղ քայլերու և ձայներու ազմաւկ մը լոեւինք. ծառերուն միջին։

— Մեռած է. կ'ըսէր խօրունկ ու պառած ձայն մը։

— Ջէ մեռած. չէ մեռած. Կը կոպէսնձէր ուրիշ մը։

— Ցեսանց, մննց անսանց, Կը պառափանէին բազմաթիւ ձայներ։

— Կ-... պառաց Մօնկօմքրի յանկործ. Կյանձի նայեցէ՞ց։

— Ենրերնիդ անիծեմ, յսի սորձանակը զարտասելով։

Լուսին մը։ Յեռայ ձորեւառումներ՝ հած բուռակիւնութեան միջին։ Յեռայ սորորինակ լոյսով մը լուսաւարուս կէտ երկաստանեակ սարորինուկ զէմքեր երեւան եկան հօս ու Հոն։ Մ'ինի խազա մանյիքն մը սրձակեց։ Կոպէսնձարդն եր, — ճիշոր բռելու համար, սրդէն ձայնէն կռաւուն էի ոն ըլլուր։ — Ճ-րմակ լըթերու մէջ փոթթուս օւրիշ երկու տառածներու նետ զար նաւակին մէջ սեռած էի։ Անօնց կ'ընկերանային երկու բծաւոր կենդանիներ ու, ինչպէս նաև Յ-էնցը աւանդնելու պաշտօն ունեցազ անսեփուն ոգեզ ու գորշ արարածը, այսերէն վար կախուած մոխրագոյն մազերօվ։ Բանձիր յաւաճուս, և իր ներօ քայլուած օսկոյն վրայ, նրիու ծամերով սոսանաց գորդ բաշերօվ, — զիմազուրի

ու դանդաղացրէ էսկ մը, որուն այլոնդոկ  
կարմիր ոչքերը, և առաջքէր, մեղ կը լրահուեին  
կոնոնչներուն մէջէն:

— Վայրկեան մը ոչ ոք չայն հռնեց:

— Ո՞վ... մ'վ ըստ որ... մեռած է. հար-  
ցուց Մօնկօմբրի երկու հեծկլատնքի մէջաեղ:  
Կաղկամարդը դազագողի նայուածք մը  
աւզեց գորչ կրէին:

— Մեռեր է, վճեց կրէշը. աեռած են:

Ամէն զարագայի մէջ պատահան բան մը  
չունէր այս խմբակը. Շահագրզուած և առ-  
ամօրէն առասփանար կը թուէին:

— Ուր է, հարցուց Մօնկօմբրի:

— Հո՞ն, ըստ կրէշը թեւը երկարելով:

— Հիմա Օրէնք կա՞յ. Կարցուց կապիկը:

— Տակաւին օտ ու նա կա՞յ. Իրաւ մեռած  
է. Օքնք կա՞յ. Կրինեց ձերմակ հագուած եր-  
կոսունին:

— Օրէնք կա՞յ. դո՞ւն, միւս խարազանա-  
կիրը: Մեռած է, հարցուց ուկիսան մազերով  
կրէշը:

Եւ ամէնքր մէկ ուշադիր մեղ կը քննէին:

— Բրէնափ' ը ըստ Մօնկօմբրի միւսը ոչ-  
քերը ինձի դարձնելով, մեռած է... կասկած  
չկա՞յ:

Բոլոր այդ խօսոկցութեան միջօցին իր ե-  
աւել կեսած էի: Սկսայ կառևել իրազութիւնը,  
և, ուժգնօրէն իր սաշեւը անցնելով. հասան-  
այնով մը ըսի:

— Օրէնքի զաւակներ, մեռած չէ՝ ոն:

Մ'էնկ ինձի գարձուց զավասն աչքերը:

— Ձեւ փօխած է, շրօւնակեցի, մորմին  
փօխած է. Ասեն մը չզիսի աեռնէք զինքը: Հօն  
է..., ըսի ձեռքովս երկինքը օսյո սուլոզ. —  
և հօնկէ կը հօկէ ձեր վրայ: Դուք չեք կրնոք  
մեռնելզինքը, բայց անիստ ձեղ կը աեռնէ: Օրէն-  
քէն վախցէ՛ք:

Համարծակօրէն անօնց վրայ սեւեաեցի նայ-  
աւածքս, ընկրկեցան:

— Ան մե՛ծ է, ան բարի է, ըստ Կապի-  
մարդը, երկարօրէն նայուածքը վերցնելով դէպի  
մերեւները:

— Ի՞կ Միւսը, հարցուցի:

— Անոնլով վազազ ու արիւնոզ բա՞նը. ան  
ով մեռած է, զասասիտնեց գորչ կրէշը որ նայ-  
աւածքով ինձի կը հեռեւէր:

— Ասօր ըսելիք կայ, մրմաց Մօնկօմբրի:

— Միւս խարազանաւորը... սկսաւ ըսել  
գորչ կրէշը:

— Է՞, ըսի, ինչ է եզեր միւսը:

— ... Հօսւ որ մեռած է:

Սակայն, Մոռօյի մակը ենթելուս շարժա-  
ռիթը չհասկնալու չսփ գինով չէր Մօնկօմբրի:

— Մեռած չէ՝ վճեց յամրօրէն: Բնա՛ւ եր-  
բեք: Այնքան ոզջ է որքան ես ինքս:

— Օրէնքը անսասազներ կան, յարեցի:  
Անտեղ զէտաք է մեռնին: Ոմտնք արդէն մեռած

Են: Հիմա ցոյց առէք մեղի թէ ուր է մարմինը, այս մարմինը զոր մէկդի ծգեր է որովհետեւ ու պէտք չունէր անօր:

— Մովուն մէջէն քոլոզ Մա՛րդ, ըստւ հրէ-ը ի՞նձի, եկո՛ւր ցոյց առմ մարմինը:

Այս առեն, ոյս վեց արորածներէն առաջնորդուած. դէպի հիւսիսային-արեւմօւածք ուղղուեցանք պաերներօւ, կէենիներօւ և զանտզան ռոյս՝ բառ մը մէջէն։ Ունացաւմ մը և ճարճատում մը լսուեցաւ յանկործ ճիւզերօւն մէջէն, և վարդագոյն պղոխի մորդուկ մը դէպի մեղի եկաւ ողաղակներ արձակելով։ Անմիջապէս ետք, արարշաւ այդ պղոխի հետապնդող արիւն-թաթաւ հրէշ մը երեւցաւ, ու իր թսփը զօպէլու կամ չեղում ընելու ժամանակ չօւնեցած, մեր խումբին վրայ ինկաւ։

Գոր, հրէշը մէկ կողմ ցատկեց. Մ'լէնկ մը-արնիւն մը արձակելով միւս կօզմը նետուիլ փորձեց, բայց բոխումէն գետին ասպալեցաւ, Մօնկօմրի գնաւակ մը արձակեց, բայց, զնաւակը վրիպած ըլլալով. գլուխը ծաեց. թեւը երկնցուց և կէո՛-րջան մը լրտւ փախուստ առլու կամքը։ Այն-առեն ես պարպետի արբանակս, սակայն հրէշ շարօւնակեց իր խոյանքը. զինքս զրեթէ իր սօսկալի դէմքին հպեւու չօփ մօաէն կրաեւ թի դարձեալ. Տեսայ որ անօր դիմագծերը փայլակի մը ցոյտքին մէջ թագուեցան և դէմքը փորուեցաւ կարծես։ Սակայն ինծի զարնուելով

անցաւ, Մօնկօմրին բռնեց, և, առանց զայն ձգելու, մարմնոյն ամբողջ երկայնքովը զետին առզաւեցաւ, իր օրսն ալ քաշառելով այդ անօկտամին մէջ, մինչ հօգեվ սրքի վերջին նոպաները կը ցնէին իր հրէշային մարմինը։

Մ'լէնկին կետ մինակ մնացած էր. հրէշը մեռած էր և Մօնկօմրի գեռ պառկած։ Վերջապէս այս վերջինը յամրաբար ելաւ. և իր քովը պառկող կենդանիին ջախջախուած գլուխը դիմեց, ապշտաբ դէմքով մը։ Ասիկա կէսմը թափեցաց զինքը և ուղիղ կերպով կանգնեցաւ օտքերօւն վրայ։ Այն առեն նշմօրեցի. որ գորչ հրէշը զգուշուար կերպով դէպի մեղի կը վերտգանառը։

— Հօս նայէ՛. ըսի կենդանիին փշրուած գլուխը մասնանիշ ընելով։ Օրէնքը կայ ու կը մնայ, և ասիկա ըմբուս մըն էր։

Հրէշը քննեց դիմակը։

— Ան կը զրէէ սպաննող հօւրը, ըստւ իր խորունկ ձայնովը. քանի մը ծիսակոն հատուածներ կրկնելով։

Միւսներն ալ մօտեցան ու նայեցան։ Այս ամէնէն ետքը, դէպի կղղիին ծայրագոյն արեւմտեան կօզմը սւզզուեցանք։ Կատուասիւծին խածառուած ու յօշուաստ մարմինը տեսանք. ուսը զնաւակէ մը ջախջախուած, և, անկէ քսան մէթրի չօփ անդին, մեր փնտռածը գտանք վերջապէս։ Եղէզներօւ թաւուաքի մը մէջաեզ, կոխ-

կառուած միջացի մը վրայ, երեսնիվար զաւկած  
էր ան: Զեսքին մէկը զբեթէ բոլորօվին ան-  
ջառուած էր դաստակէն և ալեխուան մազերը  
որիւնաթաթախ եղած էին: Դլուիր կառուառ-  
իւծին շղթաներէն ճմլուած էր, և իր մարմայն  
առկ նզժուած եղէզները ամրողավին որիւնո-  
սոծ էին. Մէզովքը չկրցանք գտնել: Մօնկո-  
մըրի մարմինը դարձուց:

Յաճախիսկի գոգարներով և մեզ ընկերացազ  
եօթը երկառանիներուն օդնութիւնով, առւն փո-  
խողքեցինք անոր մեծ ու ծանր գիտէ: Իրի-  
կուն էր: Մեր պղոխի խումբին անցքին պահուն,  
երկու անդոմ, անսեռանելի արարուծներու առ-  
նալն ու մոնչելը լսեցինք, և անդոմ մըն ու  
զարգացայն պղոխի մարդուկը եկու մեզ լրա-  
սեց ու յետոյ անյայացաւ: Յարձակում չկրե-  
ցինք սակայն: Նրջափոկին դառն առջեւ երկո-  
ռանիներու խմբոկը բաժնուեցաւ մեզմէ, — Մ'լէնկ  
ու անսնց հետ զնաց: Դոները ինտմքազ փակե-  
ցինք, և, բակին մէջ դրուած փայտերու գէզի  
մը վրայ փախողքեցինք Մօռօյին խօշանգուած  
մարմինը:

Անկէ յետոյ, աշխատանցէն ներս մանելով,  
փարձարկութեան ենթարկուած կենդանիներէն  
ինչ ոք գեռ ոզջ էր փճացացինք:

ԺԲ.

## ՔԻՉ ՄԸ ԶՈՒԱՐՃՈՒԹԻՒՆ

Երբ այս առզաւուկները վերջացան, երբ մաք-  
րուեցանք ու կ'ազդուրուեցանք, Մօնկօմըրիի  
և այս միասին իմ պղոխի սենեակո քաշուեցանք՝  
լրջորէն ու առաջին անգամ ըլլուզի մեր կացու-  
թեան վրայ խորհելու համար: Կէս զիշերուան  
մաս էր: Մօնկօմըրի գրեթէ սթոփած էր գինու-  
վութենէն, բայց միոքը կառարելողէս առկնու-  
վրայ էր սակայն: Մօռօյի սիրազեսոզ անձնու-  
արութեան աղղեցութիւնը զարմանալի կերպով  
կրած էն ան, և կարծեմ երբեք չէր խորհած թէ  
ան կրնար մեռնիլ: Այս աղէոք անակնկուլ կեր-  
պով կուզար խանդարել այն սովորութիւնները  
որոնք իր բնաւորութեան մաս կազմած էին այլ  
եւս. Կղզիին մէջ իր անցուցած սասը միօրինակ  
սարիներու ընթացքին: Տարած բաներու վրայ  
նուան լեռէն ձօրէն պատափաններ սուաւ իմ  
հարցումներու, և կասարտկ սեղիքներու մէջ  
մշկութեաւ:

— Խնչ սիմոր գիւտ սո աշխարհ ըսուածք,  
յորեց: Խնչ բարելոնակոն խանակութիւն այս

բոլորը։ Դեռ ապրիլ չեմ սկսած։ Կը կարցնեմ ինքվինքիս թէ ԵՐԵ պիտի սկսիմ։ Տառնը վեց ապրի բանակալութիւն, ճնշում, կաթնառներու և խնամականներու առղասուկը։ յեսոյ, հինգ ապրի, Լոնտոնի մէջ, բժշկութեան ժայռը փռել, — հինգ ապրի՝ գարդելի օնօւնդ, ազտոս բընակարան, աղասա զգեստ ու աղասա մօլութիւններ։ յեսոյ յիմարութիւն մը, — լուսագոյն բան մը ընել չէի օրվան երբեք, — և այս անիծեալ կզզին ինկայ։ Տառը առի ալ հօս։ Եւ այս ամէնը ինչու համար, Բրէնտի՛ք։ Ի՞նչ խորկանք։

Այս աեսակ արտառաց խօսքեր ի՞նչ օգուտ անէին։

— Հիմա մեր խօրհելիք բանը, ըսի, այս կզզին հետանալու միջ-ցն է։

— Ի՞նչ օգուտ ասիէ հետանալէն։ Ես աքառուտծ մըն եմ, դասապարաեալ մըն եմ։ Ուր կրնամ երթալ։ Այդ բոլորը քեզի համար ողէկ կրնամ հօս աւանձին ձգել, որպէս զի անսօսնաները գան իր սոկորները ուտան։ Եւ յետոյ... Բայց խնդիր է որ այս արարածներուն մէջն կատաղութենէ չվարակուզները ի՞նչ պիտի ըլլան։

— Կա՛ւ, վաղո բան մը կ'ընենք այդ մասին։ Ես կը մասծէի որ կրնանք փայտի գէջ երբ խարոյկ գործածել և Մօսօյին դիակը այրել անօր վրայ, — միւս բաներուն հետ միասին... Հրէշները ի՞նչ պիտի ըլլան անկէ յետոյ։

— Զեմ զիտեր։ Կ'ենթաղրեմ որ վայրի առաջաւենէ ձեւակերուտածները, ուշ կոմ կանոււխ, կատաղութենէ պիտի բանուին։ Ամէնքն ալ չենք կրնար ջարդել, այնպէս չէ։ Կարծեմ թէ քու մօրդկայնութիւնդ այդ աեսակ թելտղրութիւն մը պիտի ընէր, չէ... բայց անօնք պիտի փախուին, ապահովաբար պիտի փախուին։

Այսպէս խենթ ու խելաւ բաներ ըստու, այնքան որ վերջապէս զգացի թէ ամբերութիւնս կը հատակի։

— Կրո՛գ, գոչեց քիչ մը բաւան մէկ զիտաղութեանս վրայ, չ՞ո՞ս աեսներ որ մեր գանուած նամբան շատ աւելի գէշ է ինծի համար, քան թէ քեզի։

Ելաւ ու զօնեաբէն շիշը բերաւ։

— Ճնկե՛լ, ըստ քովս դառնալով, վիճակը, փառակարու առկա՛ռ, կիրով ճերմմցուած ամւրք անտառուած, գուաթ մըն ալ դռւն խմէ։

— Ո՛չ, ըսի։

Ու նոյուայ, խիստ նայուածքով մը գիտելով եր գէմբը, որ, քարիւզի ճրագին զեզին լոյսին ներքե հետզետէ կը բոցւզմաէր, քանի գաւաթները կը պարզուէին, ու գունիկ շաղոկրառութեան մը անձնատուր կ'ըլլար։ Կը յիշեմ թէ առղասուկի անօտհման ապաւօրութիւն մը ունեցայ։ Մարդկայնացած կենդանիներուն ու Մ'լէնկին պատպանողականը ըրաւ արաթասւողին կակաղումներով։ Կը պնդէր թէ, կեսնքին մէջ ի-

բեն հանգէց ուր արտայայազ միակ էտակն էր  
եղած Մ'լէնկ, Յանկարծ գողափոր մը սւնեցաւ:  
— Եւ յեայ... ըստ, թող կա՛զ սոնի  
վիա:

Դեղեւելով սաքի ելաւ և զօնեաբին միշ  
ձեռք սասւ: Յանկարծական յատկառեսութիւ-  
նով մը գուշակեցի թէ ի՞նչ էր նպասակը:

— Գէսք չէ որ ոյդ անասունին սղելից  
ըմպելի սաս, բացագոնչեցի, իր ճամբան գոցե-  
լու համար սաքի ելլեւով:

— Անասուն... անասունը դուն ես: Ան  
ու կրնայ իր համեստ բաժինը խմել, ինչպէս բա-  
րի քրիստոնեայ մը կը խմէ... ծամբայ առ' որ,  
Բրէնտի՛ք:

— Աստածոյ սիրոյն... ըսի:

— Մէկդի քաշուէ, սանաց ասրձանակը հա-  
նելով յանկարծ:

— Կո՛ւ, ըսի:

Եւ սեղի առի, ներքնապէս զրեթէ զնե-  
լով որ, ձեռքը դառն ուռնակին վրայ զրած պա-  
հաւուն իր վրայ յարձակիմ: Յակայն մէկ թեւիս  
անգօրծածելի դարձած ըլլալուն պարագան զի-  
ետ կեցուց այդ սրոշումէն ու յարեցի:

— Անասուններու ասոիթանին իջած ես, և  
անոնց մէջ կը վայլես արդէն:

Դուաց կանակին վրայ բացաւ, և, կէս մը  
ինձի դարձած, ճրագին գեղնորակ լոյսին և  
բաւար ամայն ցոլքին մէջաւղը կանգնած, իիս

ու կոպիս յանքերուն սոսկ, կոպիչներուն իորը  
մարթային սեւ այսուցներու նմանող սչքերօգ,  
կոկոպեց:

— Անձունի սիմորին մէկն ես գուն, Բրէն-  
տի՛ք, Կամեատութը էշ մը որ ցնորսոծին սարսափ-  
ներ կը յօրինէ: Անսլին վերջութուն հա-  
սոծ ենք: Վազը, ուզեզ պայթեցնել միայն կը  
մնայ ինձի. բայց ոյս իրիկուն քիչ մը պիտի  
զուարձանամ գոնէ:

Լուսնի լոյսով ելաւ գնաց:

— Մ'լէնկ, Մ'լէն'կ, հին ընկերո, պա-  
սոլով:

Երեք անօրոշ էտակներ երեւցան սպիտակ  
պայծառութեան մէջ. մէկը ճերմակ քողի մը  
փաթթուած, իսկ միւսները՝ առաջինին հետեւող  
սեւ բիծեր: Ուշադիր կոնդ սոխն անսոնք: Այն  
առեն Մ'լէնկ, իր կամբածեւ ուսերօվ, շրջա-  
փակին երկայնքն ի վեր յառաջցու:

— Խյեց՛ք, իմացէ՛ք իշու կասրներ, զոչեր  
Մանկօմըրի: Խմեցեք ու մարդ եղէ՛ք: Խերն եմ  
անիծեր, ես հանճարի՛ ուր մարդ եմ: Մօս ս-  
որկա մասձելու չսփ ինելք չունեցաւ: Վարպետի  
վրձինն վերջին հպանքն է ոս: Օն, խմեցէ՛ք  
կ'ըսեմ ձեզ:

Դէպի արեւմօւաք սկսու վազել, շիշը օդին  
մէջ չարժելով. իր ետեւէն կ'երթոր Մ'լէնկ և  
անօր կը հետեւէին երեք անօրոշ էտակները:

Մինչեւ սեմը յառաջցայ: Լուսնին միդա-

պատ պայծառութեան մէջ հազիւ թէ զանազան-  
ուող այդ խմբակը, քէչ յեսոյ կանգ առաւ:  
Նշարեցի որ Մօնկօմբրի անխառն գօնեաբի բա-  
ժին մը խմցուց Մ' էնկին, և, վայրկեան մը ետ-  
քը, այս աեսարանին հինգ անձնաւթրութիւննե-  
րը առաջամ բհծի մը վերածուած էին:

Յանկարծ Մօնկօմբրին ձայնը իմացայ որ  
կը պօսար.

— Երգեցէ՛ք... Ամէնք միասին երգենք.  
Բրէնտիքին հայհայեցէք... Սքանչելի՛: Հիմա,  
նորէն հայհայեցէ՛ք Բրէնտիքին. հայհայեցէք:

Եւ խումբը հինգ անջառ սաւերներու  
բաժնուեցու և ծովեզրին լուսաւոր գիծին եր-  
կայնքն ի վար նահանջեց յամբարար: Այդ ցա-  
ւագուրներէն ասէն մէկը իր կաշուոյն կ'օռնար,  
իմ հասցէիս անարգանքներ բարբանջելով, և ա-  
զատ ընթացք առաջ այս բոլոր ցնորական խօս-  
քերուն զօր ներշնչումի այս նոր սղբիւթը, — զի-  
նովաւթիւնը, — կը թելազրէր իրենց:

— Ետեւէ ետեւ դէպի ա՛ջ, հրամայեց Մօն-  
կօմբրիին հեռաւոր ձայնը:

Եւ իրենց ունացումներով ու ճիշերով ծառե-  
րու մթութեան մէջ խօրասուզուեցան: Լառ-  
թեան միջէն հեռացան գային, յամբօւէն, շատ  
յամբօւէն:

Դիշերուան հանդարս շքեղութիւնը դորձ-  
նալ շրջապատեց զիս: Լուսինը, միջօրէականէն  
անցած, դէպի որեւմօւաք կ'օւղղուէր հիմա. իր

լրումին մէջն էր ան, և, իիսափողիսզուն, եր-  
կինքին լուրի զառարկութեան մէջ կը լոգոգ  
կործես: Պատին բացարձակօրէն սեւ սոսուերը  
սոքերուս ազգւ կը սարսծուէր հազիւ մէկ մէթր  
լայնքով: Սրեւելեան կոզմը, միօրինակ գորո  
գոյն մը առած էր ծովը, մութ ու խօրհրդաւոր,  
և ալիքներէն մինչեւ պատին շուքը, հրարխային  
բիւրեղոցումէ գոյացած աւոզուաը կը փափէր  
ու կը պօղղոր, աղամանդեսյ ծովափի մը պէս:  
Ետեւի կոզմօ, առաք ու կարմրօրակ լոյսով մը կը  
զառէր աւրիւզի նրազը:

Այն ատեն ներս մասյ և գոււը կզպեցի:  
Բակը գոցի ուր Մօռօյի գիտկը կը հանոչէր իր  
վերջին զօներուն քով, — շուներ, այծուլուը և  
քոնի մը ուրիշ իւղան կենդանիներ. նոյն իւկ ուղ-  
ոսակալի մահէն ետքը հանդարս մնոցած իր լայն  
դէմքը և իր մածարաց խօժու ոչքերը, մեռած  
ու ամօյն լուսինը կը դիտէին կարծեն կեռուէն:

Զրեօրին եզերքը նօտայ, և, աչքերս արծա-  
թի շղերու և մահամիպ սասուերներու այդ շո-  
րոշուք չեղծուկոյտին սեւեած. փախուստի մի-  
ջոց մը ոկայ օրսնել:

Խօրհեցայ որ սասաւն չիչ մը պաշտր դնեմ  
նառակին մէջ, և, առջեւս զանոււող փայտի դէ-  
ղը բանկցնելէ եռքը, անգստ մը եւս Ովկէանին  
սմայութեան յանձնեմ բաղդո: Կ'րմբանէի որ  
Մօնկօմբրիէն յոյս չկար, որովհետեւ, : իսակը,  
այդ մաքդոցած անասուններու գառակարգին կը

զոսկանէր այլ եւս ան և մարդկային ընկերութեան հետ շփուելու անկարող էր։ Չեմ յիշեր թէ ո՛քան առեն մնացի հոն, ծրագիրներ յօրինելով։ Թերեւս ժամ մը, թերեւս երկու, Մանկամբիին դէպի յրջատակին մօսերը գործը ընդհատեց խօրհրդածութիւններո։ Խազոս առաջաւմներ, ուրախութեան ձիչերու թօհուրոն մը մը լուցի, ծովտին երկայնքն ի վար, — զուշը առաջներ, յափրածուքներ, ուրու ձիչեր. որոնք ծովին մօսենալով գաղրեցան կարծես։ Յեայ, յանկարծ բարձրացու ազմուկը և կրկին նուազեցաւ. իսւլ հարսւածներ, կարսւազ փայտի ճարևառւմներ հասան ականջիս, բայց կարեւորաւթիւն չառի։ Տեսակ մը խոռնափնթօր երդ ծայր առւաւ։

Փախօւսափի ծրագիրներուս վերսդարձան մը առածումներո։ Ելայ, ճրոզը առի և գոցի քննելու այն քանի մը սակամները զոր չառմարանի մը մէջ նշմարու էի նախապէս։ Պիսիւիի քանի մը սնասւկներ ուշադրութիւնս գրաւեցին և անսնօմէ մէկը բացի։ Ճիշտ այդ դահոււն լոյսի կարմիր սուր մը նշմարեցի ոչքի ծայրազը և յանկարծ եսիս դարձայ։

Սաեւի կոզմօ, յասակօրէն զիրոր խոշանաւոց սասւերներով ու լուսնային պայծառաւթիւնով ազգաւած բակը կը սարսծուէր, այն փայտի գէղերով ու խօրձերով սրանց վրայ փըսւած էին Մօս և իր խոշանագուած զուերը։

Վրեմբնգրակոն վերջին գիրկընդիմանումով մը իրար կուչած ըլլուլ կը թուեին անոնք։ Լոյնոց ու գիշերուան զէս ուր էին Մօսոյին վերքերը, և ասօնցմէ զազած սրիւնը սեւօրսկ լայսուններ գոյացուցած էր ուսովին վրայ։ Այն առեն՝ ուսանց զառնաւը հասկնալու՝ նշմարեցի որ, կարմրօրսկ և ուրօւային լոյսի սուլքը գիմցի զասին վրայ կ'երթեւեկէր։

Սիսլ ննիթազրութիւն մը ըրի կարծելով թէ թմ ձեռքի ճրոզիս մէկ սուլքն էր ան պարզապէս. և շանմարանի զաշտրներուն քով գործոյ։ Ամէն կողմ պրպանցի, որչափ որ կարելի էր ընել մէկ թիւով. ինչ որ ինծի յարմար ուօգոսկար թօւեցաւ, զառեցի մէկ կոզմ դրի. Կետեւեալ ուսան նուակին մէջ փախողրելու մասդրութիւնով։ Շարժումներս յամր և ձախուէր էին և ժամոնակը որոզօրէն կը սահէր. Քիչ յետո, որշուայր վրայ հասաւ։

Ննիթափելու երգը գաղրեցաւ. պաշը սուլքներու սեղի սուլու համօր, յեայ պզմուկի փախուցաւ յանկարծ։ «Զարկէ՛ք, զարկէ՛ք» պազղակներ. կաւելու ձայներ և, յանկարծ, սոսկուկ հարուածի մը սզմուկը հասան ականջիս։ Այս այլազան նիշերուն շեշոք այնքան ուժգնորէն կը փախուէր որ ուշադրութիւնս գրաւեց։ Շանմարանէն ելայ և բակը գոցի մարկ ընելու համար։ Այն առեն, չփաթօւթեան և պղմուկին պղէն, քէվուզը հարուած մը զայթեցաւ։

Սենեակիս մէջէն խոյտնուով մինչեւ որոս-  
քին պզարի դուռը հասայ: Ճիշտ այս պահան,   
ոնաւուներէն և պաշտի ուստիերէն մի քանին  
ունեցան և իրարու վրայ գետին գուրեցան իմ  
ետեւէս, կօտրած գաւաթի շնկոց մը հանելով:   
Սակայն, ուստի երբեք առոր ուշաղրութիւն  
դարւնելու, ուժգնօրէն դուռը բարի. առօնելու  
և մարթէ ի՞նչ առջի կ'ունենայ դուրսը:

Սովորին վրայ. նաւոկը պասսպարոզ խօր-  
շին քովը, ուրախութեան խարոյկ մը կը վա-  
սէր. արշալոյտին կէս-պայծառութեան մէջ կայ-  
ծեր արձակելով. ուեւ դէմքերու զանգուած մը  
կը փայլէր անոր շուրջը: Լոեցի որ անսնա առ-  
լով զիս կը կանչէր Մօնկօմիրի: Բէջօվը ընթա-  
դէղի բացերը խոյացայ հապճեղով:

Տեսայ, որ Մօնկօմրին առձանակէն բոցէ  
լեզու մը պոռթեաց, հողին շառ մօտէն: Գետին  
ինկած էր ան: Սկսայ բոլոր ոյժովս պառալ և  
ոդին մէջ պարպել զէնքո:

«Տէ՛րն է» ողազակը հասու սկանդիս: Տօրո-  
ւած ու վժլուսւն զանգուածը զանազան մասերու  
բաժնուելով ըրուեաւ. կրակը ճարճաւեց, ու մա-  
րեցու. Երկօսանիներու ամրուիր յանկարծական  
խօնազակ մը փախաւ իմ առջեւէս. Դերագր-  
գառութեան մէջ, անսնթ զեռ թաւուաներօւն մէջ  
չանյայաբած քանի մը հարուած պարակե,ի վրա-  
նին. Անկէ յետոյ, գետին վրայ արածուած  
զանգուածին քով վերադարձայ:

Մօնկօմրի կռնակի վրայ պասկած էր, և  
գորչ կրէյը, իր ամբողջ ծանրութիւնովը կը ճռն-  
շէր զայն: Վայրենին մեռած էր. բայց գեւ Մօն-  
կօմրիին կ-կորդը կը ուղմէր իր կոր ճիրաննե-  
րուն մէջ: Անսնց քովը պաշկած էր Մ'լէնկ. ե-  
րեսի վրայ, անշարժ. գրիզ ճեղքուած և զօնեաբի  
կօտրած, յի,ի մը վերի մասը դեռ ձեռքին մէջ  
ուղմած: Ուրիշ եւկու հօս ալ կրակին քով առ-  
քածուած էրն, մէկը անշարժ ու սիւօր՝ ատեն ս-  
տեն սանլով. գլուխը յամրաբար վեր առնելով  
ու յետոյ դարձեալ վար ձգելով:

Գորչ կրէյը բանե,ի մէկ ձեռքով և Մօնկօ-  
մրիին մարմինին վայլէն խեցի. զայն ասդին  
քաշած պահուա, իր ճիրանները բզիկ բրին  
զինովին հագուստները:

Հոգիւ թէ սեւցած էր Մօնկօմրիին դէմքը:  
Սովի ջուր որոկեցի երեսին և թեկնոց ծաւ,ե-  
լով զիխուն ուկը դրի: Մ'լէնկ մեռած էր: Կը-  
րակին քով սռնացոզ որարուծը — դէմքերնին ա-  
զերէկ յագերով ծածկուած Մարդագայ, երէն մէկն  
էր, — այնպէս մը ինկած էր որ. նշմարեցի թէ իր  
մարմինյն վորի մասը՝ ոծիւցած բայց դեռ կիզիչ  
փայուերու վրայ կը գտն.ւէր: Անանկ սղորմելի  
վրճակի մը մ.ջ էր այդ թշուառ կենդանին որ,  
պարզապէս արգահառանքէ մը մզուած, գնդոկ  
մը՝ պարզեցի ուղեղին մէջ: Միւս կրէյը, — ան ալ  
մեռած, — ներմակ հագուստ 8 ամտրդերէն մէկն էր:  
Երկօսանիներօւն մնացեալ մասը անսարին

Ազ ոնյայսցոծ էր։ Մօնկօմըրիին դարձայ ու ներդրեցի իր քովք։ բժշկական գիտելիքներու ժողովին իմ ոգիառաւթեան վրայ աւազելով։

Անգիի քովք կրոկը կը մարէր, և ածխայած կամ գորչ մախիրներուն մէջ ոպառելու մօս քանի մը կանգներ միայն կը միային։ Կը խորհիէ թէ Մօնկօմըրի մւրկէ կրնոր այսքան փայտած լլլու, ու այդ պահան նշմարեցի որ արշակոյաց սիրու էր երկիրներին և հետզիսէ աւելի կը բոցավաւէր։ մինչ խոնարհող լուսինը կը ամգունէր ու կ'ազօսանոր՝ կազօյաբն լուսաւար պայծառաւթեան մէջ։ Հօրիղոնը կարմիրով երիզուած էր սրեւելքէն։

Նայն վայրիկեանին, առւլումներով խունուած խուլ ազմուկներ լուցի ետեւէս։ դարձայ որ նայիմ, և, սօսկումի ճիչ մը արձակելով անզէս զեր ցատկեցի։ Արշալոյաբն գիտոցի կոզմը, առւ ծուփի ոզմկուց ոլորիքներ կը պատաքէին շըրջափակին վրոյ, և անոնց փօթօրկուից խուռին մէջէն, որիւնազոյն բոցի երկոր ու գողդոջուն հրթիռներ կը ժայթքէին։ Եզեզով ծածկուած առնիքը բանկեցաւ։ ճկուն բոցիր խուժեցին որմայեցերէն զեր և յանկարծակոն ցայթք մըն ու սենեակիս պատահանէն գուրս պառթկաց։

Սենեակէն գուրս ելոծ պահուա լուս ողմուկս յիշեցի և անմիջապէս հասկցայ թէ ինչ էր սեղի սւնեցած։ Մօնկօմըրիին օգնութեան փութացած առենս նրազը սապալոծ էի։

Շուասզ կատենցի թէ շրջափակին սենեակներէն կամ շաեմարտաններէն որ և է բան ողամելու կարելիութիւն չկար։ Միաքա փախուստի ծրագրիս անդրադարձաւ, և յանկարծօրէն վազեցի դէպի ծօզափին այն մասը ուր պառզբուած էին երկու նուակները։ Ոչինչ Աւազին վրայ, ինձմէ հետու, երկու սապարներ նշմարեսի։ Փայտի կաօրուանք ու առշեղներ սործաւած էին սմէն կոզմ։ և խորոյկին մախիրները կը միային ու կը սեւնային՝ արշալոյափ զայծաւթեան ներքեւ։ Մօնկօմըրի նուակները սյրու էր, զբէժ լուծելու և դէպի մարդկոյին բնկերութիւնը մեր գերազարձը անկարելի դարձնելու հօմար։

Կառազութեան յեղակործ նոպոյ, մը սնցեց թիւ, թիւ Յաց որ պիսի սարուէի սնոր սիմար սպեզը ջախչափելու կրկնուկի հարուածներով մնպաշապան կերպով սպերուս առջե զառկած այդ զինուկին մէջն իսկ Բայց յանկարծ, այնքան ակար ու արգակասենի կերպով մը ձեռքը նարծեց որ, զայրոյթո անկեռացաւ։ Մանչիւն մը արձակեց և կոպերը բացուեցան վայրկեան մը։

Իր քաջու ծնրադշեցի և գլուխը զեր սախ Աչքերը բացաւ, արշալոյայը զիսեց անշշաւէ, յետոյ նոյսուածքը պատակեցաւ իմինիս։ ծանրացած կոպերը դարձեալ փսկուեցան։

— Կը ցաւիմ, մըմասց հիզով մը։  
Այնպէս կը թուեր թէ մասեւ կը ջանայ։

— Կերջն է, մըմռաց, այս ապօւշ աշխարհին վերջն է։ Ինչ Բաբելոնական...

Մահկ կ'ր' էի։ Գլուխը վար ինկաւ անկենդան։ Կարգելի թէ որ և է հեղուկ մը պիտի կը բնոր ոթսփեցնել զայն։ Բայց ո՛չ ըմպելի կար և ո՛չ ալ խմբնելիք աման։ Աւելի ծանր ճնեցը թէւիս վրայ, և սիրոս սեղմօւեցաւ։

Դէմքին վրայ հակեցայ, և, ձեռքս շատիկին մէկ պատուածքէն անդրնելով կուրծքը շուափիրի։ Մեռած էր, և ճիշտ հոգին աւանդած պահան, բայց սպիտակ ու երավուու երիզ մը, — Վրդեկին մէկ ցութը, բայց ձրացաւ արեւելքէն, հրուանդանին ետեւէն, ճաճանչներու փրփիս ըներ ցոյցնելով երկինքին վրայ, և ծովին մժութիւնը փախելով ողմկօտ ու խօղաւուն փողփողանքի մը, որ ուսապօտէի մը ոէս եկաւ թափի մոռելին կարկայած դէմքին վրայ։

Իմ հապեեպով յարմարութած կարծր բարձիս վրայ զետեղեցի գլուխը կամացուկ մը և ստքի ելայ։ Այսեւո՝ պսպօւն ամայութիւնը ծովին, անակին առանձնութիւնը ուր բյնքան առառպած էի արդէն։ Ետեւո՝ արաւոյուին ներքեւ մրափօղ կղզին և իր անտեսանելի երկառանիները։ Շրջափակը կ'այրէր, իր բոլոր պաշառներով ու սպանիւթերով։ Չփօթ ողմօւկի մը մլջ, բայց յեղակարծ յործանքներ, ճարճառումներ ու փլուզումիւնիւն դրդի յարութանելով առեն առեն։ Թանձր ու խիտ մուտքը կ'երթար՝ հովիտին որջերը յրջապասող ծառերու գագաթներուն փաթթութիւնը պատկիւլ և ծովեղերքին հետեւելով կը հեռանար,

ԺՊ.

### ՀՐԷՇՆԵՐՈՒ ՀԵՏ ՄԻՆԱԿ

Այն առեն, երեք երկօտանի կրէշներ գուրենական մացառներէն, կամարձեւ ուսերպ գուտիւնին դէպի առջ ձբաւեր կերպով օրօրելով իրենց աձեւ ձեռքերը, հետազօտող ու թշնամական ոչքերով, և դէպի ինձի յառաջացան վարանոս շարժումներով։ Անոց դէմ կանգնեցայ, որովհետեւ անսնց վրայ իմ ունենալիք աղդեցութենէ։ Կախաւոծ էր բաղդա, մինակ էի ՚իմա, մէկ թեւո լոկ գործածելու կարող, ու գրպանիս մէջի բէզուվրը չորս գնակ միայն կը պարունակիր։ Ծովու փին վրայ ապրածուած փոյտի կառոււնքներուն ու սաշեղներուն մէջ նետուած էին։ Նաւակները խօրառկելու ծառայած երկու ապապաները, ետեւի կողմա, մակնթացութիւնը կը սկսէր։

Միակ մ.ջ.ցո որ կը մնար ինձի քաջութիւն ցոյց առլն էր։ Հոմարձակօրէն և սւզզակի մօռնեցող կրէշներուն վրայ սեւեռեցի ոչքերու, նայուածքէս խօրառփեցան, և իրենց սարսաւուն առնդերով՝ քովս պատկող դիակներուն հոռը

ոկոսն չնչել։ Թանի մը քայլ ոռի, Մորդոգայ-  
լին դիտելին ոռկ մնացած որիւնսոս խարողանը  
քաշեցի և շաչեցուցի։

Կեցան և զարմանքով ինձի նայեցան։

— Բարեւեցէ՛ք, հրամայեցի։ Բարեւի կե-  
ցէ՛ք։

Վարանեցան։ Մէկը որունքը կեցուց։ Կո-  
կորդո ունելիօրէն ուղմուած և դէպի բրենց  
քայլ մը առնելով հրամանո կրկնեցի։ Մէկը ծըն-  
բադրեց նախ, յետոյ միւսներն ու։

Կէս մը դորձայ, զիտկներուն քով գոլու  
համար կրկին, առանց սոկոյն նայուածքո ան-  
ջառելու երեք ծնբադրի հրէշներէն, ճիշտ այն-  
պէս ինչպէս գերասան մը բեմին վրայ ես ես  
կ'երթայ, դէմքը միշտ հանդիսականներուն դոր-  
ձուցոծ։

— Առանք Օրէնքը սոնսկոխ ըրին, յարեցի,  
սոքո ողերեկ մազերով հրէշին վրայ գնելով,  
եւ աւա սպաննուած են։ Նոյն իսկ օրէնքը ո-  
սանգոզը։ Նոյն իսկ խարազոն սւնեցոզը։ Օրէն-  
քը սմնազօր է։ Եկէ՛ք, ոեսէ՛ք։

— Խուսափում չկ'ոյ, ըստ անսնցմէ մէկը,  
աենելու համար յառաջ գոլով։

— Խուսափում չկ'ոյ, կրկնեցի։ Հետեւա-  
բար պէք է ինձի մարկ ընեց և գործադրեք  
ի՞նչ որ կը հրամայեմ ձեզի։

Ուզի ելան, նայուածքով հարցաքննելով  
վերոր։

— Հոն կեցէ՛ք, հրամայեցի։

Երկու սոզորները զերցուցի զետէնէն և վի-  
րաւոր թեւո բանոզ կոպիչէն կախեցի զանոնքն  
Սեռոյ Մօնկօմըրին դարձուցի։ անոր ըէվոլվըրը  
ոսի գրպանէն։ Երկու գնաակ մնացած եր մէջը.  
գրպանները խուզարկելով կէս-երկվեցեակ գըն-  
ուկներ զայ անսնցմէ մէկուն մէջ։

Ուզի ելլելով, դիսկը օսյօ ոսուի խարազ-  
նիս ծայրով։

— Առաջ անցէ՛ք, վերցուցէ՛ք սորիա և  
ծովը նեանցէք։

Դեռ սորապիտակար, Մօնկօմըրիին մոտեցան,  
վախնուով մանաւանդ խարազանէն որուն ա-  
րիւնսո փոկը կը շակեցնէի։ Յետու, անճարակ  
վարանումներ օսյօ ոսուին, բոյօ, քիչ մը սպա-  
նալիքով և խարազանի քանի մը հարսւածով,  
հորկադրուեցան զգուշութիւնով վերցնել դիս-  
կը, ծովափէն վար իջան և քիթերնուն սակէն։  
մալուով պաղուն ալիքներու մէջ մասն։

— Քոլեցէ՛ք, քալեցէ՛ք, զոռոցի, ուելի՛  
ներ։

Առաջ գոցին։ Երբ ջուրը մինչեւ իրենց ո-  
նութները հասաւ կանգ ուին և ինձի նայեցան։

— Զգեցէ՛ք, հրամայեցի։

Զուրի յորձանք մը գոյացնելով ոնոր սոկ  
անհետացաւ Մօնկօմըրիին մարմինը և զգացի որ  
բան մը սիրա ծակծկեց։

— Լա՛ւ, ըսի, աեսակ մը հեծկլառաքով խո-  
րանուած ծայնով։

Եւ հրէշները ծովափ դարձան երկչոս արա-  
բանքով մը, ալեակներու արձաթին վրայ ուն-  
ոկօններ ձգելով իրենց նաեւէն։ Երբ ջուրին ե-  
զերքը հոռան, դէպի ծովը դարձան վրդոված,  
սպասելով կարծե։ որ Մօնկմրին ջուրէն դուրս  
դիտի խօյանար կրկին՝ իրենցմէ վրէժ լուծելու  
համար։

— Հւմա կարգը առօնցն է, ըստ, միւս դի-  
տիները ցոյց աւալով։

Մօնկօմըրին ձգւած աեզը չուզեցին մօն-  
նալ այլ եւս, և մեռած չորս կենդանիները ծով  
մացնելէ առաջ. հարիւր մէթրի չոփ աեղ քաշ-  
քրեցին, ծով փին շեղ զիծին հետեւելով։

Մ'լէնկին յօշատուած մնացորդները տարած  
առեննին, երբ անոնց շարժումները կը դի՛էի,  
թեթեւ քայլերու աղմուկ մը լսեցի ետեւը կոզ-  
մէս, և յոնկործ դառնալով, մած Բարենի-Խոզը  
նշմարեցի 10 12 մէթր անդին։ Հրէշը, գլուխը  
ծած, փափուն աֆերը իմ վրաս յառած և  
թաթերը մարմնոյն վրայ սեղմած էր։ Երբ դար-  
ձայ, աչքերը մէկ կոզմ դարձուց և այդ հակած  
դիրքին մէջ մնաց։

Վայրկեան մը կեցոնք դէմ առ դէմ։ Խա-  
րազանը գետին ձգեցի, և ատրճանակը հանեցի  
դրպանէս, օրովհաւ միտքո դրած էի առաջին  
պատրւակով իսկ սպաննել այն հրէշը, որ էիմա  
կղզին մէջ մնացող երւն ամէնէն ահաւորն էր։  
Ուղղամառվեան հակասակ կրնայ թուիլ ասիւ-

կո, բայց որոշումո այրպէս էր։ Մարդացած ա-  
նառաններուն որ և է ոէկէն աւելի այս հրէշէն  
կը վախւայի։ Դիտէի որ իր զոյսւթիւնը վասնդ  
մըն էր իմ զօյութեանն համար։

Տառը երկվայրկեանի չոփ մասձումները ամ-  
փոփեցի։

— Բարեւէ՛։ Ի ծո՛ւնը, հրամայեցի։

Մանչիւն մը արձակեց որ ակռանները երեւան  
հանեց։

— Դուն օ՞վ ես որ...

Ատրճանակս բարձրացուցի։ Քիչ մը չափա-  
ղանց ջղայնոտ կերպով թերեւս, նշան ասի և  
կրոկ ըրի։ Կափկափելը լսեցի և առայ որ մէկ  
կոզմ դարձաւ, խոյս աալու համար. հասկցայ որ  
կոզմ վրիպած է, բթամատօվու չնիկը (hammer)  
գնաւակ վրիպած է, բթամատօվու չնիկը (hammer)

վերցուէի օրպէս զի դարձեալ կրակեմ։ Բայց  
կենդանին օրորշու կը փախէր, մէկ ու միւս  
կոզմ ցատկանելով շարունակ, և չուզեցի որ  
երկրորդ անդամ մըն ալ նշանուառնեանս վրի-  
պելուն ձախորդ կացութեան մէջ գտնուիմ։

Առեն ատեն կը դասնար և ուսերուն վրա-  
յէն ի ծի կը նայէր ան. ծովեղերքի շեղ գլիծին  
հետեւեցաւ և հրկիզուած յիշափակէն դեռ սո-  
զալով բարձրացող մաւիթ զանգուածին մէջ կը-  
սուեցու։

Ա. քերս հրէշին կարսուած կէտին յառած  
մնացի վայրկեան մը, յետոյ դարձայ երեք հնա-  
զանդ երկուտանիներոււ. անօնք դիակը բանած

կեցեր էրն դեռ, և հրաման ըրի որ ջուրին մէջ ձգեն զայն, Անկէ ետքը, մախրակոյսին մօս, ճիշ դիսկներու ինկած աեզր վերադարձայ, և սպազով աւազը խառնչուկնեցի, որպէս զի արինի բիծերը անհետանան:

Ձեռքի շարժումով մը ճամբեցի երեք գերիներս, և, ծովեղբէն վեր ելլելով, թաւուաներուն մէջ մտայ: Ասրճանակո ձեռքո էր, իսկ խարազանո, ապարաներուն ևետ, թեւիս կողի չին անցուցած էի: Կացութեանո վրայ խօրհրդածելու համար առանձին կ'ուզէի ըլլալ:

Հիմա միայն կը սկսէի անդրադաւանալ թէ, ամէնէն սոսկալի բանը այն էր որ, այս կղզին մէջ որ և է ապահով աեղ չկար ոյլ եւս, ուր կորոզ ըլլայի վասահօրէն առանձնանալ՝ հանգչելու կոմ քնանալու համար: Հօս հասնելէս ի վեր զարմանալի կերպով վերառացած էի ոյժերս, ստկայն, իրական դժբաղդութիւններու պարագային զայնաստ թիւններու և յօւարեկութիւններու շատ հակամէտ էի դեռ: Այն գազափարը ունէի որ հարկ էր կղզին մէջէն անցնի, և երթա, մարդկայնացած երկուանիններու մէջ բնակութիւն կռասատել, պարզապէս անոնց վասակելով քիչ մը ապահովութիւն վայելելու համար: Բայց ատիկա գործադրելու քաջութիւնը չունեցայ: Մովագին կողմը վերադարձայ, դէպի արեւմուռք շրջան մը ընելով. կրկիշուած շրջափորին քովէն անցայ և ուղղուեցայ դէպի այնպիսի

կէս մը, ուրկէ բուօսէ և աւազէ յած լեզու մը կ'երկորէր դէպի ժայռախութերը: Հօն, կանակո ծովին ու երեսո որ և է զատահական անակնկալի դորձուցած, կրնայի նոսիլ ու խօրհիլ: Ու նըստայ, ծնօսու ծունկիս կ'թնցուցած: արեւը սպազոկի գլխուսու վրայ կ'ինար: յարածուն երկիւզ մը կը կամոկէր միտքու և միջաց մը կը փնտէէի որով կարելի ըլլար ողբերւ մինչև փրկուելու օրս, — եթէ երբեք պիտի զոր այդ օրը: Զանացի որ կարելի եղածին չափ կոնդարաօրէն մատծեց կացութեան բալոր երեւոյթներուն վրայ, աշայն կարելի չեղաւ յօւզումիս յաղթել:

Մօնկօմըրիին յօւահասութեան պատճառերը սկսայ յեզյեղել մտքիս մէջէն... — Պիտի փոխուին, ըստ էր ան, ապահովաբոր պիտի փոխուին...

Իսկ Մօսօ: Ան բնչ էր ըստած:

— Անոնց յամառ անառնութիւնը օրէ օր երեւան կուգայ... ըստ էր:

Յետոյ Բորենի-Խոզին վրայ գարձան մասնաւուներու: Ապահով էի որ այդ հրէշը զիս պիտի սպաննէր, եթէ ես զինքը չսպաննէի... Օրէնք ուանդազը մեռած էր... Զօխո՛րդ բան... Հիմա զիտէին որ խարազանակիրներն ու կրնային սպաննուիլ, ճիշտ իրենց պէս...

Արդէն զիս չէին լրտեսեր, հօնկէ, պանրներուներու և արմաւենիներու կանանչ խուրձերուն մէջէն, թերեւու կը սպասէին որ իրենց մօտէն

անցնիմ: Ի՞նչ դաւ կը լարէին ինծի դէմ: Երեւակայութիւնս կը փախչէր կ'երթար. անիրտկան երկրպահութիւն մը մէջ թափառելու համար:

Մասհօմներս խանգարուեցան ծօվային թաշուններու ճիշերէն, որոնք կ'երթային խուժել՝ ալիքներէն աւազին վրայ, ոչ ջափակին մօս նեասուած սեւ ուսարկայի մը վրայ: Աղէկ գիտէի այդ աւարկային ինչ ըլլայ, բայց երթալ այդ թաշունները հալածելու սիրո չօւնէի: Սկսոյ հակոսակ ուղղութիւնով երթալ ծօվափին երկայնքէն. նպատակս էր կզզիին ծայրագոյն արեւելքէն ոչ ջան մը ընել և այդ կերպով. առանց ինքզինքս թաւուաններու հաւանական թակարդներուն ենթարկելու, մօտենալ որ ջերու հօվիպին.

Աւազին վրայէն կէս մզօնի չափ յառաջ անալէ ետքը, նշմարեցի որ երեք հլու երկօտանիններէն մէկը, անտառակէն դուրս ելլելով դէպի ինծի կուգար: Երեւակայութեանս ծնորք երը այնքան ջայնուած էին զիս որ, անմիջակէ բէզօլվըրս ձեռք ոտի: Նոյն իօկ կենդանիին պազառող շարժումը չկրցաւ զինաթռփ ընել զիս:

Վարանելով շարունակեց մօտենալ:

— Կօրսուէ՛, գոչեցի:

Զգալի չափով շնակոն կլութիւն կոր այս որարածին վարմունքին մէջ: Վանառւող շունի մը պէս ընկրկեցաւ քիչ մը, յետոյ կանգ տառւ և իր թուի ու զաղառազ աչքերը ինծի դարձուց:

— Կօրսուէ՛, կըկնեցի: Մի՛ մօտենար ինծի: — Ներելի չէ՞ որ քովդ գամ, հարցուց: — Ոչ, կօրսուէ՛, պնդեցի խորոշան շաշեցնելով. յետոյ, խարազանին կօթը ականեներուս մէջ բռնելով, գետնէն քար մը առնելու համար ծանցայ, և այս սպառնալիքը վախցուց կենդանին:

Ա,սպէս, միս մինակ մարդացած անտօսւններու հօվիտին ետեւէնս դարձայ, և, գահավէժը ծօվին անջատող խօսերուն ու եղէգներուն մէջ պահուրած, անսնցմէ երեւան եկոզները լրտեցի, անոնց ձեւերէն ու շարժումներէն ջանալով դուշակել թէ, Մօսոյի և Մօնկօմըրիի մահը և անջանքի տօւնին կործանումը ինչ տպաւորութիւն ըրած էր իրենց վրայ: Այս ատեն հաօկրցայ իւ վեհերատութեանս խենթութիւնը: Եթէ քաջութիւնս պահած ըլլայի այն ասօիհանին վրայ զոր արշալոյցին ցոյց տօւած էի, եթէ իմ մենաւոր խօրէրդածութիւններուս մէջ որիսւթիւնս անշքացած ու փիւացած ուլլայ: Կարսզ պիտի ըլլայի Մօսոյին մականը իմ ձեռքս առնել և այս հրէշները կառալ օրել: Հիմա առիթը փախցուցած, և, իր նմաններուն մէջ գանուող ցեղապէտի մը ասօիհանին իջած էի:

Կէս օրուան մօս, քանի մը երկօտանիններ եկան ատրածուեցան տաք աւագին վրայ: Ծարաւին կրոմայօղական պականջը յաղթանակեց վախերուս վրայ: Թաւուաններէն գուրս ելայ, և,

բեկ-լվերը ձեռքս, անսնց քով իջայ: Այս կրեշ-  
ներէն մէկը, — Կին-Գայլ մը, — գլուխը դարձուց  
և զարմանքով ինձի նոյնեցաւ: Յեսօյ կորզը  
միւսներօւն եկաւ. ոչ մէկը ոռքի ելլելու և ոք-  
ջունելու արամադրութիւն սոյց առւաւ: Ինք-  
զինցո այնքան ոկար, ու այնքան յօդնած կը  
զգայի որ չկրցայ այդ մասին պնդել, անսնց  
թուական ռառւելութեան ոաջե, և առիթը  
փախցութիւ:

— Ուսելիք կ'ուզեմ, յայտարարեցի, գրե-  
բէ ներս, մինդրող շեշտով մը, Կետզհետէ մօ-  
անալով:

— Որջերօւն մէջ ուսելիք կայ, պատա-  
խանց կէս քսն եզտիսող մը, գլուխը դարձը-  
նելով:

Անսնց քովէն անցայ, և զրեթէ ամայի հո-  
վիսին սառւերին ու խստերօւն մէջ միրճուե-  
ցայ: Որջի մը մէջ առատօրէն պառազ կերայ, և,  
քանի մը կէս չորչած նիւղերօվ մաւաքը փակե-  
լով, երեսս դէպի դուռը դարձուցած ու ձեռք-  
բեկովցրիս վրայ դրած ընկողմանեցայ հան: Վեր-  
ջին երեսուն ժամերօւն յօդնութիւնը իր իրա-  
ւունքը պարագրեց և թեթև մրտփի մը անձ-  
նառաւ եղայ, վատահ ըլլուսով թէ, անտկնիսլի  
մը պարագային, զետեղած թեթեւ զանդակորմօ  
զիս որթնօնելու չսփ աղմուկ կրնոր հանել:

Տօքթ. Մոռօի այս կղղիին մորդացած ա-  
նառաւներօւն մէջ որ և իցտ որարած մըն ու  
և ինքս եղած էի այս կերպով:

Երբ որթնցոյ, գեւ ամէն բան մօւթ էր  
շուրջու: թեւս կը սուեր իր գոթաթներօւն մէջ.  
Նոսոն տեղո շոկուեցայ, նոխ հորժնելով ինք-  
զինքիս թէ մ'կը կը գոնուէի: Խոզոս ձայներօվ  
խօսկցութիւն մը լսեցի գուրօէն և այն տանի  
գոյն գիտեցի որ ծիւզերը վերցուած էին ու մօւտ-  
քը աղաս էր: Ամարձանակս ձեռքիս ոտկն էր գեւ:

Ծնչուառթեան մը ձայնը տափ և ճիշտ իթ  
քովս կծկուած էսկ մը նշարեցի: Շունչո բանե-  
ցի, ճզնելով անօր ինչ ըլլուլո զանազանել: Դան-  
դազօրէն ու անվերջանալի կերպով սկսու երերալ  
անիկս, յետոյ կափուզ, գողի ու գէշ բան մը  
գպաւ ձեռքիս:

Բոլոր ընդերներս կծկուեցան և թեւս ուժգ-  
նորին ետ քաշեցի: Սոսկումի էիչ մը զուպեցի կո-  
կօրդիս մէջ և անցած դարձածը պէտք եղածին  
չսփ կռահելով, ձեռքս ըեզօվըրին վրայ դրի:

— Ռվ է ան, հարցուցի հոգիս + ակծկուած,  
խոզոս մրմունչով մը:

— Ես եմ, Տէ՛ր:

— Ռվ ես գուն:

— Իւծի կ'ըսեն թէ այլ եւս Տէր չկայ: Բայց  
ես զիտեմ, զիտեմ: Քու սպաննոծներօւդ զիտե-  
ները որթներսուն մէջ նետեցի. ավ գուն որ ես  
մին մէջէն կը քալես: Ես քու զերիդ եմ. Տէ՛ր:  
— Սովորին վրայ ինձի զառանողը գուն

էիր:

— Այս՝ Տէ՛ր:

Ապահովաբար կրնայի զատահիլ այս կենդառնին, որ վճառե, եթէ ուղէր, քնացած ատենա կրնար յարձակիլ իմ վրաս:

— Լաւ, ըսի թօյլ տալով որ ձեռքս լզէ: Կը սկսէի ըմբռնել թէ ինչ կը նշանակէր իր ներկայութիւնը հոս և բոլոր քո ջութիւնս վերապացայ:

— Մըր են միւսները, հարցուցի:

— Խենթ են, ապուշ են, հաստատեց Շնամարդո: Աղին իրարու հետ խօսելու վրայ են իմա: Կ'ըսեն թէ, Տէր մեռաւ, մըւս խարսզանվ մարդը մեռաւ, ծ վին մէջէն քալողը... մեզի վիճակակից է: Կ'ըսեն թէ ալ ո՞չ Տը ունինք, ո՞չ Խարսզւն, ո՞չ Տանջանքի Տուն: Կ'ըսեն թէ ռալ վերջն է. Օ, է՛քը կը սիրենքու սիսի յարգենք. բայց ալ ո՞չ Տէր պիտի ըլլայ, ո՞չ Խարսզոն. երբե՞ք: Ահա՝ թէ ինչ կ'ըսեն: Բայց եռ զիտեմ. Տէ՛ր, դիսեմ:

Զեռքս երկարեցի մութին մէջ և Շնամարդուն զլուխը փայփայեցի:

— Լաւ, ըսի դարձեալ:

— Եստ յանցած անոնց բոլըրը պիտի սպանես, ըսաւ Շնամարդը:

— Բարօրն ալ պիսի սպաննեմ, պատասխանեցի. որ շամանակէ մը և աեղի ունենալիք կ'ըգ մը եղելութիւններէ յետոյ. ամէ՛քս ալ քու խնայե, ուզած երեղ դուրս ամէնքն ալ պիտի սպաննուին անխնայ:

— Տէր կը սպաննէ բոլոր անոնք զոր ինք կ'ողէ սպաննել, յայտարարեց Շնամարդը տեսակ մը գոհուակութեան շետագ:

— Եւ որպէս զի իրենց մ զքելը շատնան, հրամ յացի, իրենց խենթութեան մ զ հո'ղ արուն նակեն ապրիլ մնաւ որ ժամը հնչէ: Թո'ղ անօնք անդիւաւայ թէ ես եմ Տէր:

— Տիրոջ կամքը բարի է, պատասխանեց Շնամ րզը. իր չունի ժառանգական սրագ ճկունութւով:

— Բայց մեջեան ին կայ մէկը որ ծանր յանցանք գործած է Աս կա պիտի սպաննեմ ո՛ր ո՛ր պատահամ Երբ քացի ըսեմ թէ ան է, առանց վ բա ելւ վրան պիսի իրոյանաս: Եւ համա, հաւաք ւած երուն քովո պիտի երթամ:

Ո ջիւ մուտքը վայրկեան մը խափանուեցաւ գուրս ելու Շամարդէ: Եետոյ ես պլ հետեւեցաւ, անոր և ին, զի քս կանգնած ստայ ճիշտ ու ճիշտ այս տեղը ուր կեցած էր: Մոսօին և իր շան զիս կետպահութելը իմացած պակուս: Բայց իրմա գեշեր էր, և գարշահասութիւններով լեցաւն այս հովիտը մութ էր շուրջո, ու աւելի անդին, արեւոս ու կանանչ զասիթափի մը տեղ, կրակի մը կարմրօրակ բըցերը ոհօայ, որուն ու զեւկը կը ուսերով այլադակ էակները Կը շորում կեկէին: Աւելի անդին կը բարձրանային ծառ սերու խիս բօւնութ, զերի ճիւզերուն մութ ժանեակներով ստուերոս ու ծոգաւոր երիզ մը

կոզմիսզ: Հուսինը կ'երեւար հազիսի զառիթա-  
քին եղերքէն, և կզդիխն ներպերէն բարձրացազ  
գուլոր իրիսինը՝ կ'երթար ձոզի մը զես ոնցնիւ  
անոր կլոր մակերեսին մէկ ծայրէն միւսը:

— Քովէս քոլէ՛, Կրամայեցի, բոլոր որիու-  
թիւնս ժողվելով:

Եւ քով քովի նեղ ոնցքէն վար իշոնք, ա-  
սանց Հարեւորութիւն առլու այն ասրառմ  
առաւերներուն օրոնք մեղ կը լրանէին օրջերու  
ծուագերուն առջեւ:

Կրտկին չուրջ զանուազներէն ո՛չ մէկը զիս  
բարեւելու օրամաղրութիւն ցայց առւաւ: Մեծ  
մասը բացէ ի բաց անառերերութիւն կեզծեցին:  
Նոյսւածք Բորենի- Առջը փնտակց, բայց հոն  
չեր ան: Թառնի չոփ կոյին, կրտկը գիտելով  
կոմ իրարու հետ խօսելով հոն կծկած:

— Մեռո՛ւ, մեռո՛ւ, Տէրը մեռաւ, ըստ  
Կողկամարդուն ձայնը ոջ կոզմէս: Տանջանքի  
առ'ն, ու չկայ Տանջանքի առն:

— Զէ մեռած, պնդեցի զօրաւար ձայնով մը:  
Նոյն իսկ հիմա, Ան ձեղ կը առնէ:

Ասիկ զարմանք զառնառեց իրենց: Քառնը-  
շորս ոչքեր ինձի նոյեցան:

— Տանջանքի առնը չկայ հիմա, չարսւնա-  
կեցի. բայց զարձեւու պիսի չինուի: Դուք չեք  
կընոր առնենել Տէրը, և առկայն, նոյն իսկ ոյս  
զունուս, ան զերէն ձեղ մարկ կ'ընէ:

— Իրո՛ւ է, իրո՛ւ է, կառառանց Շնա-  
մաքքը:

Խօսելու ինքնավառահ եղանակո ապշեցուց  
զիրենք: Անառաւն մը կրնաց նենգամիս կամ  
վայրագ ըլլաւ: Բայց սահլւ մարդուն միայն ոքր-  
ւած է:

— Թեւը կապուած մորդը ապօրինակ բա-  
ներ կ'ընէ մրմաց կենդանիներէն մէւը:

— Զեզի կ'րում որ այօպէս է իրադրութիւ-  
նը, պնդեցի. Տանջանքի Տունին Տէրը չիչ օրէն  
երեւան պիսի գայ, վայ անոր որ Օրէնքին կ'ան  
առաջէ:

Հետաքրքրութիւնով ի-արու նոյեցան: Ան-  
տարքիրութիւն կեզծելով սկայ ձեռցի առպարս  
անփաւթօրւն գետին զարնել, և դժատեցի որ,  
մարգին զրայ զոյացուցած խորունկ ճեղքերու Կը  
քննէին ուշղիր:

Ծետոյ Այծեմուղը կասկոծ մը յայտնեց ո-  
րուն պատասխանեիք. բժուոր կենդանիներէն  
մէկը զիազութիւն մը ըրաւ սասր վասյ և բււան  
վիճուրանութիւն մը ծագեցաւ կրտկին չորս բո-  
լորը: Իւ ներկայ ապահովութեանս մասին վր-  
ուահութիւն կ'ամրապնդուր վարքիւնէ վայր-  
կեան: Հիմա չ ունի եւս այն ձայնի ցնցււմ-  
ները՝ խորունկ գրգռուի եան սրդիւնք՝ որոնք  
նսխապէս վրդոված էլն զիս: Ժամ մը այօպէս  
շողակրատե է ետքը. Կրէւնելէն շատերը ի-ասէս  
համոզում գոյաբուցին թէ իւ յօյտարաւութիւն-  
ները ճագրիս էին, իսկ ոմայք ու Վրդ վ' կաս-  
կածներու ենթակւեծան: Աչքերու ուշագիր Կը

հոկտեմբերի 10-ի թշնամի սեսնելու համար  
սակայն անիկա չերեւաւ։ Ատեն ռատի կառկա-  
ծելի շորտում մը կը սորուացներ զիս, բայց  
շուասփ հողաքառութիւնու կը վերագոնէի։

Վերջապէս, եւր լուսինը սկսաւ իր զէնիթէն  
վար խոնաւէի, վիճողները մէկիկ մէկիկ յօրան-  
ջել սկսան, ակռաներու այս անդակ շարժեր ցու-  
ցադրելով մարոզ կրակին ցոլքերովը, և զէպէ  
հօվիտին որջերը քաշուեցն։ Ես այ անոնց հե-  
տեւեցայ, խուարէն ու լոսութենէն վախնալով.  
և մանաւոնդ աւելի սպահօվ նկատել վ անոնց-  
մէ շոտերուն հետ միասին գտնուիլու քան թէ  
մէկուն հետ առանձին։

Տօքթ. Մոռօյի կղզիին մէջ բնակչութեան-  
ամենէն երկար մասը այս կերպով սկսաւ ահա-  
Սակայն, այդ գիշերէն սկսեալ մինչև վորջը  
մէկ կարեւոր բան միայն պատճեռաւ ինք, —  
մէկդի ձեռքով անհանոյ պարիկ մանրամասնու-  
թիւններու սնթիւ շարքը և տնդուլ մտահօգու-  
թեան մը պատճառած շարունակուկան զրգու-  
թիւնը։ Այնպէս որ, կը նախընարեմ այդ ժամա-  
նակամիջնին օրագրութիւնը զանց ընել, և  
կէս-մորդացած այդ վայրենիներուն մտերմու-  
թեան մէջ առանձին ապրած առօնամուայ շրջա-  
նիս միակ դէպքը պատմել։

Դրի առնօւելու կարելիութիւն ընծայող լատ  
մը բաներ մնացած են յիշողութեանու մէջ, հա-  
կռաակ անօր որ սիրայօթար մէկ ձեռքով



կարէի զանոնք կարենալ, մասնաւուամար։ Բայց  
առանք ո՛չ մէկ հետաքրքրական հանգամանք պէ-  
սի բարդէին պատմւթեանու վրայ։ Հիմա, երբ  
յետադարձ խորհրդածութիւններ կ'ընեմ. ինձի  
շատ ապօրինսկ կը թուի մտարերել թէ ո՛րքեն  
շուա վարժուեցայ այդ երէ ներօւն, անօնց բար-  
քերուն և օրքան շուա վերատացայ իմ բոլոր  
ինքնավոտակութիւններ կ'ուներ պակաս շեղան,  
և ճանկառութիւններ մնացած են դեռ վրա,  
բայց, յորհիւ քար նետելու մէջ ունեցած ճար-  
պիկութեանու, — տաղանդ մը որ կը պակուր ա-  
նոնց, — շնորհիւ նաև առապարիս բացած ճեղքե-  
րուն, այդ սրարածները, շատ յանցած, փրկա-  
րար յարգանք մը ոկոն տածել, ինձի հանդէպ։  
Ճնամարդուս, — Սէն Պէրնառ յեղէն, — հաւատա-  
րիմ անձնութիւններ ալ անհունապէս օգտա-  
կար եղաւ ինձի, Հաօկցայ որ, յարգանքի մասին  
անոնց ունեցած խիստ պարզ ըմբռն ու մը, ոսւր  
վերքեր գոյացներու կարգութեան վրայ մանա-  
ւանդ կ'մնաւած էր։ Եթէ յօնմ որ առասկ մը  
նախապատօւութիւն ձեռք բերած էի անօնց վը-  
րայ, օնապարծութեան յի վերագրուեր յօւսամ։  
Զանազան կարւներու աօթիւ իմ կողմէս լրջօրէն  
վիրաւորուած քանի մը երէշներ սիս էին պահած,  
սակայն իրենց հակակրութիւնը՝ կանակու դար-  
ձընելէս յետոյ ծամածուութիւններ ընելով կ'ար-  
ապայտուեր լըկ, և ան ալ այնպիսի պատկառ ի  
հետաւորութիւննէ մը որ զնտակներուս հասղաւ-  
թենէն գուրս կը մնար։

Բարենի մոզը կը խռւսափէր ինձմէ և անօր պատճառաւ վախու մէջ էի միշտ։ Իմ անբաժան Շնամարդու ալ կ'առէր զայն և մերջին ծայր ։ Կը ժախնար անկէ։ Այս կենդանին ինձի սերտօքէն կապուած բլլուսն բուն պատճառը կարծեմ այդ վախն էր իրապէս։ Շատ չանցած սպահով եղայ այս բրէց արիւնին համրառած և Մարդ Ըստա- սիւծին օ ինակին հետեւած էր։ Անիկա անսասին մէկ մսային մէջ մը շինեթ և սոսնձին հկառ ասքիլ։ Անգամ մը փորձեսի որ կիսամարդ կեն- դանիները համօզեմ երթաւ զայն պաշտու մա- սին, սակայն զանոնք ընդհանուր գործակառ- թեան մը սահպես համար պէտք եղած հեղի- նակութիւնը չունեցայ։

Շատ անգամներ փորձեցի անօր Թաքսացին ժօտենալ և յանկարծակիի բերել զինքը բայց իր զգայարանքները շատ սուր էին և ամէն անգա- մաւն ալ կամ աեսու զիս կամ հստա առաւ նիշա- ստանին կարկը գնելու համար։ Միւս կողմէ, ինչն ալ դորանի կը մտնէր և անտասին որա- հետները շատ վտանգաւոր կը դարձ էր ինձի և հետեւորդներուս համար, այսպէս որ Շնա- մարդը հազիւ հազ կը համարձակէր քովէս բաժ- նուի։

Առաջին ամսուն մէջ, իրենց յետամաց պայ- մաններուն հետ բողոքաւուով, բաւական մարդ- կային հանգամանք մը պահեցին բրէները, և նայն իսկ բարեկամական թոյլատութիւններով

կըցայ վերաբերուիլ անօնցմէ մի քանիին հան- դեպ, — տուանց հաշուելու Շնամարդու Վարդա- գոյն ազարիկ էակր տարօրինակ ուր մը ցոյց կու- տար ինձի համար և կ-աւ ինքնաւ, արևւնակ ինձի հետեւիլ։ Մարդակապիկը սակայն ահաելիորէն անհաճոյ էր ինձի։ Հինգ մատ ունենալուն հա- մար, ինքորինքը ինձի հաւասար նկատելու յա- ւակնաթիւնը ունէր, և զիս աեսնելուն պէս կը սկսէր ամսատիմար բաներ չաղփափել անվերջ կերպով։

Զրո քիչ մը զօւարձացնող միակ բանը՝ անօր վրայ՝ նոր բառեր կերտելու իր զարմանալի տա- գանդն էր։ Կարծեմ ոյնպէս կ'ենթադրէր թէ, խօսք չինելու բնական եղանակը, անիմաստ բա- ները ծերծեքումով արտասանելուն մէջ կը կա- յանար։ Եւ ասոր «Տեծ մտածում» անունը կու- տար, զանողանելու համար «պզորիկ մտածում» է։ — ինչ որ առօրեայ նեանքի գործածական բանե- րու յատուկ էր։ Եթէ իրեն համար անհամակնալի դիազութիւն մը բնէի պատահարար, զովեսա- ներ կը շապայէր, կը խնդրէր որ զայն կրկնեմ, զոց կը սորվէր, և ծայրէն պոչէն քանիմը վան- կեր լապաւելով կ'երթար իր բոլոր բնկրներուն կը կրկնէր զանանք։ Պորզ ու դիրհանկալի բաները որ և է կորեւորութիւն չունէին իրեն համար, ընդհակառակը։ և քանի մը հետաքր- քրական «Տեծ մտածումներ» հնարեցի իր գործա- ծութեան համար։ Հիմա համզուած եմ որ անկէ

աւելի ապօւշ արարածի մը չեմ պատահած կեանքիս մէջ։

Մ-րդկային բնորոշ ախմարութիւնը ամենազարժանաւոր ձեւով մը զարգացած էր իր մէջ։ կապիկի բնական անմասութիւնէն ալ առանց որ և է բան պակտեցնելու միեւնոյն ատեն։

Ինչպէս ըօի, այդ վայրենիներուն մէջ մինակ անցուցած առաջին շաբաթներուն կը վերաբերին այս բոլորը։ Այդ ժամանակամիջնոցին Օրէնքով հաստատուծ ոսկորութիւնները յարգեցին և սրաագին ձեւերը գէթ պահեցին իրենց վարմունքին մէջ։

Անգամ մըն ալ, բզկառուած ուրիշ նագարի մը պատահեցայ. ապսհովս բորենի Խողին գործն էր առիկա. ուրիշ օքի'նչ։ Մայիսի մօմ միայն սկսայ որոշ կերպով նշմարել թէ, իրենց խօօքերուն և շարժու ձեւերուն մէջ յարաճուն առբերութիւն մը. իրենց հնչումներուն մէջ աւելի չեշտուած կոշտութիւն մը և խօսելու վարժութիւնը հետզհետէ կօրոնցնելու զգալի ձեզամ կը յայտէին։

Կ պկամարդուն շաղակրատութեան քանակը բազմագուտկուցաւ, բայց որակով հետզհետէ աւելի անհասկնալի. հետզհետէ աւելի կոպկային հանգամանք մը առաւ. Ոմանք ալ կատարելագէս կը զրկուէին իրենց արայայալուն կարգութենէն, թէև այդ թօւականին տակաւին կը ըայցին իմ ըստածերու հասկնալ։ Երեւոկայեցէք

ձեզի ժանօթ լեզու մը, նշզրիա ու որոշ լեզու մը որ կը մեղկանայ ու կը լրճառուի, իր ձեւն ու իմաստը կը կորնցնէ և պարզ հնշումի բեկորներու կը վերածուի։ Եւ արդէն, յարաճուն դրժուարութիւնով մը միայն ոտքի վրայ կը քալէին այլ եւս, և, հոկառակ առէկ իրենց զգացած որոշ ամօթին. ատեն ատեն վրայ կը հասնէի յանկարծ ան պահուն երբ չօրս ոտքի վրայ կը քալէին անոնք ու կատարելագէս անկարող կ'ըլլա ին իրենց ուղիղ դիրքը վերատանալու։

Իրենց ձեռքերը ու աւելի կոպիա կերպով կը բռնէին առարկաները։ Օրէ օր աւելի կը միաէին կաֆկութելով կամ չնչելով ջուր խմելու. և՝ փախանակ ծամոլու կրծելու կամ ակսայով բզկուելու։ Աւելի քան երբեք կ'ըմբռնէի, անոնց ըմբռու ու յամա անառնութեան մասին Մօօյի ըստածներուն իմաստը։ Յատադարձ շարժումով մը դէպի կենդանին կը դառնային, և շատ արտգորէն կը դառնային։

Ուանք սկսուն գրեթէ արձակ համարձակ ամօթի զգացումը մէկդի ձգել, և առ մասին նախաձեռնորկները էզերը եղան, — ինչ որ սօթիզրները շատ զարմացուց զիս։ Նոյն իսկ միակնութեան սկզբունքը հրապարակաւ սանսկոխ ընել փորձուներ դանուեցան։

Օրէնքին պարապուած աւանդութիւնը բացէ ի բաց այժէ կ'իյնար. չեմ ուզէր այս անհօնոյնիւթին վրայ աւելի ծանրանալ. իմ Շնամարդու

ալ իր շնական բարքերուն կը հակէր քիչ քիչ։  
օրէ օր ուերի համը ու չօրքստանի արարածի  
հանգամանք կ'առնէր, կը մազտէր, այնպէս որ  
նախոպէս իմ քովէս աւող ընկերոջ և իմա  
ինձմէտ առջ անցնող կամ ինձի հետեւող՝ հոսա-  
ռու և անդուր՝ կերպով հսկող շան մէջ որ և է  
առնչութիւն չէի կ'անար գտնել այլ եւս։ Ան-  
փութութեան ու անկար, ութեան հետզնեաւ տ-  
ևե, նորուն հետեւանքով, արդէն որ և է կերպով  
հաճելի հանգամանք չունեցազ որդիրը այնքան  
գարանոս ու զզուի լուրձան որ, ասիպաւե-  
ցայ հեռանալ հունէ, և, կդժիին միւս կողմը։  
Երդիրէ կ'զուած տեսակ մը ապաստանուրան  
շինեցի ինձի համ ը՝ Մոռոյի հրկիզուած բնոկա-  
րանին տեղուոյն վրայ։ Այս վայրին մասին կեն-  
դանիներուն մտքին մէջ մնացած աանջանքի աար-  
ամ յիւստակներուն պատճառու, անիկա կողին  
ամէնէն ապահով կէան էր ինձի համար։

Անկ' ըելի է հրէշներոն առախճանարար դէ-  
պի անասնութիւն վորութարձին բույր մանրա-  
մանութիւններ, ը ճշել, ու բացաարել, թէ ինչ-  
պէս անոնց մարդկային երեւոյթէ ամէն ու բան  
մը կը պակօւր, թէ ինչպէս ծածկօւին ու հոգ-  
օւիը կամաց զանց ուին ու օր մըն ալ  
հագուստի յեաին իրեակն իսկ մէկդի նետեցին.  
թէ ին պէս՝ անոնց բոց օդին ենթարկուած ան-  
դամները սկսան մազափի կամ ինչպէս իրենց  
հակատները ապակցան ու կզակները երկարե-

ցան։ Յայր, բայց անիսւսափելի կերպով աեղի  
կ'ունենար փոփ խութիւնը։ թէ՛ իրենց և թէ՛  
ինձի համար, առանց ցնցումի, առանց օր և է  
տաժանելի տպաւորութեան, ասսիճանարար աե-  
ղի կ'ունենար ան։

Կը շարօւնակէի կատարեալ ապահութիւ-  
նով անոնց մէջ յաճախիել, որովհան, զիրանք  
դէպի նորիկին վիճակը ասնեզ արդ վայրէթին  
մէջ գեւ օր և է բախում աեղի չեր ունեցած  
զնոնք ազ տելու համար իրենց անառութեան  
լուծես օր Ֆիլա աւելի ձանր կը ճնշէր, և այդ-  
պէս քիչ կը ջ ջուէր ինչ որ պարտադրուած  
էր իրանց իրը մարդկային։

Առաջն կը սկսի վախնալ օր արդ սախու-  
մը տեղի պիտի անենայ շատ չանցած։ Սէն Պէր-  
նառ շունս ինձի հետ միասին նոր բնոկազոյ-  
եկու և անոր որթնամառութիւնը թուլ կ'ուսար  
օր երրեմն զրեթէ հանդարտ կ'րասգ քնանայի։  
Վարդ գոյն պզափկ հրէշը, — հեղգերէն, — չ վա-  
զանց երկինա զարձաւ ու քովէս հեռացաւ ծասե-  
րու երւզերուն մէջ իր բնական սովորութիւննե-  
րը գերատան ու համար։

Ենթաղրեցեք զ զանոզուապերու հօգմէ ցու-  
ցազրուած մեծ վանդակի մը, զանազան տեսակ  
անասուններով լեցուն վանդակի մը հաւասարա-  
կշութիւնը՝ զազանազաւափին վերջնական կեր-  
պով զայն ձգել երթաւէն յետոյ, — ճի՛շայդ վր-  
ակին մէջն էինք։

Ս սկայն և այնպէս, ոյս արարածները՝ ընթերցողին կողմէ կանդանաբանական պարտէզներու մէջ աեռաւուզ կենդաւիներ, — ուվարարար դայլ, որջ, վագր, եղ, խոզ կամ կապրկ, — շեզուն ուղղակի. Իրանց կարտուծքին մէջ աարօբինակ բան ոք մնար. անսնցմէ ամէն մէկուն մէջ, այսինչ կամ այսինչ կեդանին իրարութանաժ էր Մօսօ. մէկուն մէջ՝ աիբապետովը արջն էր, միւսօն՝ կատուն, սիսին՝ ոզը, բայց անսնցմէ ամէն մէկը աարբեր կենդանիր ոք յառակ բան մըն ալ ունէր միւսւոյն ատեն, և ամէն մէկ մասնաւր յառկանի շրն ներքեւն երեւան կուզար՝ աեռակ մը ընդհանուր անառնութիւն։ Իրանց վրայ մարդկայնութեան աարտամ փշրանքներ ոք նշառեր որբեմն զարմանքավ, — օքինակի համար, բաւան բայց վաղանցիկ խօսելու կարողութիւն մը, ոռջուր անդամներու անակնկալ գործածութիւն մը, կամ երկու սաքի վրայ կեսալու ողոր. ոլի փորձ մը։

Սօ ալ զարմանալի փօփօխութիւններու ոտրպուեց-յ ննթարկուիլ անշուշտա։ Զգեսաներո վրայէս կախուաւծ դեղնօրակ խլեակներու վերածուած էին և անսնց աակէն խանծած մօրթօ կ'երեւար։ Մազերո չոփ զանց երկնցած, թէն-նուկուած էին, և ասսուզ երը կըսեն թէ աչքերո անսուզը փայլ մը և զարմանալի վառվառ-նութիւն մը ունին նոյն իսկ համա։

Ակիլլեները, օերեկուան ժամերո կ'անցընէի

Կարաւային ծովեզրին վրայ, հօրիզոնը զննելով, յւևալով ու աղթե, ով որ նաւ մը երեւան գայ։ «Կորմիր բաղդոին սարեկան ացեր, թեռնը վրայ դրեր էի յայս, բայց անիկա չերեւաւ։ Հինգ անգամ ներմակ աատգատաներ և անգամ մըն ալ ծուխի երիզ մը նշմարեցի հեռաւէն, բայց երբեք ոք և է նաւակ չմօտեցաւ կզզիրն։ Փայտի դէզ մը պատրաստ կ'ոնենայի միշտ և աատգատան մը աեննելուու պէս կրակ կուտայի անոր. սակայն, աարակոյս չկայ որ կզզիրն հրարխային համբաւը իմ ապդարացաւթիւնս կը յէզոքացնէր։

Սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներուն մօտ միայն ոկասյ լրջօրէն նկատի առնել լաստ մը շինելու խնդիրը։ Թեւո կատարելապէս բուժուած էր այդ թօւականին, և կ, նայի եկաւ ձեռքերու ոլ գործածեւ։ Ապիկարութիւնս սարսփ պահանեց նախ ինծի։ Ասաղձագործական որ և է ոշխատաւթեան, — ինչպէս նաև ուրիշ ձեռար-ուեատի, — հետամաւա չէի եղած երբեք, և ան-աատին մէջ, օրէ օր, ծասի բուներ նեղքելով ու զմնոնք իրարու կտորդել փորձելով կ'անցընէի ժամանակս։

Կապելու յատակ որ և է նիւթ չկար ձեռ-քիս ատկ, և ատօր աեղը զրաւելիք բան մը չկր-ցայ դանել. կճենիներու յորդառատ աեռակներէն ոչ մէկը. իբր կապիչ ծասայելու համար պէտք եղած մկունութիւնն ու ամրութիւնը կը թուէր ունենալ, և իմ գիտական ծանօթաւթիւններու-

ամբողջ պաշտրով՝ անօնց պէտք եղած ճկունութիւնը և ամրութիւնը առլու միջոց մը չե՞ կրնար գտնել:

Երկու շաբաթէ աւելի ժամանակ վառնեցի գամեր կամ օլառակար բլլալու հաւանականութիւն ունեցող ուրիշ մետաղի կորուսնք փնտաելու համար շրջափակին աւերակներուն մէջ, կամ ծավափին այն մասին վրայ ուր նաւակները այրած էին:

Առեն ատեն, վայրենի երեն մէկը կուգար զիս լուսեան, ու երբ ետեւէն կը պոռացի, մեծ ուսումներով կը փախչէր կ'երթար: Յայ փոթորիկներու, ասոտիկ հովերու և անձուներու նղանակ մը վրայ հասաւ ու աշխատութիւնու մեծապէս յապազեռուց. բայց վերջապէս յաջազեցայ լուսուը լուսնել:

Սշխառութեանս արդիւնքն չտա գոյն էի: Սակայն, միտ իմ դժբաղւթեանս պատճառ եղաղ գործնական ողիի պակասին հետեւանքով ծովէն մէկ մղոնէ աւելի հեռու տեղ մը կերտած էի զայն. այնպէս որ մինչև ծովեզերը քաշքը շած ատենս կտօր կտօր եղաւ. Այդ լաստով ճամբայ չելեւա թիրեւս բարերազդութիւն մըն էր ինձի համար. սակայն այդ պահաւն սոյն անյահութեան առթած յաւսահատութիւնը այնքան մեծ եղաւ որ օրերով ծովափին վրայ թափառեցայ ոլիքները դիմելով և մահուան վրայ միայն խորհելով:

Բայց անուշա մեռնիլ չէի բաղձար, և վրայ հասնող գեպը մը՝ «ը և է կասկած անկարելի դարձնելու կերպով օոյց առւաւ ինձի թէ ի՞չ իենթութիւն էր օրերը ի զուր ոեղ վառնել արդապէս, որովհեաւ ամէն նոր առաւօա. Հրէներուն դրացնութեան յարանուն վտանգներով յզի էր ինձի համար»:

Կանգուն մնացած պատի կտօրի մը շուքին մէջ ընկողմաւած էի. նայուտածքու ծովին վրայ թոփառյած, երբ կառւսկիս դպուժ պաղ բանէ մը սարսուցի, և, ետիւ դառնալով, առջեւո նշմարեցի ևեղգերէն սուն աչքերը կը քթթէին:

Երկայն ստենէ ի վեր խօսելու կարօւութենէն և յարժուծեներու ձունութենէն զրկուած էր ան. երկար թելերով մուշտակը օրէ օր աւելի կը թանձրանար և ծուռ ծանկերը աւելի կը գալուրուէին: Եռոր անուաւ որ ուշադրութիւնու զրուած էր, անակ մը մանչւն արձակուց. դէպի մացաները քանի մը քայլ առաւ և երեսը իմ կողմացարձուց:

Նախ չնասկցայ. բայց յետո, խօրհեցայ որ իր ստեւէն երթուլս հ'ազէր անառակոյու և վերջապէս անանկ ուլ ըրի. թէև յամրարար, — որովհետեւ շատ տաք էր: Երբ ծասեերուն տակ հանեաւ, իրւզէրուն վրայ մագլուեցաւ, որովհետեւ աւելի դիւրաւ կը քաէր կճենիսերու սսաերուն վրայէն՝ քան թէ հողին.

Մացաներու կոխկատած մէկ տեղին վրայ

շանտառութիւնս չէր վրիպած, և գնատկո իր դերը կատարած էր զայն մասնելով ճիշտ այն բագէին երբ իմ վրաս կը խոյանար: Իր ծանր մարմինին տակէն սպառեսի ինքզինքո, և, զոզանար տօքի երա, քննելով կենդանին որ տակաւու թեթեւ խօսեներէ կը թնջուէր: Վասնգնելին մին մէջ անչէն վերցած էր վերջապէս, սակայն վասար լի թէ աշիկո տասջինն էր լոկ գէտի անածնութիւն սերադարձողներու այն շարքին որ պիտի ուժէր երեւան գալ:

Մացարներու գլողի մը վրայ այրեցի երկու գիտկները, Այն առեն որոշապէս տեսայ որպարաւոր էի կղզին հետանու անյապաղ: Հակառակ պարագային մահս անխուսափելի էր, քանի մը որ առաջ կամ ետքը: Հբէշներո, բաղի մէկ երկուքէն, հօվիտն քաշուած էին այլ եւս, ամէն մէկը իր ծոշակին համեմատ որդեր չէնելու համար հու ու հու, կղզին թաւուաներուն մէջ չիմաս հառուղէպ էր որ ցերեկ առեն պատէին միտու մեծոգոյն մաօր արշալոյոէն մինչեւ անօնք և մեծոգոյն մաօր արշալոյոէն մինչեւ կղզին անանար, այնպէս որ կղզին պիտի գիտեր կը անանար, անոնց ճիշերով ու անացումներու կը եցու էր ոդո:

Խորհուցայ որ ջարդ մը առմ անոնց, ծառ զաներ լարեմ հետզիեսէ և զանտկով յարձակիմ: Եթէ պէտք եղածէն ուեւի առաջ նետու էր զինքը: Փրկնար ուլորսին ամա, ի թուիլ նորեկի մը: Գիրնար ուլորսին ամա, ի թուիլ նորեկի մը: Գիրնար ուլորսին ամա, ի թուիլ նորեկի մը:

ահաւոր աեւարան մը պարզուեցաւ յանկարծ աշքիս առջեւ: Շաւնս անկենդան ապաւծուած էր գետնին վրայ: և Բորենի Ա զը: Քովր կծկած: հեշտանքով մանչելով ու շնչելով, անօր դեռ ապաւոր մարմինը կը սեղմէր իր ուձեւ ճանկերուն մէջ:

Մօտենալուս պէս, կրէշը իմ աչքերուս վրայ սեւեսեց իր կայ: Կլաւուն աչքերը, դ'զդոջուն շըրթանքը արիւնոս ակատաներուն վերեւր կծկեց և սպառնալից ունացում մը արձակեց: Ոչ առատփած էր ան և ոչ ալ ամօթաւոր, — մարդկայնութեան յեսին փրանքն ալ ջնջուած էր իր վրայէն: Քայլ մը առի դէպի առաջ, և ատքանակո հանեցի: Վերջապէս գէմ առ դէմ եկած էինք այդ թշնամիիս հետ:

Փախչելու ոչ մէկ առամպղութիւն ցոյց առաւ վայրի հրէշը: Մազերը տնկաւեցան. ականջները ծալլուեցան և ամբողջ մարմինը կը կաւեցաւ: Երկու աչքերուն մէջ տեղը նշան առի և կրակ ըրի:

Ճիշտ նոյն բոպէին կրէշը մէկ սասումով վեր կանդնեցաւ, իմ վրաս խօյցաւ և անկայուն ձողի մը պէս գետին տապալեց զիս: Փորձեց իր ուձեւ ճանկերուն մէջ բանեւ, զիս և թաթը դէմքիս ուղղեց: բայց իր յարձակումի ուժգին թափը պէտք եղածէն ուեւի առաջ նետու էր զինքը: անպէս որ մարմնոյն ետեւի մասին ներքեալակած գտայ ինքինքս: Բարերազդարար նը-

ցումին ձեռնարկելու, որթվինետև, ամէն էն կա-  
սագիները արդէն սպաննուած լլլալով, վասն-  
գաւոք հանդամանք ունեցող զիշակերներէն հա-  
զիւ թէ քանի ի չափ մնացած լլլալու էր:

Իմ գերջին բարեկամիս, խեղճ Ծնամարդուն  
մաէն եացը, ես ուլ թե եկին քնանուլու ովկո-  
րութիւնը ձեռք ասի մինչև առորիման մր, օրդէս  
զի գիշերը ուշադիր կերպով հոկեմ: Շոյսփակի  
պատերուն աւերակին մէջտեղը վերաշինեցի հրւ-  
դակա, մաւտքի համար այնքան նեղ բացուածք  
մը ձգելով որ, առանց դպակ սղմուկ մր հանե-  
լու կարելի չէր ներս մանել: Ասկէ զատ, հրէն  
ները, կրակ վասելու արուեատը մոոցած և բա-  
ցերէն վախուալ սկած լին զա: Ճե՞լ:

Անգոմ մը եւս ոկասյ ոիսեր ու ճիշդեր հա-  
ւաքել անդոս կերպով, և զանսնք իրարու կա-  
պէլ, փախչելու կարելիւթիւն ընծայը լուս  
մը կերտելու համար:

Հազար ու մէկ դժուարութիւններու բախե-  
ցայ: Իմ ուսանողութեան ատենա զպրոցներուն  
մէջ գեռ կարեւրութիւն չէր արօւէր ձեռար-  
ուեստի, այնպէս որ ձեռքերս շատ անձարակ  
էին. բայց վերջապէս, այս ու այն կերպով: և  
խիստ կնճաստ միջոռներով, գործին պահանջած  
բալոր բարդութիւնները գլուխ հանեցի. այ-  
սնգամ մասնաւոր ուշադրութիւն դարձնելով  
լառաին առկունութեան:

Մրակ անազթելի խոչընդուռ այն էր որ,

շատ քիչ անձուդաբի ենթակայ այս ծովին վրայ  
պիսի թռփառէի: Քանի մը հոզէ ամաներ շի-  
նել պիսի փորձէի, բայց որ և է կաւային հոզ  
շկար: Կզզիին ամէն կողմը շրջեցայ, հնարամը-  
ութեանո բոլոր միջոցները գործածելով ոյս  
վերջին կնծիւին ուլ լուծում մը գտնելուհամար:  
Կասազութեան վայրագ նոպայի մը անձնուուր  
կ'ըւլայի երբեմն, և անզուոպ զբգութեան այդ  
պահերուս, քանի մը խեղճ ծառերու բաւները կը  
կարստէի կացինի հարուածներով, թէև սոիկո-  
լուծում մը գտնելու չէր ծառայերշանշուշ:

Գերագոյն անսկնկալով յղի որ մը ծագե-  
ցաւ վերջապէս ինծի համար, — յափշոտկող ու-  
րախութեան օր մը: Աւագասոմը նշմարեցի հա-  
րուային-որեւմտեան կօզմէն, երկկայմի մը ո-  
ւագասոտին մանրանկորը, և անմիջապէսիմոցաւ-  
ներու խօշոր դլզ մը վառելով, սկսայ ենեւան-  
քին սպառել հօն, ո՛չ խօրոյին սոցութեան  
կարեւորութիւն սալով և ո՛չ ու միջօրէի խոն-  
ծող որեւին: Ամբողջ օրը այդ սասդասոտին յա-  
ռած էր ուշադրութիւնս. ո՛չ ուսել միաքա ե-  
կու և ոչ ու խմել, այնպէս որ գլխու պայտ  
ունեցայ:

Կուղանիները կուգային, զարմացկաս ոչքե-  
րով ինծի կը նայէին և կ'երթային: Նաւը դեռ  
շատ հետաւն էր, երբ մութը կոխեց և անսեռանելի  
ըրու զոյն. սմբողջ զիշերը ողի ի բախն ուխա-  
նեցայ խորոյիւ վառ զոհելու. կրագառ ու կոր-

կառաւն կերպով կը բարձրանային բացերը, մինչ  
անդին, կենդանիներու հետաքրքիր աչքեր կը  
կայծկլաային մաւթին մէջէն։ Արշալոյսը ծագե-  
լուն, առագաստը աւելի մօտեցած էր և կրցայ  
որոշել թէ պղտիկ նուակի մը յառակ արապի-  
զաձեւ առագաստ մըն էր ան։ Երկար սեւեռումէն  
յօդնած էին առկայն աչքերս, և, հոկառակ ս-  
բոշապէս աեսնելու ճիգերուս, չէի կրնար անօնց  
աեսղութեան որդիւնքին հաւատք ընծայել։  
Երկու հոգի կար նուակին մէջ, շատ խորը նը-  
ռած, —մէկը առջեւի կողմը, իսկ միւսը զեկին  
մօ։ Սակայն շատ զարմանալի կերպով մը կը  
զեկավարուէր ան։ հովին ուղղութիւնը բանած  
չէր մնար և բուօր ու անկանոն յրջաններ կը  
գծէր։ Երբ ազէկ մը լուսցու, թիկնացիս վերջին  
խլեակները սկսայ շարժել իբր նշան։ Բայց նա-  
ւակին մէջինները չնշմարեցին կարծես ու դէմ  
ու դէմ նոտած մնացին։ Ցած կրտանդանին մին-  
չէ ծայրագոյն կէար գացի, շարժումներ ընելով  
ու պառալով։ «չ մէկ պատուիտն, մինչ նուակը  
կը շարտւնակէր իր ընթացքը, —երեւոյթէն դր-  
ուելով աննպատակ ընթացք մը, որ սակայն ան-  
զալաբար ծավախորչին կը մօտեցնէր զինքը։  
Յանկարծ, առանց երկու մարդերուն կողմէ ա-  
մենափաքք շարժում մը սեղի ունեցած ըլլալու,  
իսշոր ճերմակ թաշուն մը դուրս խօյցաւ նու-  
ակէն, վայրկեան մը դարձ դարձեց և իր հոկայ  
թեւերը առբաժնելով դէպի վեր թառւ։ Այն ա-

ան պօռակէ դադրեցայ, և, նառելով, սկսայ  
նայեւածքով հետեւիլ ոյդ ոսրօրինակ նուակին,  
ծնօսո սփիո մէջ։ Յամրօրէն, յամրօրէն դէպի  
արեւմուտք կը դառնար։ Հիմա լողալով կրնայի  
հասնիլ անօր, բայց առբաժն երկիւղի պէս բան  
մը կատեցաւ զիս։ Կէս օրէն յետոյ, մակընթա-  
ցութիւնը բերու ոււղին վրայ խրեցաց զայն,  
աջսփակին ուեկակներէն։ հորիւր մէթրի չսփ  
դէպի արեւմուտք։ Մէջի մորդիկը մեռած էին,  
—այնքան երկար ժամանակ անյած էր անօնց  
մեսնելէն ի վեր որ, երբ դիսկները նաւակէն  
դուրս հանել փարձեցի, փշուր փշուր եղան ու  
թափեցան։ Մէկ հոտը, «կարմիր-Բաղա»ի նուա-  
պետին պէս շէկ ու խիտ մազեր ունէր, և նո-  
ւասիի ողաս ճերմակ զիխորկ մը կար նուա-  
կին խորը։ Այս կերպով նուակին քով զբողոծ  
պահուս, մացաներուն մէջէն երեք երէշներ  
դուրս սպրդեցան զաղասդոզի և շնչելով սկսան  
դէպի ինծի յառջանալ։ Զգուռնքի նսպաններէս  
մէկովը համակեց զիս անօնց ուսօքք։ Զուրին  
վրայ ծափանելու համար՝ բոլոր ոյժովս ոսօն  
մզեցի փաքրիկ նուակը և անօր մէջը նեսուե-  
ցայ։ Հրէշներէն երկուքը սորուսւն սունգերով  
ու փալփլուն աչքերով յառջացազ դայլեր էին,  
իսկ երրորդը՝ աննկարսպրելի այն զորկուրանքը  
որ արջի ու մարդու խոսնուրդէն գոյացած էր։  
Երբ անսոյ որ դիսկի ոյդ ողարմելի մնա-  
յաբներուն կը մօտենային անօնք, երբ անօնց

էերմակ սկսաներուն փայլը նշմարեցի՝ իելայեղ  
սորսափի մը փախուեցաւ զզուանքո. Կանակո ա-  
նանց դորձուցի, առազօտող բացի և ոկոսյ ծո-  
վին վրայ թափափիլ, առանց վերագառանոլ հա-  
մորձակելու: Կղզիին և խութերուն մէջանդը ան-  
րուցի ոյդ զիշերը. առաւն մինչև առօտակը  
դոցի, նաւակին մէջ գանաւող պղոփի սակուց  
լեցնելու համար անկէ: Յետոյ, համբերութեանս  
թոյլապրոծին շտփ պասող ժողվեցի, դարանի  
մասյ և քովս մնացած վերջին երեք փամփուշտ-  
ներով երկու ճագոր սպաննեցի. ոյյ բաները ը-  
րոծ առենս, հրէշներու շտկասակութիւններէն  
փախնալու, խութերու մէկ ցցուածքին կողած  
էի նաւակիս:

---

Ճ. 4.

## Մ Ի Ն Ա Կ

Իրիկուան գէմ, հարաւային արեւմտեան թե-  
թեւ զեփիւոէ մը մզուած ճամբայ ելոյ, և յամ-  
բօրէն ու շարսւնոկ յառաջացայ դէպի բաց ծո-  
վը, մինչ կղզին սակու կը պղոփիկնոր հետու-  
րութեան մէջ և գետնածերպերէն գոյացող ծու-  
խի նուրբ ոլորքը, հետզնեաէ անօսրացող դին  
մը միայն կը կոզմէր ոյլ եւո՝ բացավառ մոյրա-  
մուտքին դիմոցը: Նուրջո բորձրոցող Ովկիւնը,  
ոյդ ցած ու թօւի բիծը կը ծածկէր ոչքերէս:  
Աքեւին պերճափոռ հեռքերը թաւալուն ջրվէժի  
մը պէս վոր կը թոփէին կործես երկինքէն.  
Թէ յետոյ լոյօը կեւայու, իբր թէ լուսուոր  
վարագոյր մը ձգուած ըլլոր անօր առջեւ, վեր-  
ջապէս ոչքերս միրճաւեցան կոպօյտ անկունու-  
թեան ոյն անդունդին՝ մէջ զօր արեւը, կը լեցնէ  
ու կը քողարկէ, և առազերու ծփնփօւն յոյլ մը  
նշմարեցի անօր խորը: Նովին վրայ ափրոզ լառւ-  
թիւնը կը արածուէր մինչև երկինքին խորերը,  
և ես մինոկ էի խուարին ու ոյդ լառւթեան  
մէջ:

Երեք որ թափառեցայ ոյսպէս, ինայողաբար ուտելով ու խմելով, գլխաւու եկած բաներուն վրայ խորհելով, և ուսոնց մարդկային ցեղը կրկին աեսնելու մեծ բաղձանք մը ունենալու իրապէս։ Իբր զգեստ, չտփառանց աղոստած քուրջի կոսր մը միայն կար մարմնոյս վրայ, մազեթո սեւ թնճուկ մըն էին դարձած պարզապէս, և բնաւ զարմանալի չէ որ զիս գոնսղները կործած ըլլան թէ իւնթ մըն էի։ Կրնայ զարմանալի թռւիլ ասիկո, բայց ո՛չ մէկ բազանք ունէի մարդկութեան ծոցը դառնալու, ոյլ էրէշներու զզուելի ընկերակցութենէն հեռացած ըլլալու գոհումակութիւն միայն։

Երրորդ օրը, Արիաէն Սան Ֆրանչիսկո գայող երկկոյմ մը ազատեց զիս։ ո՛չ տառջին և ո՛չ ալ երկրարդ նաւապետները ուզեցին հաւատք ընծայել պատմութեանս, ենթադրելով որ երկարաւեւ տառնձնութեան և մշտակայ վասնգներու հետեւանքով ինեւպարած էի։

Վարցայ որ ուշիներու կարծիքն ալ միեւնայնը պիտի ըլլայ իմ մասիր, և հետեւաբար ոնկէ եաքը յայտաբարեցի որ, «Տամ. ալթիէն»ին նուարեկութենէն մինչև՝ ազատելու, —մէկ ասրուտն ըրջան, —աեզի ունեցածներէն ոչ մէկ բոն միաքան մնացած է։

Ստիգուեցայ ումենածայրայեզ չքջուայետցութիւնով մը վարուիլ, որպէս զի մտաւոր իւսնգարման ենթակայ չկարծուիմ։ Օրէնքին, երկու

մեռած նուասաիներուն, խաւարի մէջ լորուզ թուկորդներուն, եղէզներու մէջ պառկոզ դիսկին վերյուշումները կուգային միաքան չարչքկել։ Վերջոպէս, որքան ալ ոսիկո քիչ բնակոն թռւի ձեզ, իրողութիւնն այն է որ, փախանակ ոյն վատահութեան ու համակրանքին զարկ'ոկնկալէի մարդկութեան ծոցը վերադարձիս, փախանակ ոտոնի՝ կզզիին մէջ բնակութեանս պահուն շարունակ զգոցած կասկածանքս ու երկիւզ աւելի շեշտուած հանդամանք մը առին։ Ո՛չ ոք կ'ուզէր խօսքիս հաւատալ, և այնքան առօրինակ կ'երեւայի մարդերու աչքին, որքան երեւցած էի մարդ-անասուններուն, — անոք համար որ ոյդ ընկերներուն բնակոն վայրենիութենէն բոն մը մնացած էր անշուշա վրաս։

Կ'ըսեն թէ երկիւզը հիւանդութիւն մըն է։ չեմ զիսեր թէ ո՛ր տառիճան նիշա է ասիկո, ասկոյն ես կրնամ վկայել թէ, հակառակ որ անկէ ի վեր շատ ասրիներ տնցած են կիմա, մնայուն անհանգարաւութիւն մը կայ մաքիս մէջ, — նիշա ինչ որ պիտի զգար կէս ընտելացած ասիւծի ձագ մը։ Ամենազարմանալի ձեւեր կը ստանայ այդ խռավքը։

Չէի կրնար կամոզուիլ որ իմ պառակած այցերու ու կիներու ալ երէշներ չեն, — բաւական մարդկային երէշներ։ Կը կարծէի որ, մարդկային հոգիի մը արտաքին երեւոյթին համածայն կէսձեւակերտ անառուններ են անոնք ալ և քիչ յե-

ոոյ իրենց նոխկին անառնութեան պիտի գուշ-  
նոն ու ամէն մէկը անառնութեան ոյսինչ կամ  
այնինչ առհաւական յառկանքը երեւան պիտի  
բերէ։ Սակայն բացառապէս խելացի մարդու մը,  
մասյին կիւանդութիւններու մածնոգէտի մը,  
պատմեցի իմ արկածներու. այդ մարդը Մոռօն  
ճանչցած էր և կէս մը հաւասաց կարծեմ ըստն-  
ներուու, —ինչ որ մեծ միջիթարութիւն մը եղաւ  
ինձի համար։ Չեմ կրնոր յաւալթէ այդ կղզիին  
ոռրատփը բոլորովին պիտի ջնջուի իմ մաքէ։  
թէւ ուսկառորդի հետաւոր ամպի մը, ապրառմ  
յիշառակի մը, վարանսա կասկածի մը հանդա-  
մանքը ունի ան մաքիս խորը, ուկայն վայր-  
կեաններ կան, երբ այդ պղտիկ ամպը կը ծաւալի,  
ամբողջ երկինքը ծածկելու ոստինան կը մեծ-  
նայ։ Եթէ այդ պակերուն իմ շուրջինմաններուու  
նոյնիմ, վախերո կը պաշտին զի։ Դոժան ու  
վասվառւն, մայլ ու վասնգաւոր, խօսափակ  
ու սոող դէմքեր կը աեսնեմ, դէմքեր՝ որոշմէ  
ոչ մէկը բանաւոր հօգիի մը անվրդով կեղինա-  
կութիւնով կը ներկայանայ։

Այն ապաւորութիւնը կ'ունենամ որ, անո-  
սունը յանկարծ երեւան պիտի գայ անօնց մէջ,  
եւ կղզիին հրէշներուն աստիճանական անկումը  
պիտի վերսկափ դարձեալ, աւելի մեծ համեմա-  
ռութիւնով։

Գիտեմ որ պատրանք մըն է ասիկա, գիտեմ  
թէ զիս շրջապառող այրերն ու կիները նշմարիս

մարդեր են իրազէս ու կառարելազէս բանա-  
ասր, բարեացակամ իզձեր ու սիրոզել հսգածու-  
թիւններ առծոզ, բնազդին բռնակալութենէն  
ձերբազառուած, և որ և է ընօրածին Օրէնքի  
չնպառակոզ էտիկ իրենց հանգամոնքները կը պա-  
հեն մինչեւ վերջը, — մարդկայնացած կրէշներէն  
բացարձակոպէս առրեր էտիններ են մէկ բառով։  
Եւ սակայն, այդ բոլորը գիտնալով հանգերէ,  
անօնց ներկայաւթենէն, անօնց հետաքրքիր նոյ-  
սամծքներէն, անօնց հարցումներէն ու անօնց  
օգնութենէն խօս առլու աենչանքս չեմ կրնոր  
զազել, և առօնցմէ հեռու փախչելու, առանձին  
մալու անհոմքերութիւնս կը սպառէ զիս։

Անոր համար ահս, ազաս դոշոփի մը մօս կը  
բնակիմ կիմո, որպէս զի հօն կարենամ ապտո-  
ռանիլ երբ այս ուն սոււերը մինչէ հոգիիս վրայ։  
Այն սաւն շատ անուշ կը թուի ինձի՝ հովէն  
ուլուող երկինքին ներքեւ ոռրածուն սայյաւ-  
թիւնը։

Այս սարատփը անառնելի էր երբ կանանեի  
մէջ կ'ոպէի։ Մարդերէն խօսափելու միջացը  
չկար հօն. անօնց ձայնները պատուհաններէն ներս  
կը խօւժէին և գուները շատ անբաւական պատ-  
հէշներ էին անօնց գէմ, երբ պատրանքիս զէմ  
պայքարելու համար փաղօց նետառէի, թափառզ  
կիններ կը մլուէին քովէս, երկչօս ու սովալ-  
լուկ այրեր նտիտանձու նոյյուածքներ կ'ուզ-  
զէին ինձի, ուժառպառ ու աժգայն գործարարներ

կ'անցնէին քովէս՝ հազալով՝ ոչքերը իսնջ՝ վերաւորւած ու արիւն կօրսեցնող կենդանիներու հապճեղ զնացքով, մատյլ ու կօրտքամտկ ծերուկներ կ'երթային քրթմնջնելով՝ զիրենք հեղնող աղաքներու ճլվլանքին անտարբեր:

Այս տաեն մատուի մը մէջ կը փախչէի, սակայն խռովքս այնքան ուժգին էր որ, նոյն իսկ ևոն, ինծի կը թուէր թէ՝ կազկամորդուն ոէս «մեծ մատծութիւնը» կը մրթմրթոյ քահանան. կամ մատենաղարանէ մը ներս կը մանէի, և ուշդիր գրքերու գրոյ ձևոծ դէմքերը տեսնելով, կը կարծէի թէ համբերատար կերպով իրենց որոը լրտեսող անտուններ են անոնք: Բայց մասնաւորապէս իսրշելի բանը, ինծի համար, կառախումքի կամ հանրոկութի մէջ հանսդիպող մարդոց՝ մատյլ ու արաայստութիւնէ դիպող դէմքերն էին: Իսրծէս թէ դիմկներ եղած ըլլային անոնք, այնքան իմ նմաններու չէին թուէր ըլլալ, այնպէս որ, առանձին մնալու ոպահովութիւնը նախապէս ձեռք չերրած չամրօդելու չէի համեմձակէր այլ եւու Եւ ինծի կը թուէր թէ եւ ինքս ու բանաւոր էակ մը չէի, այլ մատոյին որ ևէ առջօրինակ իսնդորումէ առնջուող անտուն մը, որ, զլիու պլայտ ունեցող ոչխարի մը ոէս, կ'երթոր առնձին թափառիլ:

Սակայն այս նսպաները շատ հազուադէպօրէն կ'աւնենամ հիմա, — փո՛ռք Առաւծօյ: Քա-

դաքներու և ամբոխներու խռժամումէն հեռացոյ, և օրեր կ'անցընեմ ընտիր գիրքերու մէջ-աել, գիրքեր, — մեր կեանքին մէջ բացուած լուսաւոր պատուհաններ որոնք մարդերու փող-փողուն հոգիները կը ցոլացնեն:

Թիէ անգամ օտար մարդ կը տեսնեմ, և առւնիս ազրելակերպը շատ համեստ է: Ժամանակս ընթերցումի և քիմիսկոն փօրձերու կը յատկացնեմ, և գիշերուան մեծ մազ՝ տաեղագիտութեան, երբ մթնութոքը պայծառ ըլլայ: Որովհետեւ պաշտպանութեան և անսունման խաղաղութեան զգացում մը կաւզայ ինծի երկինքին պըսպըզուն յօյլերէն, — թէև չեմ գիտեր թէ ինչպէս կուգայ ան և ինչո՞ւ:

Այնպէս կը կարծեմ թէ, ինչ որ կայ մեր մէջ անտառունէ աւելի վեր, հօն, նիւթին անձիր ու յաւիտենական օրէնքներուն մէջն է որ պիտի գտնէ իր միսիթորութիւնն ու յօյօը, և ոչ թէ մարդկային ասօրեայ հոգերու, սճիրներու և անգնապներու մէջ:

Այնպէս կը յօւսամ, եթէ ոչ չպիտի կրնայի պպիւլ:

Եւ ոյսպէս կը վերջանայ պատմութիւնս, — առանձնութեան յօյլերուն մէջ:

Վ Ե Բ Զ





Հայաստանի Ազգային գրադարան



NL0431329

